





696

688

50



ՀԱՅՈՒԹԵՐԻՆԵԱՑ

Հ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ  
Կ Ե Տ Ե Ր Մ Ե Ն

新編古今圖書集成  
卷之三十一  
考工典

1192

1356-44  
50

~~ՀՕՐԵԱ Ա Դ Փ Ա Խ Ա Ս Ա Տ~~

~~ՀՐԱԴԱՐԻԿԵԱՑ~~

Հ Բ Ա Հ Ե Ա Գ Վ

Կ Ե Տ Ե Ր Մ Ե Ն

Ե Ւ

Ք Ր Ի Ս Ա Խ Ա Կ Ա Ն

Ը Ն Ե Վ Ի Ա Խ Ե Լ Ե Յ

Տ Ա Մ Ա Ր Ա

Գ Ա Յ Ո Ւ Ա Գ Վ Ա Յ Ո Ւ



2004

Ե Վ Ե Լ Ե Ն Ե

Ե Վ Ե Լ Ե Ն Ե Պ Ա Հ Ա Ց Վ Ա Հ Ա Ց Վ Ա Հ Ա Ց Վ Ա Հ Ա Ց

1844

9233-57

69911

69911

Printed in Turkey

Ա Ռ

ՄԵՇԻՎԱՑՄԱՆ ԵԼ ՄԵՇԻՎԱՑՄԱՆ

**ՏԵՇ ԵՐԵՍԵԿԵԼՈ**

ՎԵՐԴԱՊԵՏԱՑ

ԵՐԵՎԱԿԻՈՒԱԳՈՋՈ

ԿԵՍԱՐԻԱՑ

ԵՌԵՖԵՐԻՎ

ՀԱՄՈՐԵՆ ՄԻՇԹԱՐԵԱՆՑ

Ա. Բ Ի Ն Ն Յ Ց Ի Ա Ց

ՅԱԼՈՒՐ ՏՕՆԻ ԱՆՈՒԵՐԵ

其事亦復何足為也

但不知其所以然者

則其說固未可謂無失

吾猶以爲子雲之

說固未可謂無失

但不知其所以然者

則其說固未可謂無失

但不知其所以然者

則其說固未可謂無失

但不知其所以然者

則其說固未可謂無失

但不知其所以然者

則其說固未可謂無失

但不知其所以然者

則其說固未可謂無失

ԿՐԿՆԵՑԱԿ ՄԵԶ ՅԱԼԻ ՔՅ  
ԸՐՔ ԽԵՐԴԻՔ ՀՕՐ ՄԵՐՈՅ ՄԻՒԹԱՐԱՅ.  
ԴՈՒ ԵՏՈՒՐ ՄԵԶ ԶԻՆՉԱ ՔՅ.  
ԸՐ Ի ՄԵՆՃ ԱՅՍՈՐ ԶԵՐԴԻՒՆՈ ՆՈՐԱ.  
ՍԵՐՄՆ ԷՐ ԱՅՆ ԵՒ ԲՈՒՍՈՅ  
ՔԵԶ ԶԼՅԱ ԶԼՐ ՏԵՍՄԱՆ ԱՀՔ ՔՅ  
ԶԱՏԵՐՁԱՑԵԱԼՔ.  
ՄԻ ԽՆԴՐԵՐ ԳՏԱՆԵԼ ԴԱՐՁՈՒՆ  
ՓՈԽԱՆԿ ՊԵՐԴԻՆՈՅ ՄԵՐՈՅ.  
ԽՆԴՐԻՖԻՆ ՔՅ Ի ԺԱՄՈՒՅ  
ԼԻ ԵՒ ԿԵՏԵՐԵԼ ՀԱՏՈՎՈՒՄ  
ՎՀՈՏԱԿՈՅ ՄԵՐՈՅ Լ.

the 18th April 1860  
I beg to inform you that I have  
had the pleasure of receiving your  
kind letter dated the 1st instant & am  
now sending you my answer  
concerning the 18th ult.  
I hope you will receive it  
in time to meet your wants.  
Yours very truly

Ճ Ա Ռ

Ա Յ Ց Ե Ր Ո Ւ Դ

Գ Ա Ս Ա

Կ Ա Խ Ո Խ Ա Ց Պ Ա Հ Վ Ա Խ Ո Ւ Թ Ե Ա Ն

---



Printed in Turkey

# Ճ Ա Ռ

## Վ Ե Ց Ե Ր Ա Ր Դ Գ

Պ Ա Մ Ա

Կ Ա Ն Ո Ւ Ա Ց Պ Ա Հ Պ Ա Ն Ո Ւ Թ Ե Ա Ն

— 1906 —

Գ Լ Ո Ւ Խ Ա

Թէ ժանի հետ բարերարութիւն եւ շնորհէ  
Աստվածույ էցեւ այն՝ զի շնորհ իւնանեւը  
Բնւ իւրիչու էբրեւ դուռնիւց էւիւց եւ  
— մը շահուց :

Ա. Յերևանի Տիւր զոր աստեն ի վանս  
ընդ մեղ արար Տէր, կարի մեծ է եւ այն՝  
զի այսափ եւ այսպիսի կանոնօք եւ  
խրատուք սրբովք եւ հրահանգօք ամ-  
րացուցանէ զմեղ, եւ որպէս թէ շուրջ  
իմն պատիցէ. զի այնպէս ի սաստկու-  
թենէ բռնութեան մերոցն թշնամեաց  
անկասկածք եւ զգուշագոյնք լինիցիմք։  
Նմին իրի եւ կարի իսկ ի դէպ Հարքն  
սուրբք զխրատան աւետարանականա՝  
պատուարի իմն քաղաքի եւ արտաքին  
պատնիշի նմանեցուցանեն։ Զի որպէս  
քաղաքի յայնթամ առաւել պահպա-  
նութիւն եւ ամբութիւն է, յորժամ  
ու պարիսպ միայն՝ այլ եւ պատուար

եւո գտոցէ . քանզի թէպէտ եւ արտա-  
քինս այս ամրութիւն քանդեալ յեր-  
կիր կործանիցի ի թշնամեաց անտի ,  
կայ մնայ տակաւին ներքին պարիսովն՝  
որում յաղթելն պարտ է , յորմէ եւ ար-  
գելեալ մերժին . այնպէս եւ վանորայն  
կրկին իմն պարսպօք ամրանայ եւ պա-  
տի . “Քաղաք զօրութեան մերոյ Սիոն ,  
փրկիչ կացցէ ի նմա՝ պարիսպ եւ պա-  
տուար” : Զի նախ ամրական անառիկ  
պարսպաւ իւրոցն օրինաց եւ պա-  
տուիրանաց , ապա եւ այլով իմն ար-  
տաքին պատնիշաւ կամ պատուարաւ ,  
կանոնօք առեմ եւ հաստատութեամբք  
վանաց ամրացոյց զմեղ եւ պատեաց  
Աստուած , զի յորժամ թշնամիքն ի մեր  
վերայ յարձակիցին , քանզի հանապա-  
զորդ եւ մշտնջենուոր կռիւ է նոցա  
ընդ մեղ , յարտապքին կազմութիւնս  
աշխատ լինիցին եւ լքցին , մինչ չեւ ի  
հարկանել զներքին ամրութիւնս հա-  
սեալ . եւ եթէ ուրեք երբեք վճարիցեն  
ինչ , ի պատուարէ աստի միայն մասն  
ինչ քանդեալ յերկիր ընկենուցուն . այլ  
բուն ներքին պարիսպ օրինաց եւ պա-  
տուիրանացն Աստուածոյ անեղծ եւ  
անվթար հանապազ մնացէ , եւ զմեղ  
ողջո եւ անարասս պահեսցէ :

**Յ**այսմ ամենայնէ որ այլասացիկ  
բարբառով ասացան , յայտ իմն առնի

Եթէ այս տռանձինն շնորհք Աստուծոյ  
են պարզեւեալ կրօնաւորաց, զի փոր-  
ձութիւնքն՝ յորոց պատերազմն կրեն,  
թէ յաղթիցեն ինչ, ի փոքու ինչ կա-  
նանի միայն յանցուցանիցեն, որ ոչ իսկ  
իներելոյ մեզս հասանիցէ. զոր եւ գու-  
աստէն ի վանս առաւել մեծ իմն հա-  
մարիս, քան թէ յաշխարհի ի մեծամեծս  
ինչ մեղուցեալ էիր:

Բ. Յորմէ եւ յայտ է թէ քանի մեծ  
իցէ մոլորութիւն վանականաց ոմանց  
կարճամտաց, որք իբրև տեսանիցեն  
թէ անցանեն զկանոնօք ինչ եւ թերա-  
կատարութիւնս իմն դործեն, իսկ եւ  
իսկ համարին յանձինս իւրեանց, թէ  
որովհետեւ այսպէս հանսպազն զթեն  
եւ գայթիւնկիզն, լաւ էր նոցա կալ մեալ  
յաշխարհի անդ՝ քան աստէն ի վանս լի  
լինել այսչափ եւ այսպիսի թերակա-  
տարութեամբք: Է իսկ այս անհնարին  
փորձութիւն եւ պատրանք սատանայի.  
քանզի վասն մեծաց իրաց, զկոչմանէն  
իսկ ասեմ, փորձանքն են. եւ ոչ ընդ  
ոյլ ինչ կամի յորժոմ զայս դործիցէ,  
բայց զի այսրէն յաշխարհ դառնայցես,  
եւ ի ցանկէ աստի կանոնացս եւ աւետա-  
րանական խրատուց եւ ի պատուարէս  
յուսահատ յուսակորոյս արտաքս վա-  
զիցէս: Քանզի յայնթամ ձեռն ի դործ  
արկեալ անօթովք եւ մենքենայիսք

իւրովք առանց ուրովք հակառակելոյ զպարիսպ զԱստուծոյ օրինացն հարկանել սկսանիցի, եւ թերեւս վաղվաղակի արագ արագ ի մահացու ինչ մեզ զքեզ արկանիցէ։ Այժմ դան չէ մարթ այնպէս զիւրաւ վճարել, զի այսու պատուաբաւս ամրացեալ եօ եւ պաշտպանեալ, քանզի յայն միայն հասանեն ամենայն հարուածք նորա, եւ ի նա բնաւ նետք նորա ընդհարեալ անդէն բեկանին, եւ դու իսկ յոյժ իմն հեռի կաս յամենայն եւ ի բնաւ վտանդաց ի մահուշափ մեղսն կործանելոյ։ Եւ արգարեւ թէպէտ բազում այսպիսի գտնութիւնս եւ թերակատարութիւնս ի քեզ ունիցիս, բայց զայս զիտասջիր, զի մին միայն ի մեղացն զոր անդէն յաշխարհի դործէիր, կարի ծանրագոյն է քան զամենայն յանցանս, զոր աստեն յանցանիցես։ Ատոն այնորիկ այս իմն հաստատեալ կայցէ ի մտի քում, զի թէպէտ եւ ցրտագոյն եւ թերակատարագոյն քեզ թուիցիս, սակայն յոյժ աղնուագոյն՝ քան որշափ յաշխարհի լինէիր, աստեն գտանիս։

Այս մին ի պատճառացն է, որոց վասն պարտ եւ պատշաճ է մեզ մեծ իմն զկարգ կրօնաւորութեանս համարել, եւ Աստուծոյ՝ որ կոչեացն զմեզ առ այս, վասն առանձինն երախտեացս

անրաւ գոհութիւնս հանապազօր մատուցանել։ Ապաքէն թէ այլ ինչ լաւութիւն ի վանս չէր լեռալ՝ բայց մի այս միայն, կարի իսկ այն մեծ էր, եւ վասն նորին իսկ եւեթ արժան էր մանաւանդ ցանկալ այնմ եւ մեծարոյ համարել։ Եւ արդ՝ ղիարդ. միթէ փոքր ինչ քեզ այն թուիցի, զի մինչ դեռ այլքն ի կռուանոցն իջեալ ընդ ցուլս եւ ընդ վայրենի գաղանս ոգորիցին, դու ի վերոյ անկասկած նստեալ ընդ այլոց վիշտա հայիցիս։ Մինչ գեռ այլքն ի մեջ մբրկաց եւ ծովածուփ աշեկոծ համատարած անդնդոց տատանիցին, դու ի նաւա հանգստի յամենայն վտանգաց ամրացեալ նաւիցես։ Մինչ դեռ այլքն ի պտոյտ գետոց բարեզացւոցն ծփեալ գոդ իմն սատակիցին, դու ի գետա փունս խաղաղացեալ եւ յապահովս կայցես։

Գ. Հանդերձ նոքիմբք կանոնիքն եւ աւետարանական խրատքն բազում նր պաստ ի պահպանութիւն աստօւածական պատուիրանայն մատուցանեն։ Քանզի այնմ որոյ զխրատուցն կատարւմն պահել յանձն առեալ իցէ, պահպանութիւն Աստուծոյ պատուիրանայն շթուի ծանր. նմին հակառակ՝ որ զիրատան պահել չկամլիցի, եւ ոչ ընդ կատարումն վարուց ցանկանայցէ, այն-

իւրովք առանց ուրուք հակառակելոյ զպարիսպ զԱստուծոյ օրինացն հարկանել սկսանիցի, եւ թերեւս վաղվաղակի արագ արագ ի մահացու ինչ մեզս զքեզ արկանիցէ։ Այժմ զան չէ մարթ այնպէս դիւրաւ վճարել, զի այսու պատուարաւս ամրացեալ ես եւ պաշտպանեալ, քանզի յայն միայն հասանեն ամենայն հարուածք նորա, եւ ի նա բնաւ նետք նորա ընդհարեալ անդէն բեկանին, եւ դու իսկ յոյժ իմն հեռի կառ յամենայն եւ ի բնաւ վտանդաց ի մահուշափ մեզսն կործանելոյ։ Եւ արդարեւ թէպէտ բազում այսպիսի դառնութիւնս եւ թերակատարութիւնս ի քեզ ունիցիս, բայց զայս դիտածիր, զի մին միայն ի մեղացն զոր անդէն յաշխարհի գործէիր, կարի ծանրագոյն է քան զամենայն յանցանս, զոր աստէն յանցանիցես։ Վասն այնորիկ այս իմն հաստատեալ կոյցէ ի մահ քում, զի թէպէտ եւ ցրտագոյն եւ թերակատարագոյն քեզ թուիցիս, սակայն յոյժաղնուագոյն՝ քան որչափ յաշխարհի լինէիր, աստէն դտանիս։

Այս մին ի պատճառացն է, որոց վասն պարա եւ պատշաճ է մեզ մեծ իմն զկարդ կրօնաւորութեանս համարել, եւ Աստուծոյ՝ որ կոչեացն զմեզ առ այս, վասն առ անձինն երախտեացս

անբաւ գոհութիւնս հանապազօք մատուցանել: Ապաքէն թէ այլ ինչ լաւութիւն ի վանս չէր լեռակ՝ բայց մի այս միայն, կարի խոկ այն մեծ էր, եւ վասն նորին խոկ եւեթ արժան էր մանաւանդցանկալ այնմ եւ մեծարոյ համարել: Եւ արդ՝ զիարդ. միթէ փոքր ինչ քեզ այն թուիցի, զի մինչ գեռ այլքն ի կոռուանոցն իջեալ ընդ ցուլս եւ ընդ վայրենի գաղանս ոգորիցին, դու ի վերոյ անկասկած նստեալ ընդ այլոց միշտ հայիցիս: Մինչ գեռ այլքն ի մեջ մըրկաց եւ ծովածուփ այէկոծ համատարած անդնդոց տատանիցին, դու ի նաւահանգստի յամենայն վասնգաց ամրացեալ նաւիցես: Մինչ գեռ այլքն ի պառյառ զետոց բարեզացւոցն ծփեալ դոգ իմն սատակիցին, դու ի զետափունս խաղաղացեալ եւ յապահովս կայցես:

Գ. Հանգերձ նորիմբք կանոնքն եւ աւետարանական խրատքն բազում նըսպաստ ի պահպանութիւն աստաւածական պատութիրանացն մատուցանեն: Քանզի այնմ որոյ զիսրատուցն կատարումն պահել յանձն առեալ իցէ, պահպանութիւն Աստուծոյ պատութիրանացն շթուի ծանր. նմին հակառակ՝ որ զիսրատան պահել չկամլցի, եւ ոչ ընդ կատարումն վարուց ցանկանացյէ, այն-

պիտին եւ զպատուերան Ըստուծոյ յօյժ  
իսկ դժուարաւ պահիցէ : Այսպէս  
թարգմանեալ մեկնէ սուրբն Թուվմաս  
զայն բանս Քրիստոսի Տեան որ յաւեւ-  
տարանի . “Ամէն ասեմ ձեզ , զի դժուա-  
րաւ մոցէ մեծասունն յարքայութիւնն  
Երկնից,,<sup>2</sup> Գիտես , ասէ սուրբն Թով-  
մաս , թէ զի՞նչ ինչ այնր պատճառք  
իցեն . Զի դժուարին իմն է , ասէ , թէ  
այր ոք զպատուիրանսն որով գոյ մուտ  
յարքայութիւն՝ պահիցէ , եթէ ոչ զիրա-  
տուցն զհետ երթիցէ , եւ կատարման  
վարուց միտ եղեալ՝ զմեծութիւն թո-  
զուցու<sup>3</sup> : Բայց ոյր կէտ առաջի եղեալ  
իցէ զիրատուցն զկնի երթալ , այնպի-  
սումն զիւրին է եւ զպատուիրանս  
պահել . քանզի յայտ իմն է , թէ այն  
յրնշիցն հրաժարել , ոչինչ իրս իրրեւ  
սեպհական ունել , ոչ իւիք ինչ իրրեւ  
սեպհականաւ վարել մեծապէս նպաստ  
լինիցի յապահավխ առնել զմարդ , թէ  
չէ այնուհետեւ օտարին իրաց ցանկա-  
նալոց : Եւ այն զԱստուած աղաչել  
վասն մերոցն հալածչաց , եւ բարիս շար-  
արարացն առնել՝ հեռագոյն ուրեմն  
տանիցի զմեզ յատելութենէ ընդ թրշ-  
նամեացն ունելոյ : Իսկ չերդնուելն ընաւ ,  
թէպէտ եւ վասն զճշմարտութիւն  
հաստատուն ցուցանելոյ իցէ , բա-  
զում նպաստ մատուցանիցէ մեզ եւ

յերդմնատութենէ ամենեւին օտարս  
լինելոյ: Վասն այնորիկ բարւոք ասեն  
Հարքն սուրբք, Եթէ կանոնքն եւ  
խրատք՝ զոր աստեն ի վանս յանձն առ-  
նուցումք, ոչ միայն բեռինք չեն, այլ  
մանաւանդ թէ օգնականք եւ թեթեւ-  
ացուցիչք լինիցին առ ի զրեռն զաօ-  
տուածական պատուիրանացն դիւրաւ  
տանելոյ:

Օ այս երկուք օրինակօք քաջ իսկ  
ցուցանէ սուրբն Աւգոստինոս<sup>4</sup>: Քան-  
դի ի խօսել իւրում զքաղցրութենէ  
օրինաց շնորհացն՝ Սորա բեռն, առէ,  
բեռին թեւոց թռչնոցն նման է, զի  
սովոր ոչ միայն շծանրացուցանեն ինչ  
եւ շարդելուն զհաւն, այլ եւ թեւ-  
թեւացուցանեն եւո՛ եւ յօդս ամբառ-  
նան եւ պաշտպանեն, եւ այլ բազում  
օգնականութիւնս թռչնոցն մատուցա-  
նեն: Այսպէս եւ կառացն անիւք թէ-  
պէտ սակաւիկ մի ծանունք են, այլ ոչ  
միայն զզուարական՝ որ զկառան ձգեալ  
տանիցին, շծանրարեռնեն. այլ մանաւ-  
անդ թափեն իմն ի բեռանցն եւ այն-  
շափ իսկ զրեռնն թեթեւացուցանեն,  
որպէս զի թէ անիւքն չեին, եւ ոչ  
զկես մասն անդամ բեռինն՝ զոր ձգեն,  
ձգել կարէին: Ըստ նմին օրինակի եւ  
զաւետարանական խրատուցն՝ որ ի մեր  
կանոնս փակեալ կան, իմանալի է.

իրեւ զի ոչ միայն բեռն ինչ չլինին  
մեղ կամ խափանիչ, այլ եւ որպէս  
զանուոց գործ վճարեն, եւ նոցա օգ-  
նութեամբն զաստուածեղէն օրինացն  
զրեռն եւ զլուծ բազում դիւրութեամբ  
եւ քաղցրութեամբ տանիմք, զոր աշ-  
խարհականքն յոգւոց հանելով, վաս-  
տակեալ եւ ծանրաբեռնեալ, եւ  
զրեթէ յիւրաքանչիւր քայլո գթեալ  
եւ դայթակղեալ տանիցին՝ այնու զի  
յայսպիսի թեւոց եւ անուոց օղնակա-  
նութեննէ զրկեալ զտանին։ Վասն այսը  
ամենայնի պարտ եւ պատշաճ է մեղ  
կարի շնորհակալո ընծայեցանել  
զանձինս Աստուծոյ, մեծարոյ զկանօնս  
համարել, եւ նոցա պահպանութեանն  
որտի մտօք յօժարութեամբ միտ զնել։

## Գ Լ Ա Խ Խ Բ

Ա-Դ-Ր-Ռ-Ն Հ-Շ-Ր-Ջ Թ-Ր-Ջ է Հ-Ն-Ն-Ն-Ջ  
ո-Շ-Ն-Կ-Ա-Ն-Ն-Շ-Ն-Ե-Ա-Ն է-Ջ-:

Ա. “ՊԵՀԵԼՆ ասէ իմաստունն, զո-  
րէնս եւ զիւրատ, եւ եղիցին կեանք  
անձին քում, եւ շնորհք իցեն ի կո-  
կորդի քում”,<sup>1</sup> այսինքն է քաղցրու-  
թիւն հոգեւոր քմաց քոց, ըստ բանի  
մարզարեին թէ “Որպէս ո զի քաղցր են ի  
քիմս իմ բանք քո քան զմեզը բերանոյ  
իմոյ”,<sup>2</sup> Սուրբն Յերսնիմս ի թղթին

որ առ Հեղիբիա, պատասխանի տուեալ  
երկոտասան խնդրոցն եւ տարակուսա-  
նաց՝ որ ի Հեղիբիայն նմա առաջի ար-  
կեալ էին, յորոց առաջին այս եր թէ  
զիարդ կատարեալ լինել ոք մարթիցի,  
նովին օրինակաւ բարբառի՝ որով պա-  
տասխանի արար Քրիստոս պատանւոյն,  
որ եկեալ առ նա եւ եղեալ ծունք  
առաջի նորա՝ որպէս յաւետարանին  
կայ, խնդրեր. առէ, “Վարդապետ բարի,  
զի՞նչ արարից, զի զկեանս յաւիտենա-  
կանս ժառանգեցից,,<sup>3</sup> . քանզի առաւե-  
լագոյն ցանկացեալ եմ զզործ փրկու-  
թեան իմոյ յամուր զգուշութեան կա-  
ցուցանել : Արում Տէրն “Զպատուի-  
րանս զիտես,, առէ . զպատուիրանս  
պահեսջիր՝ եւ կենաց հասանիցես զգու-  
շութեամբ : Առէ յայնժամ պատա-  
նեակն. “Վարդապետ, առէ, զայդ ամե-  
նայն պահեցի ի մանկութենէ իմմէ,, . որ  
այնպէսն տայր պատասխանի եւ զօ-  
րէնսն պահէր, արդարեւ առաքինի  
կեանս կեայր: Բայց յաւելու Մարկոս ա-  
ւետարանազիր եթէ “Եւ Յիսուս հայե-  
ցեալ ի նա, սիրեաց զնա,, : Զի այնպէս  
նայելովն եւ քաղցր հայեցուածովքն  
շատ իսկ արտաքուստ յայտ արարեալ  
եցոյց, թէ որպիսի սիրով վասն այնու-  
րիկ զնա ընդդրկէր: Զի առաքինու-  
թիւնն եւ լաւութիւն յանձանց իսկ

այնպէս սիրելի են, մինչեւ զաշս Աստուծոյ եւ զսիրտ յիւրեանս գրաւեն։ Այլ անդէն առէ Տէրն ցնա, Մի ինչ պակաս է ի քէն. Եթէ կամփս կատարեալ լինել, երթ, զոր ինչ ունիս վաճառեա, եւ տուր աղքատաց, եւ ունիցիս դանձօ յերկինս, եւ եկ զկնի իմ։ Յայսմ, առէ Յերսնիմս, կայ կատարումն վարուց, զի առ պատուիրանսն Աստուծոյ եւ աւետարանական խրատքն յաւելուցուն։

Բ. «Ամին իրի եւ մեծարոյն բեղա՞նոցա, առէ, որ բաց յաստուածեղէն պատուիրանացն եւ զիսրատուցն զհետ երթիցեն, մարթ է պատշաճել զերկրորդն զայն պատկ սոկի՝ զոր հրաման առ Մավսէս յաւելուլ ի վերայ ծնուի սեղանոյն շուրջանակաւ շուրջանակի։ Պատկ ի վերայ նորա մեւս եւս պատկ սոկի»։ Քանզի այս երկրորդս խորհրդով իմն յայտ առնել զառաւել բարձրութիւն հատուցմանցն եւ փառաց, որ առաւելագոյն իմն պարզեւելոց են այնոցիկ որք եւ աստէն իսկ կատարմամբ վարուք իւրեանց զայլավքն անցուցին, բաց յաստուածեղէն պատուիրանացն՝ զաւետարանական խրատուցն եւս զկնի զնացեալ։ Աւան այսորիկ եւ Փրկիչն ածեալ յարեր թէ ս՛ունիցիս դանձօ յերկինս,,,: Զի՞նչ է այս, զի հան-

զերծ յաւիտենից կենոքն եւ զանձախմբ  
յերկինս մեղ խոստանայ: Եւ կարի իսկ  
քաջ. զի յարժամ զաւետարանին խոր-  
հրրդոյն ստեղ զհետ ընթանայցես,  
ոչ յաւիտենից կենացն միայն հասանի-  
ցես, այլ եւ յերկնաւոր փառմն իսկ  
մեծագոյն եւ ընշաւետագոյն լինիցիս,  
եւ յաճախ զանձառ ունիցիս: Զայս շնորհո-  
արար Տէր ընդ մեղ կրօնաւորսս, զի ոչ  
միայն իբրեւ զայլս ի քրիստոնեից “Ի  
խաւարէն կոչեաց յիւր պքանչելի լոյս,”<sup>5</sup>  
հաւատոց եւ աւետարանի իւրոյ, “Եւ  
փոխեաց զմեղ յարքայութիւնն Արդւոյն  
իւրոյ սիրելոյու<sup>6</sup>, կամեցեալ պարզեւել  
ընդ ընտրեալս եւ ընդ բարեկամս իւր  
զերկնից թաղաւորութիւնն . այլ նա  
եւ ցանկայ իմն բարձրացուցանել զմեղ  
ի նմին առաւել քան զայլս, եւ իբրեւ  
ի մեծամեծաց կարգո հանեալ հասու-  
ցանել. եւ նմին իրի կոչեաց զմեղ առ  
զհետ երթալոյ զաւետարանի խրա-  
տուցն, ի կարգ իսկ կատարման առա-  
քինութեանց, զոր առան ի վանս զա-  
ւանիցիմք:

Գ. Ապա իրաւոնք ուրեմն են, զի  
եւ մեք այսափ առաւել երախտեացն  
մեծու շնորհակալութեամք պատշաճ  
հասուցումն առնիցեմք. զոր եւ առնեմք  
իսկ, եթէ զայն՝ զոր ինոգրեն Հայրն մեք  
սուրբ, ճշդիւ պահիցեմք: Ամենայն,

ասէ, որ ի միաբանութիւնն մտանիցեն եւ ի նմին կացցեն, զամենայն հաստատութիւնս, գիանոնս, եւ դկարդ կամ զօրինակ կենաց ողջ եւ անարատ պահելցանկացին, եւ աստուածատուր շնորհաբն յամենայն սրտէ եւ ի զօրութենէ գուն եղեալ ջանայցեն զայն ամենայն ընուլ կատարելապէս <sup>7:</sup> Աբդ յայսմիկ եղեալ կայ կատարումն մարուց մերոց եւ օգուտ մեր:

**Օ**այս եթէ առնիցեմք, վանականք աղնիսք լինիցիմք. ապա թէ լի կատարեալ կատարելագոյն լինիցիմք: Եա եւ անուն իսկ վանացն բաւական իմն պարտիս ի մեր վերայ զնէ: առ ի զայս ամենայն կատարելոյ: Զի վանականք յոյն սակս կոչեցաք, զի ի պահպանութիւն կանոնաց եւ խրատուց աւետարանին զանձինս կապեցաք. քան զի վանական անուն ի Հռոմայեցւոց լեզու միւսանգամ կապեալ եւ պնդեալ նշանակէ: վասն պյնորիկ զի ոչ միայն իբրեւ զայլս ի քրիստոնէից աստուածական պատուիրանոքն լոկ կապեալ եւ պնդեալ իցէ, այլ եւ աւետարանական խրատուք՝ որ ի կանոնս անդ բովանդակեալ կան, դարձեալ միւսանգամ կապիցի:

**Յ**այս պատճառ Կրօնաւոքքն յեկեղեցւոյ կոչին եւ կանոնականք, վասն պարտուցն զոր ունին, զկանոնսն պահե-

ըսյ. Եւ այս մանաւանդ կարի պատուական անունն է, որով եւ յիրաւունս կանոնականս սովոր են կոչել զմեղ։ Յայն մատեանս թէպէտ եւ ամենեքին՝ որ հօգեպէտն կեցցեն, ի Աղերի անուն պատուին, բայց նորա՝ որ արտաքոյ կանոնաց կարգի իրիք ըստ իւրեանց հեշտի կեանս կեցցեն, Աղերիկոսք աշխարհականք կամ առանց յաւելուածոյ Աղերիկոսք, այսինքն է Ահճակաւորք կոչին. իսկ զնոսա՝ որ ընդ կարգոք ինչ եւ կանոնոք կեանս վարիցեն, կանոնականս անուաննել սովորութիւն կալաւ։ Նմին իրի եւ զայնոսիկ՝ որ ի Յիսուսի ընկերութենէն են, Տրիդենտական ժողովն<sup>2</sup> եւ մեծ Քահանայապետքն յառաքելական հրովարտակս իւրեանց Աղերիկոսս կանոնականս կոչեն։ Արդմերում անուան արժանիս զանձինս յարդարեցուք. ամենեւին իսկ կարգեալ եւ կանոնեալ ի մեր գնացս լիցուք. զգուշութեամբ զմեր կանոնանս պահեցուք, զի ընդ անուանն՝ որով կոչիմքս, միարան մեր վարքս դտանիցին։

Դ. Աստի իսկ առեալ եւ երանելոյն բւեանարդի՝ վանականաց ոմանց, որ մեծաւ ջերմութեամբ յասպարիզի անդ կատարմանն ընթանային, իրատ տուեալ յօժարեցուցանեւ առ ի նմին եռանդման եւս յառաջադէմն նկրտելոյ.

Ազաշեմ զձեղ, ասէ, եղբարք, եւ փա-  
րելի ասեմ, այսպէս գործեսջիք եւ  
այսպէս կացջիք, սիրելիք ի Տէր, փոյժ-  
միջիք ի պահպանութիւն կարգիդ, զի  
եւ կարգդ պահեոցէ զձեղ<sup>9</sup>: Այնպէս զի  
մինչ մեք զվանիցն կանոնս պահիցեմք,  
եւ վանքն ինքնին գլխովին զմեզ պահի-  
ցեն, եւ յառաքինութեան եւ ի կա-  
տարման վարուց հաստատուն ունիցին:

Ե. Ամենայն ոյժ զօրութեան Սամ-  
փսոնի, որպէս յայտ ի գատաւորաց մա-  
տենէն է<sup>10</sup>, ի զլխոյն գիտակս էր. վասն  
այնորիկ իբրեւ գերծան հերքն, մեկնե-  
ցաւ ինմանէ զօրութիւնն, եւ ի Փղշտա-  
ցւոց անտի գիւրաւ եւ անջան պար-  
տեալ կապեցաւ: Որ եւ յայտնի օրինակ  
է իրաց՝ զորմէ աստէն ճառ արկեալո  
եմ: Զի որպէս Աստուած կամեցաւ  
զզօրութիւն Սամփսոնի թէ ի զլխոյն  
վարս իցէ, քանզի ուխտաւոր էր, զի  
յայնժամ իբրեւ զայժմու կրօնաւորս  
էին ուխտաւորք, եւ յօրինաց անտի ուխ-  
տաւորութեանն պարտէր զհերս զլխոյ  
իւրոյ առանց սափրելոյ պահել. եւ  
քանզի նենդանաւ եւ խորամանկու-  
թեամբ իմն կարեցան գերծան հերք  
զլխոյն, որովհետեւ վասն անհնարին  
սիրոյն՝ զոր առ Դալիլա կինն ունէր, ի  
վեր հան զծածուկ խորհուրդ իւր, հան-  
զերձ զիտակոցն եւ զուխտաւորութիւնն

կամ զիրօնաւորութիւնն եւ զզօրութիւնն կորոյս : Ըստ նմին օրինակի Եւ ամենայն մեր քաջութիւնն եւ ոյժ զօրութեան ի կանոնաց պահպանութեան եղեալ է, որ բատ նմանութեան վարսից՝ թեթև ինչ եւ դոյզն իրք արտաքուստ արտաքս երեւին . քանզի Եւ եմք իսկ ուխտաւորք, ոյսոննքն է կրօնաւորք . Եւ վասն այսորիկ հարկի վերայ կայ մեզ դարմանել, պահել Եւ անուշանել զայս հերս, որ թէ ի բաց ինչ ուրեք հասանիցին; որպէս ի Սամիստնէ՝ մեկնեսցի ի մենջ զօրութիւնն, Եւ սկսանիցիմք թօշնել Եւ տկարանալ, Եւ իբրեւ զնա դիւրաւ ի բռուն անկանիցիմք, Եւ ի թշնամեաց մերոց ի տարարաստական Փողացւոցն Եւ ի գիւաց կապեալ կաշկանդիցիմք :

## Գ Լ Ռ Խ Գ

Թէ ու ըստ ոյնորին չի յանցած ի ինոնուսնուսունք Դու լունք է վերայ, որդուն է դիւրա շնոր չնուռ ունել:

Ա . ԿԱՆՈՆԸՑ Եւ հաստատութիւնք  
մեր ոչ պարտիս ի վերայ դնեն մինչեւ  
ցմահացու կամ յներելոյ մեզս, նոյնպէս  
Եւ զայլոց հրամանաց Եւ զպատուիրա-  
նաց Աւազացն իմանալի է, Եթէ ոչ  
Աւազն ինչ մի Յանուն Տեառն մերոց

Յիսուսի Քրիստոսի կամ Զօրութեամբ  
որրոյ հնազանդութեանն հրամայիցէ,  
որպէս ի նոսին իսկ հաստատութիւնս  
յայտնեալ կայ<sup>1</sup>: Զի չկամեցաւ սուրբ  
Հայր մեր թէ կանոնք որոգայթ ինչ  
մեղաց լինիցին: Բայց սակայն եւ ոչ  
վասն այնորիկ ինչ մեր առաջի եղ  
զկանոնս, զի զանց զնոքօք առնիցեմք,  
իբրեւ թէ ասէք. զայս ամենայն կար-  
գեմ եւ դնեմ, որպէս զի մի կատարի-  
ցէք. Քանզի այս անհնարին անհան-  
ճարութիւն էք: Սմին իրի բնաւ ամե-  
նեւին ոչ ումեք ի մենջ արժան է առ-  
նուլ աստատին պատճառ վայրապար  
զնոսալուծանելոյ: Քանզի բազում ան-  
դամ զբազումն այսպիսի իմն օրինակաւ  
պատրեալ հրապուրէ դեմ, զի դիւրաւ  
զկանոնք եւ զպատուիրանօք անցա-  
նիցեն:

**Ա**սան սոցին իսկ իրաց եւ որբոյ Հօր  
մերոյ Խզնատիսոի ցանկացեալ, զի եւ  
բարձցին ի միջոյ պատճառք եւ որո-  
գայթք մեղաց, որում մարթ էք դէպ  
լինել, թէ պարտիս ինչ մահուշափ մե-  
ղօք վասն կանոնաց եւ հաստատու-  
թեանց ի վերայ եղեալ էք, եւ զար-  
ձեալ զի ճշգիւ ողջ բովանդակ պահի-  
ցեմք զնոսաւ, առ ի շխտառելոյ մեղ  
եւ ոչ սակաւիկ մի ինչ ի կատար-  
մանէն վարուց, ասէ. Փոխանակ եք-

կիւղին մեղաց՝ սէրն լիցի եւ ցանկութիւն բնաւի կատարմանն վարուց, եւ զի մեծ եւս փառք եւ գովութիւն Քրիստոսի արարչին եւ Տեառն մերոյ յաճախեացին<sup>2:</sup> Նոյնպէս եւ յսկզբան անդ հաստատութեանցն եւ կանոնաց ասէ այսպէս. Ներքին սուրբ եւ աստուածեղէն այնր սիրոյն օրէնք՝ զոր սուրբ Հոգին գրել եւ անդէն ի սիրտ դրոշմել սովոր է, նպաստ ի սոյն լինիցին: Այս բարբառ այնր բարբառոյ ընկեր է, զոր Փրկիչն յաւետարանին ասաց. “Եթէ սիրեք զիս, ասէ, զպատուիրանս իմ պահեսջիք,,<sup>3:</sup> Ըստ այնշափ է, զի սիրելին զսիրեցելոյն կամ ծանիցէ: Բաւական է հնազանդ որդւոյ զկամս միայն հօրն զիտել, եւ շիքինչ հարկ՝ այլ իմն ահ եւ երկեւդ արտաքուստ յաճախելոյ: Ուստի որ ոք զկամննօք, վասն այնորիկ զի մինչեւ ցմահացու մեզս եւ ցդժոխս չտանիցին, զիւրաւ անցեալ արհամարհիցէ, բարի որդի չէ, մանաւանդ թէ եւ ոչ իսկ ծառայ բարի: Ազէ ասա, աղաչեմ. միթէ բարի<sup>4:</sup> ինչ եւ զգաստ զայն ծառայն համարեիր, որ զտէրունի հրամանս այլազգագոյն ինչ կատարել չկամեր, բայց եթէ յորժամ սուսեր ի ձեռն եւ մահու սպառնալեօք իւր տէրն պատուիրէր: Կամ արդեւք բարի<sup>5:</sup> ինչ եւ

Հաւատարիմ այն արամբին լիներ, որ  
եկեալ ցիւր ամուսինն առեր, թէ շկա-  
միմ կին ժանա եւ շարաբարոյ լինել,  
եւ ոչքեղ ինչ երբեք մասնառ . բայց  
եւ զայս գիտասջիր, զի որ ինչ ինձ  
հաճոյ թուիցի, զայն առնել կամիմ,  
թէպէտ եւ գիտիցեմ թէ գժկամակ  
ընդ այն լինիցիս : Արդարեւ այսպիսիք  
ոմանք են, որք այնու զի յանցումն ի  
կանոնս ի մահուշափ ինչ մեղս եւ ի  
տանջանս գժոխոցն շտանիցի, գիւրաւ  
իմն զնորք անցանիցեն : Ատրկաց եւ  
ծառայից է այն, որ գանից եւ տան-  
ջանացն ահիւ միայն սպաս հարկանեն :  
Աւստի եւ ճարտարն եկն յառել.

Ատեցին շարք գործել մեղս առ ահի  
տանջանացն .

Ատեցին լաւք գործել մեղս առ գութ-  
առաքինութեանն <sup>4</sup> :

Զի եւս հաճոյագոյն եւ շնորհակալ  
Աստուծոյ լինիցին :

Բ. Ա անական ոմն Մարտիոս անուն,  
որպէս ի մատենի տուեալ պատմէ Մեծն  
Գրիգոր <sup>5</sup>, իբրեւ մենակեաց կեանս  
վարերոյ պատճառաւի Մարտիկոս լեառն  
երթեալ հասաներ, անդէն շղթայիւք  
եւ սարեօք երկաթեօք զիւր սոսն կա-  
պէր, եւ զշղթայսն ի վեմ ինչ ապա-  
ռաժ տարեալ հաստատէր, զի մի առաւ-  
ել քան զոր սարեացն երկայնութիւն

թոյլ տացէ, յածել շրջել կարիցէ։  
 Զոր իբրեւ լուս սուրբն ՔԵՆԵՂԻԿԱՍԻ,  
 առեալ առաքէր զմի ոք յաշակերտաց  
 անտի իւրոց առել ցմենակեացն։ Թէ  
 ծառայ Առաւուծոյ եօ, մի շղթայ երկա-  
 թի կալցի գքեզ, այլ Քրիստոսի շղթայն  
 Որոյ վաղվազակի Հնազանդեալ բանիցն՝  
 արձակեր զշղթայն։ բայց սակայն  
 թէպէտ եւ արձակեցաւ, ոչինչ հեռա-  
 զոյն ուրեք՝ քան զոր շղթայն երկայ-  
 նեալ Հասաններ, գնաց երբեք. քանզի  
 կապեալ էր ի Տէր, թէպէտ եւ ար-  
 զեամբք ազատ էր։ Այսպէս եւ սուրբ  
 Հայր մը զերծոյց զմեզ ի կապանաց  
 երկաթից. զի ոչ ընդ մեզօք եւ ընդ  
 դաստապարտութեամբ՝ պարտիս ինչ ի  
 վերայ եդ վասն կանոնաց պահպանու-  
 թեան, այլ քաղցր շղթայիւ սիրոյն  
 Քրիստոսի Տեառն. քանզի կամք եղեն  
 նմա թէ մանաւանդ ոսկեղեն շղթայ  
 սաստածեղեն սիրոյն վառեալ բորբո-  
 քեալ զմեզ ի կանոնաց պահպանու-  
 թիւնն ածիցէ, քան շղթայ երկաթե-  
 ղեն մեղացն երկիւղին եւ պատիժք պա-  
 տուհասից գժոխոցն։

Գ. Այլ պարտ եւ պատշաճ է եր-  
 կուս ինչո դիաել աստեն։ Առաջին այն,  
 զի յորժամ կանոնք եւ Հաստատու-  
 թիւնք՝ վասն իրաց ինչ որ ի մին ի մերոց  
 ուխտիցս հայիցի, կամ ի բնական օրի-

նաց իցէ արգելեալ՝ կարդիցին, յայն-  
ժամ պարտքն մինչեւ ցմեզս է, իբր ոչ  
եթէ կանոնին ինչ զօրութեամբ, այլ  
ի պատճառս ուխտին կամ օրինաց  
բնութեան, որպէս ի վերոյն յայտ  
արարաւ։ Եւ երկրորդ այն, զի թէպէտ  
եւ կանոնն ինքնին ի բնութենէ իւրմէ  
մինչեւ ցմեզս՝ պարտս ոչ դնիցէ ի վե-  
րայ, բայց սակայն յանցանել ուրուք  
զնովաւ մարթ է թէ մեղանչիցէ, այնու  
զի թերեւս անհոգութիւն ինչ կամ  
վատութիւն կամ կանոնին ինչ անար-  
դութիւն եւ արհամարհութիւն կամ  
նմին նման ինչ ի ներքս խառնիցի։ Որ-  
պէս քաջ իսկ յայտ արարեալ եցոյց եւ  
վարդապետն թուվմաս և վասն կանոնացն  
Քարոզաց կարդին, որը եւ ըստ նմին  
նմանութեան յուրուք վերայ ոչ մա-  
հուչափ եւ ոչ ներելոյ մեղօք պարտիս  
գնեն։

### Գ Լ Ա Խ Խ Գ

Թէ Կիւրոյ քուրիւնիւն շանունածն է  
իւնանի ինչ ու ուշուցուցնէ, ոյւ հա-  
նունդ գործուրդ առնէ։

**Ա. ԱՌՎԱՐ է զեւն եւ զայլ իմն վար-  
ձութիւն բազում անգամ ի ձեռն առ-  
նուլ, զի զմեզ ըստ կանոնս ինչ յան-  
ցուցանիցէ. այսինքն մատուցեալ հաւ-**

անեցուցանէ, թէ որ ինչ պատռերին  
կամ արդելեալն լինին նոցա, փոքր  
ինչ եւ թեթեւ եւ ոչինչ իսկ են. եւ  
նմին իրի ոչ ինչ սրբութիւն եւ կատա-  
րումն կայ ի նոսա: “Նա եւ ի մէնջ կուսէ  
իսկ զօրութիւն եւ օգնութիւն զհեղ-  
դութիւն եւ զմեղկութիւն եւ զքրառու-  
թիւնս մեր գտեալ դիւին, իւրով խո-  
րամանկութեամբն ստէպ եկեալ պատ-  
ճառք լինի մեղ զկանոնս չպահելոյ:  
Ուստի հարկ ի վերայ կայ մեղ եւ ընդ-  
դէմ այնպիսի փորձանաց՝ զինուք իմն  
վառել եւ ամրանալ: Եւ նախ զայս  
առեմ, թէ յորժամ ոք վասն արդա-  
րացուցանելոյ զանձն՝ թեթեւս եւ  
դուզնպրեայս զիւր յանցմունս կոշիցէ,  
ոչ միայն չսրբին յանցանքն կամ  
չնուազին, ոյլ մանաւանդ աճեն իմն  
եւ ծանրանան: Այս վարդապետու-  
թիւն է սրբոյն Աւգոստինոսի: Քանզի  
մինչ ճառ արկեալ խօսի զանհնազան-  
դութենէ Աղամայ, ասէ. “Որպէս Աբ-  
րահամու, ասէ, հնազանդութիւնն ի  
զենուլ զորդի իւր զիսահակ՝ յիրաւի  
մեծ ինչ եւ բարձրագոյն համարի, այնու-  
զի գժուարին եւ ծանր հրամանն էր,  
սապէս եւ առաջին նախնւոյն ի դրախ-  
տի անհնազանդութիւնն այնչափ մեծ  
է, որչափ զի այն՝ որ հրամայեցաւն,  
թեթեւ եւ ամենեւին առանց իրիք

գժուարութեան էր,,<sup>1</sup> Ալասն այնորիկ  
եւ շիք ինչ նմա աստեն տեղի չմեզա-  
գրութեան : Քանզի զի՞նչ ինչ պատ-  
ճառս մարթացան ունել մեր առաջին  
նախնիքն առ ի բաց կալոյ ի հնազան-  
դութենէ, եւ հեստելոյ Տեառն յայն-  
պիսի դիւրին իրս՝ որպիսի ինչ էր ի միոյ  
միայնոյ ծառոյ չուտել . ուր զի եւ այլ  
բազում ծառք ի դրախտին կային, որք  
թերեւս եւ աղնուագոյն միրգս բերէին,  
յորոց եւ ամենեցունց մարթ էր նոցա ու-  
տել : Աղէ . զի՞նչ ինչ առնելոյ էր Ագամ,  
թէ մեծ ինչ նմա պատուիրեալ էր Աս-  
տուծոյ : Զի՞նչ, եթէ որպէս Արրահա-  
մու հրամայեալ էր զենուլ զորդի իւր  
զմիամօր, նոյնպէս եւ սմա պատուիրեր  
զոհել զիին իւր զսիրելի . զիարդ ար-  
գեւք անսայր կամ հնազանդէր ի զոհել  
զնա, այն՝ որ վասն սակաւ մի զիինն  
շարտմեցուցանելոյ, եւ ի պաղոյ միոջէ  
իսկ, որպէս պատուիրեալ էր Աստուծոյ,  
ժուժկալել ոչ կամեցաւ : Ըստ նմին  
օրինակի եւ կանոնիքն որչափ դիւրինք  
ի պահել իցեն, նոյնշափ յանցանք եւ  
անհնազանդութիւն այնր՝ որ զանց  
զնոքօք առնիցէ, ծանրացեալ առաւ-  
ելուն : Զոր եւ սուրբն բոնաւենտուրա  
յայտ արար . Կարի իսկ փոքունքն,  
առէ, իրրեւ անփոյթ առնիցին, այն-  
շափ առաւել իմն բիծ խայտառակու-

թեան ի վերոյ բարդիցն ածեն, և  
զմարդ արժանի կշտամբութեան առ-  
նեն, որչափ դիւրագոյն մարթ Եր  
պրծանել ի նոցանէ<sup>2</sup>: Թէ հրա-  
մայեալու մեծ ինչ Եր կամ դժուարա-  
կատար, թերեւս դոյր մուտ շմեղա-  
դրութեան. բայց ուր այօշափ եւ այս-  
պիսի դիւրին եւ թեթեւ իրքն իցեն,  
զո՞ր պատճառ պատասխանւոյ յառաջ  
բերել կարիցես:

Բ. Դարձեալ. զիա՞րդ հաւանեցայց  
թէ ի ծանունս եւ ի դժուարինս հնա-  
զանդերոց իցես, եթէ եւ ի դիւրինս  
սնդամ եւ ի թեթեւս շհնազանդիցես:  
Քանզի ո՞րպէս հաւատացից ումեք թէ  
մեծ ինչ առնելոց է, որ եւ ոչ զփոքըն  
առնիցէ: Վասն այնորիկ եւ սուրբն  
քեռնարդոս՝ Որ լեզուին, առէ, եւ  
որովայնի պահ չկարիցէ ունել, այնպի-  
սին եւ ոչ վանական է<sup>3</sup>: Եւ այս իրբեւ  
հասարակաց իմն ոկիզըն Եր առ առա-  
ջնաս ի մենակեցացն, եւ ի սմանէ իսկ  
սկիզբն արարեալ մսէին ի հրահանգս  
ժուժկալութեանն: Քանզի տուին իսկ.  
Որ յարտաքինսն՝ որ եւ դիւրագոյնն է,  
իւրում անձին ոչ յաղթիցէ, ի ներ-  
քինսն՝ որ եւ կարի դժուարին է, դեր  
ի վերոյ զիա՞րդ լինիցի. ո՞րպէս ո՞նդ  
այսս շարութեան որ ի ներըոյ եր-  
կնից,<sup>4</sup> կոտեալ, զոգեղեն եւ զանե-

բեւոյթ թշնամիսն պարտիցէ, որ եւ  
արտաքնոց եւ երեւելեաց՝ քաջու-  
թեամբ յաղթել եւ ընդդեմ կալ  
չմարթիցի :

Գ. Աստոտին դիւրաւ ի միտ առնուլ  
կարիցեմք, եթէ ճշմարիտ արդեւք թէ  
ուռտ այն ցանկութիւնք են՝ զորս եր-  
բեմն յանձինս ունիցիմք առ ի մեծամեծ  
ինչ իրս վճարելոյ. զոր օրինակ խստաց  
եւ դժնդակաց տոկալոյ, անհնարին նո-  
րանշան մեռուցմանս յանձն առնլոյ, եւ  
ի մէջ անհաւատից եւ հեթանոսաց  
զմահ մարտիրոսաց ինդրելոյ։ Զի եթէ  
աստեն մինչ գեռ յստուերին կաս, եւ  
ոչ թեթեւագոյն ինչ մեռուցման տեւ-  
իցես եւ բաւիցես, թէ ըստ բազում  
կանոնս լաւ համարիցիս անցանել քան  
խոնարհեցուցանել զանձն քո ի խնդրել  
առնուլ ինչ հրաման, զիարդ հաւա-  
սացից թէ զծանունս եւ զդժուարինս  
յանձն առնլոց իցես։ Զայսմանէ կարի  
ի դէպ բարբառի երանելին բռնաւեն-  
տուրա. Բազումք, ասէ, վասն Քրիս-  
տոսի ցանկան մեռանել, որք վասն  
Քրիստոսի չկամին դոյզն թշնամանաց  
եւ թեթեւ բանից տանել։ Այլ այն  
զոր սօսաւիւն միայն աերեւոյ թռու-  
ցելոյ զարհութեցուցանէ, հարուածոյ  
սուսերին որ ահազին իմն շողայ, զիարդ  
հանդուրժիցէ։ Եթէ դոյզն ինչ կոկե-

լի բան՝ զոր յայլոցն լսիցես, որ թե-  
թեւագոյնս ընդ օդու թռուցեալ եր-  
թայցէ, այնպէս իմն խռովեալ ան-  
հանգիստ զքեղ առնիցէ, զի՞նչ յայն-  
ժամ լինիցի, յորժամ արդեամբ իսկ  
սուր հալածչացն սաստկանայցէ. կամ  
զի՞նչ, երբ սուր վկայութիւնք ի ծանր  
ծանր իրս հակառակ քո ասիցին, եւ  
իրրեւ ճշմարիտ հաւատարիմ լինիցին:  
Վասն այնորիկ նոյն բոնաւենասւրա  
մասուցեալ ուսուցանէ մեզ, թէ հարկ  
է եւ յիրս թեթեւու ընդ անձին յաղ-  
թութիւն եւ ընդ մեռուցումն ընդելա-  
նել. զի որ յայսպիսիս զանձն մեռու-  
ցանել եւ զկաման չգիտիցէ բեկանել,  
ապա եւս առաւել ի մեծամեծան զայն  
շառնիցէ. Փոքր փոքր իրաց, առէ, որ  
մեզ հակառակ իցեն, համբերութեամբ  
տանելոյ ընդելնուցումք. զի մեծամե-  
ծաց զեր ի վերոյ ոչ լինի, որ մանունցն  
առկալ շուսանիցի:

Դ. Առամուտ ոմն միայնակեաց, որ-  
պէս Դիտնիսիոս կարթուսուեանն պատ-  
մէ<sup>5</sup>, յառաջին աւուրս իւրոյ դարձին  
մեծ ինչ եռանդն յանձին իւրում բար-  
ձեալ բերէր. այլ յետոյ ուրեմն, որպէս  
ոովոր իսկ է գեղ լինել լուծաւ մեղկա-  
ցաւ ցրտացաւ: Քանզի ի սկզբանն ամե-  
նայն ինչ կարի գիւրին էին նմա, բայց  
ապա ո եւ պէտ հրահանդք խոնարհու-

թեան եւ մեռուցման դժուարին նմա  
թուէին, եւ նեղէր յոյժ ընդ կա-  
տարել զնսոսա: Մանաւանդ առաւել  
ծանր եւ տաղտուկ երեւէր նմա ձորձ  
ինչ գծուծ եւ անարդ, զոր բատ սո-  
վորութեան՝ նորամուտ նորեկ միայնա-  
կեացքն զգենուին: Արդ սմա ի միում  
աւուր յետ միջօրէի մինչ գեռ ի քունն  
մտեալ էր, եկեալ երեւէր ի տեսլեանն  
Քրիստոս Տէրն՝ բարձեալ ի վերայ ու-  
սոցն խաչ իմն երկայն եւ ծանրաբեռն,  
ընդ որով խոնջեալ եւ վաստակարեկ  
եղեալ՝ ջանայր ընդ աստիճանս ինչ  
սանդզոյն որ մերձ եղեալ կոյր, ելա-  
նել: Այլ քանզի կարի մեծ էր խա-  
շափայտն լայն եւ յաղթ, ընդ աստի-  
ճանսն չկարէր տանել զնա: Զոր իրբեւ  
ետես նորեկն, զի այնպէս աշխատ լինի  
եւ զուր ջանայ, ի գութ դարձեալ  
սզորմեցաւ. կամեցաւ ձեռն տալ նմա.  
Անսա, ասէ, ազաշեմ, Տէր. զի Եկից  
օգնեցից քեզ ի բառնալ զիսաշդ զայդ:  
Այլ Տեառն սաստիկ եւ աչաւոր երե-  
սօք հայեցեալ ընդ նա զայրազին լի  
բարկութեամբ. Արով յանդ զնու-  
թեամբ, ասէ, ժպրհիս դու բառնալ  
տանել զծանրակիր զայս խաչս, որ եւ  
զեթեթեւագոյն հանդերձդ անզամ  
վասն սիրոյ իմոյ չհանդուրժես կրել:  
Զայս իրբեւ ասաց, տեսիլն աներեւոյթ

Եղեւ։ Եւ նորեկին զարթացեալ, բնոդ  
այս կշտամբանաց բանս Տետոն այնպէս  
զամօթի հարկանէր միանգամայն եւ  
քաջալերէր, զի յայնմ ժամանակէ  
հետէ, որչափ յառաջադոյն ի զգենուէ  
իւրում զայն գծուծ հանդերձ նեղեալ  
տաղականայր, նոյնչափ ապա ուրա-  
խութիւն եւ հեշտութիւն յարկանելն  
զայն՝ զդայր յանձին իւրում։

### Գ Լ Ո Ւ Խ Ե

Թե շի՞նչ մէջ ընս լինեցի յորհ-որհնելոյ  
շի՞նոն, նէոչոյ եւ նէնե-քոյն ի՞նի  
իրոն իցին։

Ա. “Որ ի փոքուն հաւատարիմ է,  
եւ ի բազմին հաւատարիմ է։ Եւ որ ի  
փոքուն անիրաւ, եւ ի բազմին անիրաւ  
է,,<sup>1</sup> Քանզի հասարակաց է այս փոր-  
ձութիւնս, որով զեւն նախ թուլա-  
ցեալս իմն կամի դործել զմեզ ի կանո-  
նացն պահպանութեան, ապա ուսու-  
ցանել թէ դուզնաքեայ եւ թեթեւ  
իրք են այն, եւ թէ մեր կատարումնս  
եւ յառաջադիմութիւնս շիցէ ի նոսա.  
վասն այնորիկ եւ մեք երկուս ինչս աս-  
տէն յայտ արտրեալ ցուցցուք։ “Նախ  
թէ քանի ինչ մեծ վնաս ի փոքունց  
իրաց արհամարհութենէ եւ յանար-  
դութենէ լինիցի, եւ ապա թէ զինչ

բարի ի նորին հակառակէն։ Զի եւ  
Քրիստոս զայս Երկու իրո ակնարկեաց  
ի բանան՝ զոր փոքր մի վերագոյն  
ասացաք։

Խըրեւ զի զառաջնոյն առէ։ “Որ ի  
փոքրուն անիրաւ, եւ ի բազմին անիրաւ  
է,,։ Զոր եւ յառաջագոյն իսկ ի բերանոյ  
իմաստնոյն սուրբ Հոգւոյն ասացեալ  
էր, թէ “Որ անարգէ զսակաւ, առ ի  
փոքր փոքր կործանեսցի,,։ Ապաքէն  
այս միայն շատ էր եւ բաւական, վասն  
որոյ պարտ եւ պատշաճ էր մեզ բազում  
հաւաստեաւ փոյթ ի կանոնաց պահ-  
պանութեան լինել, եւ ոչ իսկ զնոքօք՝  
այնու զի փոքրունք իմն եւ գուղնա-  
քեայք թուիցին, յանդդնել անցանել։  
Քանզի զիտեմք եթէ հաստատուն եւ  
անխախուտ պատգամք են Աստուա-  
ծութեանն, թէ որ զփոքրունս արհա-  
մարհէ, առ սակաւ սակաւ կործանես-  
ցի։ Եւ մինչ շեւ ի մեծամեծս եւ ի  
ծանունս հասեալ, վախճան մեղացն  
շառնիցէ։ Այսպէս կորնչի եւ քաղաք  
եւ ի բուռն անկանի թշնամեացն։ որ-  
պէս երբեմն եւ Նրեմիաս ողբա առեալ  
զԵրուսաղեմէ զամուր քաղաքէ, որոյ  
եւ պարիսպք աշտարակեայք էին եւ  
պատուալք շուրջանակի, առէ։ “Խոր-  
հեցաւ Տէր քակել զպարիսպս դոտեր  
Սիսնի, ձգեաց զլար իւր, շափ արկ եւ

ու անդրէն գարձոյց զձեռն իւր ի սա-  
տակելոյի,,<sup>3</sup> այսինքն է մինչ չեւ եր  
յառաջագոյն նկատեալ կործանմանն  
արդեամբը ի գլուխ ելեալ, չեկաց ի  
բաց. եւ թէ զիարդ այն կատարեցաւ,  
սասացէ Երեմիա. “Սուդ առին, ասէ,  
մահարձանք, եւ պարիսպք առ հասա-  
րակ դողացեալ կործանեցան,,<sup>4</sup> այս-  
ինքն է յերկիր կործանեցաւ պատուաբն  
կամ արտաքին պարիսպն, զի զպյո իսկ  
յոյտ արարեալ ցուցանեն մահար-  
ձանք. Եւ անդէն վաղվազակի իբրև այն  
քակեցաւ, ապա բուն ներքին  
պարիսպն անկաներ, եւ այնպէս քա-  
զաքն առնոյր եւ նուաճեր: Ըստ սմին  
օրինակի Եւ ի վերայ քաղաքի հոգւոյ  
մերոյ յարձակեալ կռուին Եւ ի բուռն  
արկանեն թշնամիքն սանդարամետա-  
կանք: Քանզի կանոնքն, որպէս ան-  
դէն ի սկզբանն ցուցաք, մերոց ոգւոց  
պատնեշ են Եւ մահարձանք, յորոց  
պարիսպք օրինաց Եւ պատուիրանացն  
Աստուծոյ պատեալ ամբանան. վասն  
որոյ յորժամ տաս թշոյլ այնմ պա-  
տուարի անկանել, վաղվազակի Եւ  
պարիսպն քակեալ կործանեոյի, Եւ  
հոգին իսկ զլիսովին կապուտ կողոպուտ  
լինիցի: “Նմին իրի խրատէ Եւ իմաս-  
տունն. “Որ քակէ, ասէ, զցանդ, հարցէ  
զնա օձ,,<sup>5</sup> Ապա ուրեմն եթէ զպյո ցանդ

կանոնացս քակել եւ զպանէցն կործանել ձեռն արկանիցես, ճանապարհ հնոյ օձին հորդիցի, ուստի եւ մտեալ հարկանիցէ զքեզ : Եթէ զայգւոյն զցանգն եւ զորմարդելս բառնայցես եւ զոր անդէն ի ներքս գտանիցի, յաւար եւ ի կապուտ թողուցւու, իսկ եւ իսկ վաղվաղակի Աթենն զնա անցաւորը ճանապարհի, և :

Բ . Եւ զի առնուցումք եւս քաջ ի միտ, քանզի վասն մեծաց իրաց են բանքս, թողեալ ի բաց զայլն ամենայն այլասացիկ բարբառու եւ զայլակերպ յորշորշմունս, պարզ եւ մեկին խօսեացուք : Կամիս զիտել թէ զիարդ այն՝ զոր Հոգին սուրբ ասաց, ճշմարտիւ մարթէ թէ թէ զիպիցի, իբրու զի որ զփոքումքը եւ զսակաւուք արհամարհիցէ, տակաւ տակաւ ի ծանունս կործանիցի : Արդարեւ այնպէս, որպէս ինչ ի ներելոյ մեղսն զիպիցի, զոր եւ աստուածախոռն եւ Հարքն սուրբք ուսուցանեն, զոր օրինակ եւ մեք իսկ ի կոչման անդքնծայութեան մանկուոյ մեկնեալ ցուցանեմք : Ներելոյ մեղք, ասեն, պատրաստութիւն իմն եւ ճանապարհ առ մահացուն է : Ներելոյքըն թէպէտ եւ բաղումք իցեն, ամենեւին իսկ մի մահացու մեղս ոչ բովանդակեն, եւ ոչ մահ ի վերայ հոգւոյն ածեն, նա

եւ ոչ իսկ զշնորհս եւ զբարեկամաւթիւն Աստուծոյ բաւական ևն բառնալի մէնջ. թէպէտ եւ լուծանեն իմն եւ տկարացուցանեն զշնորհս եւ այնպէս իսկ նուազեցուցեալ՝ պատրաստեն զրդին եւ խօնարհեցուցանեն, զի իբրև փորձութիւն ինչ եւ կոիւ ընդ առաջ երանիցէ, դիւրաւ վանեալ վկանդիցի, եւ ի մահուշափ ինչ սնորենութիւնս գահամիւժ եւ գարահոս անկանիցի:

Արպէս եւ առաջին հարուածք մենքենայից պատերազմի թէպէտ եւ ոչ վաղվազակի զամուրս կործանեալ յերկիր ընկենուցուն, սակայն խախտեն իմն եւ այնպէս իսկ տկարագոյն զպարիսապսն գործեն, զի ի վերջին հարուածոցն զիւրաւ յատակեալ ասպալիցի: “Նոյնապէս եւ անձրեւացն շիթք որ ի վերայ քարի անկանիցին, թէպէտ եւ առանձինն իւրաքանչիւր շիցեն բաւական ծակ եւ փափար ի քարինսն գործել, սակայն մի մի ի նոցանէ իւրաքանչիւր ոյսպէս իսկ կազմեն զնոսա, զի կաթք որ զատաջինսն յաջորդիցեն, փորեալ զքարինսն ծակիցեն: “Զ քարինս փորեն ջուրք եւ սղողեսցեն ջուրք առ փոքր փոքր զգացաւ թանձրութեան երկրի,,<sup>7</sup> ։ “Նոյն օրինակ եւ ներելոյ մեղք առեալ պատրաստեալ զմարդն՝ ի մահացու անդը տարեալ մերձ կացուցանէ.

քանզի որ ոք տակաւ զմեզաց ահն ի բաց  
ի մսացն հանիցէ , եւ սկսանիցի գործել  
որ ինչ արտաքոյ Աստուծոյ սիրոյն իցէ ,  
ապա իսկ եւ իսկ ձեռն արկանէ առնել  
ինչ որ հակառակնմին սիրոյ իցէ : Զոր  
օրինակ որ առ ոչինչ զստելն կամ զա-  
ռանց հարկին երդնուլ համարի , վաղ-  
վաղակի կործանիցի . եւ այնուհետեւ  
շարիս ի շարիս խառնեալ յանդզնեալ  
ժամանակին զստութիւն կամ զերկբայական  
ինչ իրո երդմամբ հաստատել , ըստ  
առակին թէ Որ ստելն սովոր է , եւ  
ընդ սուստն երդնուլ ընդելեալ է : Եւ  
այսպէս ի մահուչափ ինչ մեղս դայ-  
թեալ գայթագղիցի :

Որում շիցէ ինչ փոյթ ի գուզնա-  
քեայ իրո տրտնջել եւ քրթմնջել զվա-  
նացն , վաղվաղակի իբրև մեծամեծ ինչ  
եւ ծանր իբք դիպիցին , իսկ եւ իսկ  
զտանիցէ զանձն ի վտանգի մահուչափ  
մեղանչելոյ : Որ անփոյթութեամբ զաշ-  
այսոր անդր ածիցէ , որ զանարժան եւ  
զշար խորհուրդս յարուցեալս ի սրտի  
նոյնհետայն ի բաց չմերժիցէ , չէ կարի  
ինչ ի կործանմանէ հեռի . քանզի ի  
ժամանակի յորժամ չունիցի ինչ ակն ,  
սիրու այնպիսւոյն անդէն յափշտակեալ  
զհետ աշացն կամ խորհրդոցն գնայ .  
եւ ի միտմ վայրկեան ժամանակի ի  
միտառեալ ծանիցէ թէ անկաւ : Որով-

Հետեւ եւ գեւն ոչ այլ ինչ նկատեալ դիտէ, եթէ ոչ զի այսու անհոգութեամբ եւ անփոյթութեամբ եւ ներելոյ մեղքն կը կնելովք եւ երեքինելովք ի մահացու մեղս անդր հորդիցէ ճանապարհ :

Գ. Արդ այսպէս է եւ զկանոնօքն անցանել եւ արհամարհել : Բանսարկուն սատանայ տակաւ տակաւ եւ դամքան զզամ պատրաստեալ յարդարէ զմեզ եւ ի ծանր ինչ չարիս տարեալ հասուցանէ, մինչեւ տպա ուրեմն յանհնարին ինչ եւ յահագին անօրէնութիւնս գահամիժ գարահոս առնիցէ : Զառաջինն հարկանի իմն եւ տագնապի ոք ի խղճէ մտացն, եւ կասկածեալ զանգիտէ անցանել զփոքու իւիք կանոնաւ . տպա ոչ այնպէս խղճէ, եւ յետոյ ուրեմն ամենեւին իսկ ոչ : Ըստ նմին օրինակի յուլութեամբ եւ ծուլութեամբ անփոյթ առնէ զստէպ ազօթից եւ զքննութեանց եւ զայլ համօրէն հոգեւորն կրթութեանց, զի զայս ամենայն նախամեծար քան զկանոնան շհամարի այնպիսին . մերթ բնաւին իսկ թողու լքանէ, եւ մերթ ոչ որպէս արժանն է, այլ բատ սովորութեան իմն կատարեալ, անպտուղ սնավաստակ ելանէ :

Դ. Անդսամին ի սոյնպիսի սկզբանց, որ դուզնաքեայ ինչ եւ թեթեւ երեւ-

ին արտաքինն կերպարանով , մեծա-  
մեծ կործանմանով ի վանականս լինին .  
որպէս եւ յայտ առնեն Հարքն սուրբք  
իբրեւ զայն բանս մեկնիցեն զՅովհան-  
նու Աւետարանաղբին , յորում յիշէ  
զՅուդայի մասնչի քրթմնջանս հակա-  
ռակ ընդդէմ Մարիամու մագդաղե-  
նացւոյ , զի զայնպիսի աղնիւ եւզն  
ծախեաց . օծանել զոտս Կենարարին .  
քանզի ասէր իսկ տիրամասնիշն , թէ  
լաւ էր վաճառել զայն եւ զգինսն աղ-  
քատաց բաշխել . “Զայս տասց Յու-  
դաս , ասէ Յովհաննէս , ոչ զի զաղքա-  
տաց ինչ վոյթ էր նմաս , ոյլ զի զող  
էր եւ զարկզն ինքն ունէր , եւ որ ինչ  
անկաննէրն , նա կրէր , ” : Եւ քանզի նմա-  
սնկ էր զայն եւդ վաճառել , այնու զի  
հազարապետ քսակակալ ի վերայ ար-  
ծաթոյն էր , նմին իրի գժկամակ ինն  
լինէր , զի չկարաց հանել տասանորդո  
ի դահնեկանաց անտի . եւ ի հատուցումն  
այնը տուղանայն եղ ի մափ երթալ  
վաճառել զՓրկիշն երեսուն դահնեկանի ,  
զոր ի թափել իւզզին կորուսեալ էր :  
Միտ դիր , ասէ երանելին Աւգուստի-  
նոս <sup>9</sup> , եւ տես , զի ոչ եթէ Յուգա-  
յայնեմ ինչ ի կորուստ մասնեցաւ ,  
յորժամ վաճառակուք զՔրիստոս ա-  
րար , քանզի եւ ոչ իսկ ոյս եղեւ  
ոկիզքն նորա շարեացն , որովհետեւ

զայն անդէն ի ներքս ի սրտին յառաջագոյն պարարեալ սնուցաներ եւ ընդիւր շրջեցուցաներ։ Անդստին յառաջին ժամանակիւ գող էր եւ որդի կորրստեան, եւ ոչ եթէ հոգւով ինչ այլ մարմնով միայն զբրիստոսի զհետ երթայր։ Այնօրինակ եթէ տեսանիցես եւ այժմ զմեծ ինչ կործանումն վանականի ուրուք, մի համարիցիս, թէ յայնժամ ինչ սկիզբն նորա չարիքն առին, զի ի վաղնջենէ հետէ ի կորրստեան ճանապարհին շրջէր. անդստին ի բազում ժամանակաց մարմնով եւեթի վանս կայր եւ ոչ հոգւով. ի վաղուց չէր ինչ նորա հոգի եւ ոչ եռանդն. վաղու եւս զաղօթս եւ զքննութիւնս ի բաց էր թողեալ. ի վաղուց իսկ ոչ ծանր ինչ համարէր անցանել ըստ կանոնս։ Արդ այսպիսի եւ այսչափ փոշովք՝ այն կաւ խառնեալ կազմեցաւ։ Զնոյն ակնարկէ եւ երանելին Յերօնիմոս յորժամ ասիցէ. Չուառականն, առէ, եւ հեքն Յուդաս, զվեասուն զոր կարծէր թէ ի թափելոյ իւզոյն եղէւ նմա, Վարդապետին գնովք զհատուցումն առնուլ կամի.<sup>10</sup> Տեսանես, յորպիսի շարիս ած հասոյց զՅուդացանկութիւնն ուկւոյ եւ սեղանազերծ տաճարակապուտ գողութիւնն, որով խորէրն տակաւ տակաւ զարծաթն եւ

փութայր սիրով անձին սեպհականել։  
Ապա եւ մեք զահի հարցուք եւ ի կարի  
իսկ մանունցն առնելոյ սկիզբն։ Այս  
իսկ է զոր եւ Յովր ասէ. “Առաջի նո-  
րա, թշնամոյն, ընթանայ կարօտու-  
թիւն,,<sup>11</sup> Քանզի զառաջինն հոգին  
ի յաճախութենել թերակատարու-  
թեանցն եւ ներելոյ յանցանաց, միան-  
գամոյն առ ի շղոյէ աղօթից եւ հո-  
ղեւորն կրթութեանց տկարանայ իմն  
եւ անանեկանայ, եւ ապա ի ծանունս  
եւ ի մահացուս դիւրաւ ոտնառեալ  
անկանի։ Որ շրջի յանհողս եւ զազդի  
ազդի թերակատարութիւնս կլանէ,  
յետ սակաւ միոյ եւ զյայտնի իսկ մեզս  
կլանիցէ։ Վասն այնորիկ պարտ եւ ար-  
ժան է մեզ զգոյշ լինել մեծաւ փու-  
թով եւ բազում հաւաստեաւ, զի մի  
ապցուք մուտ դիւին։ մի ընաւ զեր-  
կեւզ կանոնացն եւ զմեծարանս յան-  
ձանց մերժեսցուք եւ կամ զնոքօք ինչ  
արհամարհեսցուք։ Եւ զի Աստուած  
սպառնայ իմն ի ձեռն երեմիայ, թէ  
“Խրատեսցիս Երուսաղէմ, զուցէ Եր-  
բեք վերասցի անձն իմ ի քէն, զուցէ  
Երբեք արարից զքեզ անապատ Երկիր,  
ուր ոչ ոք Երբեք ընակեցաւ,,<sup>12</sup> նմին  
իրի փութասցիր եւ դու յարդարել  
զանձն քո բատ վանական խրատու եւ  
կարդաց՝ զոր կանոնքն ուսուցանեն, զի

մի երբեք վերասցի ի քէն Ամենակայն, եւ այսպէս լքեալ թողեալ մեծաւ ամսթով եւ ծանակութեամբ կործանեսցիս:

## Գ Լ Ո Ւ Խ Զ

Առաջ մէջ-մէջ ուստի եւ որ է ուսնուն-նունեալ անորի եւ ի մէջ-ընթաց հանձնուն է մշշ հասանեցին, ինչդեռ եւ զուն հանր հանր ինչոց էցին:

Ա. “Ա ԶԵԿԻ, ծառայ բարի եւ հաւատարիմ, որովհետեւ ի սակաւուդ հաւատարիմ ես, ի վերայ բազմաց կացուցից զքեզ, մուտ յուրախութիւն տեառն քոյլու<sup>1</sup>: Այս բանիք Փրկչին Քրիստոսի յայտ առնեն զմեծամեծ պարզեւս, որ զան ի մարդն ի հաւատարի պահպանութենէ եւ ի մեծարանաց կանոնացն, նա եւ յիրս փոքրունս եւ ի գուզնաքեայս իսկ: Ազնիւ, ասէ, ծառայ բարի, ոյլովքն հանգերձ: Արդոյնպէս մեծ եւ առաւել եղիցի խնդութիւնն եւ վարձք որ կան մնան վասն հաւատարիմ ի սակաւուն լինելոց, մինչզի շասի թէ ուրախութիւնն ի քեզ մտանելոց է, որովհետեւ եւ շմարթիս իսկ զայն իներքս ի քեզ բովանդակելու. ոյլ նմին հակառակ՝ թէ զու յուրախութիւն անգր մտանելոց իցես, եւ

այնպէս իսկ շուրջ զքեւ յորդեալ զեղեալ հօսիցէ խնդութիւնն, որպէս թէ ի սրահ ինչ մտանիցես, որ յոյժ իսկ ընդարձակագոյն քան զքեղ իցէ: Եւ այլուր առէ. “Չափ բարուք, թաթազուն, շարժուն, զեղուն տացեն ի զոգոձերն,<sup>2:</sup> Չափ վարձուցն եւ փառայն որ վասն այսորիկ մեզ պարզեւելոց իցեն, ոչ ճշդելով ինչ եւ խնայելով կամ կշիռ հասարակ ըստ զործոցն իցէ, այլ լի եւ զեղուն:

Բ. Ի՞նչոյ դիտեսցուք տեսցուք, թէ վասն Էր զնոսա, որ հաւատարիմ ի սակաւուն զտան, այնպէս մեծապարզեւ մեծարիցէ Տէրն: Պատճառք այն են, զի յայսպիսի իրո փոքրունն ազնուագոյն եւս ուրուք հաւատարմութիւն յայտ գայ, եւ թէ զինչ ինչ յայնժամ առնելոց իցէ, յորժամ մեծամեծքն նմա աւանդիցին: Զայս այսպէս առէ եւ ինքն Տէրն ի Պուկայ աւետարանին. “Որ ի փոքրուն, առէ, հաւատարիմ է, եւ ի բազմին հաւատարիմ է,,<sup>3:</sup> Պարտ եւ պատշաճ է այնմ իմն միտ դնել, զի ոչ առէ Տէրն թէ որ ի բազմին հաւատարիմ է, եւ ի փոքրուն հաւատարիմ է, այլ զնորին հակառակն. զի առաւել յայտ գայ հաւատարմութիւն ուրուք ի սակաւուն, քան ի բազմին: Որպէս հաւատարմութիւն տնտեսի ու-

բուք կամ գանձապահի ոչ այնչափ  
ինչ ծանուցեալ տեսանի յայնմ, զի  
հարեւը կամ հաղար դահեկանը ի հա-  
մարս նորա շպակասեն, որչափ զի եւ ոչ  
խերեւէշ մի անդամ: Լու ոք եւ տի-  
րասէր ծառայ ոչ այնչափ ճանաչի,  
յորժամ իրս մեծամեծս վճարիցէ, որ-  
շափ յորժամ զփոքունս եւ զմանը մանր  
իրս՝ որոց վասն եւ ոչ պարտիք ինչ ի  
վերայ նորա կան, կատարիցէ: Առա-  
քինի եւ ազնուական որդւոյ հնազան-  
գութիւնն եւ սէր որ առ հայրն է, ոչ  
անտի ինչ այնչափ գայ յայտ թէ ի  
մեծամեծ եւ ի կարեւոր իրս անսայ  
նմա, որչափ յորժամ գուն եղեալ  
ջանայցէ եւ ի փոքունս իսկ ի կամաց  
եւ ի հաճոյից հօրն եւ ոչ սակաւիկ ինչ  
խոստորել. կամ շառնել ինչ, որով  
փոքր մի ի ցասումն հայրն գրգռիցի  
կամ սակաւիկ ինչ դժկամակ լինիցի:  
Ըստ նմին նմանութեան կրօնաւոր բա-  
րի ոչ այնչափ զայն ոք արժան է հա-  
մարել, որ փութով զգոյշ լինիցի շան-  
կանել ի ծանր ծանր յանցանս եւ ի  
մահուչափ մեղս, որչափ զայն՝ որ  
առանձինն ջանիւ, մեծաւ փութով եւ  
բազում հաւաստեաւ զամենայն կանոնս  
եւ զպատուիրանս հնազանդութեան  
թէպէտ եւ կարի մանունք իցեն, կա-  
տարեալ լուցու:

Այս իսկ են պատճառք, վասն որոյ զայսպիսիս բազում վարձուք եւ պարգևոք բարձրացուցանէ Տէրն, այնչափ շնորհս կուտէ ի վերայ նոցա եւ այնպէս աննախանձ առաստառուք եւ առաստաձեռն է նոցա, այնու զի եւ նոքա իսկ առաստ ընծայեցուցանեն զանձինս Աստուծոյ: Նա եւ զողյն զայս ակնարկէ եւ առաքեալն Յակովոս մինչ ասիցէն. «Մերձեցարոք առ Աստուած եւ մերձեսցի առ ձեզ»: Արդ որշափ ինչ մերձաւորագոյն Աստուծոյ լինիցիս եւ առաստամիտ զանձն քո նմա ընծայեցուցանիցես, գոյնչափ եւ նա առաստագոյն քեզ լինիցի եւ մեծամեծ երախտեօք եւ շնորհօք կանխեսցէ ի քեզ: Այն ոք առաստամիտ լինի Աստուծոյ, ոք ճշմարտութեամբ եւ բազում ճգնութեամբ գուն եղեալ ջանայցէ հաճոյ Աստուծոյ լինել եւ զնորա կամս առնել, ոչ յայնս եւեթ որոց պարտապան իցէ, այլ եւ ի նոսին իսկ՝ որ խրատք լոկ եւ յաւելուած իցեն. եւ ոչ ի մեծամեծս միայն, այլ եւ ի փոքր փոքր իրս, նա եւ յամենայնի իսկ՝ զոր ինչ միանգամ ծանուցեալ ի միտ առնուցու թէ ազնուագոյն եւ կատարելագոյն է եւ միարան կամացն Աստուծոյ. ոմին իրի եւ Աստուած այնպէս առաստուք այնպիսումն զանձն ցուցանէ:

Գ. Առաջ են բարեկամք սիրելիք եւ  
ընտանիք Առաւեծոյ . առաջ են , որ  
առնուն ի նմանել շնորհս բարձրագոյնս  
եւ առաւելութիւնս արտաքոյ սովորու-  
թեան . սորա են , որ ի քաջութեան  
եւ ի կատարման վարուց առաւել աճեն  
եւ զարգանան եւ յառաջադէմ եղեալ  
զանցուցանեն զայլովքն ամենեքումրք ,  
որպէս եւ ի փորձոյ իրացն է աեսանել :

**Տեսոք** զոմանս յայսպիսեաց աստի ,  
որ յոյժ առաւելեալ հոգւով եւ առ-  
տուածեղէն պարզեւոքն էին . լուաք եւ  
զայլոց՝ որ թէպէտ եւ հնագոյնք էին ,  
սակայն այնովէս իմն նշանաւորք ե-  
րեւելիք էին ի պահպանութեան եւ ի  
կատարեալ զգուշութեան ամենայն  
կանոնաց եւ պատուիրանաց , նա եւ մա-  
նունց եւ փոքրանց , զի որք հայէինն ,  
եւ օրինակ բարի առնոյին , եւ զամօթի  
հարկանէին : Արդ ընդ ճանապարհ ընդ-  
պյս տարաւ զնոսա Տէրն , եւ յայնչափ  
բարձրաբերձ բարձունս հան եւ մեծա-  
ցոյց : Մանաւանդ թէ եւ յաշխարհի  
իսկ է աեսանել , զի որք ի ծառայից  
ըստ այսմ օրինակի ի սպասու իւրեանց  
տերանցն կայցեն , յամենայնի եւ ի  
ընաւի փոյթք եւ արթունք , զի յոր  
ինչ իրս եւ մարթայցեն , ի մեծամեծո  
եւ ի փոքրանս , ի սովորականս եւ յայ-  
նոսիկ որ արտաքոյ քան զսովութիւն

դիպիցին, հաճոյ եւ հնազանդ նոցակամացն լինիցին. այնպիսիքն զսիրտ տերանց իւրեանց առաւել քան զծառայակիցսն յանձինս յանկուցանեն, եւ բազում երախտիս եւ պարզեւո ի նոցանեն գտանեն : Այսպէս եւ ի տան Աստուծոյ է : Զի որք իրբեւ զմանկունս իմն վարին, այսինքն է խոնարհին եւ խնդան ընդ կատարել զմանրամանը եւ զփոքր իրո վանացն, զայնպիսեօքն առաւել քան զայլս գիրկս արկեալ փարի Աստուած . զայնպիսիան զրգանօք փափկութեամբ ունի . դարձեալ այսպիսեացն առաւել քան զայլս առատութեամբ լինի պարզեւատու . “Թողլառուք մանկուոյդ եւ մի արգելուք զդոսա գալ առ իս, զի այդպիսեացդ է արքայութիւն երկնից,,<sup>5</sup> Բայց որ մեծամեծս ածեն զմտաւ, եւ զհետն վարիցին ազատութեան, եւ իրբեւ վաստակաւորս իմն եւ հինս՝ զփոքր փոքր իրո մինչեւ ցայն վայր մեծ ինչ չզրիցեն, որպէս զի եւ արհամարհիցեն եւս, եւ անարժանս իսկ իւրեանց անձանց հաշուիցին, համարեալք թէ նորեկաց եւ նորընծայիցն ի վանականութեան պատշաճ են այն ամենայն, զնոսա Աստուած խոնարհեցուսցէ եւ իրբեւ խորթս ի բաց յիւրմէ մերժիցէ, բայց բանի մարգարեին . “Բայց թէ ոչ խո-

նարհեցայ, Տէր, այլ հպարտացուցի  
զանձն իմ, որպէս մանուկ հատուցեալ  
ի ստենէ մօր իւրոյ, այսպէս եղիցի  
հատուցումն անձին իմոյ, <sup>6</sup> Քանդի եւ  
մայր ոք՝ ի մանկանէ որ մեծացեալն  
իցէ, զատինսն եւ զկաթն կորզեալ ի  
բաց տանի. այլ մինչ գեռ տղայն եւ  
ստնդիացն իցէ, զայն տուեալ մատու-  
ցանէ, եւ ի բաղուկսն եւ ի գոգ իւր  
սնուցանէ: Թէ ոչ, առէ, Տէր, իբրեւ  
զմանուկ խոնարհեցուցի զանձն իմ,  
ընկեամերժեա զիս յերեսաց քոց, տա-  
րագիր արա ի դիմաց քոց. զորօրինակ  
մայր զմանուկն, զոր հատուցանել ի  
ստենէն կամիցի, յիւրմէ մեկնիցէ: Դար-  
ձեալ յանջատել զմանուկն ի կաթա-  
նէն, աւշինդր եւ ցմախ ի վերայ պրտ-  
կանցն արկանեն. զի յորոց յառաջա-  
գոյն անուշահամ ճաշակ եւ քաղցրու-  
թիւն առնոյր, անդէն դառնութիւն  
զտանիցէ: Զայս անէծս յիւր վերայ  
կարդայ Դաւիթ, զոր եւ ձգեալ տա-  
րածանէ ի վերայ այնոցիկ՝ որ հպար-  
տութեամբ պարծանօք ամբարտաւա-  
նիցին, որ չկամիցինն տղայս եւ ման-  
կունս լինել, զի փոխանակ քաղցրու-  
թեան եւ անուշութեան ճաշակացն  
զոր յառաջագոյն յաղօթս եւ ի հո-  
գեւոր հրահանգս անդ զտանէին, ա-  
պա յետոյ զհամ դառնութեանց առ-

ցեն եւ ամենայն ինչ ի նոսին յաւշինզը  
փոխեսցի:

Դ. Ա ասն որոյ ասէ եւ Երանելին  
Յերսնիմս. Միտք, ասէ, որ Քրիստոսի  
նուիրեալն, իցէ (եւ նմա հաճոյ լինել  
կամիցի), որպէս ի մեծամեծո՞նոյնպէս  
եւ ի փոքունս գիտէ եւ զգուշանայ.  
Քանզի զիտէ զի եւ վասն զատարկ  
բանի համարս տալաց է<sup>7</sup>. զի եւ քաջ  
ի միտ առեալ ճանաչէ, թէ ի մանունց  
իրաց աստի առ փոքր փոքր ի մեծա-  
մեծո հսկեալ անկանի. եւ ոչ անզէտ  
ինչ է, թէ յորժամ ի սակաւուն հա-  
ւատարիմ լինիցի, մեծամեծքն եւ բա-  
զումք նմա յԸստուծոյ պարզեւելոց են:  
Եւ այսպէս եւ ոչ մի ինչ իրեւ փոքր եւ  
զուզնաքեայ հաշուի, այլ զամենայն  
կարի իմն մեծարոյ համարի: Զայս վեր  
ի վայր յեղյեղու եւ սուրբն բարսեղ.  
Չանա, ասէ, զի մեծամեծ առաքինու-  
թեանց տէր լինիցիս, սակայն եւ ոչ  
անփոյթ ինչ զփոքունց առնիցէս: Բնաւ  
ամենեւին շիցէ ինչ յանցումն, զոր  
փոքր ինչ զրիցէս, թէպէտ եւ այն քան  
զանասնիկ մի շքոտի եւս փոքրադոյն  
իցէ<sup>8</sup>: Վասն զի եւ շիք ինչ ոք ուրեք  
թշնամի, որ յորժամ անարզիցի, վիաս  
ինչ շառնիցէ եւ մեծ իմն վիշտս վտան-  
դի մեզ շկարիցէ հասուցանել:

## Գ Լ Ո Ւ Խ Ե

Ու ինչ մինչեւ շոյս վոյր առաջին, հաս-  
տառի օբյեկտից ինչ:

Ա. ԱՅԲ մեծատուն եւ հզօր գօրու-  
թեամբ էր Նեեման, որպէս ի թագա-  
ռորազիր մատեանս կարդեալ կայ<sup>1</sup>, եւ  
Ասորւոց արքային բարեկամ, իբրեւ զի  
իշխան հրամանատար ի վերայ գօրաց  
նօրա կայր. այլ զգածեալ էր բորսու-  
թեամբ։ Սա իբրեւ ծանեաւ թէ մար-  
դարէ ի Շամբացւոց քաղաքին կայ  
Եղիշէ անուն, որ զամենայն ազգ հիւ-  
անդութեանց բժշկէր, նա եւ զմե-  
ռեալս իսկ ի կեանս կոչէր, հրովարտակ  
եւ թուղթ ընծայութեան առնոյր  
յարքայէն Ասորւոց առ թագաւորն  
Կորայէլի, զի յորժամ եկեալ հասեալ  
զհրովարտակն մատուցանիցէ, անդէն  
զնա ի բորսութենէն աւաքիցն։ Արդ-  
այսպէս մեծաւ կազմութեամբ եւ բաղ-  
մութեամբ կառացն եւ երիւարաց դէմ  
եղեալ խաղայր հասանէր ի Ասմարիա,  
եւ իբրեւ զայր կայր առ դուրս տանն  
Եղիշայի, հրաման ապա ծառայիցն՝ զի  
ի ներքս անդր հրովարտակաւ հանդերձ  
մտանիցն։ Այլ Եղիսէի շելեալ ար-  
տաքս առ Նեեման, առաքէր առ նա  
տակէ. “Երթ լուա եւթն անդամ ի  
Յորդանան, եւ դարձցի մարմին քո եւ

սրբեացիս,, : Զայրացեալ ԿԵԿՄԱՆԱՅ ընդ  
պատասխանիս ընդ այս . “Ես ասէի, ասէ,  
թերեւս ելցէ առ իս եւ կացցէ յաղօթու  
եւ կարդացէ զանուն Տեառն Աստուծոյ  
իւրոյ, եւ գիցէ զձեռն իւր ի վերայ տե-  
ղւոյս եւ աւաքեացէ զբորոտութիւնս,,.  
եւ ահա ոչ այլ ինչ ասաց, բայց միայն  
զի լուացայց ի Յորդանան . “ոչ լաւ իցեն  
Նարանա եւ Փարփարա գետք Դամառ-  
կոսի քան զամենայն ջուրս Խարայէլի . եւ  
ընդէր ոչ երթայց եւ լուացայց ի նոսա  
եւ սրբեցացց,, : Արդ ի բաց զնասցուք  
աստի, քանզի եւ ոչ վասն այսորիկ  
հարկ ինչ ինձ ի վերայ կայր զալ այսը  
այնչափ աշխատութեամբ : Եւ մինչ դեռ  
դարձուցեալ զերեսս կամէր զնալ,  
այնու զի զայս անարդ իմն եւ արհա-  
մարհ կարծէր, մասուցեալ ծառայքն  
իմաստնագոյնք քան զնա, “Հայր, ասեն,  
եթէ մեծ ինչ բան խօսեցեալ էր ընդ  
քեզ մարդարէին, ոչ ապաքէն պարտ  
էր առնել, թող թէ զի ասաց, լուա-  
ցիր եւ սրբեացիս,, : Յաղթեցաւ հաւա-  
նեցաւ ԿԵԿՄԱՆ, զնաց ի Յորդանան եւ  
մկրտեցաւ անդէն եւթն անդամ եւ  
յետ լուանալոյն “Դարձաւ մարմին նո-  
րա իրրեւ զմարմին մանկան մատաղոյ  
եւ սրբեցաւ,, : Արդ յայն ինչ, որ նմայն  
անարդ եւ արհամարհ կարծէր, հաս-  
տատեալ կայր առողջութիւն եւ բժը-

կութիւնն նորա : Այսպէս եւ ի հսկեւորս դիպի . զի ի գուղնաքեայ եւ ի մանրամանը իրս անդ , զոր կանոնքն տահմանեն , մեր առողջութիւն եւ յառաջադիմութիւն եւ կատարումն եղեալ է : Նոյնպէս եւ պատկերի իրիք կատարումն եւ վայելլութիւն ի նշանախեցս ինչ եւ ի նրբագոյն դիծս կայ : Արդարեւ թէ առ ըմբռնել զհոգեւորն առողջութիւն եւ զյառաջադիմութիւն եւ զկատարումն՝ գժուարինս ինչ եւ դժնդակս ասէալք , ոչ ապաքէն պարակր քեզ առնել , եւ զվաստակն զոր յայն ծախէիր , համարել թէ ի բարւոք պէտս ծախի եւ պաշտի . իսկ արդ որշափ եւս առաւել յորժամ զդիւրինս առեմք վասն այնմ հասանելոյ : Նմին իրի այն՝ զի կանոնք վասն այնպիսի դիւրին իրաց են եւ փոքրունց , չէ պարտ թէ մեզ ծուլութեան եւ անփոյթութեան պատճառք լինիցի , այլ մանաւանդ քաջալերելոյ եւ զօրանալոյ առ այնց պահպանութիւն . որովհետեւ տեսանեմք , զի յայսպիսի եւ յայսչափ փոքր եւ դիւրին իրս բովանդակեալ կայ մեր օգուտ եւ կատարումն :

Բ . Հառաջադոյն երբեմն Վանականացն<sup>2</sup> որ Ախտերկեանքն կոչին , հրամայեալ ի կանոնէն էր , զի մօտ ի վախճան սեղանոյն իւրաքանչիւր ուրուք

զփոշրանս հացին ժողովեալ կամուտիցէ կամ ի սկաւառակ արկանիցէ : Արդ գետ իմն լինէր, զի մի ոմն յաբեղայից անտի որ երկիւղած յԱստուծոյ էր եւ զգուշագոյն կանոնացն պահպանութեան, մինչ դեռ տակաւին կարի իմն միտ եղեալ ընթերցուածոյ սեղանոյն, զամփոփեալ վշրանսն ի բոխն ունէր, նշան տայլը առաջնորդն զրաւ ընթերցուածոյն առնելոյ եւ ի սեղանոյ յառնելոյ : Ի միտո եկեալ վանականին, տագնապեալ տարակուսեալ վարանէր, քանզի շէր իսկ այնուհետեւ ժամանակ զնշխարս ուտելոյ կամ ի սկաւառակ անդր արկանելոյ . ուստի վասն անհոգութեանն, զոր ի պահպանութեան կանոնին եցոյց, զահի զամօժի հարեալ, զայլ ինչ դեղ դարմանոյ շեգիտ, բայց զի երթիցէ եւ զյանցանսն խոստովան առաջի Աւագին լինիցի, եւ պատիժ պատուհասի խնդրիցէ անձինն իւրում : Արդ զփշրանսն ի բոխն կալեալ, յետ գոհութեան սեղանոյն շոգաւ առ Աւագն, եւ անկեալ առ ոսսնորա՝ խոստովան զյանցանս եղեւ, եւ մեծաւ խոնարհութեամբ ինդրեաց իւր պատիժ առ ի զայս անփոյթութիւն քաւելոյ : Առաջնորդն յանդիմանեաց իմն զնա բատ շափոյ եւ բստ պայմանի յանցանացն, հարցեալ թէ զի՞նչ ա-

բարեր զիշը անսան : “Նորա պատասխանի տուեալ՝ Արդ իսկ, առէ, ի բաին ու նիմ : Առէ առաջնորդն, Յոյց ինձ զդուաս : Անսայ մեւոն . այլ ընդ բանալ զբուանն՝ փոխանակ վրշանացն ականս պատուականս ցուցանէր : Ակնարկէ իմն անգէն պատմազիրն թէ կամեցաւ Աստուած ցուցանել այնպիսի սքանչելեօք, եթէ քանի հաճոյ իցնն նմա ջերմաջերմքն ի կրօնաւորաց, որ ոչ զդիսաւոր կանօնս միայն, այլ եւ զկարի փոքրունսն բազում հաւաստեաւ պահիցն : Զգոյն օրինակ եւ Սուրբոս<sup>3</sup> ի մեջ բերէ ի վարս սրբոյն Ռդոնեայ Արանու, եւ յայտ առնէ թէ այս նմին իսկ Երանելոյն՝ մինչ գեռ կրսերն էր եւ հպատակ, դիպեցաւ . թէպէտ եւ Սուրբն առ խոնարհութեան այնպէս իմն պատմէր, որպէս թէ այլում ումեք աբեղայի այն դիպեալ իցէ :

Գ. Ա. Ժամանակօք Փոեդերիկեայ կայսեր<sup>4</sup>, մինչ գեռ դատարկ եւ անառաջնորդ էր մին ի կայսերական մենաստանացն՝ որոց զլուխ եւ առաջնորդ կարդել կայսեր հասանէր, իրրու զի որպէս տէր իրաւունս եւ իշխանութիւն ի վերայ մենաստանացն ունէր . երկուք յարեղայից անափ ի զլիսաւորութիւն առաջնորդութեան ընտրէին, այլ չէր ինչ միաբանեալ, թէ զոր յերկուց նա-

խամեծար համարել արժան իցէ : Աբդ  
մին ի սոցանէ բազում ոսկի զոր անդէն  
ի վանս կուտեալ էր, տարեալ մատու-  
ցանէր կայսեր, զի իւրովն վիճակաւ զնա  
ընտրիցէ : Առ ընկալաւ կայսր զոսկին,  
եւ խոստացաւ նմա թիկունք լինել :  
Այլ յետոյ իբրեւ խելամուտ եղեւ, թէ  
այր լաւ եւ յատակամիտ նորա ընկերն  
է, նա եւ նշանաւոր յառաքինութեան  
եւ իւրոց իսկ կանոնացն յոյժ զգուշա-  
գոյն, խորհուրդ կալեալ իւրովք սեպ-  
հականօքն՝ հարցանէր, թէ զիարդ զան-  
արժանն զայն ի բաց մերժեալ, զմեւ  
ընտիրն վասն իւրոց քաջութեանցն  
հաստատիցէ : Պատասխանի տուեալ մի  
ոմն ի խորհրդականացն անտի՝ Տէր,  
ասէ, լուայ ես, զի կանոն իմն է մենա-  
կեցացդ այդոցիկ, թէ իւրաքանչիւր ոք  
ասեղն կարելոյ ընդ իւր ունիցի : Աբդ  
իբրեւ գտանիցիս դու արքայ, ի նոցա  
վանական ժողովի, խնդրեսցես դու  
քեզ փոխ ասեղն մի ի նմանէն, որ  
անհոգդ եւ անկարգդ է, որպէս թէ  
մաքրել ինչ այնու զմատունող կամի-  
ցիս . զոր թէ առ ձեռն պատրաստական  
ոչ ունիցի, այնու իսկ բարուրս գտա-  
նիցես՝ զնա յաստիճան պատույ ա-  
ւազութեանն շհանելոյ, որովհետեւ  
շպահէ զկանոնն : Զայս այսպէս արար  
կայսրն, եւ քանզի շունէր նա ասեղն,

ասէ ցնորին ընկերն, որ ընդ նմա իսկ ի  
միասին ընտրեալ էր, Աղէ, Հայր, տուր  
ինձ փոխ զքո ասեղն։ Զոր իբրեւ  
վաղվաղակի հանեալ տայր ցկայսր,  
լուաւ ի նմանէ, թէ Երգարեւ վանա-  
կան բարի ես դու, եւ նմին իրի այսշափ  
եւ այսպիսում պատույ արժանի. իմ  
իսկ ի մոխ եղեալ էր զքո ընկերդ ըն-  
տրել, այլ դա անարժան կացոյց զանձն  
իւր, այնու զի զկանոնն չպահէ։ Զի  
յայտ է, թէ որ ի մանունս անհոգ է  
եւ անփոյթ, նա նոյնպիսի եւ ի մեծա-  
մեծան լինելոց է։ Եւ այնպիսի պատ-  
ճառանօք զմին յառաջնորդութենէ ի  
բաց տարեալ, զմեւան՝ որ զգուշանայրն  
կանոնին, յայն հասոյց։

Դ. Տիկին ոմն ազնուական մինչ դեռ  
հրաժարելն կամեր յաշխարհէ եւ առ-  
նուլ հանդերձ վանական ի մենաստանի  
բւրեք, զորոյ զառաջնորդութիւն իբրեւ  
ևտեղապահ իմն ունէր միայնակեաց մի  
Փղորինոս անուն, յաւուր հրաժարելոյ  
իւրոյ առնէր կոչունս խրախութեան  
բարեկամաց եւ ծանօթից, յոր հրա-  
ժիրէր եւ զարդի ճառեալ ևտեղապահն։  
Աշխարհականաց տռաջի միս, իսկ Փղո-  
րինեայ ձկունք եղեալ էին. զի ի պա-  
տուիրանաց կանոնի եւ որպէս ինչ ա-  
բանն նմա հրամայեալ էր, միս ճաշա-  
կել ու կարէր։ Արդ սորա զառընթե-

բակաց միան տեսեալ, աչս արձակէր, եւ միսեալ զձեռն ի ոկաւառակն՝ որ մերձն կայր, առնոյր պատառ մի զմայ խորովելոյ եւ ուրախութեամբ իմն արկանէր յիւր բերանն։ Այլ արդար գատաստանաւն Աստուծոյ պատառն երթեալ այնպէս յերկոսին կողմանս կոկորդին կռուէր, զի ոչ կլանել ինչ եւ ոչ արտաքս բնկենուլ մարթէր։ Իբրեւ մերձ ի հեղձանել լինէր եւ աչօք շըջելովք յոգւոց պարզել աղաստան կայր, մատուցեալ բնկերին հանէր կռուփս ուժգին ի ծործորակ նորա, մինչեւ ոստեաւ պատառն արտաքս։ Եւ ամենեքին ծանուցեալ ի միտ առին, թէ ի պատիմ պատուհասի նորա ստունգանութեան այն դիպեցաւ<sup>5</sup>։

Ե. Ի ժամանակին, զի երանելին գումինիկոս երթեալ ի Բանոնիացւոց քաղաքին բնակէր։ անդէն ի զիշերին սկսանէր գեւն այնպէս զանալից չարագան տանջել զոմն յեղբարց անտի, որպէս զի ի բոմբիւն եւ ի շաշիւն հարուածոց գաւաղանացն ամենայն եղբարցն միանգամայն զարթնուլ եւ յառնել, որք եւ իսկոյն հրամանաւ Արրոյն յեկեղեցի անդք զգանեալն առեալ ածէին։ Եւ այնչափ անհնարին ծանրաբեռն էր, որպէս զի հազիւ ուրեմն տասն եղբարց մարթել բառնալ բերել

զնա ի սահմարն : Խըրեւ ընդ գրունտն  
մտին , ի մի միայն շունչ ամենայն կան-  
թեղբն շիջանեին , եւ ամենեցուն ի  
խաւարիմնացեալ , եւ ոչ մի ինչ գրեթե  
նշմարել կարեին . իսկ գեւն զարձեալ  
միւսանգամ շարալուկ Ակեր զեղբայրն :  
Յայնժամ մատուցեալ երանելոյն Դո-  
մինիկոսի , հրաման տայր գիւին յանուն  
Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի՝ ասել  
թէ վասն Եր զեղբայրն տանջիցէ եւ  
ընդէր մտեալ ի նա իցէ : Պատասխանի  
տուեալ գիւին , Զի սա , ասէ , յերե-  
կոյի երեկի աւուրն առանց ինչ հրամա-  
նի եւ առանց օրհնութեան արք , որով  
եւ ի սովորութենէ եւ ի կանոնաց իւրոյ  
կարգին ստերիւրեցաւ : Արդ մինչ զեռ  
զայսու էին նոքա , անդուստ նշան լի-  
ներ այդենալոյն պաշտամանն . զայս  
իրբեւ լուաւ գեւն , Ընդ երկար , ասէ ,  
աստեն ինձ կալ մնալ չէ մարթ , զի  
ահաւասիկ որք զքուսիթայսն կրեն ,  
յառնեն զան յօրհնութիւն Առու-  
ծոյ : Զայս ասաց եւ ի բաց գնաց ,  
կիսամահ զեղբայրն թողեալ . եւ այն-  
պէս զարկուցեալ եւ Ակեալ , զի յաւ-  
ուրն երկրորդի զցերեկն ողջոյն յոտն  
կալ եւ շարժել ինչ կամ խաղալ ի տե-  
ղողին ոչ կարեր : Այլ իմն օրինակ սմին  
նման ի մէջ մատուցանէ սուրբն Գրի-  
գոր զՀաւաստաւորէ ումեմնէ , որ իրբեւ

ԱՐՄՆ ՊԻՀՊԱՆՈՒԹԵԱՆ  
առանց օրհնութեան զհաղարն եկեր,  
վաղվաղակի այսահարեցաւ:

### Գ Լ Ո Ւ Խ Ը

Վ ա ն ա յ լ ո ց ե ւ ի բ ո ց ո ր դ ա ր մ ա ն ա ւ չ լ ի ս ա ն ա գ ա ն ե լ ո ւ լ ի ն է ն ի ն , ե ւ լ ի ն շ ն ա ւ տ ե լ ո ւ ն ա յ ս :

Ա. Յ Ե Ա Ց Ո Ւ Մ Ն ի կ ա ն ո ն ս է ե ր բ ե ք՝  
զ ի ի շ ն չ ի ն ի ն չ ա մ օ թ ո յ ե ւ ի վ ե հ ե ր ե լ ո յ  
կ ա մ մ ա ն ա ւ ա ն դ ի շ մ ե ռ ո ւ ց ե ա լ ի լ ի ն ե լ ո յ  
ո ւ ն ի զ ի ւ ր ս կ ի զ ը լ ո ւ ն ի ս կ ի ց ե լ ե ւ  
ծ ա ն ր հ ա մ ա ր ի ց ի ե ր թ ա լ խ ն դ ր ե լ հ ր ա  
մ ա ն յ ա ւ ա գ է ն ա ռ ա ռ ն ե լ ի ն չ , զ ո ր  
ա ռ ա ն ց հ ր ա մ ա ն ի կ ա տ ա ր ե լ չ է ա ր ժ ա ն :  
Ո ւ ս ա ի հ ա ր կ է զ ա յ ս դ ժ ո ւ ա ր ո ւ թ ի ւ ն  
դ ի ւ ր ե լ ե ւ ի բ ա ց բ ա ռ ն ա լ . զ ո ր թ է  
բ ա ռ ն ա յ ց ե մ ք , ա յ ն ո ւ հ ե տ ե ւ մ ե ծ ի ն չ  
հ ր ա պ ո յ ր ը ը ս տ կ ա ն ո ն ս ա ն ց ա ն ե լ ո յ ի  
բ ա ց ի մ ի ջ ո յ շ ն ջ ե ս ց ի : Ա ր դ շ ա ս ե մ , թ է  
բ ն ա ւ ա մ ե ն ե ւ ի ն մ ի բ մ ն կ ե ր , մ ի ո ւ տ ե ր ,  
մ ի խ օ ս ի ր , մ ի բ ն դ ո ւ ն ի ր զ ո ր ա յ լ ո ք  
ք ե զ տ ա լ կ ա մ ի ց ի , ա յ լ թ է զ ա մ ե ն ա յ ն  
զ ա յ ն հ ր ա մ ա ն ա ւ ա ւ ա գ ի ն ա ռ ն ի ց ե ս :  
Զ ի զ ո ր Ա ս տ ո ւ ծ ո յ ե ւ ա ւ ա գ ա ց ն օ ր  
հ ն ո ւ թ ե ա մ բ ա ռ ն ե լ մ ա ր թ ի ց ե ս , ա ռ ա ն ց  
ա յ ն ր կ ա տ ա ր ե լ բ ն դ է ր ց ա ն ե կ ա ն ա ս : Ա յ լ  
թ ե ր ե ւ ս ա ս ի ց ե ս . մ ի թ է հ ա ր կ ի ց է ,  
պ ա ր տ ի ց է վ ա ս ն ա մ ե ն ա յ ն շ ն չ ե ն ո ց ի ն չ

Եւ մանրամանը իրաց առ Աւագն երթալ՝ թերեւս պատաղեալ ինչ զիւիք իցէ Եւ դժկամակ ընդ այս լինիցի։ Այս այն պատրանք են Եւ մոլորութիւն, որում հակառակ գըեցից ի մօտաւոր ճառիս։

Ապաքէն աւագքն ոչ միայն չտաղտկանան ինչ ընդ այս Եւ չծանրանան, այլ մանաւանդ առաւել քան այլով ամենայնիւ սովու մխիթարին Եւ յոյժ շինին։ Քանզի սոյն այս է աւագացն պաշտօն։ Եւ այնչափ մեծ իմն Եւ ցանկալի համարի վանսրայն, զի դու հնազանդ կատարեալ լինիցիս Եւ ոչ ինչ իրս առանց հրամանի առնիցես ի քո օգուտ Եւ ի յաճախութիւն վարձուցդ, որպէս զի աւելորդ ինչ չհաշուի մանաւանդ թէ ի դէպ իսկ Եւ պաշտամ վարկանի մի Եւ երկուս վերակացուս քեզ կացուցանել, որոց պաշտամնքը այս միայն են, զի քեզ յիւրաքանչիւր պէտս հրաման ապյցեն։ Արդ աւագքն վերակացուք՝ այնու զի դիտեն թէ այս է զործնոցա Եւ ի գոյն իսկ կարդեալ են, յայտէ թէ չեն տաղտկանալոց, այլ մանաւանդ ինդալոց, զի դու առ նոսա դիմիցես։ Որպէս Եւ ոչ վաճառականքն կամ ճարտարապետք արուեստից դժկամակ ինչ լինին, Եթէ դէպ ինչ զիպիցի նոցա զիւրեանց վաճառականու-

թիւնն՝ եւ սոցա զիւրեանց արուեստն  
ի կիր արկանելոյ. մանաւանդ այնշափ  
առաւել խնդան եւ ուրախ լինին, որ-  
շափ բազումք յորդեալ գան խռնին ի  
գնել զնոցա վաճառս, եւ զոցա ա-  
րուեստիցն զործս բազում անգամ  
խնդրել: Ըստ նմին օրինակի եւ իւրա-  
քանչիւր ոք ի լաւացն աւաղաց առնել  
սովոր է: Արդ եթէ զու այլազգազոյնս  
ինչ զմիոյ ուրուք ի նոցանէ ուրեք երբեք  
զմտաւ ածիցես, ապաքէն այնպէս իմն  
առնես, որպէս թէ զնա լաւ ոք աւաղ-  
շհաշուիցիս:

Բ. Կարձեալ զիարդ զւարիցի ինչ  
աւազն կամ զայրանայցէ ընդ այն՝ զի  
զու առ նա ընթանաս ի խնդրել ի  
նմանեն հրաման վասն իրիք, զոր զի-  
տէն, թէ առանց հրամանի շես իշխան  
առնել: Եթէ ի խնդրել զընդունայնս  
կամ զաւելորդս ինչ երթայիր առ նա,  
թերեւս մարթէր քեզ կասկածել, թէ  
զուցէ հաճոյ չլինիցի նմա մերձենալզ  
կամ թէ նեղիցի ինչ. այլ յորժամ  
զայն որ եւ յայտ յանդիման ի կանսնա  
կայ՝ խնդրիցես, մանաւանդ բազում  
խնդութեամք լի լինիցի. քանզի միսի-  
թարութիւն մեծ է նմա տեսանել զիւր  
հնազանդեալս թէ այնպէս փութով  
եւ ճշգրտիւ պահեն զկանսնս եւ դհրա-  
մանս, որպէս զի զփոքունս եւ զմանունս

իսկ այնչափ մեծ ինչ համարել։ Զոռ-  
րին հակառակն յորժամ վասն այսպիսի  
ինչ իրաց առ աւագս ոք ոչ ընթա-  
նացցէ, մեծապէս զայրացուցանէ զնոսա-  
և նեղութիւնս ոչ սակաւ ի նոցա միտս  
ծնանիցի. զի տեսանեն, եթէ այն վա-  
նական գարձեալ ազատութիւն իմն ի  
ձեռն առնու եւ յանդղնեալ համար-  
ձակի բստ միտս եւ առանց հրամանի  
դործել զայս ամենայն, որպէս թէ չիցէ  
ինչ ի վանս աւագ ոք պատրաստական,  
առ որ ընթանալ մարթիցի եւ հարցա-  
նել, եւ կամ թէ չգուցէ կանոն ինչ, որ  
զայնց իրաց առնիցէ յիշատակս։ Ընդ  
այս ի դէպ է գժկամակ լինել աւագին,  
իբրեւ հօր բարւոյ որ ընդ բարիս որդւոցն  
կամիցի եւ ընդ շարիսն վշտանացցէ։  
Ա ասն այնորիկ պարտ եւ պատշաճ է  
մեզ բազում փութով զգուշանալ, զի  
մի զայս ծանրատաղառկ նեղութիւն  
մերոց աւագացս հասուցանիցեմք։

Գ. Անդստին ի բանից աստի յայս  
յանդիման երեւի, թէ զոր օրինակ չէ  
արժան եթէ ծանր ինչ ումեք թուիցի  
երթալ ինդրել յաւագէն հրաման  
վասն իրիք, զորմէ զիտէ թէ կանոնն  
հրամայէ, եւ թէ չէ իշխան առնել ա-  
ռանց հրամանի. նոյնապէս եւս առանել  
չէ պարտ թէ մեզ ծանր ինչ եւ տաղ-  
տուկ կարծիցի յայս առնել եղոր մե-

բում թէ չիք մեր իշխանութիւն առ-  
նելոյ զայս, զորմէ եւ ինքն դիտէ թէ  
արգելեալ ի կանոնէն է, եւ մեք առանց  
հրամանի առնել չեմք կարողք: Կարի  
մեծ եւ կարեւոր է այս խրատա: Քանզի  
սովոր իմն են սմանք անցանել զկանո-  
նօք ինչ, զի մի մեռուցանիցեն զանձինս  
եւ ասիցեն խոնարհութեամբ, թէ չէ  
ինձ համարձակ խօսելոյ զայս կամ ընդ-  
ունելոյ զոր տասդ: Առքա երբեմն ար-  
դարացուցանեն եւս զանձինս եւ ասեն.  
վասն այնորիկ զայս արարաք եւ չհա-  
մարձակեցաք ասել թէ չէ արժան մեզ  
առնել զայս, զի մի զմեւսն վշտացուցա-  
նիցեմք ինչ կամ արտմեցուցանիցեմք:  
Այլ այս ոչ այլ ինչ է, եթէ ոչ համա-  
րել թէ այն մեւսն չէ լաւ վանական եւ  
ոչ քաջ պահապան իւրոց կանոնացն:  
Բայց զայս եւս դիտասջիր, զի ոչ միայն  
ոչ արտմեցուցանես զնա, այլ մանաւ-  
անդ եւ շինես իսկ, յորժամ տեսա-  
նիցէ զքեզ թէ այնպէս զկանոնդ պա-  
հես. եւ թերեւս կամեցաւ իմն այն  
մեւսն ի փորձ մտանել քեզ ի դէպս  
անդ եւ տեսանել, թէ քանի փութով  
պնդութեամբ ունիս զկանոնսդ: Արդ  
ցոյց զքեզ թէ վանական ես, քանզի  
եւ ես իսկ, եւ կանոնաց քոց կարի  
հաւատարիմ պահապան. զի ընդ այն  
չէ մարժ թէ դժկամակ ոք լինիցի,

այլ կարի քաջ մարթ է, թէ հաճոյ  
թուխցի բազում անդամ:

Դ. Ա. Ա. Եւս ողինչ բարւոր քան  
զայս սովոր են զանձինս արդարացու-  
ցանել յասել անդ իւրեանց . Զայս  
վասն այնորիկ արարի, զի մի կարի կառ-  
կածոտ եւ խղճող թուխցիմ: Սակայն  
եւ այս յոյժ իսկ եպերելի ջատագովու-  
թիւն է . քանզի ոչ եթէ յորժամ  
զկանսնս ոք պահիցէ, աւելագոյն ինչ  
խղճող երեւի, այլ ձշմարիտ վանական:  
Եւ արդարեւ մեծի դորովանաց չարիք  
մանաւանդ յայնժամ լինէին, թէ ոք  
զամօթի հարեալ ամաչէր ընդ այն զի  
վանական եւ ծառայ Աստուծոյ եւ կա-  
նանաց սիրող երեւի:

Վին ի բազում մոլորութեանց եւ ի  
չարաչար անկարդ գործոց աշխարհի այս  
է, զի յորժամ ոք զառաքինութեանց  
ճանապարհէն բուռն հարեալ իցէ, եւ  
յաճախագոյնս նուիրական խորհրդովք  
վարիցի, եւ սակաւիկ մի առանձնացեալ  
յաշխարհական խօսից խոյս տացէ, ան-  
գէն վաղվաղակի քրթմնիցն եւ ծաղք  
զնորա բարեպաշտութեան դնացիւքն  
առնեն . յայն սակս բազումք շյանդը-  
գնին յայտնապէս հրապարակաւ տալ  
զանձինս ի կրթութիւնս առաքինու-  
թեանցն: Այսպէս եւ յԱւետարանի 1  
դրեալ կայ, թէ իշխանն այն գաղտուկ

զգիշերայն գայլը առ Քրիստոս, այնու  
զի զցերեկ առաջի ամենեցուն զալ ոչ  
իշխեր : Այլ ի վանորային ամենեւին  
ոյլաղդ են իրքն . նա եւ մեք իսկ պար-  
տիմք ջանալ, զի ցանդ եւ միշտ նոյն-  
պէս կայցէ մնայցէ : Ի մեծամեծ բարու-  
թիւնս՝ յորս մեք կրօնաւորքս վայելեմք,  
մեծ իմն եւ այն է, զի ի ժողովի այն-  
պիսեաց արանց կեանս վարեմք, որ  
փութան օր բստ օրէ զարգանալ ի քա-  
ջութիւնս եւ հանապազ եւս կրօնաւո-  
րագոյնս լինել . որ յայսմ ոք երեւելի  
է, նա մեծ համարի : Արդ որ բարի ոք  
արեղայն է, պարտ եւ պատշաճ է, զի  
այնպէս իմն ի սէրն Աստուծոյ եւ յա-  
ռաքինութեան հիմնացեալ հաստա-  
տուն իցէ, որպէս զի թէպէտ եւ սա-  
կաւ մի հակառակութեան դիպիցի ,  
սակայն ոչ վասն այնորիկ գաղարեալ-  
կասիցէ զհետ երթալ զբարւոյն եւ  
զայնը՝ որ ազնուազոյն է, եւ ոչ իսկ  
ամաշիցէ վանական եւ ծառայ Աստու-  
ծոյ երեւել : Քանզի որ ոք ընդ այս  
ամաշիցէ, պարտի կասկածել, մի գուցէ  
եւ Որդին Աստուծոյ ամօթ համարեսցի  
զնա իրբեւ զիւր ծառայ ճանաշել եւ  
առաջի Հօրն խոստավանել, որպէս  
յայտնի իսկ յաւետարանի հաստատեալ  
ասաց . “Զի որ ամօթ համարեսցի զիս  
եւ զբանս իմ, զնա եւ Որդի մարգոյ

յամօթ արտացէ, յորժամ գայլէ փառագի իւրովք եւ չօր եւ հրեշտակաց սրբոց, թէ աղնուական ոք ոյր ուներ սպասաւոր՝ իւր ուղեկից լինել եւ պատիւ յաճախել, իսկ նա ամպարհաւաճ եւ ամբարտաւան մտօք՝ յորժամ ընդ իւրում տեան արտաքս ելանել հասաներ, ոչ անդէն մօտ առ նմա, այլ կարի ի բացուաս զնորա զհետ գայլը, զի մի երեւիցի թէ նորա ծառայ է, ոչ ապաքէն արժան էր զայնպիսին արտաքս ի տանէ ընկենուլ եւ տարագիր տանել: Ի նմին պատժոց պատուհասից երկիցէ եւ նա, որ ամաչէն ծառայ Աստուծոյ երեւել եւ զիւր կանոնս պահել:

Ե. Եւ զի զայս ամենայն յայտ յանդիման տեսանիցեմք, հարկ է զի մեք մեղէն ի միսս մեր հաւանեալ հաստատեսցուք թէ ոչ ընտանիքն եւ ընկերքս մեր միայն, այլ եւ արտաքինքն իսկ յոյժ շինին, յորժամ տեսանիցեն զմեղ թէ կարի իմն ճշդիւ եւ ճշգրտութեամբ եւ բազում փութով զկանոնս պահեմք, զոր օրինակ ի խօսել մեր ընդ նոսա, յորժամ զնշան զանգակին լսիցեմք, ասիցեմք ցնոսա. Տէր, առ այս ինչ կամ այն դործ պաշտաման այնունշանու կոչիմք. եւ այսպէս համեստութեամբ եւ պարկեշտ բանիւք արձակեալ զնոսա, ի տեղի յոր կոչեցաքս,

Եկեղացուք : Գիտեմք քաջ, զի սմանք  
յաշխարհականաց անտի սովորն այսու-  
գործով առաւել շինեցան եւ աւելա-  
գոյն օդուտո շահեցան, քան յերկայն  
երկայն բանից, զոր մարթ էր խօսել  
կացեալ մնացեալ անդէն առնոսա . եւ  
որչափ ոք՝ որ զայս առնէ, երիցագոյն  
է եւ մեծամեծ պարզեւոք բարուց բնու-  
թեան զարդարեալ, գոյնչափ առաւել  
շինին : Վասն այնորիկ յորժամ ճշգրիտ  
ոք իցէ ի պահել զկանանս եւ հաւա-  
տարիմ, եւ ասիցէ թէ երթայց առից  
հրաման զայս ինչ կամ զայն առնելոյ,  
զոր եւ նա գիտէ, թէ չէ նմա իշխա-  
նութիւն առանց հրամանի զայն առ-  
նել, չէ այն իւրոց գործոց ծածուկ իմն  
խնայութիւն կամ պնդութիւն կամ  
ճղճիմ բարք, ոչ անխրատութիւն կամ  
տմարդութիւն, թէպէտ եւ մեւո՞ որ  
խնդրէն, բազմամեայ ալեւոր ծերունի  
Հայր ոք իցէ, նա եւ ոչ իսկ տարա-  
պարա իմն խիզճ եւ խէթ է այն, այլ  
մանաւանդ ջերմեռանդն սէր առ կըր-  
թութիւն վանական կարգաց եւ ցան-  
կութիւն յառաջադիմութեան : Նմին  
իրի իսկ այս ոչ զոք զայրացուցանէ, այլ  
զամենեսեան մեծապէս շինէ : Թէ ինչ  
մի անսովորական եւ արտաքոյ հասա-  
րակաց կարգաց առնել ումեք պա-  
տուիրէաք, թէրեւս զոյր մուտ շմեզա-

զրութեան եւ զանձն արդարացուցանելոյ եւ առելոյ, ոչ կամիմ առանձինն ինչ իրս գործել եւ արտաքս քան զհասարակաց սովորութիւնն վաղել, զի մի ոք զիս կեղծաւոր հաշուիցի: Բայց արդ զքո կանոնիդ պահպանութենէ են բանքս: Դարձեալ եթէ միանգամ զայդառնես, ապա այնուհետեւ փակես իմն զդուռն, զի մի յետոյ այլ ինչ նոյնպիսի իրք քեզ դիպիցին. եւ այս՝ արդարեւ պատճառք մեծի հանդարտութեան են: Բայց թէ զամ մի անսացեալ բանայցես զդուռն՝ պատճառս տաս, զի եւ յայլում ժամու ընդ նոյն ճանապարհ թշնամիքն ի քեզ յարձակիցին: Մանաւանդ բաց ի բարեաց եւ ի դիւրութենէ՝ զոր այսպէս իւրաքանչիւր ոք անձին իւրում շահի, նա եւ իւրում ընկերին իսկ ոչ սակաւ բարեաց եւ դիւրութեանց առիթթ լինիցի: Զի թերեւս այն ոք չզնէր միտ այնմ կանոնի, եւ այժմ օրինակաւ քով խրատեալ, սկսանիցի իմն մատղիր այնմ լինել եւ մեծարել: Եւ չէր մարթ, թէ եւս ազնուազոյն եւ օդատակարազոյն խրատ տայիր նմա:

**Զ. Ի** ժամանակադիր մատեանս Յերանիմն անց <sup>3</sup> ընթեռնումք, թէ վանական ոմն կարի մեծապէս պահէր զբութիւն, նմին իրի եւ առաջի ամենեցուն

ի մեծի պատուի եւ ի համարի եր: Իբրեւ  
լուաւ զհամբաւ նորա ոյլը ոմն ազնուա-  
կան, ելեալ երթայր ի նորա վանս,  
ցանկացեալ խօսակից ընդ նմա լինել:  
Դէպ իմն լիներ, զի ի նմին ժամու-  
արեղայն այն ձեպով երթայր ի պար-  
տիղիկ անգը իւր. իբրեւ ետես զնա իշ-  
խանն, զհետ երթայր նորա եւ կոչեր  
զայրն զի եկեալ խօսեսցի ընդ նմա:  
Այլ ծառայն Ըստուծոյ ոչ միայն չե-  
կաց ի տեսանել զայրն ոք կոչեր, եւ  
ոչ իսկ բան մի բարբառեցաւ նմա: Եւ  
զի այսպէս ստէպ ստէպ զկնի նորա եր-  
թայր ազնուականն, մօտ հասեալ եր-  
կոքեան ի միասին մտին ի դրախտ  
անգը: Իբրեւ մտին, անգէն վաղվա-  
զակի յերկիր տարածեալ զանձն առն  
սրբոյ, եւ ծածկեալ ձեռօք զաշս իւր,  
ստէ ցազնուականն, Միթէ չգիտիցենս,  
տէր, թէ չէ ինձ օրէն խօսել ընդ ումեք  
առանց հրամանի առաջնորդին իմոյ:  
Զայս ասացեալ, կրկնեցաւ անկաւ  
միւսանգամ յերկիր, եւ աւելի ինչ  
քան զայն բանս շխօսեցաւ: Իսկ աղ-  
նուականն հայեցեալ միանգամ ի լուռ-  
թիւն առն սրբոյ, այլ եւս ոչ կամնցաւ  
նեղել զնա: բայց, որպէս վկայէ ան-  
գէն պատմութիւնն, առաւել ի լուռ-  
թիւնէ անտի նորա շինեալ, քան բիւ-  
րաւոր բանիք բարեօք, զոր մարդ

Եր լսել ի նմանէն , գարձաւ սյսրէն ի  
տուն իւր :

Եւս ոք ի նմին կարդէ վանական  
երեւելի մեծանուն վասն իւրոյ սրբու-  
թեանն , որովէս ինչ անդէն ի նոսին  
տարեւոր ժամանակադիրս կարդին :  
պատմոցի , բայց յայլոց առաքինու-  
թեանց , որովք նշանաւորն էր , ուներ  
եւ զայս ինչ քաջութիւն , զի յոյժ  
ասկաւ եւ զուն ուրեք խօսէր , մանա-  
ւանդ ի ժամանական , յորս ի պատուի-  
րանէ կանոնին պարտ էր լւու կալ ,  
նոյնպէսի ի տեղիս , յորս արգելեալ էր  
խօսել , զորօրինակ յարդելանի անդ  
կամ յեկեղեցւոջ : Վասն այնորիկ զզու-  
շանայրը բազում փութով , ոչ միայն  
ի տեղիսն զորոց ասացաք , շխօսել բանս  
ինչ , այլ եւ ոչ որոց հարցանենն ինչ  
ցնա յայնպիսի տեղւոջ , պատասխանի  
առնել կամեր : Դէալ եղեւ , զի արքայն  
Հենրիկոս այց ելեալ մենաստանին եւ  
շրջեալ բնդ արգելանն հանդիպէր ա-  
րեղային այնմիկ , որ բնդ այն անցանէր :  
Նմին իրի առ ինքն կոչէր զնա , զի բնդ  
իւր խօսիցի , վասն զի սիրէր զնա թա-  
գաւորն եւ մեծարոյ համարէր վասն  
վարուցն սրբութեան : Եւս նա ոչ  
զտեղի ինչ առնուլ կամեցաւ եւ ոչ  
պատասխանի առնել : Խըրէւ ետևս  
թագաւորն թէ շտայ պատասխանի ,

սկսաւ գոչել կոչել եւ զհետ պնդել  
նորա՝ յանուանէ իսկ ձայնելով զնա:  
Բայց այրն Աստուծոյ ոչ եկաց եւ ոչ  
բանս ինչ խօսեցաւ, մինչեւ արտաքս  
քան զարգելանն երթեալ հասանէր:  
Եւ իբրեւ ելին արտաքս, հարցանէր  
ցնա թագաւորն, թէ հիմ յառաջա-  
ղոյն խօսել ոչ կամեցար. նորա վաղ-  
վաղակի տուեալ զպատճառս լռելոյն.  
Յարգելանի, ասէ, յորում կոչէր զիս  
արքայ, չէ արքան չէ վայել խօսել  
աբեղայից. Եւ վասն գորին իսկ ոչ ինչ  
պատասխանի արարի, մինչեւ ցայն զի  
ելի արտաքս: Եւ անդէն զնովիսմբ ածէ  
պատմութիւնն, թէ այսու բանիւ պա-  
տասխանոյ կարի յոյժ շինեցաւ թա-  
գաւորն:

## Գ. Լ. Ա. Խ. Խ.

Ա. Եղանակ եւ դարձնաց, որ աշակե-  
ռութեանը է իւնանաց դոհդունունիւն լինելու:

Ա. ԲԱՏ յայնմ ամենայնէ զոր զե-  
րագոյն ասացաք, է եւ այլ ինչ ինչ  
որ յորդորեալ ածէ զմեզ ի ճշմարիտ  
եւ ի կատարեալ պահպանութիւն կա-  
նոնաց. Եւ նախ օրինակ բարեաց շի-  
նութեան, զոր պարտ է մեզ տալ ամե-  
նեցուն ըստ բանից Առաքելոյն թէ,  
“Խորհեցարուք զբարիս առաջի ամե-

նայն մարդկան,,<sup>1.</sup> եւ դարձեալ թէ  
“Խորհիմք զբարիս ոչ միայն առաջի  
Տեառն, այլ եւ առաջի մարդկան,,<sup>2:</sup>  
Քանզի չէ իսկ բաւական, թէ մեք մե-  
րոց անձանց միայն բարի լինիցիմք, այլ  
հանգերձ պյու հարկ է եւ վարուք  
եւ օրինակաւ լուսատու պյուց լինել:  
Այնպէս լուսաւորեսցէ լոյս մեր առա-  
ջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս  
մեր բարիս եւ զօրինակ շինութեան  
վարուց բարեաց, եւ փառաւորեսցեն  
զհայր մեր, որ յերկինս է<sup>3:</sup> Զոր օրի-  
նակ եւ սովոր են մարդիկ զովել եւ  
փառաւոր առնել զԱստուած, յորժամ  
հայեցեալ տեսանիցեն ծառ ծաղկալից  
պաղալից կամ վարդ ինչ զեղեցիկ եւ<sup>4</sup>  
անուշահստ: Արդ պարտ եւ պատշաճ  
է մեզ սովին լուսաւոր օրինակաւ վա-  
րուց բարեաց փայլել առաջի ամենայն  
մարդկան, այլ մանաւանդ եւս առաւել  
առաջի մերոց եզրարցս, ընդ որս յա-  
ձախագոյնս խօսիմք եւ հաղորդ լինիմք:  
Բայց այս օրինակ բարի եւ շինութիւն  
ոչ եթէ յայնմիկ եղեալ կայցէ, զի մեզս  
ինչ ծանունս եւ մեծամեծս ոչ գործի-  
ցես, այլ զի եւ զգոյշ ի փոքունց թե-  
րակատարութեանց լինիցիս. եւ զի տ-  
մնայն մարդ ակնյանդիման տեսանիցէ,  
թէ կարի ճշգրիտ եւ հաւատարիմ ես  
ի հնազանդութեան եւ ի կանոնաց

պահպանութեան . եւ թէ զփոքր փոքր  
եւ զմանրամանը պատուերս վանացն եւ  
զոովորութիւնս մեծարոյ եւ մեծարգոյ  
համարիս : Վասն այնորիկ որ ոք յայս-  
պիսի եւ ի ոռյն իրս առաւել յառաջա-  
դէմ եղեալ զայլովքն անցոցանիցէ ,  
եւս աւելի բարեաց օրինակաց եւ շի-  
նութեան առիթ լինի : Եւ որչափ ոք  
հնագոյն եւ երիցագոյն է եւ զփու-  
թեամբ առաւելեալ , դոյնչափ եւս  
առաւել զայլս շինիցէ՝ եթէ ի դոյզն  
իրս յայսոսիկ փութով եւ ճշդրու-  
թեամբ դնայցէ : Չէ եւ չէ մեծարոյ այն  
կանխութիւն կամ հնութիւն , եւ ոչ իսկ  
մարթի զոք հնագոյն երիցագոյն քան  
զայլս ասել , բայց եթէ յորժամ զեր ի  
վերոյ իցէ այլոց ի խոնարհութեան , ի  
մեռելութեան եւ ի կանոնաց պահպա-  
նութեան , եւ ի լոււլ ճշդրուագոյն զա-  
մենացն հրամանս թէպէտ եւ շնչին եւ  
գուզնաքեայ իցեն . որպէս եւ ուսուց  
մեզ յԱւետարանի Վարդապետն մեր  
Յիսուս . “Որ մեծն է ի ձեզ , եղեցի  
իբրեւ զկրտուերն , եւ առաջնորդն իբրեւ  
զապասաւորն,,<sup>42</sup> Սոքա են , որ իւրեանց  
օրինակաւն պահեն եւ ի հաստի ունին  
զփանորայն , եւ առիթ լինին՝ զի առա-  
քինութիւն քաջութեան վանական  
կարգացն հանապազ յառաջադէմ լի-  
նիցի . սոքա են սիւնք , յորս յենու եւ

Հաստատի վանորապյն : Ասաց իսկ Քրիս-  
տոս ի Յայտնութեան, թէ “Եւրարից  
զնա սիւն տաճարի Աստուծոյ իմայ,”<sup>5</sup> .  
որպէս եւ ցերեմիա ասաց երբեմն Աս-  
տուած թէ “Ես ահաւագիկ եղի զքեզ  
այսօր իրրեւ գտիւն երկաթի եւ իրրեւ  
զպարիսապ պղնձի,”<sup>6</sup> : Այլ զորին հա-  
կառակն չէ մարթ թէ մեծ եւս վիշտո  
եւ վնասս քան զւար օրինակն վանո-  
րային ոք հասուցանիցէ, եւ որշափ երեց  
ոք է եւ մեծամեծ կարսդութեամբք ա-  
ռաւելեալ, նոյնչափ եւ վիշտք վնասուն  
մեծ լինիցին : Զի օրինակն կարի զօ-  
րաւոր եւ ազգական ի խրատել է եւ ի  
ձգել զայլո զկնի իւր, զոր օրինակ Հարք  
սուրբք եւ փորձն իրացն մեզ ուսուցա-  
նեն . իսկ ի շարիս եւ ի յոռութիւնո  
եւս իմն աւելի սաստկագոյն եւ զօրա-  
ւորագոյն : Արդ յորժամ տեսանիցէ  
մեւս այն ոք, եթէ զու՝ որ հնագոյնդ  
քան զնա ես, այնպէս հեղգութեամբ  
զքո կանոնս պահես եւ զփոքունց  
շառնես փոյթ . զի՞նչ ինչ առնիցէ նա,  
ուր զի եւ միտութիւն իսկ բնութեանն  
յայն իմն յօժարեցուցանէ, քանզի  
ամենեքին ցանկամք եւ փափագեմք  
աղատութեան, եւ շառնումք յանձն  
թէ արգելեալ պնդեալ կապիցիմք ի  
կանոնս . զի՞նչ զործ զործիցէ, յորժամ  
ճանապարհն հարթեալ է եւ հորդեալ

Եւ դրունքն բացեալ, ոչ ապաքէն դիւ-  
րաւ եւ անարգել ելանիցէ ընդ այն :  
Որովհետեւ ընդ այս կամէր եւ ինքն,  
եւ սպասեալ մնայր ումեք, որ նմա  
զառաջնորդութիւն ճանապարհին մա-  
տուցանիցէ, եւ զամօթն որ անտի լի-  
ներ, ի բաց ի միջոյ փարատիցէ : Ապա-  
քէն այսու օրինակաւ առ սակաւ սա-  
կաւ լուծեալ մեղկացեալ թուլանայցէ  
կրթութիւն առաքինութեան վանա-  
կան կարգաց, եւ այսը ամենայնի առա-  
ջին պատճառք եւ սկիզբն թերեւս գու-  
լնիցիս : Նմին իրի ոչ վասն քոյոցն  
միայն, այլ եւ յաղագո օտարին յան-  
ցանաց հասանիցէ քեզ համարս տալ  
Աստուծոյ, այնու զի քոյովդ շար օրի-  
նակաւ այնց յանցանաց դատճառք  
եղեր . յորմէ եւ արքունական մարգա-  
րէն աղաչէր ապրել եւ զերծանել . “Ի  
գաղտնեաց իմոց սուրբ արա զիս եւ  
յօտարացն պահեա զծառայս քս,,” :

Այս իսկ ստիպիցէ զմեզ ի ճշգրիտ  
պահպանութիւն մերոցս կանոնաց, եւ  
զի թէ մի ընաւ առնիցեմք իրս ինչ, որ  
ի դայթագղութիւն այլում ումեք լի-  
նել մարթիցի :

Բ. Լ եւ այլ իմն երկրորդ օրինակ,  
որ խրատէն զմեզ՝ ցանկ եւ միշտ անտ-  
րատ եւ ի ծաղկի զկանոնս պահել, զոր  
եւ երանելի Հայրն Խքնասիոս նշանակէ :

ի սահմանադրութիւնս եւ ի կանոննո մինչ  
տուէն, թէ ընդ ժամանակս ժամանակս  
ամի ամի ամենէքին խնդրիցեն յաւա-  
գէն, զի պատիժու պատուհասից եւ ա-  
պաշխարութիւնս դնիցէ ի վերայ՝ վասն  
պակասելոյ նոցա ի պահպանութիւնս  
կանոնաց . որպէս զի այս հոգ՝ նշանակ  
լիցի փութոյն, զոր իւրաքանչիւր ոք  
ունիցի զհոգեւոր յառաջադիմութենէ  
իւրմէ ի ճանապարհի Աստուծոյ <sup>8</sup> :  
Այսպէս իմն մեծ համարել պարա է  
մեզ զկանոնս, որպէս զի յորժամ զանց  
զնոքօք առնիցեմք, ոչ միայն ի ներքս  
ի սիրոս մեր պարտիմք դժկամակ լինել  
ընդ այն, այլ եւ արտաքոյ իսկ զայն  
սրտցաւութիւն յայտ արարեալ ցու-  
ցանել եւ խնդրել ապաշխարութիւնս  
ինչ վասն այսորիկ եւ զեղեալն ար-  
դեամբք կատարել : Այսու պայմանաւ,  
թէպէտ եւ ուրեք երբեք ի կանոնս ինչ  
ոք դթիցէ, սակայն ապաշխարու-  
թեամբն հատուցանէ զպարտս վնասուն  
եւ խրամակարկատ զքակեալն առնէ .  
նա եւ կանոնքն իսկ այնպէս ողջ անտ-  
րատ կան մնան յիւրեանց զօրութեանն  
եւ ի պահպանութեան, որպէս թէ չէր  
ուրուք խրամատեալ կամ լուծեալ  
զնոսաւ : Օրէնսգէտք քաղաքաց եւ աս-  
տուածախօսք առ հասարակ ուսուցա-  
նեն թէ յորժամ օրէնսգանցն ընդունի

զարժանին պատիճ պատուհասի , յայն-  
ժամ օրէնքն կան պահին յիւրեանց  
կայի եւ հաստատութեան , ի ծաղկի եւ  
յանթառամ պահպանութեան , եւ  
այնպէս ողջ անարատ , որպէս անդ  
ուրեմն յառաջնում նուագի , մինչ դեռ  
կարդեան եղան , էին : Քանզի առ  
առել , թէ օրէնքն յիւրեանց զօրու-  
թեան են եւ ի պահպանութեան , չէ  
հարկ , թէ շխրամատիցին ինչ ի հնա-  
զանդեցելոց , ոյլ շատ է եւ բաւական ,  
թէ բազում հաւասառեաւ տքնութիւն  
լինիցի առ ի զանցաւորս պատճելոյ :  
Բայց յորժամ վայրապար իմն եւ յան-  
խաիր յանխնայ բնաւք զօրէնս լուծա-  
նիցեն եւ օրէնսզանցըն անպատուհաս  
ապրիցին , եւ ոչ դարման ի վերայ  
խրամատութեանն լինիցի , այն նշանակ  
յայտարար է , թէ այն օրէնք շկան  
այնուհետեւ յակաստանի , եւ օրինաց  
զզօրութիւն ոչ ունին . Քանզի ոչ վա-  
րեւոլ նույատ մարդկանն կամ հակա-  
ռակին այնմ վարեալ եւ գնացեալ ,  
այնու իսկ լուծանին եւ եղծանին օ-  
րէնքն : Ըստ նմին համեմատութեան  
մարթ է եւ զկանոնացն առել : Յոր-  
ժամ այնպիսի հողարածութիւն ի վա-  
նորոյին լինիցի , զի իրրեւ յանցանք ինչ  
եւ պակասութիւն դործին եւ մեղքինչ  
ընդդեմ կանոնացն կատարին , անդէն

վաղլազակի ի վերայ դան եւ պատիժք  
պատուհասին, յայնժամ քաջ հաստա-  
տուն են կանոնքն եւ ի կենդանի պահ-  
պանութեան։ Այլ յորժամ կանոնքն  
խառնիխուռն եւ գիւրաւ իմն արհա-  
մարհեալ զանց առնին, եւ բազում  
թերակատարութիւնք գործին ի նոռա,  
իսկ յանցաւորքն ոչ ինչ ի պատիժա-  
մուանեն, ճշմարտիւ մարթիմք ասել,  
թէ ոչ եւս պահին նոքա. որովհետեւ  
այնպէս համարձակ եւ արձակերասա-  
նակ սաերիւրեալ անցանեն զնոքք,  
որպէս զի եւ ոչ միտ ոք երբեք այնմ  
զնէ. մեզաւորն կայ մնայ անպատիժ,  
նա մանաւանդ առ ոչինչ զյանցաննն  
համարի։ Յայն սակա պարտ եւ պատ-  
շաճ է ասել, թէ այն կանոն այլ եւս  
կանոնի զզօրութիւն ոչ ունի. որովհետեւ  
հակառակ վարքն եւ սովորութիւն եղծ  
եւ ջրեաց զայն ամենեւին, իրրու զի  
յոյտ յանդիման աւագայն եւ նոցա  
գիտութեամք խրամատին, նա եւ ոչ  
վրեժք խնդրին եւ ոչ օրէնսդանցն լու-  
ծանէ զպատիժ պատուհասին։

Գ. Եւ աստատին ի սոցին իրաց է,  
զի աւազքն, որոց յիւրեւանց իսկ պաշ-  
տամանէն անկ է եւ պարտ է աեսանել  
եւ հոդալ, զի կանոնք ի ծազկի եւ ի  
հաստատութեան կայցեն մնայցեն, որը  
եւ զոգ իմն պահապանք եւ պահակա-

պահնք վանացն են, պարտական են ի խղձէ մոտացն ածել դնել պատիժս վասն յանցանաց՝ որ ի կանոնացն պահպանութեան գործիցին։ Նմին իրի մինչ աւագն պատժովք կամ բանիք պատուհասէ զքեզ, ոչ վասն այնորիկ առնիցէ, որպէս թէ շարակամութեամբ ատելութեամբ իցէ ընդ քեզ, կամ թէ անարդ եւ ի վայր համարիցի զքեզ. քանզի զիտէ, թէ մարդիկ եմք եւ թէ ոչ այնպէս մեծ ինչ է անցանել վազել զայսու կամ զայնու կանոնաւ. այլ զի հասուցանիցէ զպարաս իւրոյ պաշտամանն, որ հարկ իմն ի վերայ զնէ նմա եւ կանոնացն ողջ անարաս պահպանութեան ինսամ տանել, Եւ ոքնել, զի յառաջին կայի եւ ի հաստատութեանն մնայցեն։ Արդ եթէ զկանոնացն խրամատութիւն կամ զանց ինչ ուրեք եւ անտես առնեք, կամ զօրենազանցն անպատիժ եւ անպատուհաս թողոյր, յայտնապէս ցուցանեք թէ փոքր ինչ զկանոնան հաշուի, նա մանաւանդ թէ հաճի իմն եւ հաւանի ընդ խրամատութիւնն եւ յանձն առնու թէ առ սակաւ սակաւ խափանեցին եւ մի ի կիր արկանիցին կանոնքն, եւ վանորայն իսկ դլխովին ապա ուրեմն թուլացեալ մեղկանայցէ։ Եւ այս խտիր է, ասէ սուրբն Բոնաւենտուրա<sup>9</sup>, ընդ վանս՝ որ զառա-

ջին պահպանութիւնս կարգաց պահից ցեն եւ քաջ յարդարեալ իցեն, եւ ընդ այլո՛ որ լուծեալ իցեն եւ մեզկեալ զի ոչ եթէ ի սոսա մեզք գործին եւ ի նոսա ոչ, քանզի այս գրեթէ անհնարին իմն է, որովհետեւ “Բաղում ինչ յանցանեմք ամենեքեան”,<sup>10</sup> այլ զի ի վանորայս օրինապահս եւ բարեկարգո՞ որ ոք ըստ կանոնս անցանիցէ, պատժի եւ յանդիմանի . իսկ ի մեզկացեալս անտես առնի :

Դ. Ամել զոր աւագին ի պատճառս իւրոյ պաշտամանն առնել պարա իցէ, զնոյն սուրբ Հայրն Խզնատիս կամի, զի ամենեքին ստեղ ի կիր արկանիցեն յօդնութիւն աւագին : Աւստի եւ առէ իսկ . Ամենեքին երբեք երբեք ի տարւոջ խնդրիցեն յաւագէն, զի պատիժս եւ ապաշխարութիւնս ի վերայ դնիցէ վասն պակասելոյ նոցա ի կանոնաց պահպանութեան : Քանզի կարի ծանրատաղտուկ եւ ձանձիր աշխատութիւն աւագին հասաներ, եթէ հարկ իմն լիներ նմա իրրեւ նուիրակ եւ դահիճ դհետ յանցաւորացն պնդել, եւ նոցա վասն իւրաքանչիւր կանոնացն խրամատութեան արժան պատիժս անդէն ի վերայ ածել : Նա եւ ոչ մարթ ինչ եր այսմ այսպէս լինելոյ . եւ թէպէտ հնար եւս էր այնմ, սակայն չեր ի դէպ քաղ-

յրութեանն , որով միաբանութիւնն վարի : Արդ այս գործ է քոյոյ փութոյդ . քո է զառաջինն առել ղյանցանս առաջի առադին , ապաշխարութիւնս վասն նոցա խնդրել . նա եւ ոչ իսկ յանձն առնուլ թէ առաջնորդն չեւ ի քէն զքոյին յանցանս եւ զարկասութիւնս իմացեալ , յայլմէ ումեքէ դիտասցէ : Զի քո պաշտօն է այս եւ քոյին պարապոք . եւ դու իսկ ինքնին այսպէս առելի իմն շահիցիս , քան այլ ո եւ պէտ ոք :

Ե . Եւ առաւել քան զամենայն արժան է միտ դնել պատճառացն , զոք վասն իրացո այսոցիկ նշանակէ : Սուրբ Հայրն իգնատիոս անդէն ի նմին կանոնի . Զի այս հոդ եւ խնամ նշանակ լիցի փութոյն , զոր այր իւրաքանչիւր ունիցի զհոգեւոր յառաջադիմութենէ իւրմէ ի ճանապարհի Աստուծոյ : Այնպէս զի , յորժամ ոք անձկաւ եւ տենչանօք փութայցէ խնդրել առնուլ յաւադէն ապաշխարութիւնս վասն պակասելոյ իւրոյ ի կանոնս , անդէն ընդ նմին յայտ արարեալ ցուցանէ , թէ հաւաստեաւ հոդ ի մտի ունի զհոգեւոր յառաջադիմութենէ իւրմէ : Այլ զնորին հակառակն , յորժամ զպէսպէս կանոնօք անցեալ ուրուք եւ բազում թերութիւնս ի նոսին դործեալ ան-

փոյթ զապաշխարութենէ ինդրելոց  
առնիցէ, յոյտնապէս ցուցանէ թէ  
առկաւ ինչ փոյթ է նորա զիւրմէ յա-  
ռաջադիմութենէ։ Վասն այնորիկ ցոր-  
շափ զհրահանգս զայս բարեպաշտու-  
թեան անդադար ի տան ի կիր արկա-  
նեն, եւ բազում ապաշխարութիւնք  
եւ մեռուցմունք յաճախադոյնս ի վե-  
րայ զնին, ստուգութեամբ եւ հաս-  
տատութեամբ զմուտ ածեալ դիտաս-  
ցուք, թէ իրք վանայն ազնուագոյն  
կարգաւ յօրինեալ յառաջ խաղան, եւ  
թէ մեծ եռանդն անդէն վառեալ բոր-  
բոքեալ է, եւ միանգամայն ասացից թէ  
ամենեքին քաջ շինեալ են եւ ի բարիս  
թեւակոխն։

**Զ.** Այս՝ երկրորդ միջնորդն է,  
զոր տամբ տատէն, եւ այն կարի իմն  
դիւրին ի պահել։ Չասեմ, պակասու-  
թիւնս ինչ ի կանոնացն պահպանու-  
թեան բնաւ ամենեւին ոչ գործել,  
քանզի յայնժամ պարտ էր մեղ հրեշ-  
տակո եւ ոչ մարդիկ լինել. որովհետեւ  
բազում անգամ ի յանցանս անկանիմք,  
զի ո՞ այն ոք է, որ երբեմն ի ներելցյան  
ոչ գթիցէ, թէպէտ եւ արդար եւս  
իցէ. “Զի շիք մարդ՝ որ ոչ մեղանչէ,,<sup>11</sup> ։  
Այլ զայս կամիմ, զի յորժամ յանցա-  
նիցես, գէթ ցաւս իմն եւ դժկամա-  
կութիւն ընդ այն ցուցանիցես. որ-

պէս զի յայտ առնիցի թէ վանական եւ, թէ պատուական եւ մեծարդոյ զկանոնադ վարկանիս, եւ թէ անհնարին եւ ջերմաջերմն ցանկութիւն բարձեալ բերես յանձին քում առ ի զնոսին անվրէպ եւ ճշղրիտ պահելոյ: Գոնեայ եկ երեւեաց վաղագոյն զյանցանան զոր դործեցեր՝ ասել. զի այսու սուղ ինչ եւ խուն ապաշխարութեամբ՝ զոր յանձն առնուս, զխրամատութիւն կանոնին անդրէն միւսանգամ կարկատես, նա մանաւանդ առաւել եւս բաղմապատիկ քան զոր կորուսերն, շահիցիս: Բանսարիուն իսկ դլխովին ոչ այնշափ ընդ պակասութիւնն՝ յոր զքեզ դարահոս արար, պարծիցի, որչափ մեծաւ ամօթով ամաշիցէ ընդ այն, զի դու այնպէս քաջ նորոգեցեր եւ հասուցեր ընդ այնր: Այսպէս նա ինքն դեւն յակամոյ կամն երբեմն խոսովան եղեւ որբոյն Գոմինիկեայ, ի ժամանակի զի առեալ շրջեցուցաներ զնա երանելին ընդ ամենայն սենեակս մենաստանին եւ հրամայեր ասել. թէ զինչ հնարիւք եւ որով օրինակաւ յիւրաքանչիւր կողմանսն զիւր արեղայսն փորձիցէ: Քանզի իրբեւ եկին հասին ի սենեակն, յորում յայտնապէս մերկանան վանականքն զիւրեանց յանցանս եւ յանդիմանին եւ պատժին, յայնժամ

մամաեալ եւ զայրացեալ դիւին, Աստ, ասէ, զոր ի խնճոյմն, ի զքօսանաց տաճարին, ի ճաշատանն եւ յայլ նոյնպիսի վայրո ինչ շահեալ իցեմ, կորուսանեմ։ Եւ ոչ առաջի Առառուծոյ միայն, այլ եւ մարդկան իսկ առաջի՝ այսպիսի ինչ ապաշխարութեամբք եւ պատժովք խրամատութիւն կանոնացն կարի քաջ կարկատի եւ հատուցումն ընդ այնրինի։ Զոր օրինակ թէ անփոյթ ինչ եղեր, յորժամ լուար զնշան զանդակին, կամ թէ յայն՝ յոր կոշեցարն, գանդաղաղոյն ինչ եղեր ի գնալ, աչտանդէն յանցումն ինչ հրապարակաւ եւ ամենեցուն ակնյանդիման գործեցեր։ Նմին իրի եւ ապաշխարութիւն ինչ հրապարակաւ՝ այսինքն ինքնակամ խոստովանութիւն քոյոց յանցանաց՝ դեղ դարմանոյ անփութութեանդ լինիցի։ Բայց թէ պակատութիւն ինչ երեւել երեւիցի, այլ ոչ ըստ նմին օրինակի եւ ապաշխարութիւնն յայտնապէս ի վերայ գայցէ, կարի իսկ իրաւամբք մարթէ է ասել, թէ յայնմ վանորայի չկայ ի հաստի կանոնացն պահպանութիւն, այլ տակաւ երթայ եւ վատթարի։

Է. Այլ յայսմ վայրի միտ պարտէ զնել, զի թէպէտ եւ յընկերութեանն այն իմն սովորութիւն է,

զի ապաշխարութիւնք եւ պատիժք ինքնակամ մանաւանդ խնդրիցին, քան թէ յաւագէն ի վերսց ածիցին, եւ պատշաճ իսկ է, զի ցանկ եւ միշտ նոյնօրինակ լինիցի. սակայն չէ ի դեպ ի մոռացօնս արկանել եւ զերկըրդ պայման զապաշխարութիւնսն ի կիր առնյոյ, որ եւ ի կանոնին հրամայի, այն ինքն է, զի պատիժս վասն նորին պատճառի վերակացուն ի վերսց դնիցէ: Առա թէ ոչ այս բարուրք իմն լինելին ապաշխարութեանց դժուարին երեւելոյ եւ ոմանց դժկամակ ընդ այն լինելոյ, զի աւագն պատիժս հրամայէ նոցա, եւ այն ոչ սակաւ վեաս եւ դայթագղութիւն վանացն բերիցէ: Վասն այնորիկ պարս եւ պատշաճ է զայս պատժելոյ սովորութիւնն պահել եւ ընդ ամենեսին առ հասարակ ի կիր արկանել. քանդի ոչ բնաւ պակասիցէ դեպ ժամանակ զայն ի դործ դնելոյ: Կա մանաւանդ թէպէտ եւ չդուցէ ի միջի պատեհ ժամ, սակայն կամի իմն սուրբ Հայր մեր Խղնատիոս, Զի ամենելին, ասէ, կազմ եւ պատրաստ լինիցին ընդունել եւ ընուլ ախորժ յօժարութեամբ զամենայն եւ զհամօրէն ապաշխարութիւնս, որ ի վերսց դնիցին, թէպէտ եւ ոչ վասն յանցանաց ինչ պակասութեան հրամայիցին <sup>12</sup>: Արով

ոք զիւր առաքինութիւնն եւ զխու-  
նարհութիւն եւ զցանկութիւն՝ զոր  
վասն իւրոյ յառաջադիմութեանն ու-  
նիցի, կարի քաջ յայտ առնիցէ, ըստ  
այնմ զոր առէ առաքեալն Պետրոս .  
“Քանզի զի՞նչ երախտիք իցեն, եթէ  
յորժամ մեղանչիցէք՝ տանջիցիք եւ  
համբերիցէք, այլ եթէ զբարիս գոր-  
ծիցէք՝ շարւարիցիք եւ համբերիցէք,  
այն շնորհք յԱստուծոյ են,,<sup>13</sup> Ապա-  
քէն սակաւ իմն է այն, եթէ յորժամ  
արդեամբք եւ ճշմարտիւ յանցանեան  
եւ արժանի կշաամբութեան լինիցիս,  
յայնժամ միայն համբերութեամբ յան-  
դիմանութեան եւ պատժոց պատու-  
հասից տանիցիս. այլ յորժամ առանց  
քո ինչ յանցանաց եւ վեասապարտու-  
թեան կշաամբիցիս եւ պատժիցիս, որ-  
պէս թէ արդեամբք իսկ մեղուցեալ  
էիր, եւ պատժոյն պատուհասից եր-  
կայնմատութեամբ եւ այլոցն շինու-  
թեամբ համբերես, արդարեւ այս աղ-  
նուազոյն է:

**Ը.** Եցրորդ՝ ոչ սակաւ նպաստ ի  
կանոնացն պահպանութիւն լինիցի եւ  
այն, որ ի վերջնումն Համառօտեալ եւ  
Հասարակաց կանոնացն կայ, այսինքն  
զիտել եւ ճանաչել զկանոնս. ուստի  
պատուիրի անդէն, զի ամենեքին զնո-  
սին ի սենելի պահիցեն եւ ամսոյ ամսոյ

ընթեռնուցուն կամ ի լուր ականջաց  
զնոցին ընթերցուած լսիցեն : Նմին իրի  
ոմանց ոչ շատ թուի զկանոնացն ըն-  
թերցումն միանդամ յամսեանն լսել ի  
կերակրոցն տաճարի , այլ բաց յայնմա-  
նէ զօրհանապաղ զերիս կամ շորս կա-  
նոնս ի միասին ընդ հոգեւոր ընթեր-  
ցուածոյն իւրեանց յեղյեղուն , որով եւ  
ամիս յամսոյ ընդ ամենայն կանոնս շրր-  
ջեալ անցանեն մատադրութեամբ , կշռե-  
լով եւ մանր որոճալով : Եւ այս սովո-  
րութիւն դովելի է եւ առաւել դովելի  
եւ ազնուագոյն ընթերցուած հոգեւոր :  
Դարձեալ ձեռնատու ի դոյն լինիցի՝ մաս-  
նաւոր քննութիւն առնել զկանոնացն  
պահպանութենէ , իբր ոչ եթէ զամե-  
նայն համօրեն կանոնացն միանդամայն ,  
այլ զառաջինն զայնմանէ , որ իւրաքան-  
չիւր ումեք առաւել պիտոյն է , եւ ապա  
զայրմէ . եւ երբեմն իսկ առանձինն զայն-  
ցանէ , որ առ իւր պաշտօնն հայիցի : Եւ  
այս քննութիւն կարի իմն օգտակար  
եւ պաղարեր լինիցի :

Ճ Ա Ռ

Ե Ւ Թ Ե Ե Բ Ա Ր Գ

Պ Ա Յ Ն

Յ Ա Յ Տ Ա Խ Ե Ա Ն Խ Դ Ձ Ի Մ Տ Ա Ց

---



# Ճ Ը Ա

## Ե Ւ Թ Ն Ե Ր Ո Ր Դ

Թի քանի զըրջութեալբ եւ  
շատակութեւլր զըրժան երբեմն-  
ալր ոք ԶԵՆԵՐՆ ՑԱՅՑ ԱՊՆԵԼ ԱՏԱԳԵՑ  
ԻՒՐՈՅ ԵՒ ՀԱԳԵԽԱՅՐ ՀԱՐՑ Ի ՏԵԼ ՆՈՑԱ  
ԶԿԱՏԵՐԵԱԼ ԵՒ ԶՄԵԿԲՆ ՀԱՄԱՐ  
ԽՎՃԱ ՄՏԱՑ ԻՒՐՈՅ

— 200 —

## Գ Լ Ո Ւ Ա

Թէ +անէ՛ Դէ Ե- ի-րե-սր իցէ ո-ո-նց իւ-  
շ-շ-շ-շ-ն-ե-ա ընդ վեր-ի-շ-շ-շ-ն ին-լ:

Ա. ԱԾՍՒՐՆԱՅ առէ, Հարցն առա-  
ջնոց եւ նախնեաց այս իմն կարի սո-  
վորական էր եւ ընտանի, զի որչափ եւ  
քանի մարդիկ զանձինս ի սպաս ծա-  
ռայութեան Աստուծոյ զառաջինն մա-  
տուցանեին, նոցա իբրեւ զառաջին նը-  
շանագիր աղփարետաց առաջի եղեալ  
ուսուցանեին՝ զամենայն ինչ, զիորձու-  
թիւնս, զւար խորհուրդս եւ որ զինչ  
սյլ ինչ ի հոգւոջ դիպիցի, վաղվաղակի  
պարզմատթեամբ յայտ առնել աւա-  
գաց եւ վարդապետաց իւրեանց<sup>1</sup>: Եւ  
այս իբրեւ առաջին զուռն եւ սկիզբն  
իւրեանց հոգեւոր ուսման վարդապե-

առւթեանն էր : Աւստի եւ սուրբն Անտոն՝ թէ հնար ինչ իցէ , ասէ , պարտի վանականն քանի քայլս եւ դնայ , կամ քանի բաժակս ջրոյ ըմպիցէ ի խցկան իւրում , երիցագունիցն յայտ առնել . զի մի զուցէ անգեն ի նոսին մոլորեալ զարտուղի անկցի <sup>2:</sup> Վկայէ եւ Յովհաննէս Կղիմակոս <sup>3.</sup> Բազումն , ասէ , տեսի ի վանորայի միում արեզայս երեւելիս եւ նշանաւորս սրբական վարուք , որ կախեալ կրէին զզօտւոյ իւրեանց մատեան փոքրիկ , յորում զամենայն խորհուրդս իւրեանց զօրհանապազ նշանակէին , որպէս զի ապա յետոյ զնոցա համար՝ իւրեանց փարախապետին տայցեն : Եւ յաւելու ասել , թէ նոքա աւագին հրամանաւ զայտ սովոր էին առնել : Զնոյն վարդապետութիւն յայտնի եւ մեկին բանիւք առաջի զնեն սուրբն Բարսեղ , սուրբն Յերոնիմոս , Ամբրոսիոս եւ Բեռնարդոս <sup>4:</sup>

Բ . Եւ քանզի այս համօրէն Հարցն սրբոց հասարակաց վարդապետութիւն է եւ առաջին սկիզբն հօգեւոր կենաց առ նախնի անապատակեացս , նմին իրի եւ սուրբ Հայրն Խոնատիոս զայս իրս իրրեւ մեծ ինչ եւ կարի կարեւոր՝ ծանր եւ սաստիկ բանիւք վեր ի վայր յեղյեղու ի սահմանադրութիւնն . Զիրսն , ասէ , խորհեալ եւ զմաւաւ ածեալ ի Տէք ,

Հաճոյ թուեցաւ մեղ առաջի մեծվայել-  
շութեան փառաց Աստուածութեանն,  
թէ զարմանալի իմն օրինակաւ նպաս-  
տաւոր եւ օգուտ լինիցի, զի հպա-  
տակքն ամենեւին յայտնեալ եւ դի-  
տեալ իւրեանց վերակացուացն իցեն<sup>5:</sup>  
Զէ սովոր սուրբ Հայրն յայլ ինչ իրա  
զայտօրինակ բարբառել, թէպէտեւ կա-  
րի մեծ ինչ իցեն: Կա եւ ոչ շատ ինչ  
համարեցաւ զայտ այսպէս առաջի դնել,  
այլ եւ հզօր եւ զօրաւոր պատճառօք  
զայն ցուցանել կամեցաւ:

Եւ նախ վասն այնորիկ հարկ է եւ  
կարեւոր՝ զանձն յստակութեամբ յայ-  
տնել վերակացուացն, զի այսպէս ա-  
ւազքն քաջ եւ ազնուազոյնս վարել  
եւ ուղղել զիւրեանց հնազանդեալն  
կարիցեն: Քանզի հարկ ի վերայ կայ  
աւազին ուղղել եւ առաջնորդել քեզ.  
այս է նորա պաշտօն, այս է ուղղիշն  
լինել, եւ սոյն՝ վերակացութիւն: Զի  
թէ ոչ նա զիտեալ ունիցի զքեղ, եւ  
եթէ զու իսկ զանձն քո նմա ոչ յայ-  
տնիցես, ստոյգ է, թէ շմարթի նա  
ըստ պատշաճի զիւր պաշտօնն վարել:  
Կմին իրի եւ իմաստունն առէ բայ. “Ո՛՛  
ծածկէ զամարշտութիւն իւր, ոչ  
յաջողեսցի,,<sup>6:</sup> Թէ հիւանդ ոք զախա-  
իւր եւ զվերս ոչ ցուցանիցէ բժշին,  
շկարէ առնուլ ի նմանէ զդարմանն

բժշկութեանն : Քանզի , զորօրինակ գրէ երանելին Յերսնիսն <sup>7</sup> . Զոր ոչն ճանաչէ բժշկական արուեստն՝ ոչ բրժըկէ : Հարկ է զի ք.քո խօթութիւնդ բժշկին յայտ առնիցես , եթէ կամիցիս թէ գարմանէ զքեզ . նա մանաւանդ թէ ի բազում ախտո եւ ի հիւանդութիւնս միանդամայն ի միասին գրաւեալ գտանիցիս , պարտ եւ պատշաճ է , զի զբնաւ ցաւս միահաղոյն ի վեր հանցես նմա . Քանզի թէ զմին միայն թաքուցանիցես , թերեւս այնպիսի ինչ դեղ գարմանոյ բժիշկն քեզ պատուիրիցէ , որ առաւել վեսաս առնիցէ այնմ՝ զոր լռեալ ծածկեցեր , քան յայն՝ զոր յայտն արարեր , նպաստ լինիցի . վասն զի որ լերդին օգտակար է , այն վեսասակար է փայծեղան : Ուստի հարկ ի վերայ կոյ քեզ զամենայն ցաւս քո միանդամայն ցուցանել , որպէս զի այնպէս իմն զգեղ գարմանոյն ամրքեալ խառնիցէ բժիշկն վասն միոյն յախտից , զի մի զուցէ ի միւսոմէն վեսաս ինչ կրիցես : Արդ ըստ նմին օրինակի եւ վասն նորին պատճառաց պարտ եւ արժան է քեզ զամենայն խօթութիւնս եւ զտկարութիւնս քո հոգեւոր բժշկին՝ որ է աւագն վերակացուն , յայտ արարեալ ցուցանել : Քանզի յորժամ զխօթացեալն քաջ դիտեալ ճանաչէ բժիշկին , եւ զբնաւ ցաւս

նորա, զհիւանդութիւնս եւ զբնածին խառնուած կազմածոյն ի ներքուաս ի միտ առեալ զիտէ, զիւրագոյն եւ արագ արագ զդեղ բժշկութեանն մատուցանիցէ . զի անդէն վազվազակի իրրեւ իմանայ զարմատ չարին, տեսանէ թէ զինչ հիսթ մեզաց շահեալ տիրիցէ անդէն ի սրտին . զինչ այն ինչ իցէ, որ օդուտն լինել մարթիցի, եւ զինչ որ վնասակար . եւ պյապէս տռանց ինչ աշխատութեան զպատշաճ եւ զդպող զեղն ի վերայ զնիցէ :

Յայս պատճառս սովոր են իշխաննք եւ մեծամեծք բժիշկս ընդ իւրեանս ածել շրջեցուցանել, որ ամենայն ուրեք զհետ նոցա գնան, եւ ի կերակրոց ժամուն հանապազ մօտ եւ առընթեր կան նոցա : Կրր ոչ եթէ զի յամենայն վայրկենի տոիցեն, թէ Զայս մի ուտեր, այնչափ շատ մի ըմպեր, որովհետեւ պյապէս ծանր եւ տաղտուկ նոցա լինեին . այլ զի մինչ զնոցա ուտելն աեսանեն եւ զհանապազորդ սովորութիւնսն, զսրտին միտութիւն եւ զայն ամենայն՝ որ նոցա վնասել կամ օդտել մարթիցի, զիտեն անդադար, զնոցա ընութիւնն եւ զկազմած խառնուածոյն ի ներքուաս նկատեալ ծանիցեն : եւ այնուհետեւ յորժամ զէալ իմն լինիցի նոցա յախտ ինչ ըմբռնել, ազնուագոյն

օրինակաւ գարմանել եւ գեղս ի կիր  
արկանել գիտիցեն։ Արդ կամի երանելի  
Հայր մեր Խղնատիոս, զի զայս սովո-  
րութիւն պահիցեմք եւ զբժիշկան հա-  
նապաղ առ ձեռն պատրաստական ու-  
նիցիմք, որ ամենայն ուրեք ընդ մեզ  
շրջեցին, եւ զմեր խառնուածս, զյօժա-  
րութիւն ընութեան մերոյ, զակարու-  
թիւն եւ զզօրութիւն մեր քաջիկ իմն  
եւ իներքուատդիտեալ ծանիցեն, որով  
ազնուագոյնս զմեզ ըստ դիտաց դիպաց  
բժշկել եւ վարել կարիցեն։

Գ. Տեսչութիւն միաբանութեան  
մերոյ հոգեւոր է եւ ամենեւին ի ներ-  
քինս պատշաճեալ, եւ ոչ ի տանջանս  
ինչ եւ ի պատիժս պատուհասից սահ-  
մանեալ է։ յայն սակս սովորական  
կարգաւ ոչ ըստ դատաստանացն օրի-  
նակի ինչ զործէ, ոչ ընդ ծանապարհ  
հարցափորձից եւ ամբաստանութեանց  
եւ դատախաղութեանց զնայ, այլ ընդ  
դարման եւ ընդ օգուտ ողւոցն միայն  
միտ եղեալ հայի. նմին իրի պարտիս  
դու քեզէն բանալ եւ յայտ առնել  
զանձն քո աւագին իբրեւ բժշկի կամ  
հօր, որ զԱստուծոյ տեղի ունի։ Զայս  
եթէ շառնիցես, ի մեծ ինչ վտանգ եւ  
ի տագնապ զանձնող արկանիցես եւ  
զԱստուծ փորձիցես. իբրու զի նա  
ձեռնտութեամբ մարգկան զքեզ

ուղղել եւ վարել կամի, իսկ սոքա  
զքեզ բարւոք ուղղել շկարիցն, թէ  
զքեզ նոցա ոչ յայտնիցն. քանզի ոչ  
ճանաչեն զքեզ, թէ որպիսի ոք ես:  
Եթի թէ ընդ ոյլ ինչ կամիցիս, զԱռ-  
տուած փորձես. քանզի զայն իմն խրն-  
դրես, որ ըստ հասարակացն բարուց  
ապաքեն շմարթի լինել:

Դ. Խրկրորդ պատճառք որով եւ  
առաջինն իսկ քաջիկ իմն յայտ առնի  
այն է, զի որչափ աւագացն ամենայն  
ներքին իրք հպատակաց իւրեանց յայ-  
տնապես պարզեալ եւ մեկնեալ իցեն,  
դոյնչափ աղնուագոյնս եւ մեծաւ հո-  
գարարձութեամբ եւ առաւել սիրով  
մարթին ձեռնոտու լինել նոցա, եւ  
պատապարել պահել զհոգիս նոցա ի  
պէսպէս անպատեհութեանց եւ ի  
վտանգաց, յորս մարթ էր թէ անկա-  
նեին թէ յայս նիշ տեղւոջ կամ յայն  
նիշ պաշտաման կամ սպասու զնոսա  
վերակացուքն կացուցանեին. այնու զի  
շգիտեն զնոցա փորձութիւնս եւ զւա-  
րաչարն յօժարութիւնս, եւ թէ որչափ  
իցէ զօրութիւն եւ ոյժ պնդութեան  
նոցա եւ քանիօն քաջութիւն առաքի-  
նութեաննոցա: Մանաւանդ յԸնկերու-  
թեանս զօրութեամբ ուխտից մերոց եւ  
կանոնացն հաստատելոց պարտիմք հո-  
նապաղ կազմ եւ պատրաստ լինել

ընթանալ քանիցս անդամ յոր վայր  
 եւ հրամայիցի մեզ կամ ի քահանայա-  
 պետէն կամ անդսաին ի նոցունց աւա-  
 գայն։ Եւ զի յայսպիսի պաշտամունս  
 առաքելութեան չլինիցի ինչ վրիպել,  
 այսինքն զայս ոք առաքելով եւ ոչ  
 զմեւսն, զսոսայայս ինչ իրու եւ զնոսա  
 յայլ ինչ եղեալ, ոչ միայն յոյժ-  
 օդուտ է, այլ եւ կարի մեծապես կտ-  
 րեւոր է, ասէ սուրբ Հայր մեր, զի ա-  
 մենեւին բնաւին աւագն տեղեալ լի-  
 նիցի յօժարութեանց եւ փորձութեանց  
 իւրոց հպատակացն եւ թէ յոր մեղս  
 եւ յինչ թերակատարութիւնս բնու-  
 թեամբ միաաղոյնք իցեն կամ եղեալ  
 իցեն։ Քանզի այսու պայմանաւ զնոսա  
 բաւագոյն կարգել եւ վարել մարթիցի,  
 ոչ ումեք հրամայեալ զայն ինչ՝ որ ըստ  
 նորա զօրութիւնն անցանիցէ, եւ ոչ  
 եղեալ զոք ի մեծ վիշտս վտանգի եւ  
 յաշխատութիւնս մեծամեծս քան զայն՝  
 զոք այր իւրաքանչիւր ըստ իւրում պայ-  
 մանին տանել զօրիցէ։ Մին ի պատճա-  
 ռացն՝ որ զտեսչութիւն եւ զկարգ միա-  
 բանութեանն գիւրին եւ քաղցր եւ յար-  
 գարեալ զործեն, այս յայտնութիւն  
 եւ ծանօթութիւնն է, զոք վերակա-  
 ցուքն զիւրաքանչիւր հպատակաց իւ-  
 րեանց ունին, որով ստուգիւ ճանաչեն  
 զքաջութիւնս, զառաւելութիւնս եւ

զարւշութիւնս բնութեանց խրապան-  
շիւր, զկարողութիւնս եւ զաջողու-  
թիւնս, զւարս եւ զբարիս եւ թէ յինչ  
ոյլ ինչ բաւական ոք իցէ եւ պատշաճ  
եւ յինչ շբաւական . քանզի այսուօրի-  
նակաւ զիտեն թէ զինչ վասն ուրուք  
ուրուք առանձինն սահմանել արժան  
իցէ եւ զ՞ յինչ կարդել: Եւ այսպէս  
ոչինչ իրս երբեք ի քո վերայ գնիցեն,  
որ առաւել իցէ քան զհողեւոր կամ  
զմարմնաւոր զօրութիւնս քո, եւ ոչ  
իսկ ի տաղնապ ինչ ուրեք կամ ի  
վտանգ արկանիցեն զքեզ. այլ իւրա-  
քանչիւր ումնք ըստ իւրում զօրու-  
թեանն եւ յաջողութեան, եւ որպէս  
յաւետարանին կայ, “Դուքաքանչիւր ըստ  
իւրում կարի,,<sup>8</sup> բաշխեալ բաժանեսցեն  
զպաշտամունան :

Ե. Երրորդ պատճառք այն է, զի  
առէ սուրբ Հայր մեր թէ մեծապէս կա-  
րեւոր եւ օգուտ այս ծանօթութիւնն  
է, որպէս զի այսու պայմանաւ աւագն  
ազնուագոյնս կարդել եւ հոգալ մար-  
թիցի զայն ինչ, որ համօրէն միաբա-  
նութեանն ի դէպ եւ պատշաճ իցէ.  
իրու զի պարտապան է նա նորա բա-  
րութեանն եւ պատուոյն, որպէս եւ  
քոյդ իսկ առանձինն, հայել եւ ինամ  
տանել: Արդ յորժամ զու երթեալ  
զանձն քո յայտ աւագին առնիցես եւ.

զլի կատարեալ համար զհոգւոյդ տայցես նմա, յայնժամ մարթի նա հոգտանել պատուոյ քում յամենայնի, եւ առանց ինչ քոյոյ ստղիւտի եւ արատոյ՝ զհասարակաց բարութիւն համօրէն ընկերութեանն խնամել եւ տեսանել։ Խոկ եթէ զքեղ ողջ բովանդակ նմա ոչ յայտնիցես, թերեւո զքո պատիւդ եւ զանձնդ խոկ զլիսովին, նա եւ զբարի անուն եւ զմեծարոյ կարծիս վանաց քոց որ զքոյոյն անտի կախեալ կայ, ի վտանգի դնիցես։

Զ. Յայսմ վայրի ոչ անդէպ ինչ լինիցի հարեւանցի իմն զմուտ ածել եւ կշռել, թէ զիարդ միշնորդքն՝ զոր մատուցանէ մեզ միարանութիւնն յօդուտ եւ ի յառաջադիմութիւնն մեր, հաւան եւ համեմատ իւրում կատարածին են։ Եթէ մեր կարգս առանձնանալ միայն էր եւ ի խցկան դադարել, յեկեղեցի եւ ի ճաշատուն երթալ, ապաքէն այնշափ յայտնութեան եւ այնպիսի ճրշդրիտ համարոյ խղճի մտացն չլինէր ինչ հարկ։ այլ քանզի աշակերտք միարանութեանս պարտին ի պէսպէս կարգս մտանել եւ պատշաճել, եւ զործի այլեւայլ իրաց լինել, եւ զայնպիսի պաշտամունս բարձունս եւ վշտագինս վարել, եւ ընդ հանութ ընդ ամենայն աշխարհ ի մէջ հաւատացելոց եւ ան-

Հաւատից երթալ հրամանաւ, եւ այն երբեմն առանձինն եւ միայն միայնակ եւ ընդ երկար ժամանակս, նմին իրի պարտ եւ պատշաճ է, զի աւագն յառաջադոյն քաջ զիտիցէ, թէ իմ իմկը այր իւրաքանչիւր բաւական իցէ, զի մի եւ զհպատակն եւ զմիարանութիւնն համօրէն ի վտանդ արկանիցէ : Կամանաւանդ եւ նմին իսկ հպատակին մեծապէս օգուտ է եւ կարեւոր՝ յասակութեամբ եւ պարզմտութեամբ յայտառնել զանձն աւագին, որպէս զի այսու օրինակաւ զիսիզն ի մտացն պարզեցէ եւ զիւր միտան խաղաղ եւ անկասկած զործեցէ : Զի թէ ոչ զայս առնիցէ, ամենայն վիշտը վտանգացս այսոցիկ ի նորա զլուխ դարձցին : Վասն զի թէ նորա յառաջադոյն յայտնեալ ինչ էր իւրում առաջնորդին զիւր հոգեւոր տկարութիւնն եւ զնուազ զօրութիւն, ոչ բնաւ առ ի նմանէ յայսպիսի ինչ զէպս, ի փորձութիւնս եւ ի վտանգս եզեալ լինէր :

Ազնուազոյն իմն նմանութեամբ՝ զար պղուտաբքոս<sup>9</sup> ի մէջ ըերէ, յայտ արասցուք զիրսն : Ազքատքն, ասէ, մինչ մեծատունն կամիցին երեւել, առաւել եւս անտի ի անանկութիւն կործանիցին, որպէս զի ապա ուրեմն եւ բնաւիսկ յամենայնէ անկանին . քանզի ա-

խորժեն իմն ծախս առնել հանդպյանս  
ընչաւետաց, այսինքն մեծամեծո եւս  
քան զոր իւրեանց կարասին եւ արկղն  
կարիցէ հանդուրժել, եւ այսպէս ան-  
կանին ընդ պարտեօք եւ շքաւորին։  
Ըստ նմին նմանութեան թէ վանական  
ով այր՝ աղքատ յառաքինութենէ իցէ  
եւ ի խոնարհութենէ անկեալ, կամ  
տակաւին փոքր ինչ մէտ եւ յօ-  
ժար յընդունայնապարձ հպարտու-  
թիւնն իցէ, եւ զիւր կարօտութիւնն  
ծածկել կամիցի եւ մեծատուն զանձն  
ցուցանել, եւ ցանկանայցէ իմն երեւել  
զոր ոչն իցէ կամ ունել զոր ոչն ունիցի,  
անտի իսկ տնանկանայցէ եւ յաղքա-  
տութիւն անկանիցի եւ թերեւս իսկ ի  
վախճանի անձամբ զանձն կործանեալ  
ի կորուստ յուղարկեսցէ. քանզի իրրեւ  
ընդ մեծատան վարիցին ընդ նմա, եւ  
որպէս թէ լի պաղովք իցէ եւ հաստա-  
տեալ ի քաջութեան եւ ի կատարման  
վարուց. յայն սակս եւ ի պէսպէս փոր-  
ձութեանց եւ ի վտանգաց ի մէջ ար-  
կանիցի, որոց եւ զօրութիւն հաւասար,  
կամ առաքինութիւն բաւական ոչ ու-  
նիցի, եւ այս ամենայն չարիք ի զլուխ  
նորա շրջեսցին, այնու զի զանձն իւր  
աւագին յայտ ոչ արար։ Ուստի միայն  
վասն մերոյ հանդստեան եւ անկասկածն  
խաղաղութեան, վասն զամենայն խիլճ

Եւ խեթ ի մտայ թօթափերց , վասն զի մի վեասք վտանգացն ի վերայ հառուեալ մեզ համարեսցին , պարտէաք դպյու մերոց անձանց համար յայտնութեամբ տալ աւագին , եւ մանաւանդեւս առաւել զի զԱստուած հաշտ եւ բարերար եւ մարդասէր գտանիցեմք առ օգնելոյ մեզ եւ յամենայն վշարց վտանգաց եւ ի դիպուածոց մեղանչելոյ պահեալ ազատելոյ :

Է. «Քանի խաղաղ եւ հանգարտ հոգւով այն վանականն իցէ , որ զանձնիւր ողջոյն յայտնեաց աւագին եւ զամենայն տառապանո եւ զթերակատարութիւնս իւր յատակութեամբ երաց նմա , զիարդ յապահով եւ անկասկած լինիցի , Եթէ ուրեք երբեք ի տեղի ինչ առաքիցի , կամ յայս նիշ կամ յայն պաշտօն կարդիցի : Արակէս վատահ լետ յուսացի ի Տէր , թէ յամենայնի ձեռնուու օգնական լինելոց է նմա , եւ ի բնաւ զիպուածու մեղանչելոյ եւ ի վտանգս վտանգս՝ որ պատահիցեն , զերծուցանելոց է զնա ի թշնամանաց եւ ի կործանելոյ : Եւ տասցէ իսկ . Գիտես , Տէր , թէ ես ընդ այս պաշտօն ոչ ցանկացայ , ընդ այս զործ ինքնայօժար կամօք զանձն իմ ես ոչ խառնեցի . նա մանաւանդ պարզմութեամբ եւ անկեղծաւոր մտօք առաջի

Եղի զիմ շրաւականութիւն եւ զգոյզն զօրութիւնս հոգւոյ իմոյ առ այս . այլ դու հաներ յայն զանձն իմ, դու զայս հրամայեցեր ինձ, ապա դու յնուցուս որ յինէն կուտէ ինչ պակասիցէ: Դարձեալ որպիսի վստահութեամբ երկրորդիցէ զայն բան երանելոյն Աւգոստինեաց: Տեր, առոր զոր հրամայես, եւ հրամայեա զոր կամմա <sup>10</sup>: Քանզի համարի թէ հարկ իմն է Աստուծոյ շնորհել զայն, զոր պատուիրէն նմա առնել:

Խոկ զի՞նչ մխիթարութիւն միւսումն լինել մարթիցի, որ ոչ եցոյց զանձն իւր եւ ոչ պարզեց զմիտս իւր, նա մանաւանդ թերեւո զի այս ինչ պատուի եւ պաշտաման հասանիցէ, կամ զի յայնմանէ, որ նմա հաճոյն եր, ոչ անկանիցի, զփորձութիւն ինչ, զկարիս, զթերակատարութիւն կամ զտկարութիւն իւր ի վեր հանել ոչ առ յանձն: Զի որ այսպիսի ինչ ոք է, զնա ոչ Աստուած ինքնին յօժարութեամբ առաքէ, եւ ոչ հնազանդութիւնն ճրշմարտութեամբ յայս պաշտօն հասուցանէ: Քանզի որպէս Փիղիստիայքն ասեն, Տղիտութիւնն՝ ակամայ յարդարէ: Յայն սակո չեն այս սեպհական կամք աւաղին, այլ նա ինքն ինքնակամ կամոք զանձն իւր ի ներքս խառնէ եւ

միջամուխ լինի, անարժանութեամբ  
մտեալ սպրդեալ է եւ ոչ կոշեցեալ,  
եկեալ այլ ոչ առաքեալ։ Զօրոց ի գեղ  
է ասել զպատգամ Տեառն, զոր ասաց  
ի բերանոյ Երեմիայ, թէ “Ոչ առաքեցի  
զմարդարէան, եւ նորա ընթանային. ոչ  
խօսեցայ ընդ նոսա, եւ նորա մարդա-  
րէանային”,<sup>11</sup> Եւ զի՞նչ զարմանք իցեն,  
եթէ այսպիսիքս գթիցեն եւ սայթա-  
քիցեն, եւ կամ զօրմէ բուռն հարկա-  
նեն ոչ յաջողեցի։ Առան այնորիկ  
յիրաւի իսկ մարթիցին երկնչել եւ դո-  
ղալ եւ ցանդ ի տիրութիւնս եւ ի  
արտմութիւնս կալ։ Այլ ի միա առեալ  
ծանիցեն սորա, թէ բնաւ ոչ կարեն  
հանգուցանել զիսիզձ մոաց իւրեանց,  
եթէ յառաջադոյն զառաջնորդն ազա-  
շիցեն՝ զի ոչ ինչ իւիք յայս ինչ կամ  
յայն պաշտօն զնոսատ դնիցէ կամ յայն  
ինչ վտանգի կացուցանիցէ, խառնի-  
խուռն զայս միայն ասացեալ։ թէ շաե-  
սանեմք չգտանեմք ի մեզ բաւական  
ոյժ զօրութեան վասն իրացս այսոցիկ.  
այլ հարկ է զմասնաւոր պատճառս  
այնր ցուցանել եւ յայտ առնել, որ-  
պէս ասասցուք ի մօտոյ, վասն զի  
զայլ ամենայն սոյնպիսի բանս առ-  
խոնարհութեան ասացեալ համարիցի  
առաջնորդն. նա եւ սուրբք մեծա-  
մեծք զայս եւ առաւել եւս քան

զայն սովոր են ասել վասն զանձինս  
խոնարհեցուցանելոյ:

Ը. Յաղագս սոցին պատճառաց եւ  
սուրբ Հայր մեր զնոյն խնամով պա-  
տուիրէ, եւ իբրեւ մեծ ինչ եւ կարեւոր՝  
ստէպ ստէպ ի սահմանադրութիւնս անդ  
վեր ի վայր յեղյեղու վասն հասարա-  
կաց օդաի համօրէն միաբանութեանն:  
Եւ այնպէս իսկ հաստատեալ է սուրբ  
Հայրս յայս միտս, որպէս զի ի չոր-  
րորդ մասին սահմանադրութեանցն,  
ուր արգելուն թէ մի ինչ ոք ուրեք ոչ  
զգուռն, եւ ոչ զարկղն փականօք փա-  
կեալ ունիցի, յաւելու՝ Եւ ոչ զիւրա-  
քանչիւր խիզմ մտաց անդամ<sup>12</sup>. թէ-  
պէտ եւ ոչ ի դէպ երեւեր զայս յայնմ  
տեղւոջ ասել: Այնպէս իմն մեծ եւ  
մեծարգի զայս հաշուի, զի եւ ի աս-  
րաժամնւ զնոյն յեղյեղու արժան հա-  
մարի: Զնոյն եւ ի վեցերորդում մտախն  
առնէ, մինչ առն. Աշխնչ իբր ի նո-  
յանէ, յաւազաց, թարուն մնայցեն,  
թէպէտ արտաքինք իցեն, թէպէտ  
ներքինք<sup>13</sup>: Այնպէս իմն կարեւոր  
յընկերութեանն զայս վարկանի, զի  
որպէս առաքեալ առէ, “Ճամնւ եւ  
տարաժամնւ,”<sup>14</sup> անդազար զնոյն աղդ  
առնէ մեզ եւ միշեցուցանէ:

Թ. Իբրեւ ի հինգերորդ ժողովի  
համօրէն միաբանութեանն խնդիր լի-

ներ, թէ ո՞ր ինչ իբք զլիսաւորք եւ էտկանք մերոյ կարդիս իցեն. պատասխանի տուաւ թէ այն իսկ են, որ ինչ յօրինակի եւ ի կանոնի մերոյ կարդիս առաջի եղաւ Յուղեայ Գ. Քահանայապետի, եւ ի նմանէ եւ յետոյ ի նորա յաջորդացն ընկալեալ եղեն եւ հաստատեցան. գարձեալ եւ այն ամենայն, առանց որոց կամ ամենեւին իսկ չէ հնար զառաջինսն պահել եւ կամ կարի իսկ դժուարաւ. որոց մին է, ասէին, նոյն իսկ յայտնութիւնն եւ համար խղճի մասց առաջի աւագին: Նմին իրի այս այնպէս իմ հաստատուն ինչ եւ էտկան է միարանութեանն, զի առանց սորա չկարէ կուլ յակաստանի: Եւ այսու սակաւ բանիւք բովանդակեմք զամենայն, զոր ինչ մարդ իցէ ասել վասն կարեւոր պիտոյից, վասն օգտակարութեան եւ վասն դովութեան սրբոյ գործոյս այսորիկ:

Ոմանք ի պատմագրաց<sup>15</sup> միտ եղեալ նշանակեցին, թէ ցորքան ժամանակս հաստատուն եւ կենդանի եկաց ի վանորայս՝ այս սորք սովորութիւն յաւագու եւ ի հոգեւոր հարս յամենայն իրս ապաստանելոյ, եւ զիւրեանց հոգիս կատարելապէս նոյցա յայտ առնելոյ, նոյն շափ եւ յառաջին զօրութեան պահպանութեանն իւրեանց ողջ անարատ

տեւեալ բաւեալ մնացին . այլ զսորին հակառակն՝ փորձիւ յայտ յանդիման ցուցաւ , թէ բաղում անդամ վասն այնորիկ վանական ոք ի կորուստ գնայ եւ վատթարեալ անկեալ կործանի , զի սկսանի իմն տակաւ տակաւ ցրտանալ եւ հեղգանալ , զկարեաց ինչ իւրոց եւ զար յօժարութեան դհետ երթալ , ի կրթութիւնս հոգեւորս ծուլանալ , մերթ զայս եւ մերթ զայն պակասութիւն գործել . եւ զայս թերակատարութիւն ջանայ հնարի թագուցանել եւ զիւրոյ հիւանդութեանն չտայ դհամարն . ուր կեզն այսու պայմանաւ ապականեալ առ սակաւ սակաւ փտի , տրորի , զայրանայ , ճարակի , եւ որ անդէն ի սկզբանն փոքր ինչ տիստն էր , ի սակաւ ժամանակի այնպէս աճէ եւ սաստկանայ , մինչեւ անբժշկական իսկ լինել , եւ ի կատարածի՝ ամենայն շինուածոյն տապալեալ փլանել . քանզի ի բաղում ժամանակաց հետէ խրամատեալ էր եւ ծակը եւ ծերպք բացեալ էին ի նմա , այլ ոչ ինչ դարման մատուցաւ , եւ մոյթ ոչ եղաւ :

**Օ**՞ր քաջիսկ նշանակեալ եցոյց եւ սուրբն Դորոթէոս ի բանս յայսսփիկ . Ասեն ոմանք , ասէ , թէ վասն այս ինչ իրաց անկաւ սա , վասն այն ինչ իրաց ել ի բաց ի վանաց , ախտ ինչ հիւան-

զութեան ստիպեաց զնա գնալ կամ  
ծնանելիքն հանին. այլ ես առեմ, ոչ  
այս ինչ եւ ոչ այն նմա պատճառք  
եղեն, այլ այն՝ զի նա անդստին ի  
սկզբանէ ոչ յայտնեաց զանձն իւր, եւ  
ոչ զայնը ամենայնի որ ի նորա հողւոջն  
գործէին, կամեցաւ տալ առաջնորդին  
զհամար<sup>16</sup>:

## Գ Լ Ո Ւ Խ

Թէ յարդիսէ հանդսորեան եւ ի +անի միջնու-  
րունեան հուց զոյելիցին, որ իւրեանց  
մասին եւ հագետոց Հօրն բաշնութուն շահ-  
մա յայտ առնիցին. եւ նէ +անի օդուոր+  
եւ բարունիւն+ իցին ի նմ:

Ա. ԱՌԲՔ սուրբք եւ եկեղեցւոյ վար-  
դապեալք Ամբրոսիոս<sup>1</sup>, Աւգոստինոս<sup>2</sup>,  
Յերոնիմոս<sup>3</sup>, Քեռնարդոս<sup>4</sup> ուսուցա-  
նեն թէ մին ի մեծամեծ սիստութեանց՝  
որ մարթիցին դիպել դալ մարդոյ ի  
կեանս յայսոսիկ, այն իսկ է՝ զի ստա-  
ցեալ ունիցի նա բարեկամ հաւատա-  
րիմ, յորում հանգչել եւ մխիթարել  
մարթայցէ, յոր կարիցէ հասաւառու-  
թեամբ վստահ լինել, որում զիւր միաս  
եւ զամենայն զօրտին դաղանիս ի վեր  
հանիցէ ըստ իմաստնոյն. թէ "Բարե-  
կամ հաւատարիմ դեղ կենաց,,<sup>5</sup> Աւ  
ինչ, առէ սուրբն Աւգոստինոս, այնպէս

զօրաւոր գեղ կայ առ ի զվերս գարմանելոյ քան զբարեկամ, որ զքեղ յաշխատութիւնսդ մխիթարիցէ, խորհուրդի քո տարակուսանս տապյցէ, ի յաջոզութիւնսդ խնդակից քեղ լինիցի, եւ վշտակից ի չաջողութիւնս: “Իսկ որ գտանէ զնա, զայնպիսի բարեկամ, եզիտ գանձ,,,: Եւ զի՞նչ առեմ գանձ. քանզի “Հաւատարիմ բարեկամի ոչ գոյ փոխանակ եւ ոչ կշիռ ուկւոյ եւ արծաթոյ՝ հանգոյն բաւութեան հաւատարմութեան նորա,,,: Արդ զայս շնորհս եւ զերախտիս մատոյց քեղ Տէր ի միաբանութեանն, իրրու զի գտեր ի նմա զայնպիսի բարեկամ, զվերակացնեն առեմ. զի նա է հայր քո հոգեւոր, վարդապետ քո, բժիշկ, մայր եւ եղբայր քո, նա մանաւանդ առաւել քան զմայր՝ աղիս եւ գութ ունի ի վերայ քո, եւ զքո իրադ իրրեւ զիւրինչ, նա առաւել քան զիւրսն հոգայ: Ապա տես, զի բարւոր եւ ըստ պատշաճին այսպիսի բարեկամաւ վարեալ պաշտիցիս, եւ մեծաւ վատահութեամբ զքեղ նմա յայտնիցես: Ասէ ի նմին վայրի խմաստունն. “Եթէ տեսանիցես զիմաստունն, զայնպիսի բարեկամ, առաւոտ առնիջիր առ նա եւ զսեամս զրանց նորա մաշեսցէ սան քո,,,: հանապաղ հարցեալ զնա վասն իրայ քոյ

եւ զքոյինսն նմա հաղորդեալ . վասն զի յու եւ պէտ իրադ եւ ճշմարիտ սփու փանս եւ խորհուրդ խրատու եւ դարման ի նմա գտանիցես : Զոր օրինակ սփոփութիւն եւ միսիթարութիւն է հիւանդին՝ զիւր յաւոն բժշկին յայտ առնել, որ յառաջնութիւն զնա հասուցանելոց իցէ, ըստ նմին օրինակի եւ տառապելոյն, տրամելոյ եւ լքելոյ մեծ միսիթարութիւն եւ զուարթութիւն բերիցէ զիւր վիշտան եւ զտազտուկ եւ զնեղութիւն բանալ այնմ, որ միսիթար եւ օգնական լինել կարող իցէ :

Բ. Ո՞ին ի դարմանոցն, զոր վասն զտրամութիւնն փարատելոյ եւ զսիրտ տիսրեալ զուարթացուցանելոյ ուսուցանեն փիզիսոփայք բարոյականք, և զիւր անձկութիւնս այլում՝ պատմել եւ յայլոյ ունեն հեղուկ : Զայս ի մէջ բերէ եւ սուրբն թառվմաս <sup>8</sup>, ուր զտրամութենէ ճառէ, եւ զայնք պատճառ ուսուցանէ : Քանզի մինչ ոք, առէ, զիւր շարիսն եւ զձախողանս միայն առանձինն որոճալ ի մտի եւ լռել համբերել կամիցի, միտք բնաւ ամենեւին զայնուքիւք զբաղին եւ սիրտն զբաւեալ սաստկագոյնս զայնոցանէ խորհիցի եւ ի նոսին ծփիցի, եւ վասն այսորիկ իսկ կարի իմն նեղի մարզն ի նոցանեն . բայց յորթամ այլում ումեք զնսաբն հաղոր-

զիցէ, սակաւիկ մի անտի ի բաց զմիտան դարձուցանէ եւ զրօսուցանէ, վասն զի մատղրութիւնն յայնժամ քայլքայի եւ ցրուի, եւ ինքն փոքր մի ողի կլանէ եւ յանդորր ելեալ ընդարձակի: Զայս եւ մեք մեղէն առ հասարակ աեսանեմք փորձիւ. եւ մարդիկ իսկ, մինչ զիւրեանց ցաւոն այլոց պատմիցեն, սովոր են ասել այսպէս. աղաշեմ, թող ինձ, որ պատմեմս քեզ զայս վիշտս իմ, զի համարիմ թէ անտի սակաւիկ մի գեւը եւ սփոփութիւն լինելոց է ինձ:

Առոք Հայրն “Նեղոս”<sup>9</sup>, որ երբեմն աշակերտ էր Յովհաննու Ռոկերերանի, Հարլբն, առէ, առաջինք սովոր էին առ հասարակ զնոյն դարման մատուցանել իրացդ այդոցիկ. զոր եւ վայելուչ իմն եւ զեղեցիկ նմանութեամբ յայտ առնեին: Առէին, իսկ այսպէս. զոր օրինակ ամպք յայնժամ թանձունք եւ մթաղոյնք են, յորժամ ուռուցեալ լցեալ ջրով իցեն. այլ իրրեւ զանձրեւն հօսեալ իջուցանիցեն եւ յինքեանց թափիցեն, ապա պայծառացեալ յըտակին: Կոյնապէս ցորչափ փորձութեամբք ոք ծանրաբեռնեալ իցէ, ի մեծի արտմութեան, ի խոռվաթեան, ի տաղտկութիւնս եւ ի տիրութիւնս կայցէ. բայց յորժամ առ աւաղն երթեալ յայտնեալ, զայս բեռն յանձնէ ի

բաց թօթափեալ ընկենուցու, անդէն վաղվազակի փարատեսցի ոգւոյն տրխ-  
րութիւն, գեւր լիցի սրտին, եւ ցած-  
նուցու տրտմութիւնն, եւ քաղցրա-  
ցեալ վայելիցէ ի խնդութեան, ի միսի-  
թարութեան, յանպայման խաղազու-  
թեան եւ ի հանդստեան :

Գ. Գրէ Դորոթէսս<sup>10</sup> զանձնէ, թէ  
այնչափ խաղազութիւն եւ ցնծութիւն  
յանձին զգայր, յորժամ զամենայն ինչ  
զիւր երթայր եւ իւրում վարդապետին  
եւ հոգեւոր Հօրն յայտնէր, որպէս զի  
վասն այնպիսի ուրախութեամբն լնոյ  
սկսաւ զանդիսել եւ կասկածել, թէ  
արդեւք յաջողի նմա ի հոգւոջ եւ բա-  
րւոք յառաջադէմն ընթանայցէ . եւ  
անձին իսկ զայրանայր : Որովհետեւ  
զիտէր, թէ որոց յանկանայցենն հա-  
սանել երկնաւոր ուրախութեանն, հարկ  
է վիշտ եւ շարիս աստէն յանձն առ-  
նուլ . “Զիրազում նեղութեամբք պարտ  
է մեզ մտանել յարքայութիւն Առ-  
տուծոյ,”<sup>11</sup> . իսկ զանձն ոչ եթէ ի վիշտ  
ինչ եւ ի վաստակս, այլ առաւել ի  
զուարձութիւնս, ի զրօսանս եւ ի  
սփոփանս տեսանէր . նմին իրի երկնչէր,  
թէ արդեւք դէպուզիդ յերկինս դիմի-  
ցէ . ապա ուրեմն եհարց վասն իրացն  
զիւր վարդապետն եւ դվարժիչ, զշայրն  
Յովհաննէս, որ հրամայեացն նմա մի

արտամել, ոյլ խնդալ մանաւանդ . զի այն խաղաղութիւն, առէ, եւ հանդար-  
տութիւն հոգւոյ, զոր ի քում անձին  
զգաս, խոստացեալ է ամենեցուն նոցա,  
որ իրբեւ զքեզ, զիւրեանց մտացն խիզճ  
աւագին յայտ առնիցեն :

Դ. Եւ քանզի այսպէս կարեւոր իրք  
են այս, դմին իրի եւ սուրբ Հոյրն մեր<sup>12</sup>,  
որպէս ի վերոյն ասացաք, բազում բա-  
նիւք անդադար վեր ի վայր յեղյեղու  
զնոյն . եւ կամի իմն, զի աւագքն յա-  
ճախագոյն ընդ իւրեանց հպատակացն  
բանս ի կիր արկեալ խօսեսցին : Աւան  
զի թող զայլ ինչ օգուտան, որ ի սմա  
են, այսպիսի առանձինն եւ ընտանի  
խօսիւք կարի մեծապէս քաջալերեալ  
համարձակին հպատակքն երթալ զի-  
մել յաւագս ըստ օրինակի որդւոց եւ  
առանց կեղծաւորութեան, եւ զսիրտ  
իւրեանց բանալ առաջի նոցա յայտնա-  
պէս : Նա, զի անխափան այս այսպէս  
լինիցի եւ ամենեքին բազում մխիթա-  
րութիւն անտի առնուցուն, հաստա-  
տեաց եղ ի սահմանագրութիւնս<sup>13</sup>, զի ի  
տունս տունս եւ ի դպրոցս իւրաքան-  
չիւր իցէ այր ոք վերակացու իրաց հո-  
գեւորաց, առ որ ամենեքին ընթանալ  
մարթիցին, զի զխիզճ մտաց իւրեանց  
հանգուցանիցեն, զի մխիթարութիւն  
գտանիցեն ի նմա, եւ զի յամենացն իրս

ոգւոցն ուղղեսցին Տերամբ : Ուստի  
ազնուագոյն իմն բարբառի կասիանոս<sup>11</sup>։  
Տեսանեմք, ասէ, զամենայն իմաստու-  
թիւն մարդկան եւ զարուեստու ճար-  
տարութեան մենքենայից, այլ ոոքա-  
տու ժամանակեայս միայն պիտանի են  
եւ օգտակար, եւ միանգամայն այնպէս  
իսկ նիւթեղինք են եւ տարրականք, զի  
եւ աշօք տեսանել եւ ձեռօք շօշափել  
կարող եմք, բայց սակայն շկարեն մար-  
դիկ ուսունել եւ խելամուտ լինել նոցա,  
եթէ ոչ յաշակերտութիւն այնոցիկ,  
որ ուսուցիչքն իցեն, մտանիցեն։ Իսկ  
արդ զիարդ համարիցիս, թէ միայն ի  
զիտութեան հոգեւոր օգտի քո եւ  
յառաջադիմութեան շիցէ ինչ քեզ  
պիտոյ վարդապետ ոք, որ ուսուցանիցէ  
զքեզ, եւ զինչ առնել արժան իցէ,  
պատուիրիցէ. մանաւանդ զի մթին իմն  
է այն եւ հոգեւոր, եւ աներեւոյիթ,  
զոր չէ հնար մարմնոյ աշօք տեսանել,  
նա եւ ոչ հոգւոյ իսկ, եթէ ոչ մեծ ինչ  
սրբութիւն սրաի իցէ. եւ եթէ ի սմա  
ինչ ոք վրիպիցի, ոչ՝ որպէս յայլ դի-  
տութիւնս զիպի, ժամանակեան ինչ  
վնաս կրիցէ, զոր եւ դիւրաւ միւսան-  
գամ ստանալ կամ շահել մարթէ,  
այլ զհոգին եւ զանձն իսկ զլխովին  
յաւիտեանս յաւիտենից կամ տուժիցէ  
կամ շահիցի։ Ոչ ընդ երեւելի թշնա-

միս ինչ աստեն՝ այլ ընդ աներեւոյթս, ու ընդ միում կամ երկուց, այլ ընդ անթիւ անհամար դունդս դիւացն որ հանապազ պատերազմինն ընդ մեզ զցայդ եւ զցերեկ, առաջի կայ մարտ եղեալ կռուել։ Վասն այսորիկ Հարեկ է, ասէ Կասիանոս, բազում փութով եւ հաւաստեաւ ցանկ առ երիցազոյնս մեր եւ առ հոգեւոր հարս ընթանալ, եւ զոր անդէն ի ներքս ի մերում հոգւոչ ինչ զօրծիցին, նոցա ի վեր հանել. զի ի ձեռն նոցա այնպէս ասաւ Ծնորդիցիմք եւ օգնականութիւն դաշնիցեմք<sup>15</sup>։

Ե. Ի բաց թողեալ զայլ ամենայն պատճառս, մեծ շահն եւ օգուտ որ ծնանիցին յայսմանէ՝ զի վերակացու որ հոգեւոր իրաց յիւրաքանչիւր տունս կայ, եւ զի ստէպ ստէպ ընթանան առ նախորհուրդ առնուել, յայտ յանդիման երեւիցի յայնցանէ զոր ընդ նմա խօսիցին եւ նմա հաղորդիցեն։ Քանզի նախ պարտ է յայտ առնել նմա թէ զիարդ յաջողիցին ումեք աղօթք իւր, այսինքն թէ զինչ օրինակաւ եւ որով կարգաւ դնայցէ ի նմա, զինչ ինչ պառւզս անտի կթիցէ. միթէ պահիցէ, որ ինչ վասն այսորիկ հաստատեալ եւ սահմանեալ յաւելուածք եւ խրառք իցեն։ Երկրորդ անգամ, թէ վասն եզ

իրիք մասնաւոր քննութիւն զխղճի  
մասայն առնիցէ , արդեւք զթիւ եւ  
զհամար յանցմանցն նշանակիցէ եւ զմի  
քննութիւնն համեմատիցէ ընդ միւ-  
սումն : Երրորդ անգամ , արդեւք հո-  
գեւոր ընթերցուածոց պարապիցէ , եւ  
զի՞նչ շահ անտի հանեալ ժառանգիցէ :  
Չորրորդ , արդեւք զի՞նչ ինչ փորձու-  
թիւնս ունիցի եւ զիարդ ի նոսա զնայ-  
ցէ : Հինգերորդ , զի՞նչ ապաշխարու-  
թիւնս եւ մեռուցմանս առանձինն  
կամ հրապարակաւ յանձն առնուցու :  
Վեցերորդ անգամ , որպէս ի հնագան-  
դութեան գտանիցի , ի խոնարհու-  
թեան , ի կանոնացն պահպանութեան .  
եւ թէ հաւասար կամս ունիցի վասն  
ամենայնի եւ որ այլ եւս սոցին սակի  
իցեն : Արդ որ միանգամ զիտիցէ , թէ  
վասն այսր ամենայնի համարս այլում  
տալոց է , ապաքէն անգէն զառաջինն  
սակաւիկ մի աւելագոյն խնամով եւ  
զգուշութեամբ յիւր վերայ աքնիցի ,  
որպէս զի լաւագոյն զհամարն հատու-  
ցանիցէ : Դարձեալ յայտ իսկ է , թէ  
առ պատուական եւ մեծարդի զիրս ինչ  
համարելոյ , յոյժ նպաստաւոր լինիցի  
մեզ տեսանել , թէ զնոյն եւ այլ ոք  
մեծ ինչ հաշուի եւ վարկանի : Ապա  
յորժամ տեսանիցեմ , թէ միանգամ  
եւ երկիցս խնդրեն հարցանեն ցիս զայս

ամենայն, այնուհետեւ համարիցիմ ճըշ-  
մարտութեամբ, թէ պարտապան եմ  
աւելի ինչ փութով նոցին միտ դնել եւ  
զգուշանալ. եւ եթէ միանգոմ անկայ  
գլորեցայ, ջանացայց, զի մի եւս ի  
նոյն վեմ հարեալ դայթագղեցայց:

Դարձեալ, զոր օրինակաստուածա-  
խօսք եւ հարք սուրբք ուսուցանեն,  
յայտ է թէ խորհրդական խոստովա-  
նութիւնն սանձ սաստիկ է եւ խափա-  
նիչ մարդկան առ ի կարձելոյ զնոսա ի  
մեղաց, որ արդեամբք իսկ է փորձիւ  
յայտ յանդիման ցուցաւ ի հերետի-  
կոսն<sup>16</sup> որ հակառակն կացին այնմ եւ  
թողին լքին ամենեւին: Այնպէս զի  
յորժամ մոլորեալ ազգն գերմանացի  
առեալ անտի պատճառս, պէսպէս  
անօրէնութեամբք, եղերօք, ախտիք  
եւ բժիշք սկսան լի լինել, հրեշտակու-  
թիւն առաքեալ հերեսիովտայցն առ  
կայսր կարողոս Ե, ազաւեցին զնա, զի  
օրէնս եղեաթ ստիպեսցէ զամենեսին  
զնոսա ի խոստովանութիւն շարեաց  
գործոց իւրեանց. քանզի իբրեւ բար-  
ձաւ խոստովանութիւնն յականջալուրո  
լուեալ, այնուհետեւ եւ ոչ աշխարհա-  
կարդ քաղաքավարութեանն մարթ լի-  
ներ կալ յակաստանի, եւ ոչ բարեացն  
ի մէջ շարաց անկասկած խաղաղութիւն  
գտանել: Ընդ այս խորհուրդ մարդկանն

թէպէտ եւ խնդալ խնդաց կայսրն, այլ  
ընդ նոցա անմտութիւնն յոյժ ծիծա-  
ղեցաւ, որպէս թէ կարող ինչ ոք իցէ  
ինքն օրինօք եւ հրամանօք իւրովք  
զայն հաստատագոյն եւս գործել, քան  
որշափի ինչ յառաջագոյն աստուածեղէն  
եւ եկեղեցական ճոխութեամբն էր պրն-  
դեալ եւ զօրացեալ։ Արդ զոր օրինակ  
ոչ սակաւ ի բաց ի մեղանելոյ զմարդն  
դարձուցանիցէ զիտել թէ հարկ է նմա  
զոր յանցեաւն յայտնել խոստովանու-  
թեամբ, այսպէս եւ վանտկանք յոյժ իսկ  
ի յանցանաց եւ ի թերակատարու-  
թեանց կարծիցին, յորժամտեսանիցեն  
թէ զայնր ամենայնի համարս տալոց են  
առաջի այլոյ:

Զ. Եւ զի նովին համեմատութեամբ  
յառաջագոյն մատիցուք, ասացից թէ  
յաձախ խոստովանութիւնն զարման մի  
ի զլիսաւոր դարմանոցն է, զոր առանց  
կասկածանաց ումեք ի փրկութիւն տալ  
մարթ իցէ։ Վասն զի բաց ի շնորհացն  
եւ ի թողութենէն մեղաց որ ի խոր-  
հրագեանս յայսմ պարզեւին, որ զինչ  
ինչ խորհուրդ եւ խրատ եւ զեղ թե-  
լադրել ումեք հնար իցէ, պին ամենայն  
քաջ քաջ ամիտիւալ կան ի նմա։  
Ուստի յորժամ կամիցիմք թէ աշ-  
խարհական ոք խնամ տարցի իւրում  
հոգւոյն եւ աճեսցէ եւ զարդասցի ի

նման, մերթ խրատ տամբ նմա, զի զպսակ տատուածածին կուօին տօիցէ, եւ մերթ զի թէ պարագ լիցի նմա, զօր հանապաղ անդէն տռաջի նուիրական սուրբ պատարագին գտանիցի. երբեմն, զի երթայցէ հոգեւոր խօսս եւ խրատ լսել յեկեղեցւոջ, եւ այլ երբեք զի բաղաւմ վութով եւ ճշմարտութեամբ զիւր խիղճ մատացն քննիցէ. եւ է ուրեք, զի յորդորեմբ թէ ապաշխարութիւնս ինչ յանձն առնուցու, եւ գուն եղեալ ջանայցէ, զի մի անցանիցէ օր ինչ, յուրում խստութիւն ինչ կրեալ ոչ իցէ. եւ միով բանիւ ասել. իրբեւ զլխաւոր ինչ եւ լրումն ամենայնի զայս ասեմբ խրատելով, զի զիւր մեղսն երկիւղած եւ իմաստուն քահանայի միում բազում անգամ խստովան լիցի: Եւ թուի իմն մեզ, թէ զամենայն գեղ գարմանոյ եւ զօր միանգամ ասել մարթ եւ պարտ իցէ, այսու միայն վճարեմբ: Զի զայս եթէ առնիցէ, քահանայն յութն ութն աւուրս, կամ ի չորեքտասան աւուրս միանգամ կամ յամիսս իւրաքանչիւր զամենայն միջնորդո եւ զդարմանս նմա ուսուցանիցէ, զօր ոչ դու կարող էիր ի միում նուագի նմա տալ եւ ոչ նա ընդունել. եւ զարձեալ համարս պահանջիցէ ի նմանէն, թէ զիարդ յարդիւնս ածիցէ զդարմանս, զօրս յառաջն

թելադրեաց : Քանզի բարեաց քահանացից է հոգալ, զի իւր որդիքն ապաշխարողք հանապազ աճիցեն յառաջինութեան : Աւսն սոցին իրաց եւ վարդապետք հոգեւոր կենաց անդադար խրատեն զապաշխարողն, զի ցանկ եւ միշտ հաստատուն քահանայ ոք եւ հայր խոստովանութեան ունիցին : Որովհետեւ այսօր միում ումեք եւ վաղիւ այլում զմեզսն խոստովանել՝ սակաւ օդաելոյ պատճառք լինիցի, այնու զի ոչ ոք ի քահանայից անտի մարթիցի ճըշմարիտ դատաստան վասն յառաջադիմութեան ապաշխարողին առնել :

Յստ այնմ օրինակի եւ ի յայտնութեան միայն մտացն խղճի ամենայն մասնաւոր դարմանք, զոր յօգուտ եւ յառաջադիմութիւն ուրուք ուրուք տալ մարթիցէ, բովանդակեալ կան : Անդ տեսանիցէ աւագն կամ հոգեւոր իրաց վերակացուն թէ զինչ բնաւ յաղօթիցն, ի քննութեանց եւ ի հոգեւորական ընթերցուածոցն շահիցիս . զիսրդ փորձութեանցն եւ շարաշարն յօժարութեանց եւ բարուց քոց յաղթիցէս . անդէն նշմարիցէ, թէ որպէս ի կիր արկանիցես եւ յարդիցես զլութիւնն, զխոնարհութիւն, զհաւասար զպատրաստական զանխտիր կամս, եւ զմիաբան հաւանութիւն որտի . ար-

գեւք յառաջադէմն նկրտիս թէ յետո  
յետո երթաս։ Աստ մասուցանէ քեզ  
զբժշկական գեղն եւ զիսրաս, որպէս  
զիարդ քո առանձինն պիտոյից եւ պա-  
տրաստութեան ի գէպ իցէ, զի մերթ  
յանդիմանէ, եւ մերթ քաջալերեալ  
հաստատէ։ Եւ յորթամ այս ամենայն  
որպէս ինչ պատշաճ իցէ, նոյնպէս  
քաղցր մարդասիրութեամբ եւ սիրով  
լինիցի, զոր օրինակ եւ միաբանու-  
թիւնն առնէ Աստուծոյ շնորհօքն, որ-  
պէս զի եւ դու իսկ ինքնին ծանիցես  
թէ ի քո օգուտ միայն եւ ի յառաջա-  
դիմութիւն հողւոյ քոյ այս ամենայն  
զործի եւ զայն եւեթ կամին. չէ մարթ  
թէ չլինիցի այն ազդոյ եւ անհնարին  
զօրաւոր։

## Գ Լ Ռ Խ Խ Գ

Թէ զի՞ւ քորյանիւնն առաջն իւմ հո-  
գեւոր հօրն յոյտ առնել դեղ կոր-  
յանիւնըն է։

Ա. ՀԵՍՈՒՐԱԿԱՑ որբոց վարդապե-  
տաց վարդապետութիւն է եւ որպէս  
առաջին սկիզբն հոգեւոր կենաց առ-  
նախնի հարս համարեալ, զոր եւ ի վե-  
րոյն ասացաք, թէ պարտ եւ պատշաճ  
է զո եւ պէտ փորձութիւնս նոյնհետայն  
ընդ անկանելն ի միտս՝ երթալ յայտ

առնել առաջնորդացն եւ երիցագունից  
եւ վարդապետաց Զայս ստեղ ստեղ  
ազդ առնէ ի սահմանազրութիւնն եւ  
սուրբ Հայր մեր<sup>1</sup>։ Այլ աղէ եկ զի-  
տեսցուք տեսցուք թէ զինչ պատ-  
ճառք եղեն նմա զայս այսպէս վեր ի  
վայր յեզյեզուլ, քանզի մնձապէս կա-  
րեւոր եւ օգուտ է դիտել զայս իրու,  
որպէս զի ի խորոշ յոգւղ մերում հաս-  
տատութեամբ զրոշմեալ մնացէ այն  
ճշմարտութիւն։

Այս պատճառք իրացս այսոցիկ,  
ըստ կասիանու, այն է. քանզի զայս  
իրրեւ առնիցես, այնուհետեւ չմար-  
թայցէ զեւն չար դաւովք եւ դարանօք  
եւ փորձութեամբք իւրավ պատրել եւ  
սայթաքել զքեզ իրրեւ զնորընծայ ոք  
եւ զնորեկ, այնու զի զինուք վարդա-  
պետին քո որ հինորեայ զինուորն է,  
վառեալ եւ կազմեալ ես. եւ դարձեալ  
չկարէ զքեզ վրիպեցուցանել իրրեւ  
զանզէտ ոք եւ զանանզեակ պատերազ-  
մի, եթէ վազվազակի առ հոգեւոր  
հայրդ ընթանայցես, որ փորձն է եւ  
ճարտար, եւ նորին բանից անսալյցես։  
Քանզի յայնժամ, ոչ իրրեւ ընզդէմ  
նորամնւտ զօրականի ընդ քեզ զեւն  
թշնամին մարտիցէ, այլ իրրեւ ընդ  
ծերոյ եւ ի հոգեւոր մարտի վարժելոյ ի  
կոիւ կազմիցի։ Որովհետեւ այսու դոր-

ծով քո իսկ առնես զամենայն գիտութիւն, զիմաստութիւն եւ զտեղեկութիւն քահանային եւ վարդապետին, յորժամ անդէն իբրեւ զգաստ լինիցիս վտանգին, նմա զայն յայտնիցես եւ նորա խրատուն անսայցես : Վասն այնորիկ ուսուցանէ նոյն կասիանսս <sup>2</sup>, թէ այսու օրինակաւ զծշմարիտ իմաստութիւնն եւ զընտրողութիւն, որ մեծ իմ առաքինութիւն է, զոր եւ ուուրբն Անտոն այնպէս մեծարոյ Համարէր, ստանամք : Քանզի երբեմն ի խօսել սրբոց Հարցն այնոցիկ զիրաց հողեւորաց, յորժամ ինդիր լինէր ի միջի նոցա, թէ որ առաքինութիւն առաւել նպաստ ի կատարումն լինիցի . մի ոք զզդաստութիւն սրբութեանն ասէր, զի նովաւ զզայնոցն Հաճոյք եւ ցանկութիւնք ընդ սանձիւ բանաւորութեանն նոււածին . այլ ոմն զժուժկալութիւնն Համարէր, որով մարդ իւրում անձինն տիրէ . եւ ոմանք զարդարութիւն . եւ մէն մի իւրաքանչիւր զառաքինութիւն որ նոցա բարձրադոյն քան զայլսն թուէր, ի մէջ բերէին : Ազա ուրեմն Անտոն յետ զամենեցուն բանս լսելոյ իրրեւ եցոյց թէ զէր իրիք պարտ իցէ զհետ երժալ, ասաց . Եւ ոչ մի ինչ առաքինութիւն, ասէ, առաւել կարեւոր եւ առաւել նպաստաւոր է առ

ի զկատարումն ստանալոյ քան զխոր-  
հրբդական իմաստութիւնն եւ զըն-  
տրողութիւն, այնու զի այլոց առա-  
քինութեանցն հբահանգք, եթէ ոչ  
սովու համեմեալ ամսգիցին, հաճոյ  
Աստուծոյ ոչ լինիցին, նա եւ ոչ  
զործք ինչ առաքինութեան հաշուի-  
ցին: Արդ եթէ ցանկանոցցես, առէ  
կասիանոս, մարթել գտանել կարի  
իմն դիւրին եւ կարձառօտ հնարս առ  
հասանելոյ առաքինութեան, զամե-  
նայն ինչ զքո ցուցիր եւ հաղորդեսչիր  
աւագին, եւ բատ նորա խորհրդոցն եւ  
զատաստանաց եւ խրատուց վարեսջիր.  
եւ այսպէս ըմբռնիցես զքաջութիւնն,  
եւ զզգօնութիւն եւ զընարողութիւն  
աւագիդ՝ քո առնիցես: Զնոյն պա-  
տուիրէ իմաստութեամբ եւ սուրբն  
Քեռնարդոս, յօրժամ ճառէն զառա-  
քինութենէս զայսմանէ: Այլ քանզի  
ամենեւին իսկ գուն ուրեք եւ անօսր է,  
առէ, հաւն այն (այսինքն ընտրողու-  
թիւն) յերկրի աստ, զայսը թերակա-  
տարութիւն լնուցու ի ձեզ առաքինու-  
թիւնն հնազանդութեան, որպէս զի  
ոչ ինչ առաւել, ոչ ինչ նուազ, ոչ ինչ  
պյաղգագոյն քան զհբամայեայն առ-  
նիցէք <sup>3</sup>: Այսպէս, առէ, ընտրողու-  
թեանն եւ աեղեկութեան պակասու-  
թիւն ըստ եւ խրամակարկատ առնի,

եւ ճշմարիտ զգօնութիւն իմաստութեան ըմբռնի:

Բ. “Եմին իրի եւ Հարք սուրբք այնշափ պատուիրեն եւ յանձն առնեն, զի փորձանաւորն վաղագոյն յայտ արացէ այլում զիւր տագնապսն, եւ սմին իսկ իրի ոչ ինչ այնպէս հնարի եւ հայթայիժէ սատանայ, որպէս թագուցանել զնոսա. քանզի յայլ իմն հակառակ կատարած ուշ եղեալ հայի, ի մեր վեան ասեմ եւ ի կորուստն: Եւ ընդոչ ինչ իրս, ասէ երանելին Դորսթէսս<sup>4</sup>, այնպէս խնդայ զեւն եւ ուրախ լինի, որպէս յորժամ զիւր փորձութիւնան եւ զնորհուրդո իւրում առաջնորդին յայտնել ոք շկամիցի. քանզի յայնժամ հասատուն իմն է զիւրոյ յաղթութենէն, եւ կարի վստահութեամբ յուսայ այնմ, այնու զի իբրեւ ի մենամարտ կռուի միայն ընդ միայն ողորելոց է: Բայց “Ասի միումն, յորժամ զլորիցի, եւ ոչ գուցէ մեւս, որ յարուցանիցէ զնա”,<sup>5</sup> կամ որ արդել լինիցի նմա առ շզլորելոյ: Զսորին հակառակն ոչ այնպէս յիրացինչ զարհուրեալ երկնչի զեւն, եւ ոչ այնշափ ընդ իրս ինչ տաղտկանայ եւ զմկամակ լինի, որպէս յորժամ ինքն եւ զարանք իւր յայտ յանդիման այլում ումեք ի վեր ելանիցեն. քանզի զբնաւ յոյս յաղթութեանն ի բաց թողուցու,

վհատիցի եւ վեհերիցի , եւ խոյս  
տուեալ փախիցէ բազում կորանք:

Օչյս դիպող իմն օրինակաւ յայտ  
առնէ եւ սուրբ Հայր մեր ի կրթու-  
թեանցն գիրս <sup>6</sup>. եւ զի յանձն առնու-  
նա զսոյն նմանութիւն ի մէջ մատու-  
ցանել , ապա եւ մեզ իշխանութիւն է  
ի մէջ բերել : Այնպէս իմն , առէ , դեւն  
ընդ մեզ վարի ի մարտնչելն իւրում ,  
զոր օրինակ այր ոք յայրոտ զկոյս մի  
անփորձ , որ առ պարկեշտ եւ պատուա-  
կան ծնողս իւր բնակիցէ , խարդաւանել  
հնարիցի , կամ զտիկին մի , որ առն  
պարկեշտի եւ ամուսնութեան պա-  
տուցյն անհնարին նախանձաւորի լեալ  
իցէ , ի չնութիւն հրապուրիցէ : Արդ  
քանզի ջանայ , զի զերկոսին եւս պա-  
տրիցէ , առաւել քան զամենայն փութայ  
եւ զգուշանայ բազում հաւաստեաւ ,  
զի մի ումեք բնաւ ի վեր հանիցեն զոր  
ինչ խոստունս կամ հրապուրանս նոցա  
թելադրիցէ . նա մանաւանդ թէ <sup>\*</sup> շիք  
ինչ , յորմէ այնպէս զանդիտեալ կաս-  
կածիցէ եւ որ այնչափ վշտագնիցէ զնա  
եւ ծանրաստաղտուկ առնիցէ , որպէս  
յորժամ զամենայն զաւաճանութիւնս  
եւ զհնարս իւր՝ դուստրն իւրում հօրն  
եւ տիկինն առն իւրում վաղվաղակի  
յայանիցէ . զի յորժամ այն լինիցի ,  
անգէն յուսահատ ի յաղթութենէն

լինի, եւ տեսանէ թէ այնուհետեւ իւրոց յանկութեանց շիարէ հասանել . այլ իրբեւ լռութեամբ զիրոն թաքուցանիցեն , յայնժամ յուսայցէ , թէ ապա ուրեմն մարթի ըմբռնել ինչ : Ըստ նմին օրինակի , ասէ երանելի Հայրն , յորժամնենդութեամբ իմն միւր յանցածգել զոք ջանայցէ դեւն շար , յառաջ քան զամենայն զուն ի վերայ եղեալ ճղնի մեծաւ փութով , զի մի ումեք բնաւ թելադրութիւնք իւր եւ հնարք եւ մենքենայք , զոր մատուցանէն , յայտնեցին . վասն զի այսպէս զրեթէ ստոյգ է նմա յաղթութիւնն , եւ զոր զիտէն , վստահ է թէ ստանայցէ : Նմին հակառակ առաւել քան զամենայն ընդ այն դայրանայ եւ գժգմի , եթէ զայս իրո հօրն խոստովանութեան եւ աւագին բացցէ ոք եւ ցուցանիցէ : Քանզի առաւել նենդանօք եւ մեղմեխանօք զօրէ եւ շահի նա , քան յայտ յանդիման բռնութեամբ . դմին իրի իրբեւ տեսանէ , թէ յայտ եկն եւ խայտառակեցաւ , զոդ իմն պարտեալ նկուն եղեալ զանձն խոստովանի եւ զամենայն զիւր արուեստո եւ զհայթայթանս վրիպեալ եւ ի դերեւ ելեալ : Եւ այս սեփական է նոցա , որ նենդաւ եւ մանկաւ զնան , ըստ բանիցն քրիստոսի թէ “Ամենայն որ զւար գործէ , ատեայ զլյոս,,<sup>7</sup>:

Գ. Այսոց բանից առակ օրինակի բերէ սուրբն Դորոֆեասը զայն ինչ, որ դիպեցաւ երանելոյն Մակարու անտպատաւորի աշակերտի մեծին Անտոնի։ Սա երբեմն իբրեւ պատահեաց բանսարելուին, հարցանէր ցնա, թէ զիարդ զնան եւ վարին ընդ քեզ վանականքս իմ։ Պատասխանի տայր սատանայ թէ շարաչար. զի իբրեւ վատինչ խորհուրդ, առէ, ի նոցա միտս արկանեմ, փութապէս յայտնեն իւրեանց վերակացուին։ Ամլ մին ի նոցանէ ազնուազոյն իմն բարեկամութեամբ զնայ ընդ իս, զոր եւ ես բոտ միտս եւ բոտ կամս իմ պյոր անդր իբրեւ զշոնշանն շրջշրջեմ, եւ ինքն ակնարկութեան իմում անօսյ յամենայնի։ Իբրեւ զանուն արեգային եցոյց սատանայ, անյապաղ առ նա երթեալ հասանէր Մակարիս, եւ իմանայր թէ յայնմիկ պատրեալ է նա ի բանսարկուէն, զի ոչ տայր հոգեւոր հօրն զիւրոց փորձութեանց զհամար, եւ ոչ զնորա խրատուցն եւ զառացնորդութեան զհետ երթայր։ Իսկ Մակարիս կայր եւ յորդորէր զնա, զի առանց կեղծաւորութեան յայտ արասցէ զանձն աւագին, եւ յայնմ հետէ ոչ եւս վստահ յիւր խորհուրդս եւ ի գաստատանս լինիցի։ Լուէր վանականն բանից այնորիկ որ խրատէրն եւ զեղ գարմանոց

իւրում ախտին գտանէր : Ապա յետ ոչ  
բազում ժամանակաց իբրեւ Մակարիսս  
միւսանդամ պատահէր սատանայի ,  
խնդրէր ի նմանէ եւ առէր, թէ զիարդ  
յաջողեալ գնան իրբդ ընդ արեզային  
ընդ այնմ : Յայնժամ կրծտեալ նորա  
զատամունս զայրադին լի կատազու-  
թեամբ պատասխանի առնէր : Կա ոչ  
եւս բարեկամ է իմ , այլ թշնամի :  
Յայսմ վայրի քաջ միտ եղեալ նշանակէ  
սուրբն Դորոթէոս , թէ փորձել փոր-  
ձեցան ի բանսարկուէն եւ այլ ամենայն  
վանականք երանելոյն Մակարու , այլ  
ոչ երբեք ի պարտութիւն մատնեցան ,  
այնու զի փութանակի երթեալ հո-  
գեւոր հօրն պատմէին , որ ինչ անդէն ի  
ներքս ի ծածուկս սրտի գործէր . եւ  
ըստ նորա խրատուցն եւ թելադրու-  
թեանց զգնացն կարգէին . իսկ մին  
միայն խաբեցաւ պատրեցաւ յաղթեցաւ  
ի սատանայէ . քանզի կարի իմն յիւր  
խորհուրդս պնդեալ հաստատեալ եր  
եւ ըստ իւրոց մտացն զանձն յարդա-  
րէր , եւ աւագին եւ հոգեւոր հօրն  
շկամէր յայտնել զմիտսն . սակայն եւ  
սա իսկ զլխովին անդէն ընդ ցուցանել  
զիւրսն ամենայն թշնամի հակառակորդ  
բանսարկուին լինէր : Այս , առէ կա-  
սիանոս<sup>9</sup> , չէ մարթ , չիք հնար թէ  
պատրիցի նա , որ ողջ բովանդակ զիւր

միտան տռաջի հոգեւոր հօրն մերկացեալ բանայցէ , զոր եւ հաստատէ վկայութեամբ Յեսուսայ Աիրաքայն որ ասէն . “Ապա թէ յայտնիցես , ասէ , զխորհաւրդո նորա , ոչ երթիցես զհետ նորա ,<sup>10</sup> . այսինքն է թէ զդարանակալութիւնս դիւին եւ զդաղանի եւ զծածուկ փորձութիւնս նորա մերկանայցես , ոչ խարիցիս ի նմանէ . գարձեալ բանիւք Սազոմնի որ ի ժաղովազին<sup>11</sup> ասէ . “Եթէ հարցէ օձ ի լուսութեան , . իբրու ասիցէ , զերծուսցէ զքեզ Աստուած յօձէն , որ զաղտուկ եւ լոելեայն մաղկատիցէ : Քանզի օձն կամ իժ եթէ հնշիւն հանիցէ եւ զշշիւն նորա անդուստ ի հեռաւստ լսիցէ թովիշն , դիւրաւ նորա խածուածոյն զարման զտանիցի : Ըստ նմին նմանութեան մի թողցէ Աստուած , զի դեւն , վիշտապն հին գաղտ եւ անշշունջ խայլթիցէ ինչ զքեզ միայն միայնուկ . զի յորժամ վարդապետն քո հոգեւոր , որ գիտէ բանիւք ինչ զըսց սրբոց զնա թովիշլ , զիսօշիւնն նորա առնուցու , ոչ ինչ վիշտք վտանգի հասանիցեն քեզ առ ի նմանէ :

Դ . “Ղարձեալ , այնչափ մնծ է տռաջի Աստուածոյ զի գիտէ որ առ վերակացուն եւ առ հայրն հոգեւոր եւ զանձն նմա յայտնէ , եւ այնպէս հաճոյ է նմա այս խոնարհութիւն , որ ի մատչել

մերում առ աւագն յայտ յանդիման  
երեւիցի, որպէս զի այսու յայտարա-  
բութեամբ եւեթ, թէպէտ եւ ընաւ  
այլ ինչ դարման ոչ թելադրիցէ, նա  
եւ բան մի անդամ ոչ ասասցէ աւագն,  
ամենայն համօրէն փորձութիւն եւ  
տագնապ բանսարկուին ի բաց փարա-  
տի: Քաջիկ իմն բարբառի զայսմանէ  
կասիանոս: Դոյնչափ ժամանակս, ասէ,  
շարաչար թելադրութիւնք բանսար-  
կուին տիրեալ կայցըն ի մեզ, ցորչափ  
անդէն ի սրտին թաքուցանիցին. քան-  
զի անդէն նոյնհետայն իրրեւ խոր-  
հուրդն չար ի վեր ելանիցէ, խամրի եւ  
թառամի, թէպէտ եւ տակաւին ընարո-  
ղութեան եւ զգօնութեան վճիռն չիցէ  
տուեալ. վիշապն ահագին եւ սոսկալի  
իրրեւ ի խաւարչաբին եւ ի սանդարամն-  
տական վիրապէն զօրութեամբ խոստո-  
վանութեանն ի լոյս ձգիցի, եւ որպէս  
թէ ձաղիցի եւ խայտառակիցի, քա-  
կեալ ի բաց մեկնի <sup>12</sup>, քանդի հայր է  
խաւարի եւ չկարէ հանդուրժել տանել  
լուսոյ: Եւ զի ի ընէ այնպէս հպարտ է  
եւ ամրարտաւան, խոժոռի իմն եւ  
գժկամակ լինի, յորժամ անարժեան  
ընդունայնութիւնք նորա եւ վատթա-  
բութիւնք յայտ եկեալ նշաւակին, եւ  
ամենեւին չկարէ հանդարտել այսմ  
ամօթոյ եւ խայտառակութեան. նմին

իրի իրրեւ բացեալ եւ յայտնեալ զանձն  
տեսանեւ, եւ ընդ եւ թիկունս դար-  
ձուցեալ փախչի:

Ե. ՅՈՒ. մարթ ինչ էր գտանել յաշ-  
խարհի բժիշկս, որ զախտս եւ զցաւս  
մարմինոյ անդէն վաղվաղակի ընդ յայ-  
տնելն, առողջացուցանեին, որշտփ մե-  
ծարոյք ի մարդկանեւ համարեին։ Այլ  
որ ի մարմինս շմարթիցի դեպ լինել,  
զնոյն հանապազ ի հոգւոյ լեալ տե-  
սանեմք. այսինքն փորձութիւնքն թէ  
միայն աւագին յայտ առնիցին, բա-  
զում անդամ, մինչ չեւ ի նմանէն դեղ  
ինչ մատուցեալ, վաղվաղակի չքանան.  
Նա մանաւանդ բազում այն է, զի  
եղեալ ուրուք ի մտի պատմել զնոսա  
վերակացուին իւրում եւ կամ հոգեւոր  
հօրն, մերժին եւ փարատին։ Գնացեալ  
երթայիր, զի զփորձութիւնդ յայտնի-  
ցես, եւ ահա մինչ չեւ բախեալ իցէ  
քո զդուռն նորա, տեսանիցես թէ  
վանեաց մերժեաց ի քէն Տէր զամենայն  
ամպն. եւ զփորձութիւնն եւ զտագնապ,  
որ լլիկըն դքեզ, ի բաց երարձ։

Զ. Ազնուագոյն իմն առակ օրինակի  
գտանեմք այսց իրաց ի վարս Հարանցն  
եղիպատացւոց։ Մի ոմն ի նոցանեւ վաթ-  
ուուն եւթներորդս աւուրց ծոմեր եւ  
պահս պահէր եւ խնդրէր յերկնուստ ի  
վերուստ բազում աղօթիւք եւ պաղա-

աանօք զլուծումն տարակուսանաց ինչ  
իրիք . այլ զուր եւ վայրապար : Եղ ի  
մտի երթալ առ այլ ոմն միայնակեաց ,  
որ անդէն ի նմին անապատի բնակեր ,  
եւ հարցանել զնա վասն տարակուսա-  
նացն : Բայց իրրեւ ի սեմոց խցկան  
իւրոյ արտաքս ելաներ , առժամայն  
հրեշտակ մի ընդ առաջ նմա ելաներ ,  
որ եւ ելոյծ իսկ զտարակոյս նորա եւ  
առէ , թէ առաւել այսու խոնարհու-  
թեամբ արժանի յայտնութեանն եւ  
մեկնութեան եղեր , քան այնշափ աղօ-  
թիւք եւ պահպէ : Այլ իմն սմին նման  
գեղեցիկ օրինակ պատմէ աւետարանա-  
գիրն Ղուկաս <sup>13</sup> : Ի ժամանակի զի եր-  
թայրն Յիսուս յերուսաղէմ , պատա-  
հեցին նմա տասն բորսոք , որք աղա-  
ղակէին թէ “Յիսուս վարդապետ , ողոր-  
մեաց մեզ , . եւ Յիսուս առէր ցնոսա .  
“Երթայք ցուցէք զանձինս քահանայիցն , եւ եղեւ իրրեւ զնացին , առ-  
ժամայն սրբեցան , . այս ինքն մինչ շեւ  
առաջի քահանայիցն կացեալ եր նոցա :  
Քանզի այնպէս սիրելի է Աստուծոյ՝ մըր  
խոնարհելս , եւ մարդկան զոր փոխանակ  
իւր ի մըր վերայ կացոյց՝ հապատակ լի-  
նել , զի առ ցուցանել թէ քանի հաճոյ  
իցէ նմա այս , յանձն առնու եւ սքան-  
չելեօք զայն հաստատել : Կա գէպ իմն  
լինի բազում անդամ , զի միայն ի

սպառնալ քում գիւին թէ երթամ  
յայտնեմ զթելադրութիւնս քո իմում  
աւագիս, այնպէս Երկուցեալ զարչու-  
րիցի, զի առօրին թողեալ զքեզ ի  
վախուսատ դառնայցէ։ Վասն այսորիկ  
լաւ է եւ օգտակար յայսմ մասին նմա-  
նել մանկանց տղայոց, որոց թէ տաղ-  
տուկս ինչ ոք ուրեք հասուցանիցէ կամ  
զբկիցէ ինչ եւ զայրացուցանիցէ, իսկ  
եւ իսկ սպառնան իմն եւ կրկնեն  
երեքկնեն, թէ ասացից զայս, պատ-  
մեցից հօր իմում։

### Գ. Լ Ո Ւ Խ Դ

Թէ վէ որժան առնեւ շայտանել շնորհա-  
նեան իւր հաքեւոր հօրն, յորժամ իւրծիցէ  
նե չիւրէ ինչն զբարմանն զոր առնեն մա-  
ռուցանելոց իցէ։

Ա. Խաերեսիս ընդգէմ ոք բախիցէ  
յայսմ վայրի թէ վաղ իսկ բաղում ան-  
գամ բազում ինչ լուսյ զփորձու-  
թեանցն դարմանց. եւ յայնցանէ զոր  
տեսին եւ զոր ի հօգեւոր դիրս ընթեր-  
ցայ, շատ իսկ զիտեմ, զոր ինչ միան-  
գամ վերակացուն կամ հոգեւոր հայրն  
ինձ պատասխանի տալ մարթացցէ, եւ  
զի՞ իսկ պէտք իցեն առ նա ընթա-  
նալ։ Արդարեւ պարտ է երկնչել եւ  
դողալ, զի մի ուրեք երբեք այսպիսի

ինչ փորձութիւն ի մեր վերայ յառնից . Եւ որշափ կատարելագոյն եւ տեղեկագոյն ինչ ոք զանձն յայսմ զիտութեան հաշուիցի , նոյնչափ եւս առաւել զանգիտել արժան է : Յոյժ իսկ Ալիք եւ շարշարէր յայսմանէ երբեմն եւ երանելին Դորոթէսս<sup>1</sup> , բայց բազում քաջութեամբ թափէր զանձն : Զի պատմենա զանձննէ թէ յորժամ կամէի երթալ յայտնել աւագին զփորձութիւն իմ , անդէն իսկ եւ իսկ այս ինչ զայր անկանէր ի միտս իմ հանապազ . զի՞ զուր տարապարտուց զժամանակդ կամիս ծախսել . զայս ինչ եւ զայս պատմախանի առնելոց է քեզ , զայդ եւ զու իսկ ինքնին զիտես՝ կասեռջիր արդ եւ զադարեաց երթալ նեղել եւ ձանձրացուցանել զաւագդ : Խոստովանել խոստովանի զանձնէ Դորոթէսս թէ այսպէս կրէր զփորձութիւնն , բայց տեսացուք զամ մի թէ զիարդ յաղթէր փորձութեանն : Խակ ես , ասէ , ոչ սակաւ զայրանայի փորձութեանն եւ իմոց զատաստանացս եւ խորհրդոց , եւ ասէի . Երթ յետս իմ , սատանայ , նզովեալ զու եւ զատաստան քո , եւ իմաստութիւն քո եւ զգօնութիւն քո , եւ խորհուրդ քո եւ զիտութիւն քո : Եւ ոչ ինչ կացեալ անսայի փորձութեանն եւ փորձչին , այլ յարուցեալ

երթայի առ աւագն, եւ որ ինչ ազդեցութիւն ի հոգւոջսլինէր, զայն առանց ինչ բնաւթաքուցանելոյ յայտնէի: Եւ եթէ երբեմն ուրեմն զայն ինչ դեղ, որ յառաջադոյն իսկ առանձինն յիմ միտս անկեալ էր, աւագն մատուցանէր, իսկոյն խոռվելով իմն եւ ազմկելով բարբառէր ցիս սիրտ իմ: Ոչ իսկ ասացի քեզ՝ բամ, զայս պատգամ պատասխանւոյ առնլոց ես ի նմանէ, ապա զի՞նչ պէտք անդր երթալոյ էին: Եւ եօ կրկնեալ անդրէն բնդդէմ բարբառէի այսպէս, Այժմ բարւոք է դեղն. այժմ ի Հոգւոյն սրբոյ է. այլ յորժամ ի քէն դայր երանէր, զայնմանէ կառկածէի, զայն զգուշաւոր ոչ համարէի:

**Ա**Հա այսու վահանաւս երանելին այն այր զայս փորձութիւն յանձնէ ի բաց վանէր, եւ չժողոյր երբեք սպրդել մտանել ի ներքս ի հոգին. այլ յամենայն եւ ի բնաւթելադրութիւնս դիւին՝ յաւագ անդր իրբեւ ի նուիրական խարիսխ ինչ անյապաղ դիմեալ ապաւինէր: Մերոյ փութոյս գործ է նմանօղ նմին լինել եւ ոչ իւիք անսալ ինչ կամ յենուլ ի խորհուրդս մտաց մերոց. զի համօրէն իմաստնոց եւ հարցն սրբութական իրս եւ ի գատառասնս քաջ գատաւոր լինիցի: Եւ եթէ յայնժամ

իսկ, յորժամ ի փորձութեանց ինչ ոչ  
տաղնապիցի մարդն, ճշմարիտ իցէ այս.  
որչափ եւս առաւել ճշմարտագոյն, ուր  
եւ փորձութիւնք եւս ի վերայ հասեալ  
իցեն, եւ զաշն հոգւոյն կուրացուցա-  
նիցեն, որպէս զի զայն ինչ որ պատշաճն  
եւ ի գեղակ իցէ տեսանել, ոչ տեսանի-  
ցեն. զոր օրինակ եւ մարդարէն ասէ.  
“Հասին ինձ անօրէնութիւնք իմ, եւ ես  
ոչ կարացի տեսանել,<sup>2:</sup> Զի մարդ յայն-  
պիսի ժամանակի ոչ նշմարէ զգեղն, որ  
իւրոց ցաւոցն զիսպող իցէ. եւ թեպէտ  
ի միտու եւ ի խորհուրդու իւր թերեւս  
նկատեալ զիտիցէ զնոյն, սակայն յիւր  
օգուտու շըջել եւ յարդիւնս ածել զայն  
ոչ մարթիցի. վասն զի փորձութիւնն  
եւ սաստիկ կարիքն շրացուցանեն զհո-  
ղին, եւ զմիտոն յափշտակեալ առեալ  
պղտորեն, ուստի եւ Ըստուած առաւել  
օգնականութիւն մատուցանիցէ նմա  
յոյնժամ մի միայն բանիւ աւազին,  
քան որով եւ պէտ զիտութեամբք  
նորա:

Բ. Պեղեցիկ է գեղն, զոր ի մէջ  
մատուցանէ. Երանելին Աւղոստինոս <sup>3:</sup>  
Աւոյ ոմն, ասէ, յախատ զժնդակ ան-  
կեալ կոչեաց առ ինքն զբժիշկն. նա  
իբրեւ եկն, առեալ զեղ ինչ զարմանոյ  
մատուցանէր նմա, եւ այնպէս անդրէն  
միւսանգամ յիւրում առողջութեանն

Հաստատեք: Խրբեւ աւուրզք սակաւք ի վերայ անցին, եւ վերստին ի նոյն ախտ ցաւոց ըմբռնէք, յուշ լինէք նմա գեղն որ արդ եւս կարի յոյժ օգուտ եղեւ նմա. նմին իրի առանց ինչ զբժիշկն կոչելոյ՝ ինքնին անձամբ անձին զնոյն գեղն առնոյր, քանզի եւ զպայ-ման դարմանոյն զբոշմեալ ի մահ ու-նէք. բայց շեղեւ ինչ այն նմա օ- գուտ: Զարմացեալ սքանչացեալ ընդ միտս՝ կոչեաց զբժիշկն, եւ պատմեաց նմա զիրսն կարգաւ. ապա խնդրեք ի նմանէ, զի՞նչ պատճառք իցեն, առէ, զի ես օգտութիւն ինչ անտի ոչ առի, թէպէտ եւ զնոյն գեղ ի կիր արկի. որում բժիշկն գեղեցիկ իմն եւ հան-ձարեղ յօդեաց զպատասխանին. առէ. զի յայսմ նուազի ոչ ինչ օգուտ քեզ գեղն եղեւ, այնր պատճառք այս են, զի ոչ ես ինքն իմավք ձեռամբք կազ-մեալ մատուռակեցի:

**Օ**նոյն եւ մեք տառէն ի սմին մար-թիմք ասել: Զոր դուդ զիտես եւ զոր բազում անզամ լուար դարմանն, օ- գուտ ինչքեզ ոչ լինիցի, զի աւագն կամ հայրն խոստավանութեան, որ հոգեւոր բժիշկ է քո, զայն ոչ մատակարարեաց. զի զոր օրինակ այլ իմն ուժգին ազդե- ցութիւն եւ յաջողութիւն ունի բազե- լին, որ բժշկին ձեռամբ մատուցանիցի,

այնու զի զրուն իսկ զզլուխ ախտին ,  
զզօրութիւն նորա եւ զպէսպէս հան-  
գամանս ճարտար գիտէ նա , այնպէս  
եւ ի հոգեւորականդեզս եւ ի գարմանս  
դէպ լինիցի : Էին էին արդարեւ բարի՝  
ջուրք գետոցն Դամասկոսի , եւ թե-  
րեւս օգտակարագոյնք եւ շայեկանա-  
գոյնք եւս քան զջուրսն Յորդանանու ,  
բայց սակայն զնեեման ի բորոտութենէ  
իւրմէ սրբել ոչ կարացին . այլ միայն  
այն ջուրք զնոյն վճարեցին , յորս լուա-  
նալ հրամայեաց մարդարէն Եղիշա :

Նոյնզունակ զարմանալի իմն զօրու-  
թիւն գտանի եւ ի բանս աւագին , զի  
առանձինն ինչ օրինակաւ բնթացակից  
լինի Աստուած պատգամացն նորա , որ-  
պէս եւ դեղոյն զոր քեզն թելադրէ .  
քանզի աւագն զԱստուծոյ զաւզին ան-  
ցեալ ունի : Յայն սակս սովորական  
ինչ եւ լոկ դարման , որ աւագին  
ձեռամբ մատուցանիցի , առաւել նր-  
պաստաւոր լինիցի քեզ , քան զոր  
ինչ միանգամ զուն զիտիցես . թե-  
պէտ եւ բազմագոյնս եւ առաւելա-  
գոյնս զիտիցես :

## Գ Լ Ո Ւ Խ Ե

թէ չէ պարու սամաց նուշանել զի՞ր իր  
յառաջնորդէն, յորքու ներես բնւ է-  
ւնցն շնորին հաշտիցի:

Ա. Առաջիր իսկ է գժոխականն եւ  
հնացեալ խորամանկն եւ այլ իմն բա-  
րուրս թելադրել ոմանց ոմանց, զի պատ-  
ճառանօք իմն հրաժարեալ, զանձինս  
ապրեցուցանիցեն եւ մի ինչ յայտնես-  
ցեն աւագին զինքեանս եւ զիւրեանց  
իրս, կարծեցուցեալ նոցա թէ ոչինչ  
իրք են այնք, եւ թէ չժուի ինչ հարկ  
վասն այսպիսի մանկուոյ իրաց ընթա-  
նալ առ վերակացուն. նա մանաւանդ  
թէ ամօթ է եւ անարդ ինչ ի պատ-  
ճառս սոյնպիսի շնչենոց ինչ իրաց եր-  
թալ առ նա:

Արդ առ այս պատասխանի տամ  
նախ. թէ որոյ փոյթ ի մտի կայ ստա-  
նալ զկատարումն վարուց կարգաց ա-  
ռաքինութեան, ոչ պարտի այնպէս  
հայել թէ արդեւք մեծ ինչ իրքն իցեն  
եւ ծանունք եւ կարեւորք, կամ թէ  
պարտիս ինչ զնիցեն ի վերայ նորա,  
այլ մանաւանդ ջանալ եւ հոգալ հա-  
նապաղ յայն ինչ, որ լաւն եւ կատա-  
րելագոյն իցէ: Նմին իրի իսկ պարտ եւ  
արժան է այնպիսումն զամենայն ինչ,  
թէպէտ եւ փոքր իցեն, մեծ համարել

Եւ առաջ աւագին զայնը համար, զի այս  
իսկ է միտ դնել կատարման: Գարձեալ  
մի ինչ յայնցանէ, որ զայլս յոյժ շինի-  
ցեն եւ օրինակ բարեաց լինիցին, է  
պատմել աւագին զիրս նա եւ զմանունս,  
եւ որչափ երիցադոյն ինչ ոք ի վա-  
նականութեան իցէ եւ դիտութեամբ  
պայծառագոյն, նոյնչափ առաւել զըն-  
կերսն շինիցէ. քանզի այս է վասն  
Քրիստոսի մանկանալ եւ աղայ լինել:

Բ. Եցրկրորդ անգամ, առեմ թէ է ու-  
րեք զի ոչ այնպէս արգեամբ վարունք  
են իրքն, որպէս իւրաքանչիւր ումեք  
կարծիցի. այլ ամօթն եւ դժուարու-  
թիւնն կամ հակառակութիւն, զոր ի  
սրախն ոք ունիցի առ ի յայտնելոյ դնոսա,  
պէսպէս պատճառանս արկանէ ի միտս  
նորա ինուազեցուցանել զիրսն եւ ի հա-  
մարել թէ չէ ինչ հարկ առել զայն:  
Զոր օրինակ եւ ի խոստովանութեան  
դիպիցի. քանզի յորժամ զանարդ ինչ  
եւ զամօթալից խոստովան լինել ոք ա-  
մաշիցէ, անդէն կայ սատանայ եւ զայս  
ամօթ եւ զընածին հակառակութիւն  
սրախն իրքեւ պատշաճ ինչ գործի ի  
կիր արկեալ, սադրէ նմա թէ ոչ ինչ  
մեղք յայնմ կան եւ կամ գոնէ ոչ մա-  
հացու ինչ է այն, եւ նմին իրի իսկ ոչ  
է պարտապան խոստովան լինել: Բա-  
րէ, զորշափ մարդիկ այսու ճանապար-

Հաւ եւ արուեստի պատրեալ կործանեաց եւ հաւանեցզյ լուել զայն, զոր հարկաւ պարտ էր խոստովան լինել. Եւ այսպէս պատճառք եղեւ նոցա առնել շարաչար խոստովանութիւնս եւ հաղորդ լինել նուիրական սեղանոյն սեղանակապուտ անօրէնութեամբ։ Այս իսկ միայն, զի այնչափ դժուարութիւն եւ հակառակութիւն զտանեմք յանձինս ի յայտնել իրս ինչ աւագին, պարտ էր բաւական լինել մեղ առ ի կասկածելոյ զանձանց մերոց եւ շվատահելոյ ի մեղ, եւ ճանաչել թէ արժանէ առանց երկմտութեան զայս ի վեր հանել նման։ Ուստի կասիանոս՝ Այս, ասէ, մին ի ստոյգ նշանաց է, յորոց ի միտ առնուեմք թէ ճշմարտիւ շար է այս եւ լոկ փորձութիւն բանսարկուին. եւ յաւելու թէ սոյն իսկ էր եւ առաջնոց Հարցն հասարակաց կարծիք. Հաստատէին, ասէ, թէ համաշխարհական իմն եւ յայտնի եւ զուշակաւոր նշանակ սատանայական խորհրդոցն է եթէ զայն երիցագունի ումեմք ամաշխեմք ի վեր հանել։ Զի որ շար ինչ է, զայն վաղվազիի ջանամք եւ հնարիմք թագուցանել։ “Ամենայն անօրէնութիւն, ասէ մարգարէն, խցոէ զրերան իւր,,<sup>2</sup> Վասն այնորիկ յորժամ լրիցէ ինչ ոք եւ ծածկիցէ, քաջ իսկ ցուցանէ թէ

իրք հոգւոյ իւրոյ ոչ ուղղորդ եւ բարոք գնան։ Զի՞ Ամենայն որ զշար գործէ, առեսոյ զլոյս,,<sup>3</sup>։

Գ. Խըրորդ պատասխանի այս է, զի թէպէտ եւ այժմիկ փոքրինչ իցեն իրքն, սակայն յորժամ թափուցանիցին, սովոր իմն են աճել եւ մեծանալ։ Յայն սակս պարտ եւ պատշաճ է զայն, մինչ զեռ դոյզն եւ փոքրիկ իցէ, յայտնել, զի մարթ լինիցի յիւրօւմ ժամանակ զգեղ դարմանոյն այնմ մասուցանել։ զի յայնժամ զիւրին եւ անջան է զայնը առաջս առնուալ, այլ ասկա յետոյ կարի իմն դժուարին։ Զոր օրինակ, առէ Կղիմակոս, հաւուցն ձուք եթէ ընդ մայրենի թեւովք կամ ընդ ազբով ծած իցին եւ չեւոնուցուն, տակաւ տակաւ ի ձագս փոխեալ եւ չնշացեալ խլըրտին, եւ կենդանանան եւ ծնանին այլ թռչունս. բատ նմին նմանութեան եւ խորհուրդք վատք, յորժամ ի սրտին պահիցին եւ յստակութեամբ ոչ յայտնեցին այնմ, որ կարողն իցէ դարմանել եւ փարատել զնոսա, բազում անդամ աճեցեալ ի յայտ դան եւ ի լոյս ելանեն եւ արդեամբք կատարին։

Դ. Առվոր իմն է բանսարկուն եւ այլ ինչ պատճառանօք եւ յսպազութեամբ ի բաց դարձուցանել զոմանս, զի մի տու աւագն զիմիցեն, այս ինքն զի հա-

մարեսցին յանձննոս իւրեանց թէ սոյն-պիսի դուզնաքեայ եւ մնոտի իրօք ծանր եւ տաղառուկ լինելոց են նման. ուստի զի մի թախանձիցն ինչ զնա եւ ծանրաբեռնի առնիցն, հրաժարին երթալ առ նա: Մեծ մեծ է ապաքեն խարեւթիւնս այս եւ անշնարին պատրանք եւ հրապուրանք գիւին: Քանզի այս է պաշտօն վերակացուին եւ սոյն խել մին յառանձինն գործոց նորա, վասն որոյ այսու ոչ փոքր թշնամանս առնես գու նմա, զի համարիս թէ նեզի նա եւ տաղականայ եւ խոռվի, յորժամ զայնպիսի գլխաւոր եւ զայնչափ կարեւոր իրս զիւրոյ պաշտամանն վճարել հասանիցէ նմա: Մանաւանդ ոչ սակաւ խնդութիւն է նմա, զի վաստակեալ պարապէ այսպիսի եւ այսչափ էական իրաց, զորմէ եւ հոգեւոր օգուտ իւրոց հպատակացն կախեալ կայ, զոր եւ վերագոյնդ ի նմանօրինակ ինչ զիպուածս յայտ արարեալ ցուցաք:

Ե. Պատմէ կասիանոս<sup>4</sup> զօրինակն, որ զիպեցաւ Հօրն Արապիսնի մինչ զեռ մանուեկն էր, զոր եւ ապա ինըն խել իւրոց վանականացն ստեալ ստեալ սովոր էր յուշ առնել, զի զնոսա յորդորեալ իրատիցէ յայտնել աւադին զամենայն իրս իւրեանց: Յորժամ, առէ, տակաւին նորեկ նորընծայ ի վանականութեան:

կարդս էի, ցայն վայրը յարկորսառութեա-  
նէ նեղեալ փորձէի, որպէս զի ոչ ինչ  
կերակրով կարծէի թէ յադիցիմ: Աասն  
այնորիկ յետ ճաշակելոյ ընդ Հօրն թէ-  
ովնայ որ իմ աւագս էր, իբրեւ բառ-  
նայր սեղանն, հանապազ ի ծոցի իմում  
առնուի թաքաւցանէի ի ծածուկ պաք-  
ցամատ մի, եւ ի նմին երեկոյի առանց  
գիտելոյ ծերոյն գաղտուկ ուտէի: Եւ  
թէպէտ զործէլ զործէի անդադար  
զայս գողութիւն ի զրգուելոյ որկորոյն  
եւ ի ստիպելոյ անհնարին անժոյժ տեն-  
չանացն սովորելոց, սակայն անդէն ի  
ընուլ ցանկութեանն, այնպէս իմն խիղճ  
մտաց իմոց կշտամբեալ հարկանէր զիս,  
մինչ զի առաւելագոյն լինէին տան-  
ջանքն քան զհաճութիւնն զոր ի ճա-  
շակելոյ անտի հացին ընդունէի: Բայց  
սակայն այնպէս իսկ շահեալ կալեալ  
տիրեր յիս որկորսառութիւնն, զի ի  
վաղիւ անդր անդրէն միւսանգամ հաց  
գողանայի եւ ուտէի ի ծածուկ: Այլ-  
յայտնել զայն իմում վերակացուին ոչ  
իշխէի, մինչեւ զի արժանի համարե-  
ցաւ Տէր զերծանել հանել զիս ողոր-  
մութեամբ իւրով ի ծառայութենէ ան-  
տի եւ ի բռնաւորական զերութենէ:  
Արդ այսու օրինակաւ եկին դիպեցան  
իբրն: Վրիպակաւ իմն հառին այլուս-  
տեք առ Հայրն թէովնասս աբեղայք եր-

կու . սովա , իրրեւ ճաշեցին , բոտ յայն-  
ժամաւ սովորութեանն առին խօսել  
պըր ընդ ընկերի իւրում զիրաց իրաց  
հոգեւորաց : Խոկ ծերոյն պատասխանի  
տուեալ նոցա խնդրոյն եւ հարցուա-  
ծոցն , սկիզբն արար ճառել զորովայ-  
նապարարութենէ , եւ թէ զիարդ խոր-  
հուրդքն , յորժամ ծածկիցին , բռնա-  
ցեալ իմն զմարդն զրաւիցեն : Եւ ես  
զզչացեալ եւ ի տագնապելոյ խղճի  
մտացս ամբոխեալ , կարծէի իմն թէ  
վասն իմ առենա զայս ամենայն , եւ թէ  
յայտնեալ է նմա յերկնուստ ի վերուստ  
փորձութիւն իմ եւ մեղքս իմ ծա-  
ծուկ : Ուստի զարհութեալ սոսկացեալ  
եւ ի զօրութենէ անտի բանից նորա  
յորդորեալ՝ սկսայ լալ եւ արտասուել  
դաղտ եւ առանձինն : Այլ իրրեւ ա-  
ճեաց սաստկացաւ ապաշաւ եւ զզումն  
սրախս , այնուհեաեւ յայտնապէս խոկ  
կական բարձեալ , զգողունի պաքցա-  
մասն , զոր եւ անդէն ի նմին աւուր  
կորզեալ եւ ծածկեալ էի , հանեալ ի  
ծոցոյ իմմէ եղի առաջի ամենեցուն , եւ  
կործան անկեալ ի վերայ երեսաց իմոց  
խնդրէի ներեւ թողութեան եւ վասն  
յանցանացն զործելոց պատիժո պա-  
տուհասից , եւ հրապարակաւ լու ի լու  
ամենեցուն կացի խոստովան եղէ զիմ  
փորձութիւնս եւ թէ զիարդ պար-

տեալ եւ գերեալ յայնմանէ, հանապազօք նոյնպիսի դողութիւնս դողանայի: Յայնժամ մխիթարեալ զիս եւ քաջալերեալ ծերոյն, Վատահ լեր, ասէ, մանուկ դու, զի քո խռոասվանութիւնդ եւ ոյդ գործ քաջութեան, զի առեր յանձն ի տեղւոջս աստ յայսմիկ ամենեցուն առաջի յայտնել եւ ի վեր հանել զփորձութիւն քո, թափեաց հան զքեզ ի կապանաց գերութեանդ եւ ի ծառայութենէ: Այսօր նկուն արարեր զբանսարկուն զհակառակորդն, եւ զմեծ նշան յաղթութեանն, զոր կանգնեաց նա ցայսօր ի վերայ քո, դու ի վերայ նորա կանգնեցեր: Եւ վասն այնորիկ իսկ կամ եղեւ Տեառն, զի կայցես մնայցես դու ոյնպէս գերեալ եւ կապեալ ի փորձութենէն յայնմանէ, այնու զի մինչեւ ցայժմ թաքուցեր զայն յաւագեղ քումմէ: Աւասիկ փոխանակ զի յայտնեցեր, ոչ եւս ոյլ լիցիս յիշխանութեան եւ ի տէրութեան զիւին. այլ նոյնժամայն խոյս տուեալ փախիցե ի քէն վիշտապն հին, իբրու զի ոչ կամի հանգարտել լուսոյ: Հազիւ կատարեալ էր ծերոյն զիւր բանս, ահա բոց կամ ջահ վառեալ բորբոքեալ ել արտաքս ի ծոցոյ իմմէ, եւ այնպէս իսկ լի արար զամենայն խուցն ժանդահոսութեամբ ծծըմբոյ, զի վասն

ասստկութեան հոսոյն տաղնապի չէր  
ոք, որ անդէն կալ կարեր: Յայնժամ  
անդրէն ի մէջ առեալ ծերոյն զբանս  
խրատուն, Ահաւադիկ, առէ, Տէրն զճրշ-  
մարտութիւն բանից իմոց արգեամբը  
իսկ հաստատեալ եցոյց, զի եւ դու քե-  
զէն քոյին աշօք տեսանիցես մանր թէ  
զիարդ բարւոք խոստավանութեամբդ  
փախուցեալ երթայ ի որտէ քումնէ  
բորբոքիչն եւ պարարիչն կարեաց քոց,  
որ շմարթի հանդուրժել լուսոյ եւ  
յայտնութեան արուեստիցն իւրոց.  
վասն որոյ մի ինչ երկիցես յայսմ հե-  
տէ թէ կռուան ոտից գտանելոց է նա  
ի քեզ եւ կամ վերստին դառնալոց:  
Որպէս խոստացան երանելին նոյնպէս  
եւ եղեւ, զի ոչ ուրեք երբեք այնու-  
հետեւ տաղնապեցայ ի նմին փորձու-  
թենէ, մանաւանդ թէ եւ ոչ իսկ յուշ  
եղեն ինձ այնպիսի իբք:

## Գ Լ Ո Ւ Խ Զ

Պ-Պ-Ե-Ն-Ի- Ռ-Ն-Ի- Դ- Շ-Ր- Դ-Ն-Ը- Շ-Ջ-Ն-  
Հ-Ն-Ե-Ն-Ե-Ն-Ե-Ն- Ո- Ռ-Ք-Ե-Լ- Ե- Խ-Ե-Ն- Ա-Ա-  
Յ-Ռ-Ի- Յ-Ե-Մ-Ն-Ե-Ն-Ե-Ն- Մ-Ն-Ե-Լ- Ա-Հ-Շ-Շ- Է-Շ-Ի-Ն-:

Ա. ՀԵՇՍ վայր յանդիման արարեալ  
ցուցաք, թէ քանի մեծ եւ կարեւոր  
իցէ յայտնել աւագին զանձն եւ զա-  
մենայն դաղանիս մասց: Բայց որչափ

կարեւորագոյն ինչ առաքինութիւնն է եւ կատարելագոյն, դոյնչափ եւս բնութիւնս մեր որ ապականեցաւն մեղք, հակառակ եւ գիմաղարձ այնմ դասնի. եւ զեւն եւս շար թշնամին եւ հակառակորդն մերոց օգտից նպաստ լինի յիւրմէ կողմանէ առ աճեցուցանել զայս գժուարութիւնս, եւ անհնարին անհնարին իրս ածէ բերէ առաջի մեր, զի զյայտնութիւնս զայս արգելուցու։ Վասն այնորիկ ըմբռն եւ ի դէպ է կանխել եւ զառաջս ունել զայնոցիկ եւ կարդաւ լուծանել զնոսա։ Եւ արդարեւ մեծ իմն գործ վճարիցեմք, եթէ յայտպիսի զլխաւոր եւ ի կարեւոր իրս, բարձեալ զամենայն խափանիչս, զճանապարհն հարթեալ դիւրիցեմք։ Եւ թէպէտ աստեն առաւելագոյն ընդ արանց վանականաց են բանկը իմ, սակայն ո եւ պէտ իսկ ոք կարօղ է անձին իւրում առնուլ զայս վարդապետութիւն. զի առ ամենայն աղջս մարդկան մարթէթէ պատշաճեալ հայիցին իրքս։ Կմին իրի եւ Գերսոն յորժամ զիսոստովանութենէն խօսիցի, առ հասարակ վասն ամենեցուն ճառէ զայնմանէ, զոր օրինակ արդ տեսցուք։

Բ. Եւ նախ զառաջինն, որովհետեւ այնպէս իսկ հաստատեալ եմք բնութեամբ, զի յամենայն եւ ի բնաւ աշ-

խառաւթեանց եւ ի դժուարութեանց  
բառ մերսմ կարի խռուափեմք, եւ պյո  
իսկ, զորմէ ճառս անկեալ է, սովոր  
իմն է կարի ծանր եւ դժուարին երեւել  
մեղ, նմին իրի անդստին յայսմ գլխոյ  
սկիզբն արասցուք ցուցանել եւ յայտ  
առնել, թէ եւս իմն աւելի տառապի-  
ցի եւ աշխատ լինիցի մարդն ի թարու-  
ցանել եւ ի ծածկել իւրաւմ զանձն,  
քան յորժամ զամենայն ինչ զիւր ի  
վեր հանիցէ եւ յայտ յանդիման առա-  
ջի աւագին գնիցէ։ Պարտ եւ պատշաճ  
է աւելագոյն խնամով միտ գնել այսմ  
բանի, իբրեւ զի մեծաւ զօրութեամբ  
բուռն եղեալ, ստիպէ եւ տաղնապէ  
զանձնատերան եւ զանձնդեւրսն, եւ զայ-  
նոսիկ որոց երկուցեալ ի վաստակոց ինչ  
եւ ի ջանից, զոր ի վարժուլաւութեանց  
կրիցնն, անփոյթ առնեն զիրս իրս ա-  
ռաքինութեանց եւ կատարման վճա-  
րել։ Ապաքէն խռոավան լինիմ եւ ես,  
թէ զոլ դպյ դժուարութիւն եւ խստու-  
թիւն ի յայտնել աւագին համօրէն  
զփորձութիւնս եւ զընդարոյս յօժա-  
րութիւնս եւ զթերակատարութիւնս.  
սակայն առեմ իսկ զարձեալ, թէ մե-  
ծամեծ եւս տանջանս եւ տառապանս  
յանձն իւր ձգիցէ մարդ, եթէ լոիցէ  
ինչ եւ թագուցանիցէ զնոսա, քան  
զոր ի պարզ եւ ի մեկին յայտնութե-

նէ եւ յուղղութենէ նմա հասանել  
մարթայցէ :

Հանապազորդ փորձն շատ իսկ եւ  
բաւական է յուցանել մեղ, եւ այլ իւ-  
րաքանչիւր մարթի վկայ հաւատարիմ  
բանիցո լինել, թէ թագուցանել ինչ  
յաւագէ անտի իւրմէ ուրեք երբեք կա-  
մեցեալ իցէ : Զի որպիսի անձկութիւնս,  
քանի տագնապս խղճի մտաց, որչափ  
խռովութիւնս որտի ոչ կրիցէ, որ լուել  
ինչ եւ զեղչել զիւրսն ջանայցէ : “Ծրար  
անիրաւութեանց Եփրեմ, եւ ծած-  
կեալ կան մեղքն նորա . Երկունք իրրեւ  
ծննդականի հասցեն նմա,, . ասէ Ով-  
սէէ<sup>1</sup> : Քանզի հանապազ իրրեւ իցաւս  
եւ յերկունս է, ծփի խորհի ի միտան,  
թէ ասացից եթէ լոեցից . Եւ որպէս  
յերկուս շաւիղս եւ ի վարանս կայ,  
մերթ դնէ ի մտի երթալ յայտնել  
զանձն, եւ մերթ դժուարի եւ սորջա-  
նայ ընդ յառաջադրութիւնն . Հուպ  
իսկ գնացեալ երնորա երբեմն ի դրունս  
աւագին ի պատմել զիւր փորձութիւնն,  
այլ անդէն վաղվաղակի առ ոչն հա-  
մարձակելոյ ի բաց մեկնի անտի առանց  
զիւրսն ասելոյ . “Հասեալ են, ասէ, ման-  
կունք յերկունս, եւ շիք զօրութիւն ի  
ծնանելիս<sup>2</sup>, . զի ահա ի ծնանել կայր  
եւ ի լոյս հանել զփորձութիւնն եւ  
զձախող խորհուրդն, զոր ի բանսար-

կուէն ի հօրէն խաւարի յլացեալ էր. սյլ քանզի ոչ ոյժ եւ ոչ բաւական զօրութիւն ծնանելոյ գոյր ի նմա, վասն այնորիկ ցանկ ի ցաւո եւ յար յերկունս կայ. եւ որշափի ընդերկար ինչ ոք թաքուցանիցէ, նոյնչափ եւս մեծամեծ տանջանաք լլիլիցի. զի այնուհետեւ առաւելագոյն իմն գժուարութիւն եւ ամօթ ունիցի զնա ի յայտնել զնոսա:

Ասմ իմն նոր ցաւ յաւելուցու նմա, այնու զի ոչ երաց զնոսա անգէն ի սկզբանն. եւ զայս իրրեւ խորհիցի, առաւելապէս նեղեալ տանջիցի: Որով երեսօք, ասիցէ յանձն իւր, յետ այնշափ ժամանակ ի վերայ յանցանացս անցանելոյ առ աւագն երթայցեմ. թէ սկիզբն ինչ էր փորձութեանն, ոչ պատկառէի զայն ի վեր հանել. սյլ արդ զիարդ իշխեցից յանդիման երեւել նմա նովին փորձութեամբ, զոր ընդ երկար ժամանակս թաքուցի ի նմանէ. զի՞նչ ինչ ասասցէ արդեւք, զի զանձն իմ նմա ոչ հաւատացի, որովհետեւ անդրսաին ի սկզբանէ զփորձանսն ոչ կամեցայ ցուցանել: Ապա ուրեմն ոչ հանդարտութիւն ինչ մտաց եւ ոչ խաղաղութիւն հոգւոյ դտանել կարիցէ մարդ, ցորշափի զփորձութիւնն յստակութեամբ ոչ յայտնեացէ, քանզի միշտ հարկանիցէ զնա խիզճն մտաց եւ

տանջիցէ եւ կեզեքեսցէ վասն չկամելոյ նորա առնել զայտպիսի մեծ ինչ եւ կարեւոր իրս : Աւաղիկ անդէն ընդ յայտնել նորա զանձն, առժամայն մրրիկն զիջեալ ցածնուցու, եւ միտք ի ցանկալի հանգարատութեանն եւ ի հանգստեան վայելիցն : Որպէս յորժամ պատկառեալ ուրուք եւ արգելեալ յամօթոյ, ոչ համարձակիցի խոստովան լինել զմեզո ինչ զիւր, յանդադար երկիւղէ եւ ի խոսվութենէ եւ յաղմկաց անդէն ի ներքս ի սրտին բախսի . այլ իրրեւ զայն յայտ առնիցէ, այնպէս իմն մսիթարեսցի եւ ցնծասցէ, որպէս թէ մեծ ինչ եւ յաղթ աշտարակ ի թիկանց ի բաց թօթափեաց : Աւասի զեղեցիկ իմն բարբառի սուրբն Գրիգորիոս . Ալբր, առէ, որ փակեալ իցն, առաւել տանջեն . քանզի իրրեւ փուռն եւ երբն որ անդէն ի ներքուստ ի ներքս բորբռքեալ եռայր, ընկենուցու արտաքս յառողջութիւն, յաւքն յայտ եկեալ ցածնուցուն<sup>3</sup> : Սոյնպէս յորժամ զիւր մեղսն ձշմարտութեամբ ոք խոստովանիցի, եւ զփորձութիւնսն եւ զհիւանդութիւնս ի վեր հանիցէ, փութանակի արագ արագ ամենայն յաւք ի նմանէ ի բաց մեկնիցին : Քանզի զինչ այլ ինչ իցէ, առէ նոյն Երանելի, մեղացն խոստովանութիւն եւ փորձութեանցն

յայտնութիւն, եթէ ոչ բանալ իմն  
եւ պատառել վիրաց։ Զի եթէ այս  
պատառումն եւ բացումն ոչ լինիցի,  
չարաշար տանջի մարդ. բայ օրինակի  
ստանքսին, որ յառի յառի հիւթով եւ  
կերակրովք լցեալ եւ խճողեալ իցէ,  
եւ անդադար յուզելովն եւ զգայուելով  
զնոսին ի բաց դարձուցանել ձգնիցի.  
զի եթէ ոչ արագս ընկենուցու զնո-  
սա, չկարէ հանդշել. ապա թէ թափի-  
ցէ, վաղվաղակի հանդարտի եւ զօրաւոր  
տռնի։ Աստատին յայտ յանդիման ե-  
րեւիցի, թէ որ զմիտոն թագուցանի-  
ցէ, եւս տռաւելի նմին վարանս տաղ-  
տապեալ տառապիցի, քան ի բանալն  
եւ ի յայտնել. զի այն ամօթ սակառ  
իմն է եւ մեռուցումն վաղ անցանէ.  
այլ ապա ի բազում խազազութեան  
եւ ի հանդստեան վայելիցէ, այնու զի  
յայտնեաց զանձն։ Յայս սակս այնմ,  
որ առ խորշելոյ եւ խուսելոյ ի դժուա-  
րութեանց եւ յաշխատութեանց ոչ  
պարզեալ բանայցէ զյանցանս սրտի  
իւրոյ, մարթիմք տալ պատասխանի  
այսպէս, թէ վասն զերծանելոյ ի տաղ-  
տկութեանց եւ ի նեղութեանց մա-  
նաւանդ յայտնել արժան էր քեզ զնո-  
սա։ Վասն զի թէ թագուցանիցէ ինչ  
ուրեք, եւս մեծ տառապանս կրիցէ, եւ  
ի ներքին տանջանաց անտի իրրեւ ի

նեխեալ եւ ի թարախալից քաղցկեզոյ տակաւ տակաւ մաշեալ ծիւրեսցի.  
“Առեցի ես եւ մաշեցան ամենայն սուկերը իմ,”<sup>4</sup> իսկ ի յայտնել զանձն, անշափ խաղաղութեամբ եւ սրտալիք ուրախութեամբ լուցու:

### Գ Լ Ա Խ Խ Ե

Լուծակ գլուխոր դժուրունէնն, որ  
ինչուն այս յապահութեամբ լինիցի:

Ա. Մին ի մեծամեծ գժուարութեանց կամ ստոյդ զլխաւորն ամենայն գժուարութեանց, որոց վասն խուսափեն իմն եւ չկամին ոմանկը յայտնի առնել աւաղին զանձինս եւ զմիտս իւրեանց, այս իսկ է, զի համարին ի միտս իւրեանց թէ այսու պայմանաւ ամաշելոց են, եւ զբարի անունն եւ զմեծարոյ կարծիս, զոր թերեւս առաջի վերակացուին ունեին, կորուսանելոց, եւ թէ յայնմ հետէ հաշտ ակամբ ոչ է նայելոց ի վերայ նոցա, եւ թէ ոչ ինչ իրս այնուհետեւ հաւատասցէ նոցա վասն կասկածոյն, եւ ոչ սիրեսցէ ինչ զնոսա: Այսու նենզութեամբ զբաղումն պատրեաց սատանայ, եւ հաւանեցոյց նոցա կամ բնաւ ամենեւին ոչ յայտնել զանձինս եւ կամ զանէ ոչ այնշափ կատարելապէս: Բայց

յորժամ յայտ յանդիման ցուցցուք  
թէ կարի իմն սյլազգ եւ պյլակերպ են  
այս ամենայն, այնոգէս զի ի գուշակու-  
թենէ աստի եւ ի յայտնութենէ ան-  
ձինն մանաւանդ պատիւ եւ անուն բա-  
րի եւ առաւել սէր ոք ստանայցէ, իսկ  
ի թագուցանելոյ տուժիցէ զսոսա,  
յայնժամ թուի թէ այն գժուարու-  
թիւն ամենեւին իսկ բարձրի ի միջոյ եւ  
դիւրեսցի։ Ապա զուն եղեալ ջանա-  
ցից շնորհօք օգնականութեամբ Տեառն  
ցուցանել զայս աստին ի ամին վայրի,  
զի յայտ լինիցի թէ քանի սյլազգա-  
զոյն իրքն իցեն քան զայն, զոր դեւն  
նկարիցէ առաջի մտաց մերոց առ ի  
պատրելոյ զմեզ. եւ այս ի բնաւ իսկ  
փորձութիւնն նորա դիպիցի, զի ինքն է  
հոյր ստութեան։

Արդ առաջին բանք մեր այս են, թէ  
շեն եւ շդոն այլ ինչ իրք, որով առաւել  
զանուն լաւութեան եւ զմեծարոյ կար-  
ծիս առաջի աւագին ոք կորուսանիցէ,  
որպէս շյայտնեյն նմա զանձն, խոյս  
տալ ի նմանեն եւ պատճառս տալ նմա,  
զի սկսանիցի իմն իրքեւ զծածկամիտ  
եւ նենդաւոր, իրքեւ կերպարանօղ եւ  
երկիսոս զքեզ համարել։ Ոչ ինչ թե-  
րակատարութեամբ յայտնելով այնչափ  
վեաս քում անուանդ առնիցես, որ-  
շափ այսպէս թագուցանելով. քանզի

ու եւ պէտ թերակատարութիւն՝ մի եւեթ է, բայց յորժամ լուսն ոք եւ ծածկամիտ կարծիցի, այն զյուլովս միանգամայն ի միասին բովանդակէ, զի տայ կառկածել զնմանէ վասն բաղում թերակատարութեանց։ Քանզի ասասցի խև վասն նորա։ Սա ոչ յոյտնէ զանձն իւր յատակութեամբ եւ պարզմտութեամբ, ուստի ճանաչել կարիցեմ զդա։ միթէ, զոր օրինակ զայս ինչ ծածկեաց, նոյնպէս եւ զայլ բաղում ինչ թագուցանելոց իցէ։ Արդարեւ այս մի կարծիք միայն աւագին առաւել տանջանս քեզ հասուցանիցէ եւ ծանունս վնասիցէ, քան որշափի ինչ դու քեզէն անձամբ զանձնէ քոյով բերանով ասել մարթէիր։ Խոկ յորժամ ողջ բովանդակ զիւր միասն աւագին ոք բանայցէ, այս ինքն թէ համօրէն զփորձութիւնս եւ զյօժարութիւնս եւ զթերակատարութիւնս ի վեր հանիցէ, ոչ միայն ի բարւոք անուանէ, զոր ի վերակացուէն ունէր, ոչ անկանիցի, այլ եւ կարի իմն յաւելուցու զնոյն։ զի յայնժամ առ խոնարհս ունիցի զքեզ, եւ մեռուցեալ եւ յատակամիտ հաշուիցի, եւ հաւատայցէ թէ յայսնես զանձն քո եւ ոչ թէ այլ իմն ի խորշա սրտիդ թարուցանես եւ այլ ինչ արտաքուստ արտաքս յերեսսդ ցուցանես։

Բ. Առևլ անդր ուրեմն ի խորս իջցուք եւ անգստին յառաջին արժմատոյ անտի զիրսն յայտ արասցուք . զի այս զլսաւոր իմն մասն եւ երեւելի գլուխ է իրացս ճառելոց : Ապա նախ զոյս տեմ, թէ չիք բնաւ եւ ոչ իսկ գոյ ուրեք միջնորդ ինչ զօրաւորագոյն եւ ոպայման աջողագոյն, զոր մարթիցի հպատակ ոք ի ձեռն առնուլ եւ ոյնպէս զիւրեւ ածել զվերակացուն եւ զսէր նօրա եւ զգութ, զքաղցրութիւն եւ զմարդասիրութիւն յինքն յանկուցանել, քան զյայտնութիւն բովանդակ անձին իւրոյ . մինչ զի եւ ոչ մի ինչ պահիցէ ի նմանէ, ոյլ զամենայն ինչ յստակագոյն ի լոյս ածիցէ : Աւսն զի, որպէս եւ համօրէն փիղիսովիալք եւ նուիրական օրինակազիրք ուսուցանեն, ոչ ինչ իրաք այնչափ ուժգնագոյն ձգի եւ դայ ոք ի սիրել, որպէս յորժամ տեսանիցէ թէ եւ ինքն իսկ սիրի . ուստի եւ աւետարանագիրն Յովշ հաննէս սովորն ընծայութեամբ յօժարեցուցանէ զմեղ ի սիրել զԱստուած . “Աւսն զի, առէ, նա նախ սիրեաց զմեղ”<sup>1</sup> : Ապա ուրեմն առաւել քան զամենայն այսու ցուցանիցէ ոք թէ ջերմաջերմն սիրէ զիւր վերակացուն, եւ թէ զիւր միտու եւ զբնաւ զաղտնիս, զմեծամեծս եւ զփոքունս մեկնապէս ասի-

ցէ նմա : Քանզի յորժամ բարեկամայն սէր այնպէս սերտ եւ սեռն իցէ եւ ցայն վայր հասեալ , զի ոչ ինչ իրս յիրերաց թագուցանիցեն , այն նշանակ իմն մեծի եւ յետնոյ բարեկամութեան է . նմին իրի եւ կենարարն ասէր ցաշակերտս իւր . “Այլ զձեղ , ասէ , կոչ չեցի բարեկամս , զի զամենայն՝ զոր լուսոյ ի հօրէ , ծանուցի ձեղ” . Եւ դարձեալ թէ “Չեղ տուեալ է զիտել զխորհուրդու արքայութեան Աստուծոյ , բայց այլոցն՝ առակօք” : Արդ յորժամ աւագն նկատեալ տեսանիցէ , թէ զամենայն ծածուկս սրտին միամտութեամբ պատմէ հնազանդեալն եւ ոչ ծածկէ իրս ինչ , յայնժամ ի միտ առնու թէ ճշմարտիւ սիրէ զնա հպատակն եւ ի հօր եւ յԱստուծոյ տեղւոջ ունի զնա , այնու զի զանձն իւր ողջոյն եւ զպատիւն հաւատայ նմա եւ զամենայն ի ձեռու նորա աւանդէ . ահա այս է , որ յափշտակեալ դրաւէ զսիրա վերակացուին , այս խակ է , որ ստիպէ ածէ զնա տռաւել եւս սիրել զիւր որդին եւ առատագոյն խնամ ունել ի վերայ նորա : Խակ եթէ տեսանիցէ զնա թէ ոչ յայտ առնէ զիւր միասն , այլ խարդախութեամբ եւ կեղծաւորութեամբ զնայ , մանուածապատ շրջանօք եւ պատ ի պատ բանիւք վարի եւ առա-

կօք իմն խօսի, “Զի լուիցէ եւ մի իմասցի՞ւ, . գտանիցէ ի միջի բաւական պատճառս ոչ բարւոք խորհելոյ զնմանէ եւ ոչ շատ սիրելոյ զնա. Քանզի տեսանէ խոկ, թէ եւ ոչ հպատակն սիրելու զինքն, ոչ մեծարոյ ինչ համարի եւ ոչ ի հօր տեղւոջ զնէ, իբր զի ոչ ցուցանէ զանձն նմա վստահութեամբ եւ ոչ համարձակի խոկ. եւ այս՝ ի ընէ առելութիւն իմն եւ օտարութիւն ծնանի: Աղէ, զիարդ կամիցիս դու զի սիրեցէ զքեզ վերակացուն իբրեւ զորդի, յորժամ դու ոչ իբրեւ հայր սիրես զնա. սիրեսջիր դու զնա իբրեւ զհայր, այն ինքն է հաւատա զանձն քո նմա ըստ օրինակի որդւոց, եւ ճշմարտութեամբ յստակամիտ մոզք զնաւջիր ընդ նմա. եւ նա որպէս զորդւով այնպէս փարիցի զքեւ:

**Օ** նոյն պարտին եւ աւագքն ցուցանել առ հնադանդեալս իւրեանց, որպէս յառաջագոյն մատուցեալ ասացուք: Քանզի յորժամ յայտնութեամբ եւ յստակութեամբ վարի աւագն ընդ հպատակին, որպիսի ոք եւ իցէ նա, եւ զայս ձեւ օրինակի բարբառի առ նա թէ Ահա յայս ինչ եւ յայս ախտ թերութեան ըմբոնեալ ես, զայս ամենեքին ծանուցեալ տեսանեն ի վերայ քո, վասն այսորիկ բոլորք ստղտանեն

դքեզ, ապա փութասջիր, զի զգաստացեալ յուղպութիւն գայցես. յայնժամ սիրիցէ զնա հպատակն, զի զիտէն թէ ի ճշմարիտ սիրոյ բխէ այն: Բայց յորժամ վերակացուն մանտածովք իմն եւ շրջանօք եւ երկխօս բանիւք զնայցէ ընդ նմա, եւ զսխալանոր ի նմայն նշմարիցին, եւ զոր ինչ միանգամ ուղղելն կամիցի նա ի վերայ նորա, շասիցէ նմա պարզութեամբ, այլ այլ իմն յերեսսն ցուցանիցէ, եւ այլ ինչ ի սրտին պահիցէ, այն ոչ սեռն եւ ճշմարիտ սիրոյ ընծայութիւն է, այլ պաճուճեալ եւ կերպարանեալ սիրոյ է նշանակ: Ապա ուրեմն ուր այս պարզութիւն եւ յատակութիւն յերկոցունց կողմանց փայլիցէ, այն աւասիկ ճշմարիտ սէր լինիցի աւագացն առ հպատակն, եւ սոցայն առ նոսա, այն ճշմարիտ միաւորութիւն է սրտից ի մէջ երկոցունցն. յայնժամ ամենայն ինչ բարւոք յառաջ խաղացէ. ապա թէ ոչ այսպէս, ամենայն ինչ ընդունայն կերպարանք եւ պաճուճանք ըսկ լինիցին: Վասն այսորիկ այսու միամիտ յայտնութեամբ ոչ միայն սէրն յաւագէ անտի ոչ նուազիցի, այլ եւ աճիցէ եւս:

Գ. Օայսը զհետդայ դարձեալ թէ այսու պայմանաւ եւ ոչ սակաւիկ ինչ

վիաս բարւոք անուանն եւ մեծարոյ  
կարծեաց, զոր յառաջադոյն ոք ի վե-  
րակացուէն ուներ, հասանիցէ։ Զի ուր  
սէր է, անդ եւ մեծարոյ կարծիք. եւ  
ոչ սիրեն ինչ կամք, բայց զոր միան-  
գամ միաք օրպէս լաւ եւ սիրելի նմա  
առաջի գնիցեն։ Այս երկոքինս, սէր եւ  
մեծարոյ կարծիք, ըստ օրինաց կարգի  
բնութեան՝ յար եւ կից են եւ միով  
հասարակ գնացիւք քայլիցն ընթանան։  
Այլ զայս ամենայն թողեալ առաւելի  
մասնաւոր եկից։ Յայտ է, զի թէ-  
պէտ եւ մարդ կարի զաղիք եւ աղտեղի  
փորձութիւնս ունիցի, սակայն ոչ վասն  
պյուրիկ յայնմանէ, զոր յառաջադոյն  
առաջի աւագին ուներ, ինչ մի կորու-  
սանիցէ։ Քանզի փորձութիւնս կրել  
մասնաւանդ պյնոցիկ է, որ Աստուծոյ  
որտի մաօք ի սպասու ծառայութեան  
կայցեն եւ վասն իւրեանց հոգեւորն  
օգտի փոյթ յանձին ունիցին։ Ուր մե-  
զաւորքն բազում անգամ եւ ոչ թէ  
զինչ փորձութիւնն իցէ, զիաւն, նա  
անգամ եւ ոչ իմանան։ Եւ ոչ իսկ  
բանսարկուին պիտոյ ինչ է կալ եւ ծա-  
խել բազում ժամանակս ի փորձել  
զնոսա, զի ինքնին եւ առանց ուրուք  
դրգելոյ կամակար մաօք դչեա նորա  
գնան։ բայց որոց հաստատութեամբ  
կէտ նպատակի առաջի եղեալ իցէ

ծառայել Աստուծոյ, որը եւ մեծաւ  
ջանիւ վասն լաւութեանց եւ կատար-  
ման վարուց վաստակիցին, անդադար  
փորձութիւնք ի վերայ նոցա հասանեն  
հանապազ, զոր եւ խմաստունն ակնար-  
կէ. “Որդեակ, ասէ, Եթէ մատիցես  
Տեառն ծառայել, պատրաստեա զանձն  
քո ի փորձութիւնն,,,: ”

Դ. Ամանց սովոր իմն է իւրեանց  
փորձութիւնն կարի անարդ եւ վատ-  
թար եւ ամօթալից Երեւել, եւ հա-  
մարին իսկ այսպէս թէ նոր ինչ եւ  
անսովորական է այն եւ թէ առանձինն  
ի վերայ նոցա հասեալ է, եւ ոչ ումեք  
ի մարդկանէ ուրեք Երբեք դիպեալ  
նոյնպիսի ինչ. նմին իրի ոչ համարձա-  
կին յայտ առնել աւագին զանձինս  
իւրեանց, կարծեալք թէ յոյժ նորա-  
նշան եւ օտարուսի երեւելոց Են նմա-  
իրքն: Եւ այս նորեկաց եւ նորամուտ  
վաճականաց սեպհական փորձութիւն  
է, զի չեք ի նոսա փորձ դիպաց դի-  
պաց եւ ոչ աեղեկութիւն ինչ փոր-  
ձութեանց, վասն այնորիկ նոր իմն հա-  
մարին զայն ինչ, որ հին է եւ հնագոյն  
եւ ամենեւին իսկ հասարակաց: Արդ  
ստոյդ է եւ առանց երկմտութեան,  
թէ ոչ ինչ իրս ասել մարթիցիս ցաւ-  
ագն եւ ցհայրդ խոսառվանութեան,  
որ նոր իցէ, թէպէտ եւ անբնդ ելա-

կան եւ օտար եւ նորացոյց ինչ քեզ  
պին թուիցի : Վաղ իսկ այլոց բազմաց  
պատահեաց, որ ի նմին փորձութենէն  
դրդեցան, եւ թերեւո նորին իսկ աւա-  
զին ընդ նոյն ճանապարհ եւ ընդ նոյն  
փորձանս անցեալ իցէ : Զոր եւ խմա-  
տունն երբեմն ուրեմն տաց . “Աչ ինչ  
դոյ, ասէ, նոր եւ առժամայն ի ներ-  
քոյ արեգական”,,. այլ ամենայն հին  
է եւ կանուխ է . ապա ուրեմն եւ քեզ  
մի նոր ինչ թուիցի :

Ե . Պարձեալ եւ այն ստոյդ է թէ  
ոչ ինչ ընտի մեծարանաց անտի, զոր  
առաջի աւագին ոք ունէր՝ առաժիցէ,  
յորժամ զպակասութիւնսիւր եւ զթե-  
րակատարութիւնս նմա մեկնագոյն ա-  
սիցէ . բայց սակայն մեք երկնշիմք իմն  
եւ դողտմք յոյժ ի կարծեալ վնասուէ  
անտի : Պատճառք իրացն այն Են,  
զի վրիպելն եւ անկանել՝ մարդոյ է .  
քանզի ի կաւոյ հաստեցաք, որ դիւ-  
րաբեկ է եւ դիւրաբակ : Եւ աւագն  
յիւրմէ անհաստատ եւ անզօր տկարու-  
թենէն շատ իսկ եւ զհնազանդելոյն  
դիւրամետ ստնառութիւնն ճանաչէ .  
զի բոլորեքին մեք ի նմին զանգուա-  
ծոյ կազմեցաք : Նմին իրի ոչ զարմանաց  
եւ ոչ նոր ինչ համարի, յորժամ զիւր  
պակասութիւնս եւ զթերակատարու-  
թիւնս հպատակն յոյտնիցէ : Գերսան,

խրատ տուեալ մանկանց եւ երիտա-  
սարդաց, զի մի ինչ վասն ամօթոյն  
ի բայց ի խոստովանութեանն թողու-  
ցուն, քանոյի յայտպիսի մարդկան բա-  
զում ինն դիպի այս մոլորութիւն, առէ.  
Միթե համարիցիս, թե այնու զի զքո  
մեզադ եւ զթերակատարութիւնսդ ծա-  
նեայ, սակաւ ինչ ուր եւ գութ ունի-  
ցիմ ընդ քեզ կամ նուազ ինչ հա-  
մարիցիս զքեզ. վրիպիս այր զու. մա-  
նաւանդ յայնժամ փարիցիս զքեւ  
իբրեւ զորդւով, որ կարի սիրելին է,  
եւ որ միամսութեամբ ինձ վատահ լի-  
նի, եւ զայն՝ զոր եւ բուն հօրն անդամ  
յայտնել ոչ իշխեր, համարձակու-  
թեամբ ինձ ի վեր եհան: Աստուած  
ինքնին գիտէ, թե որպիսի ուր եւ գութ  
եւ գորովալից աղիս ունիցիմ ի վերայ  
նորա, որ մերկանայն ինձ զտառապանա  
իւր. եւ որշափ վատթարագոյն եւ աղ-  
տեղագոյն յայտնեալ իրքն իցեն, դոյն-  
շափ եւս առաւել խանդաղատիմ, եւ  
սիրաս եւ աղիքս յուզին ի վերայ նորան:  
Ապաքէն, խոնարհութիւնն այն եւ  
միամսութիւն հպատակին ի յայտնել  
զյանցանս, եւ այն ցանկութիւն յա-  
ռաջադէմ հոգւովին լինելոյ, եւ զի գար-  
մանիցի եւ օգնութիւն գտանիցէ, ին-  
քնին իսկ ի բնէ շարժէ եւ խանդաղա-  
տէ զվերակացւն, որպէս զի նովին

պատճառաւ յորդորեալ յօժարի զՀնա-  
զանդեան ի մէջ սրտին հանգուցանել  
եւ զանձն իւր բոլոր նմա տալ : Կա եւ  
յարտաքնոց իսկ եթէ ոք եկեալ զիւր  
նեղութիւնս եւ զարիս եւ զմշուառու-  
թիւնս մեզ յայտ առնիցէ, մեծ իմն սէր  
եւ յօժարութիւն անդէն ի մեր սիրոս  
ծնանի առ ձեռն տալոյ նմա, եւ հայ-  
թայլթեմք հնարիմք, զի սրով իւիք  
եւ մարթ իցէ, սփոփեսցուք զնա եւ  
քաջալերեսցուք . ապա ուրեմն զի՞նչ  
որդւոյն լինիցի : Կարեւոր է եւ յոյժ-  
կարեւոր, զի ամենեքին զայտ ճշմար-  
տութիւնս առնուցուն ի միտ եւ դրոշ-  
միցեն ի սիրոս իւրեանց, զի յորժամ  
զիւրեանց ախտս եւ զմշերակատարու-  
թիւնս հոգեւոր հօրն ծանուցանիցեն,  
ոչ միայն զնորա սէրն եւ զմեծարոյ  
կարծիս ինչ ոչ նուազեցուցանիցեն, այլ  
եւ վասն այնորիկ ի նմանէ սիրիցին իսկ,  
եւ եւս առաւել մեծարդի համարիցին.  
զի մի գուցէ ոք զայնապիսի մեծ ի-  
րօք վասն սուս եւ պատիր թելա-  
դրութեանց բանսարկուին անփութու-  
թեամք զանց առնիցէ :

Զ. Ամ զի առաւելապէս հաստա-  
տեսցուք զայն, աջող է ազգ առնել  
յայտմ վայրի, թէ այն է ամօթոյ եւ  
զադրութեան, յորժամ շար ոք առնի-  
ցէ, կամ թէ շարիս դործելոյ կամս եւ

յօժարութիւն ունիցի, որ անարժան իմն է առաջի աշաց Աստուծոյ եւ մարդկան երեւելոյ. այլ զնորին հակառակն՝ զւար գործն եւ զմեղս սրտի մտօք ատել, ամաչել եւ ապաշաւել վասն այնորիկ, զիւր անկումն եւ զգլորումն արտասուօք լալ եւ աշխարել եւ խոստվան լինել, այն ոչ եթէ ամօթալի ինչ իցէ առաջի Աստուծոյ, այլ մանաւանդ լաւ եւ պատուական, ուստի եւ յաչս այնց մարդկան, որ զԱստուծոյ զանզի անցեալ ունին, նոյնպէս երեւի եւ պարտէ թէ երեւիցի:

Խնդրեն եւ զիճին աստուածախօսք ի գպրոցս, թէ արդեւք Առւրբք եւ Երանելիք՝ զմեղս զոր երբեմն ի մահկանացու յայս կեանս գործեցին, յաւուր համաշխարհական գատաստանին յայտնապէս հրապարակաւբերելոց իցեն ի մէջ: Պէսպէս կարծիք են զայսմանէ. այլ զայս միայն, որ մերոց բանիցս ի գէպ է, մարթիմք իբրեւ ստոյդ ինչ ասել, զի այն մեղք նոցա հրապարակատես լինելոց են, իբր ոչ եթէ յամօթինչ եւ ի նախատինս նոցին գործելեացն, այլ ի գովութիւն եւ ի փառս. զի նոքօք հանդերձ յայտ գայցեն եւ գործք ապաշխարութեան եւ հատուցմունքն, զոր վճարեցին. որպէս զի ոչ ամաչելոց ինչ եւ պատկառելոց ընդ-

այն իցեն, այլ մանաւանդ պատիւ եւ  
մեծարանս վասն այնորիկ ընդունելոց  
են։ Զայս՝ դիւրին իմն եւ անջան եւ  
ընդելական է Աստուծոյ առնել, եւ  
աեսանեմք իսկ այսօր թէ առնէ ի բա-  
զումն Արբոյն։ աւասիկ Մարիամու  
մարդաղենացւոյ մեղք հանապաղ ի  
հրապարակաղոյժ արկեալ հռչակին, եւ  
յաւուր տօնի յիշատակին նորա նոյնը  
երգեալ նուագին յաւետարանի լու ի  
լու ամենեցուն, ի մեծ գովութիւն եւ  
ի գրուատիս նորա, եւ ի պատիւ եւ ի  
փառս Աստուծոյ, իբրու զի դիտէ նա  
եւ ի մեղաց այնպիսի բարութիւնս հա-  
նել, այն որ “Գիեցոյց մեղք ի վիմէ եւ  
եւդ յապառաժ վիմէ”,<sup>9</sup> Զնոյն է տե-  
սանել եւ ի մեղս անդ առաքելոյն զե-  
տրոսի եւ զաւզոսի եւ Մատթէի եւ  
մարդարէին Պաւթի։ Այնպէս զի  
վասն քաւութեանն՝ զոր ապաշխարու-  
թեամբն եւ հատուցմամբ արարին, եւ  
ոչ մի ինչ վիաս կամ գձձութիւն նոցա  
պատուղյն եւ մեծարոյ կարծեաց հա-  
սանիցէ, այլ շահ եւ առաւելութիւն։

**Օ**ւայս զեղեցիկ ինչ առակաւ նմա-  
նութեան յայտ առնեն։ զոր օրինակ  
պատմուման ինչ նոր եւ ազնիւ, յօրի-  
նեալ ի կերպասոյ եւ վայելուշ կազ-  
մեալ, վրիպակաւ բնդ գաւազան ինչ  
կամ ընդ ցից կռուիցի եւ պատասիցի,

որովէս զի դրեթէ անպիտան եւ ընկեցիկ իմն համարիցի . այլ իբրեւ ի վերայ ցելելոյն եւ պատառելոյն եզր ինչ եւ յօրինուած մեծագին գայցէ , կամ թելք սոկեթելք կամ պաճուճանք ինչ ասղնագործք կցեալ կարիցին , նոյն պատմուածանն նոքօք գեղեցկագոյն եւ շքեզագոյն քան զառաջինն երեւիցի . որովէս զի եւ կարծիս իսկ առյցէ , թէ խորհրդով եւ կամակար մաօք խղեալ են զհանդերձն , զի առաւել եւս զարդարեալ յօրինեսցեն : “Նոյնգունակ եւ Սրբոյն մեղք այնպէս ինչ ի վերջին աւուր գատաստանին յանդիման աշաց ամենեցուն յայտնապէս դնիցին , թէ միայն յայտնելոց իցեն , զի ոչ վատ ինչ անուն եւ ամօթ առեալ բերիցեն նոցա , այլ շուք եւ պատիւ եւ վառս . որովհետեւ այնպիսի քաջութեամբ եւ արտասուօք եւ ապաշխարութեամբ ի բաց մերժեցին զնոսս յանձանց իւրեանց , որով իբրեւ ծոսոս իմն սոկիս կամ նկարակերտաց արուեստիւ յօրինեալո ի վերայ եղեալ կարեցին , եւ այն առաւել պատիւ եւ վայելութիւն առթեաց նոցա : Արդ նոյն իրք եւ ի մերում դիպուածի աստ դիպիցին . զի յօրժամ հօրն խոստավանութեան կամ աւագին զիւր տկարութիւնս եւ զտառապանս ոք յայտնիցէ , եւ ապաշաւեալ ամա-

շիցէ մեծապէս ընդ այն, միանգամայն եւ գարման ինչ բժշկութեան դատանել փափաքիցէ ճշմարտութեամբ, ոչ միայն ոչ կորուսանիցէ ինչ ի պատուոյ անտի իւրմէ առաջի նորա, այլ բազմազոյն եւս պատիւ եւ մեծարանս դատանիցէ եւ առաւել սիրիցի։ Զի զորօրինակ խմաստունն առէ, ՚ի ամօթ որ զմեղս ածէ, եւ է ամօթ որ փառք է եւ շնորհք, <sup>10:</sup> Եւյն ամօթ եւ շառադունանք որով զիւր մեղսն որ ասիցէ, մեծ պատիւ եւ փառաւորութիւն բերիցէ. իսկ այն որ զմեղս թագուցանել դրդիցէ, մեղս եւեթ ածէ։

Է. Երբեմն ուրեմն սուրբ Հայր մեր իդնատիռս <sup>11</sup> ածել գարձուցանել կամբը ի շատիզս փրկութեան գքահանայ զոմն, որ զկրօնաւորաց իսկ զուխան ուխտեալ էր, այլ ի զեղծ եւ ի պիզծ վարս գտանելը, եւ նմին իսկ երանելոյն հակառակէր յամենայնի. բայց իրբեւ ետես Սուրբն թէ զամենայն հնարս վայրապար ի կիր արկեալ՝ զրաջան եւ սնավաստակ ելանէ, ապա յետոյ եղ ի մտի փորձ ինչ վերջին մորձել, երթալ խոստովան լինել զիւր մեղս առաջի նորա։ Եւ իրբեւ զհանապազորդ յանցանան յայտ արտր, կամիմ, առէ, պատմել քեզ եւ զմեղս ինչ զառաջին կենացս, որ առաւելապէս հարկանեն

եւ տաղնապեն զիս։ Յայնժամ սկսաւ զիսակութիւնս իւրոյ մանկութեան եւ զերիտասարդութեան յանցանս այնպիսի ցաւովք եւ ապաշխարութեամբ, այնչափ արտասուօք եւ աշխարանօք լալ եւ խոստովան լինել, զի քահանայն այն ամենեւին իսկ գարձաւ շրջեցաւ եւ սկսաւ սիրել եւ մեծարել զիդնատիս, զայն՝ յորմէ անհնարին խորշեր եւ գարշեր յառաջագոյն, եւ զնանորոց վարուց առաջնորդ եւ վարդապետ առնոյր։ Ապա մտաներ կատարեր զիրթութիւնս հոգեւորականս ընդ գաստիարակութեամբ երանելույն, եւ զիարդո կենացն ի լաւ անդր եւ յաղնուագոյն վիխեալ, ամենեցուն՝ որ յառաջն ճանաչեին զնա, մեծառանչ զարմանս ածեր։ Աստատին զործ մի դիւրին է ցուցանել, թէ զիսրդ յորժամ զանձն ոք յայտնիցէ, ոչ ինչ ի վտանգս մտանիցէ յիւրմէ պատույն եւ ի համբաւոյն անկանելոյ։ Քանզի այնու իսկ, զի յաշս Աստուծոյ աղնուագոյն լինի եւ զնա առաւել յինքն յանկուցանէ, նա եւ մարդկան առաջի շահի մանաւանդ եւ ոչ կորուսանէ, ուր զի եւ մարդիկն որ անդէն իցեն, Աստուծոյ պաշտօնեայք են, եւ նորա բարուց եւ բնութեանն պարտին նմանող լինել։

Ենդստին ի սոցին իրաց ճշմարտութիւն մի դարձեալ առից եղից առաջի, որ յաճախ փորձով հաստատեալ է եւ կարի իսկ արժանի է բազում խորհրդոց եւ ոչ վայրապար թողլոյ: Եւ այս իսկ է, յորժամ զծածուկս սրտին պարզ եւ մեկին ոք ոչ ասիցէ, այլ ըստ իւրում կարի թագուցանէ, մարմն է ի միտ առնուլ յայտնապէս, թէ ոչ կամի նա լաւանալ եւ զդաստանալ եւ ոչ սակաւիկ ինչ փոյթ է նորա զուղղութենէ վարուց իւրոց, այլ կամ է նմա հետեւալ յամառութեամբ կոլ մնալ անգէն ի նմին յանցանս եւ ոչ բնաւ երանել ի ծանծաղ. զի թէ ճշմարտինչ ապաշտէր եւ ապաշտարէր ի վերոյ յանցանայն, եւ ունէր միտա հաստատունս՝ վարս ուղիղս այնուհետեւ բնծայեցուցանելոյ, արդարէւ զիսէր, թէ յորժամ զիւր յանցանսն այնպիսի ցաւովք եւ հաստատուն մտօք ուղղութեան յայտ առնէր աւագին, ոչ եթէ տոյթ ինչ տուգանաց իւրում անուանն եւ մեծարոյ կարծեաց հասանէր, այլ մանաւանդ յաւելուած: Ահաւասիկ այս իսկ պատճառք լինի բազում անգամ զհամբաւ այնոցիկ՝ ոք յստակութեամբ զանձինս ոչ յայտնիցեն, նուազեցուցանելոյ. զի որք ոյսպէսն առնեն, շատ իսկ ցուցանեն, թէ տակաւին զիւրեանց

բարս ոչ ուղղեցին եւ ոչ իսկ ցանկան  
յուղղութիւն ածել:

### Գ Լ Ո Ւ Ը Ը

Այլ ինչ պատճեննեւն նման ինքը է  
դժուարութեան:

Ա. ԱՐԱՐԻՒՔ Եւ այլ ինչ ճանապարհաւ զայս գժուարութիւնն լուծանել, այսինքն թէ ճշմարտիւ խոնարհ էաք կամ թէ հաւասարեաւ նոյնպիսի լինել ցանկայաք եւ հաստատութեամբ տայաք զանձինս ստանալ ըմբռնել զիսնարհութիւն, արդարեւ պարտ եւ պատշաճ էր մեզ ուրախ լինել ընդ այն, զի ողջ բովանդակ ճանաչէ զմեզ աւագն, եւ այնպիսիօ որպիսի արդեամբք եմքս, համարի. եւ վասն սորին իսկ այսորիկ միայն արժան էր զիմատթար յօժարութիւնս եւ զթերութիւնս մեր նմա յայտ առնել. քանզի էր վասն այնպիսի ինչ ոք մարդ կամիմ թէ համարիցիմ, որպիսի արդեամբք ոչ եմ: Որովհետեւ ճշմարիտ խոնարհութիւն այն է, զի ոչ ինքն զինքն միայն ծանիցէ մարդ եւ անարդ հաշուիցի, այլ եւ ինդայցէ իսկ յորժամ այլք ճանաչն եւ արհամարհեն զնա: Թէպէտ եւ այս իզմի մտաց յայտնութիւնն եւ համար վասն այլ ինչ իրաց ի վանս կարդեալ է, զոր

օրինակ եւ ի վերոյն ասացաք<sup>1</sup>, սակայն  
թէ այլ ինչ բարութիւն ոչ ծածկեալ  
բովանդակեր ի նմա, բայց այս եւեթ  
զորմէ ճառս անկեալ է, այն իսկ շատ  
եւ բաւական էր մեզ, թէ միայն ճշշ-  
մարտիւ խոնարհութեան տենչանայաք.  
քանզի մեծ մեծ կրթութիւն է խո-  
նարհութեան՝ այն յայտնութիւն։ Բայց  
ուր խոնարհութիւն չգուցէ, ուր ի հա-  
մարի լինել եւ մեծարգոյ երեւել ինչ  
ոք կամիցի, ուր մեծամեծ պաշտամանց  
եւ բարձր բարձր աստիճանաց ակն ոք  
գնիցէ եւ բարձի եւ աւագութեան  
ցանկանացցէ, արդարեւ չեն ինչ զար-  
մանք թէ այնպիսին ի յայտնել զանձն  
տարապարտ երկեղիւ տանջիցի, որ  
զարհութեցուցանեն զնա եւ բազում  
անգամ խարէ իսկ, որպէս զի եւ սկսանի  
ինն այսպէս խորհել ի միտս իւր. Ապա-  
քէն թէ իրազէտ ինչ իմոց թերու-  
թեանցա լինիցի նա, բնաւ ի բարձրա-  
գոյնս ևս ոչ ելից, եւ ոչ ամբարձից  
զգլուխ իմ, ցանկ անշուք, հանապազ  
անփառ եւ անմեծար ծածկեալ մնացից,  
եւ ի համարի ինչ ևս ոչ եղէց։

Ահա այսպէս խորհին սոքա կուրա-  
ցեալք եւ գրաւեալք հոգովք փա-  
ռախնդիրն ամբարհաւաճութեան, այլ  
յոյժ մոլորին. նախ այնու, զի զպա-  
տիւն իրբեւ վերջին վախճան զնեն ա-

ուաջի իւրեանց, եւ երկրորդ անգամ  
զի միջնորդ անդէպս խնդրեն այնմ եւ  
ի կիր արկանեն : Այն յայտ իսկ է, թէ  
Սուրբք եւ ծառայք Աստուծոյ երբեմն  
եւ թերութիւնս ինչ, նա եւ մեղս իսկ  
պատճառեցին ցուցին յանձինս իւ-  
րեանց, զի մի ի պատիւս եւ ի մեծաշուք  
պաշտամունս ամբառնայցին, ոյլ ի  
խորշո ուրեք եւ ի խցկան իւրեանց ան-  
պատիւ եւ անծանօթ թագիցեն : Ազա-  
սր ոք զիւր ճշմարիտ յանցանս եւ զսխա-  
լանս ծածկել ջանայցէ, զի մեծարգի  
երեւիցի, ի պատիւս ելանիցէ եւ ա-  
ռաւել քան զոր էն, համարիցի, յայտ  
յանդիման ցուցանել թէ յոյժ հեռի եւ  
ի բացեայ է յառաքինութենէս յայտ-  
մանէ :

Բ . Ամլ պարտ եւ արժան է նշա-  
նակել աստեն ինչ մի մեծ եւ կարեւոր,  
զօրմէ եւ այլուր խօսեցաք<sup>2</sup>, զի թէ կպէտ  
եւ պարտի վանական ոք զխնարհու-  
թիւն, զմեռաւցումն եւ զայլ ամենայն  
առաքինութիւնո լնուլ եւ ի կիր ար-  
կանել, բայց մանաւանդ յայնմիկ պար-  
տի նա ցուցանել զայս ամենայն, որ կա-  
րեւորն իցէ առ կատարեալ պահպանու-  
թիւն կանոնացն . քանզի յայտմիկ օգուտ  
մեր եւ կատարումն եղեալ եւ հաստա-  
տեալ է, վասն այսորիկ թէ շունիցի ոք  
առաքինութիւն բաւական առ կատա-

բելոյ զգործան խոնարհութեան եւ զմեռուցման զոր կանոնքն եւ սահմանադրութիւնն պատուիրեն նմա, զիտասցէ թէ բնաւ ինչ ոչ ունի: Զի առ ի՞նչ առաքինութիւնն այն եւ մեռելութիւն, եթէ յորժամ բնական ինչ ամօթ կամ սակաւ ինչ վնաս մեծարոյ անուանն կրել հասանիցէ, ոչ զանգիտիցէ խրամատել եւ անցանել զայսպիոի ինչ զլխաւոր կանոնաւո: Արդարեւ թէ ստոյգ ինչ խոնարհութիւն, եւ ճշմարիա ծանօթութիւն եւ ցաւս ի վերայ յանցանացն ոք ուներ, զայն ամօթ եւ զպատկառանս որ ի յայտնութենեանտի թերութեանց գայցէ, մտազեւք սրտիւ պարտեր ընդունել ի հասուցումն եւ ի քաւութիւն մեղացն, նա վասն այսորիկ միայն պարտեր առ աւազն ընթանալ, զոր օրինակ արար եւ կայսր Թէոդոս, որում յիրաւի եւ յարժանի է թէ ամենեքին նմանող լինիցին:

Ուեսոդ սու Կայսր յեւ բազում անմեղս ի Թէսաղոնիկն կոտորելոյ, իրրեւ վարաներ տարակուաներ յանձն իւր ի Մեղիողան քաղաքի, թէ ելցէ<sup>շ</sup> արդեւք արտաքս ի հրապարակ հակառակ ընդդէմ սպառնալեաց երանելոյն Ամրոսիոսի, Ռուփինոս իշխան մատուցեալ հաւանեցուցաներ զնա, զի մի յեկեղեցի երթայցէ. Տէր, ասէ, եպիսկոպոս քա-

զաքիդ Ամրոսիոս չէ բնաւ ընդունելոց  
զքեղ այդը. յայնժամ կայսրն, քանզի  
հեղ էր յոյժ եւ խոնարհ, երկիւղած  
եւ բարեպաշտ, եւ պատասխանի եւ  
առէ. Ցանկալ ցանկամ յեկեղեցի եր-  
թալ, եւ անդէն ի բերանոյ եպիսկո-  
պոսիդ լու ի լու ամենեցուն լսել որում  
միանգամ արժանիս եմ: Այսպէս եւ  
քեզ, վանականգ, պարտ եւ պատշաճ  
է ասել: Ցանկամ առ աւագս իմ եւ  
առ հայրս խոստովանութեան երթալ,  
եւ ի նմանէն զայն ինչ որում արժա-  
նաւորս եմ, լսել. նա ինքն ծանիցէ  
զիս եւ առ այնպիսիս՝ որպիսի եմս ճշշ-  
մարտութեամբ, կալցի. զայս ամօթ եւ  
զնախատինս արժանի համարեցի Տէր  
ընդունել ի հաստոցումն մեզաց իմոց:  
Այս է խոնարհութիւն ազնիւ եւ բա-  
րւոք խոստովանութիւն, եւ ապաշխա-  
րութեան գեղեցիկ ընծայութիւն. ոյլ  
ամենեւին օտար է ի ճշմարիտ խո-  
նարհութենէ թէ ծանրագոյն ինչ եւ  
առաւել դժնդակագոյն համարիցի ոք  
զյանցանսն յայտնել, քան նոքօք զԱս-  
տուած զԲարձրեալն դառնացուցանել:

**Եթէ** ըստ պատուիրելոյ կանանացն՝  
պարտիմք ցանկալ թշնամանաց եւ  
սուս վկայութեանց, նա եւ ընդ յի-  
մարս համարելոյ, սակայն ոչ ինչ պատ-  
ճառս ի մէնջ կուսէ տուեալ<sup>3</sup>, ապա

ո՞րշափ եւս առաւել արժան է մեզ  
փափաքել, զի գործ ինչ առաքինու-  
թեան, հետզանդութեան եւ կրօնից  
վճարեսցուք, եւ զայսպիսի մեծ եւ  
զկարեւոր կանոնս կատարիցեմք:

Բայց զի մի կարծիցի թէ զամենայն  
ինչ ընդ ճանապարհ հոգեւոր միայն  
ձգել տանել կամիցիմք, եւ զի առաւել  
դիւրին եւ հետ զայն գործիցեմք, ոն  
առեալ անդրէն միւսանգամ բուռն  
հարցուք զառաջին շաւղացն, զոր ի վե-  
րոյն առացաք, որ բարւոք եւ ճշմարիտ  
է. այն ինքն է թէ ոչ միայն ինչ ոչ  
կորուսանէ մարդ, յորժամ անխիղճ  
մտօք զանձն յայտնիցէ աւագին, այլ  
մանաւանդ պատիւ եւ մեծարանս ստա-  
նայ եւ զնորա սէրն առաւելապէս մինքն  
յանկուցանէ. իսկ յորժամ թագուցա-  
նէ, յայսմ ամենայնէ անկանի առաջի  
նորա: Յոր յաւելում եւ այլ ինչ, որ  
անդստին ի սմին բանից բղխէ, թէ  
յորժամ զայս յայտնութիւն եւ զյոտա-  
կութիւն հպատակին տեսանէ աւագն,  
բազում իմն վատահ լինի ի նա. եւ  
յիրաւի իսկ, զի ճանաշէ ի ներքուստ  
զսիրա եւ զմիտս նորա, եւ զիտէ, թէ  
որ ինչ եւ դժուարութիւն հասանիցէ  
ի վերայ նորա, վաղվաղակի առ ինքն  
բնթանալոց է: Եմլ թէ զանձն ոք բո-  
վանգակ յայտ ոչ առնիցէ, զոր դիւրին

իսկ է իմանալ, յայնժամ շմարթի աւագն հաւատալ ինչ նմա, այնու զի ոչ ճանաչե զնա, եւ թէ զինչ ի նմա թագչիցի, ոչ դիտէ. ուստի հարկ իմն լինի նմա այնուհետեւ զգուշութեամբ եւ երկիւղիւ, ճշդելով եւ սկելով դնալ ընդ այնպիսում ումեք, քանզի կառ կածանս ունի զնմանէ:

Գ. Խայտ արժան է քաջ միտ զնել այսմ, զի մին ի դլխաւոր արմատոց է, յորոց բազում առելութիւնք եւ դառնութիւնք մարթի թէ ի հպատակս ծնանիցին եւ բուսանիցին, որ անշուշտ չքայեալ դադարէին, թէ հնազանդեալն միամտութեամբ աւագին զանձն յայտ առներ: Եւ այսպէս հանապազրդ փորձիւ տեսանեմք, թէ սովին յայտնութեամբ եւ ընդ վերակացուին հազարդութեամբ վախճան առնի բազում ցնորական եւ ստուերական զանդիտանաց, եւ ի բաց ի միջոյ վարատին պէսպէս մատցածին կասկածանք, զոր աւագքն զկրսերագունից ունեին եւ սոքա երբեմն զնոցանեն. վասն զի այս կասկած եւ երկեւղ՝ արհաւրաց եւ ցնորից զիշերոյ նման է, զորս թէ ի հեռուստ ոք տեսանիցէ կամ լուիցէ, խուճապեն եւ զարհուրեցուցանեն. իսկ ևթէ հուզ երթայցես եւ մերձենայցն աչօք եւ ձեռօք, գտանիցես, թէ ոք

այնպէսն նորացոյց նորանշան երեւէր,  
ուստ մի փոքրիկ ծառոյ է : Սոյնօրինակ  
եւ ի ճառեալ իրադ է տեսանել . զի  
այն , որ քեզ այնչափ ահ եւ երկեւզ  
արկանէր , եւ երեւէր թէ իցէ ինչ ,  
իրբեւ հպիցիս ինա , այսինքն յորժամ  
յայտնիցես զանձն քո , եւ զիրադ քում  
աւագին հաղորդիցես , իսկ եւ իսկ  
շքանայցէ , եւ առնացուս ի միտ թէ  
ցնորք լոկ էին այն ամենայն : Վասն  
որոյ բարւոք ասաց Սենեկա ի խօսել  
իւրում զպնդութենէ եւ զհաստատու-  
թենէ մտաց , որով զիրաց ինչ բուռն  
հարկանել պարտիցիմք . Երբ ոչ եթէ ,  
ասէ , զի դժուարին են իլրն , ոչ յան-  
դրգնիմք , այլ վասն զի ոչ յանդգնիմք ,  
դժուարին են : Զի եթէ հաստատու-  
թեամք եւ համարձակութեամք ձեռն  
ի գործ առնեաք , տեսանեաք ապա-  
քէն թէ ոչ այնչափ ինչ , որչափ թե-  
րեւս զառաջինն թուէր , դժուարու-  
թիւն յիրսն կայ : Եւ ի մեկնութիւն  
բանից իւրոց բերէ ի մէջ զօրինակ զի-  
շերական ցնորիցն , զոր սակաւ մի յա-  
ռաջագոյն վարկպարագի ասացաք , նա  
եւ յուշ առնէ զայն բան ճարտարին  
թէ կերպարանք ահազինք ի տեսա-  
նել : Երբ ոչ եթէ , ասէ , զնոստ ճրշ-  
մարտիւ սոսկալիս ինչ եւ ահազինս  
ասիցէ ճարտարս , այլ թէ նոյնպիսի

երեւեցան եւ թ. վասն որոյ մերձեցիր  
եւ շօշափեսջիր ձեռօք, եւ տեսանիցես,  
թէ ոչ ինչ են եւ ունայն կերպարանք:  
Ըստ նմին նմանութեան են եւ իրքս,  
զորմէ այժմ բանքս են:

### Գ. Լ. Ա. Խ. Խ. Թ.

Թէ բազմէ պարուղուն եւ Աստվածոյ,  
ոյնու ոչ շայ յայտնութեան իշխէ հուցն  
ոյնուեւ դիրքն եւ նելուան գործեաց մէջ  
է հաբանութեանն եւ նեւ զինը ինը դուր-  
ճան, ոյնը դիրքութեան եւ ուշցրանութեան  
իշխն:

Ա. Պլար եւ պատշաճ է մեզ ան-  
բաւ գոհութիւնս պարզեւասու առա-  
տաձեռն Աստուծոյ մատուցանել, վասն  
առանձինն երախտեաց եւ շնորհաց, զոր  
առնէ միաբանութեանս. վասն զի նորա  
շնորհելով է, զի ամենեքին այնպէս  
մեծարոյ զայս յայտնութիւնս համարին  
ի վանորայի, եւ այնչափ խնդութեամբ  
եւ յօժարութեամբ կատարեն: Զի այս  
գործո ինքնին եւ ի բնէ կարի դժուա-  
րին է քան զբնաւ արտաքին Ականս  
մարմնոյ եւ ապաշխարութեան: Եւ թէ  
քանի դժուարակատար ինքնին իրբն  
իցեն, շատ խոկ երեւի ի ծանրութենեն,  
որ ի խորհրդական խոստովանութեանն  
կայ, յորում բազում անդամ առաւել

դժուարութիւնս, քան յայլ ամենայն  
պատուիրանս, զտանեն հաւասարցեալքը  
Եւ զի թէթեւագոյն եւ փոքրագոյն  
ծանրութիւնն լինիցի, հարկ իմն եղեւ,  
աստուածեղեն օրինացն ճոխութեամբ  
զինիք եւ զգաղանութիւն խոստովա-  
նութեանն պատուիրել, որ ամենեւին  
իսկ ողջ եւ անխախուտ պահի. բայց  
սակայն տակաւին ոմանց այնպէս  
դժուարին ինչ խոստովանելն թուի,  
զի առ շյայտնելոյ զանձինս եւ զմիսս  
իւրեանց՝ ախորժեն կամին յառաջ քան  
զկատարեալ եւ զբուն մշանցենաւոր  
դժոխսն կրել, աստեն իսկ յանձն առ-  
նուլ ճաշակել կանուխ իմն դժոխս  
յանդադար տագնապէ վարանաց մը-  
տացն խղճի, յանձկութեանց եւ ի  
խռովութեանց անտի, զոր հանապազ  
եւ ամենայն ուրեք յանձինս իւրեանց  
բարձեալ շըջեցուցանեն: Բայց դու  
գործ մի մեծ քան զայս վճարես, յոր-  
ժամ զբնաւ խորհուրդս քո յատակու-  
թեամբ հաղորդես աւագին, զի ոչ  
զմզադ միայն եւ որ նիւթ խոստովա-  
նութեան իցէ, նմա ի վեր հանես,  
այլ եւ զորս չիցենն մեզք կամ նիւթ  
խոստովանութեան: Ուր զի եւ բնու-  
թիւն մարդոյ անդստին իսկ սովոր է  
բազում անդամ առաւել իմն դժուա-  
րութիւն եւ հակառակութիւն կրել ի

յայտնել զսակաւ ինչ տկարութիւն իւր , զշնչին իրս եւ դփոքը ինչ թերակատարութիւն , քան թէ զայլ մեղսն ծանունս : Եւ այն զի այս ամենայն ոչ իբրեւ խոստովանութիւն ինչ , այլ արտաքոյ այնր յայտնին , արգարեւ կարի մեծ է : Արդ որովհետեւ զայս իրս շահաւետս , որ ինքնին իսկ եւ ի ընէ այնշափ դժուարին է , այնպէս թեթեւ եւ հեշտական դործեաց մեղ Տերն , միրաւի ի մեծի համարի ունել արժան է զշնորհս բարերարութեանն , եւ մեծապէս զոհանալ զտուողէն :

Բ . Աղջ զիաեսցուք տեսցուք , թէ զինչ պատճառք զիւրութեանս այսր եւ քաղցրութեան ի վանսն իցեն : Արդ առաջինն եւ զլիաւորն նոյն իսկ շնորհք կրօնաւորութեան են . քանզի Աստուած ինքն՝ վանաց վանաց առանձինն ինչ եւ պատշաճ միշնորդս մատուցանէ , որպէս զիարդ յառաջադիմութեան կարդին , կատարածի նորա եւ հրահանդացն ի դեպ եւ կարեւոր իցէ : Եւ այս իսկ է , զոր շնորհս կրօնաւորութեան կոչեմք : Եւ քանզի կատարած վախճանի միարանութեանն այն է , զի կազմք եւ պատրաստք լինիցիմք ընդ հանուք եւ ընդ բնաւ արշաւել , օդնական լինել ոգւոց եւ ընդ ամենայն աղգաղ մարդկան շրջել , վասն այսորդիկ

կարի կարեւոր է առ այս, զի դիւր  
հպատականն ի գլխոյ մինչեւ ցթաթս,  
ի ներքուստ եւ արտաքուստ ողջ բո-  
վանդակ ստուգեալ ծանիցէ աւագն,  
վասն այնոց պատճառաց զորոց յատա-  
ջագոյն ասացաք. սմին իրի եւ Առ-  
առած զայն առանձինն շնորհս եւ  
զօգնութիւն պարզեւէ մեզ:

Գ. Խըկրորդ պատճառք դիւրու-  
թեանս այսորիիկ եւ քաղցրութեան,  
մուազեւը ընդունելութիւն աւագացն  
է, եւ հայրական խնամք եւ աղիք զոր  
ի նոստ գտանեն հպատակքն, եւ դար-  
ձեալ այն մարդասիրութիւն նոցա եւ  
զութ որով զեկեալան բնդունին, այն-  
պէս զի ոչ վասն այլ ինչ իրիք թուի  
թէ նատիցին նորա անգին, բայց զի  
ունկն մատուցանիցեն քեզ եւ միսիթա-  
րիցեն զքեզ: Առծ իմն իրոք են այս,  
ուստի հարկ է, զի հպատակքն հաս-  
տատեալ դնիցեն ի միտս իւրեանց եւ  
հաւատացեն, թէ զայս գորովալից  
ընդունելութիւն եւ զմարդասիրութիւն  
անշուշտ գտանելոց են յաւագս անդ,  
որպէս զի ամենեքին առ նոստ ընթա-  
նայցեն վատահաւթեամք, եւ մի բնաւ  
ի բաց թողուցուն վճարել զայսոպիսի  
մեծ իրս եւ զկարեւոր՝ պատճառանօք,  
որպէս թէ երկնշիցին ի վերակացուաց,  
եւ ի նոցանէ իբրեւ ի խստաղոյն եւ ի

բռնադոյն մարդկանեւ սոսկացցեն : Աւ  
ստիաւ նպաստաւոր լինիցի ի ոյն եւ  
ածելն զմաւաւ , թէ զհնազանդեալսն  
այսպէս մարդառէր խնամավք եւ զթով  
ընդունել կարի կարեւոր է եւ նոցին  
իսկ աւադացն , այնու զի այս նոցա  
պաշտօն է , ապա թէ ոչ զպատշաճ  
պարտոյս իւրեանց բնաւ ոչ կասարելին :

Դ . Խրանելին քեռնարդոս իրրեւ  
զայսց բանից Երգոց Երգոյն , թէ “Յըն-  
ծացուք եւ ուրախ լիցուք մեք ի քեզ ,  
եւ սիրեացուք զստինս քո քան զգինիու ,  
առնու ի զրել , զայս ձեւ օրինակի  
խրառէ զաւագսն եւ առէ . Լուիցեն  
զայս առաջնորդք , որ իւրեանց հնա-  
զանդելոցն յա՞ եւ յերկեւդ լինել ա-  
խորժեն հանապազ , իսկ յօդուտ եւ ի  
շահ դուն ուրեք . աղէ խրառեցարուք ,  
ոյք դատիք զերկիք . ուսարուք , թէ  
պարտ է ձեզ մարս հպատակացն եւ ոչ  
թէ տեարս լինել . ջանացարուք , զի  
սիրելի մանաւանդ , քան սոսկալի լի-  
նիցիք . եւ եթէ երրեմն պէտք ինչ  
խստութեան իցեն , այն՝ հայրական  
լիցի եւ ոչ բռնաւորական . բնծայե-  
ցուցէք զանձինս իրրեւ զմարս ի զրգել  
եւ ի զգուել զորդիս ձեր , եւ իրրեւ  
զհարսի յանդիմանել ձերում . զգօնացա-  
րուք , թողէք ի բաց զգազանութիւն ,  
արդելջիք կախեսջիք զգաւազանս .

բուսուցեք ստինս, լանջք կաթամբ  
պարաբռասցին եւ մի տարապարա  
հպարտութեամբ ուռնուցուն<sup>2</sup>: Եւ յայս  
պատճառս ի մեջ մատուցանէ զայն  
բան առաքելոյն Պաւղոսի, թէ “Եղբարք,  
Եթէ յանկարծ բմբոնեսցի ոք ի ձենջ  
յինչ եւ իցէ յանցանս, դուք՝ որ հո-  
գեւորքդ էք, հաստատեցէք զայնպի-  
սին հոգւով հեղութեան, զդոյշ լի-  
նիջէք անձանց, զի մի եւ դուք փոր-  
ձիցիք,<sup>3</sup> յիշէ եւ զպատգամ Եղեկիթի  
մարդարէին, թէ “Անօրէնն այն յանօրէ-  
նութեան իւրում մեսցի, եւ զարին  
նորա ի ձեռաց քոց խնդրեցից,<sup>4</sup> Ամյ  
աւագայն, որ ոչ մոտադիւրութեամբ եւ  
մարդասիրութեամբ ընդունիցին զհպա-  
տակս, որ վասն յայտնելոյ զիւրեանց  
փորձութիւնս եւ զտկարութիւնս առ  
նոսա մատչիցին: Ամյ նոյս, Եթէ  
թախծեալս եւ դառնացեալս արձակեն  
զսոսա, Եթէ ոչ հայրական աղիս եւ  
խնամն ցուցանեն ի վերայ ոոցա, զի  
Եթէ վասն այսորիկ մեռանել ինչ կամ  
յոռագոյն լինել հպատակացն հասա-  
նիցէ, որպէս բազում անգամ ար-  
գեամբք իսկ դիպի, զայն Աստուած-  
յաւագէ: անտի խնդրեսցէ: Այնպէս  
զի թէ եւ օգուտ հպատակիդ չկայր ի  
միջի, սակայն աւագն գոնէ վասն իւր  
միայն եւ վասն բարուր զիւր պաշտօնն

վճարելոյ պարտապան էր փոյթ մեծ  
այսմ տանել, զի եւ դու զայն՝ որ ի  
քեզ ապատան է, քաջ կատարեցես:

Ե. Երրորդ պատճառք, որ դիւրին  
եւ պատրաստական զայս յայտնու-  
թիւնս կազմէ, է օրինակն այլոց եւ  
հասարակաց ամենեցուն յաճախ սո-  
վորութիւն, զի տեսանեմք զեղբարս  
մեր, զի հանապազ զնոյն ի կիր արկա-  
նեն: Ամին իրի յիրաւի եւ յարժանի  
մարթիմք ասել եւ մեք զայն ինչ, որ  
գիպեցաւն երբեմն երանելոյն Աւգու-  
տինոսի<sup>5</sup>. որպէս եւ ինքն դրէ: Կամէր  
նա եւ հասաւաեր ի միտս իւր դառնալ  
յուղիդ եւ ի ճշմարիտ կրօնս, այլ  
քանզի զգաստութեան կեանս կեալ  
կարի դժուարին թուեր նմա, կասէր իմն  
եւ շկարեր կատարել զոր ինչ միանդամ  
առաջի եղեալն էր: Խակ յաւուր միում  
զայր երեւեր նմա ինքն ժուժկալու-  
թիւնն ի կերպարանս պարկեշտ եւ ցա-  
ծուն տիկնոց միոյ, եւ կացեալ ցուցաներ  
բազում մանկունս եւ աղջկունս, զորընդ  
իւրով պատմւճանաւն ծածկեալ պա-  
հէր. եւ այլ եւս արս եւ կանայս զգաս-  
տացեալս, պարկեշտականս, սրբամա-  
սոյցս. ապա ժպակէր եւ ծիծաղէր, որ-  
պէս թէ զվատութիւն եւ զկարճմտու-  
թիւն Աւգուտինեայ յանդիմանիցէ. եւ  
բարբառէր առ նա զայս ձեւ օրինակիրա-

նից։ Միթէ շիցե՞ս գու ձեռնհաս այնմ, որում այս արք եւ կանալը զօրեցին։ կամ թէ սոքա անձանց ինչ քաջութեամբ հասին այնմ եւ ոչ մանաւանդի Տէր Աստուած իւրեանց։ Զայս իբրեւ ետես եւ լուսւ, մեծապէս քաջալերեցաւ Երանելին եւ զօրացաւ յոդի իւր։ Զայս եւ քեզ պարտ է առել յքեզ, յորժամ դժուարութիւն ինչ առաջի մասց քոց դեւն նկարիցէ առ ի խափան այսմ յայանութեան լինելոյ։ Զի՞նչ, միթէ շկարիցե՞ս գու, զոր ամենեքինն կարեն։ միթէ շառնիցե՞ս գու զայն ինչ, զոր մեւսն առնէ, որ քան դքեզ երիցագոյն եւ տեղեկագոյն եւ իմաստնագոյն եւ խորագիտագոյն եւ կորովագոյն է։ Եւ ահա այս խորհուրդ այնապէս իսկ զիրսն դիւրացուցանէ, զի ոչ միայն հեշտ գործիցէ զհամար մաացն խզճի, այլ եւ ցուցանիցէ թէ դառն եւ դժնդակ է զայն ի բաց թողուլ։ զի տեսանեմք թէ այլոց գայթագութիւն լինելոց եմք եւ բիծ նախատանաց յանձինս ձգելոց, եթէ զոր այլքն առ հասարակ առնեն, մեք միայն մերով անփութութեամբս շինարիցեմք։

**Վ**ասն այնորիկ պարտ եւ պաաշաճէ ամենեցուն մեզ դուն եղեալ ջանալ, զի օգտակար կարդս այս եւ շահաւետ սովորութիւն ընդարձակեալ տարածա-

նիցի, որպէս զի միոյ ուրաք օրինակաւ  
այլք ինմանել յորդորեացին։ Հինորեից  
եւ տեղեկագունից զործ է մանաւանդ՝  
զայս եւ զայլ սոյնպիսի իրո օրինա-  
կաւ եւ բանիւք իւրեանց հաստատուն  
պահել. զի զոր օրինակ իւրեանց խօ-  
սիւքն եւ շինութեամբ բազումն կարեն  
օգուտ լինել, նոյնպէս եւ յաճախ  
վեասուց եւ շարեաց պատճառք կարող  
են լինել։ Վասն զի այլք բազում  
հաւատուաւ կան եւ նկատեն զիւրա-  
քանշիւր զործս եւ զբանս նոյա, եւ  
մեծ իմն հաշուին եւ զչետ երթան  
այնք ամենայնի, զոր նշմարեն թէ երի-  
ցագոյնք իւրեանց մեծարոյ համարին  
եւ յարգեն։ Յաւելում առ այս եւ այլ-  
ինչ, թէ կարի մեծ օգուտ է իւրաքան-  
շիւր ումեք զայս իրո բազում անգամ  
կատարել եւ ի կիր արկանել, զի այս-  
պէս զիւրին լինիցի մեզ այն. իսկ եթէ  
ուրեք երրեք անփոյթ առնիյեմք, յետ  
սակաւ ինչ աւաւրոյ յոլավագոյն դժուա-  
րութիւն ի նմա գտանեմք. նոյն պա-  
տահէ եւ յայլ կրթութիւնս խոնար-  
հութեան եւ մեռուցման, նոյնպէս եւ  
ի պատուիրանի խստավանութեան հա-  
նապազ լեալ տեսանեմք, զի որ միան-  
գամ միայն ի տարւոջ խստավանին,  
այն նոյա կարի դժուարին լինի. իսկ որ  
յաճախագոյն՝ զիւրին եւ բազոյր առնի:

Զ. Չորրորդ անգամ, ոչ սակաւ եւ այն սատար լինիցի ի առյն, զի ճանաչէ մարդ թէ յորժամ երթայ տալ աւաղին կամ հոգարարձուի հոգեւոր իրացն զհամար խղճի մտաց իւրաց, ոչ որպէս դատաւորի ումեք, ոյլ իրբեւ հօր ասէ զայն ամենայն, զի միսիթարիցէ նա զիւր հնազանգեալն, եւ խորհուրդ տալլյէ նմա եւ ուսուցէ դարմանու։ Ուստի չէ մարթ ումեք վասն այնց իրաց, զոր յատենի անդ պատմիցէ, ի պատիժու ինչ պատուհասից մտանել, թէպէտ եւ արժանի պատուհասից իրքն իցեն։ որպէս եւ ոչ վասն յայտնելոցն ի խորհրդեան խոստովանութեան պատիժք ինչ կան։ զի այս երկու ատեանք այլակերպ յայլոց ատենիցն են, եւ ոչ որ զնոցանեն ինչ ասիցի, ի սոսա պատշաճել հնար է։

Է. Հինգերորդ անգամ, զոյս յայտնութիւն խղճի մտաց մեծապէս դիւրին գործէ, եւ զբանս զոր ցայս վայր ասացաք, առաւել հաստատէ պահելն աւագաց զզազանիս եւ լուել զյայտնելոց, զոր եւ սահմանագրութիւնքն ակնարկեն, որպէս զի վերակացուն ոչ ումեք ի մարդկանէ զայն ինչ, որ ասացան, յայտնիցէ։ Ապա սնհոգ եւ անկասկած լիջիր, զի զոր միտնգամ նմա ի համարի խղճի մտացդ բանայցնո,

այն վիակեալ եւ ծածկեալ մնացէ ի  
որտի նորա, ոչ ումեք բնաւ ի վեր  
ելանիցէ եւ ոչ վեսաս ինչ կամ վաս ա-  
նուն քեզ անտի հասանիցէ։ Եւ թէ-  
պէտ դաղտնիք ինքնին իսկ եւ ի բնէ  
իւրեանց պարտապան առնեն ցմեղս եւ  
ցմահացու իսկ ի պահել զասացեալն,  
սակայն եւ պատուական հայրս մեր եւ  
զլուխ համօրէն ուխտիս մերոյ կղաւ-  
դիս Ակուաւիւ։ ծանր եւ սաստիկ  
վճռովք պատուիրեաց եւ հաստատեաց  
զնոյն, նա եւ պատիժս եւ վրեժս եւս  
սահմանեաց ի վերայ նոցա, որ այլազգ  
ինչ դործիցեն, որպէս զի եւ կամեցաւ  
իսկ զայնպիսիսն արդելուլ եւ արկանել  
ի պաշտամանէն անտի իւրեանց։ Եւ  
ոչ միայն կամի, զի հպատակացն այս  
իւր վճիռն ծանօթ լինիցի, այլ զի եւ  
տւաղքն զիտացեն, առէ, եթէ ի յան-  
ցանել նոցա ի պահպանութեան բանիս  
այսորիկ, անշուշտ զայնը վրեժս լու-  
ծանիցեն։ Եւ զոր օրինակ, զի մի ոք ի  
խորհրդական խոստովանութենէ սար-  
անուցու, հարկ եղեւ զքահանայսն ի  
պահպանութիւն կնքոյ նորա եւ գաղ-  
անեացն խստիւ եւ սաստկաղոյնս  
բռնադատել. նոյնպէս, զի մի ոք ի հա-  
մարոյ խղճի մասայն պատճառանօք ի  
բաց փախիցէ, պատշաճ թուեցաւ մե-  
ծարոյ Հօր մերում զայնը զգաղտնիսն

այնպէս խնամավ եւ առանձինն կարեւոր  
բանիւք յեղքեղուլ, զի մի զուցէ այս-  
պիսի մեծ իրք թուլասցին ինչ կամ  
արհամարհիցին։ Զգիտեմ, առէ, թէ  
վեասակարաղոյն ինչ քան զայս՝ բա-  
րուք կարդի միարանութեանն մարթի-  
ցի լինել. զի միաբանութիւնն ցանկայ  
եւ ախորժէ ածել հասուցանել զիւրան  
ի կատարումն առաւել ընդ ճանապարհ  
հոգեւորն ուղղութեան եւ ներքին մշա-  
կութեան, քան այլովք ինչ օրինօք եւ  
արտաքին պատուհասիւք։ Ուստի շատ  
խոկ ի միտ առնուն աւաղքն թէ քա-  
նի մեծ վեաս վանացն բերիցեն, եթէ  
զգաղանութիւն իրացս այսոցիկ լու-  
ծանիցեն։

## Գ. Լ Ո Ւ Խ Ժ

Թէ չէ՞ առնակ եւ պայման ունել դուր  
իշե է ուն ունահոր իշնի հուց։

Ա. “Հե՞ իրբեւ զջուր զսիրտ քո ա-  
ռաջի Տեառն,,<sup>1:</sup> Այս նմանութիւնն, ո-  
րով Երեմիա մարդարէ պաշտի, յայտ  
արարեալ ցուցանէ թէ որով օրինա-  
կաւ բանալ արժան իցէ զմեր սիրտս  
այնմ, որ զԱստուծոյ զտեղի ունիցի։  
Արդ յորժամ զհամար խղճի մտացն  
աւացեմք, այնպէս առալ պարտ է, որ-  
ովէս չուր ոք յամանոյ թափիցէ։ Քան-

զի յորժամ եւղ կամ մեղք յանօթոյ հեղանիցի, սակաւիկ ինչ յամանին մածեալ կայ միշտ. իսկ յորժամ դինի կամ քացախ հեղուցուու, դէմ հուն կայ մնայ յանօթի անդ: Այլ եթէ ջուր ոք թափիցէ, ոչ ինչ մասն նորա ընդ անօթն մածանի, ոչ հոտ ինչ եւ ոչ համ մնայ անգին, նա եւ ոչ հետք ինչ կամ նշան, ուստի հնար իցէ ճանաշել ի միտ առնուլ թէ ջուր կայր անդ երբեմն, որպէս զի եւ կարծիցի իսկ, թէ ոչ եղեալ էր ինչ ի նմա: Այսպէս եւ քեզ պարտ է հեղուլ եւ յայտնել զսիրտ քո առաջի աւաղին, մինչ զհամար խղճի մտացդ տայցես, որպէս զի մի ինչ մածանիցի այլը, մի հոտ ինչ եւ համ կայցէ ի նմա, եւ միանգամայն՝ ոչ ինչ նշմարանք մնայցեն անդէն:

Բ. Եւ քանդի այսպէս կարեւոր են իրքս եւ այսչափ զօրաւոր եւ զլխաւոր միջնորդ զհոգեւոր օգուտ մերոց անձանցս շահելոյ, վասն այսորիկ կամ եղեւ որբոյ Հօր մերում զի բաց ի սովորական յայտարարութեանց անտի խղճի մտացն, որ զամն ողջոյն առ հասարակ կատարին, ի վեց վեց ամիսս առ անձինն իմն պայմանաւ նոյն գործն վճարեսցի. եւ վեցամսեայ ժամանակի համարն միահամուռ տացի, եւ այն ցանկ եւ միշտ յառաջ քան զնորոգումն

ուխտից<sup>2</sup>։ Այս այս հանապազ պաշտեցաւ ի միաբանութեանս եւ անդստին ի ժամանակէ անտի չորրորդ ժողովոյ համօքէն ուխտին ի հասարակաց կանոնս անդ զրեցաւ։ Եւ զոր օրինակ կամի Հոյրս, զի բաց ի սովորական խստավանութեանցն զոր բազում անդամ ի տարւոջն առնեմք, յայնժամ համօքէն մեզաց վեցամսուայ անջրապետութեանն խստավանութիւն լինիցի, ըստ նմին նմանութեան սահմանէ, զի բաց ի սովորական համարոյ այտի մասցն խջճի, զոր ամենեքին յաճախազոյնո հատուցանեն, յայնժամ վասն ամենայն ժամանակի, որ ի վերջին համարոյ անտի անց կատարեցաւ, բովանդակ իմն համար այր իւրաքանչիւր հատուցանիցէ. զի համարեցաւ Երանելին, թէ շմարթի այլ ինչ ազնուազոյն եւ զիսպազոյն միջնորդ տալ մեղ առ ներքին նորոգութիւն հոգւոյ։ Վասն այսորիկ եւ մեծապատիւ հայրս մեր Կղաւդիս Ակուաւիւ առանձինն օրինակազայս սովորութիւն բնծայեցուցանէ եւ յանձն առնէ ի հրահանդան, զոր Աստելուաց վանայն ետ, եւ առէ իսկ այսպէս, Եթէ հպատակքն զհամար մասցն խղճի ըստ պատշաճին տայցեն եւ աւազքն նոյնապէս բնգունիցին, արդարեւ այն կարի մեծապէս գործակից լի-

նիցի ի նորոգումն հոգւոյ եւ յաճումն  
քաջութեանց եւ կատարման վարոց  
ի միաբանութեանն։ Այս բանից հաւան  
եւ միաբան բարբառի եւ սուրբն թար-  
սեղ. Եթէ ոք, առէ, յայնցանէ որ  
խոնարհագոյնքն են, փոյթ ի մտի ու  
նիցի արագ արագ յառաջադէմն նկրտել  
եւ հասանել ի կատարումն, պարտի  
եւ ոչ զմի ինչ ի յուզմանց անտի  
մտացն առ իւր պահել եւ թագուցա-  
նել<sup>3</sup>։ Զոր օրինակ ի մէջ վճիռ եւ ա-  
կանակիռ ինչ ջրոյ կոպիճք եւ աւագք  
անդամ, թէպէտ եւ կարի մանրախիճ  
իցեն, երեւին, թէ տարածեալ կան ի  
յատակի, բայ նմին նմանութեան եւ  
հպատակն այնպէս պայծառութեամբ  
եւ յատակութեամբ պարտի յայտ առ-  
նել զանձն իւր աւագին, որպէս զի ա-  
մենեւին զամենայն շիղս հոգւոյ նորա  
եւ զթերակատարութիւնս դիտեալ  
տեսանիցէ նա։ Ապա յաւելու նոյն  
Երանելին. Զի այսու օրինակաւ, առէ,  
որ գովելի ինչ է, այն հաստատիցի ի  
մեղ, իսկ որ եպերելին է, պատշաճ դե-  
ղով բուժիցի. Եւ ի ձեռն այսր կրթու-  
թեան եւ սովորութեան, զոր վճարեմք,  
սակաւ քայլիւք գնացից ի կատարումն  
անդր երթեալ հասանիցեմք<sup>4</sup>։

Գ. Եւ զի լաւ եւս եւ դիւրագոյնս  
զայս վճարել կարիցեմք, եղեալ կան

ի միաբանութեանն Երեւելի այն հրա-  
հանդք, որ ի սղյն պէտո կարգեալ են:  
Որ ընթեանուն, այսմ միայն ուշ ու-  
նիցի, զի յերկուց Երեւելի մասանց ան-  
տի նորա, առաջինն որ եւ ոկիզն իմն  
եւ յառաջարան է, զլխաւոր եւ աղնուա-  
գոյն մասն է նորա, այնու զի ամփո-  
փեալ կայ ի նմա բովանդակութիւն  
քառամանորդ կանոնի սահմանադրու-  
թեանց համառօտելոց, որ զհամար ապ-  
զազմի մասացն եւ զայնը օրինակ ուսու-  
ցանէ: Արդ իբրեւ հրամայէ իւրաքան-  
չեւր ումեք խորհել, թէ քանի մեծ  
զայս իրս համարիցի սուրբ Հայրն ի  
սահմանադրութիւնս անդ, ապա այս-  
պէս առէ: Այս իւրաքանչեւր մեծաւ  
յստակութեամբ որտի ընդ կնքով  
խոստովանութեան կամ իբրեւ գաղ-  
անիս ինչ կամ զիարդ եւ ախորժիցէ  
եւ առաւել միմիթարութեան իւրում  
անձինն հաշուիցի, առանց ինչ թա-  
գուցանելոյ՝ զանձն իւր ողջ բովան-  
դակ յայտ արասցէ, թէ որով իրօք  
զամենեցուն Տէրն դառնացուցեալ իցէ  
յետ վերջին համարոյ անտի խզմի  
մտացն, կամ անշուշտ ի վեր հանցէ  
զայն թերութիւնս, որ յայնմ ժամա-  
նակին առաւելապէս ծանրանսպցեն ի  
վերայ անձին նորա: Արդ զայս ինչ  
առեմ ես, թէ սղյն իսկ է մեծ եւ

զլիաւոր գործն, եւ նա որ զաղդեցութեամբ սկզբանս այսորիկ զանց առնիցէ, ոչ բնաւ բարւոք եւ ամբողջ համար զիսդիմուցն առյցէ, թէ պէտ զմեւո Երկրորդ մասնն, յորում առանձինն շորեքտասասն դլուխը բովանդակեալ կան, ողջոյն պահիցէ:

Դ. Ի՞նչոյ զիսայս յայտ յանդիմանն երեւիցի, շնորհական պատք զմասունս մասունս եւ զդլուխս դրոյն աստեն ի հանդիսի անցուցանել, այլ շատ այնշափ է թէ վասն միոյն միոյն ի զլիաւորացն առակ օրինակի ի մէջ մասուցանիցեմք, եւ այն վասն Երրորդ զլիոյն, որ հբամայէն մեզ զմերոց փորձութեանց եւ զախտից կարեաց եւ զւարաշարն յօժարութեանց տալ զհամար: Քանդի այս իմն մի ի զլիաւորաց է, յայնցանել զորոց պարտ է մեզ համարս տալ այս ինքն է զինչ եւ քանի փորձութիւնս ունիցիմք, կամ թէ թափանձիցն ինչ զմեզ նոքա եւ ծանրատապտուկ իցեն, եւ թէ որշափ դիւրաւ, գժուարաւ, եւ կամ որպէս եւ զինչ օրինակաւ նոցին ընդդէմ դառնողցեմք: Եսոյն բանկը են եւ զայլոց ախտից եւ զյոտի յոռի յուղից շարժմանց եւ զյօժարութեանց ողւոցն: Եւ ոչ այլ ինչ յաւելուածս բանից զայսցանէ մարթ է դառնել անդէն ի նմին զլուխ, նա եւ ոչ ի բնաւ

իոկ երկրորդ մտածն մտանենի հրահանգայն:

Առդ հարցանեմ, միթէ յորժամ զամնայն փորձութիւնս եւ զվատթարագոյն յօժարութիւնս իւր յայտ ոք աւազին առնիցէ, մարթ ինչ իցէ ասելթէ բարւոք եւ մեկին համարս ետ հոգեւոր հօրն իւրում զիւրոց խղճի մտայն, այնու զի դիտեաց եւ ծանեաւ սազպայման հոգւոյ նորա այնշափ, որշափ արգի ճառեալ զլուխտ հրամայէ: Եպաքէն չէ այն բաւական, եթէ ոչ զանկումն եւ զյանցումն իւր, թէ դիպեալ ինչ իցէ անգէն ի փորձութիւնսն, նշանակիցէ: Քանզի այլ իմն է ասելթէ յամբարտաւանութիւն յօժարեալ եմ, եւ այլ այն՝ թէ այնպէս իմն մէտ եւ յօժար ի հպարտութիւն եմ, մինչեւ զայս ինչ իրո արարի կամ առնել կամցայ, զի մեծարգի եւ ի համարի լինիցիմ առաջի այլոց. եւ կամ, կարի իմն գժկամակ եղէ ընդ այն, զի այս ինչ եւ այս հրամայեցաւ ինձ, եւ այսպիսի ինչ պատճառանոք դուն զործեցի զայն յինէն ի բաց թօթափել. եւ այս վասն այնորիկ միայն, զի չկայր յիս առաքինութիւն շատ եւ ոչ խոնարհութիւն բաւական առ ի զայն վճարելոց, թէպէտ եւ ձեռնհաս էի դիւրաւ ի զլուխ հանել: Դարձեալ այլ այն է

ասել թէ ցատկու եմ եւ չհամբերեմ.  
 եւ այլ թէ այնպէս նեղասիրա եմ եւ  
 բարկասիրա, զի բարկութիւնն եւ նեղ-  
 սրբառութիւն առեալ հանին զիս բառ  
 շափ պայմանի անձին իմոյ, եւ արարի իսկ  
 եւ ասացի այնպիսի ինչ, որ գայթագե-  
 ցոյց զընկեր իմ։ Եւ միանդամոյն, այլ  
 ինչ է ասել, յանպարկեշտ փորձու-  
 թեանց դրդիմ եւ բախիմ, եւ այլ իմն  
 այնպէս վասութեամբ վարեցայ ի փոր-  
 ձութիւնս, զի բազում ժամս յամսցի  
 կացի ի նոսին կամ զուարձացայ, այ-  
 լովքն հանդերձ։ Զի յայտ իսկ է թէ  
 այլ ինչ դատաստան առնի զնմանէ,  
 որ պարտեցաւն եւ նկուն եղեւ ի փոր-  
 ձութենեն, եւ այլ զայնմանէ՝ յորոյ  
 վերայ յարձակել յարձակեցաւ փոր-  
 ձութիւնն, այլ ինքն անհնարին ուժով  
 եւ քաջութեամբ ընդգէմ ոգորեցաւ։  
 Վասն այսորիկ այլ ինչ զեղ եւ դար-  
 ման նմա մատուցանելի է, եւ այլ սմա.  
 որպէս եւ ջերմանն յոր ուժեղ ոք եւ  
 զօրաւոր ըմբռնեալ իցէ, այլազգ դար-  
 ման լինի, եւ այլազգ այնմ որ ի վե-  
 րայ ակարի ուրուք դատնիցի. զայտ եւ  
 բժշկին եւ նմին իսկ ջերմնուտին կարեւոր  
 պէտք են զիտել. քան զի, զոր օրինակ  
 ասացաք, այլազգ բժշկութիւն առնի  
 այնմ, որ անոյժ ջերմընկալն իցէ, եւ  
 այլազունակ այնմ, որոյ կաղմուած

խառնուածոյն բուռն է եւ զօրաւոր։  
Նմանապէս յոյժ պիտոյ է եւ քեզ եւ  
հողեւոր բժշկին ճանաչել թէ քանիօն  
իցէ ոյժ զօրութեան քո կամ տկարու-  
թիւն հիւանդութեանդ, զի անդստին  
ի միտ առեալ գիտիցէ, թէ որով օրի-  
նակաւ զքեզ բժշկել եւ կամ զի՞նչ  
զեզ գարմանոյ մատուցանել արժան ի-  
ցէ։ Աւան այսորիկ այն չէ բաւական,  
թէ միայն զքո փորձութիւնող եւ  
զշարաշար ախտա նմա մեկնիցես, եթէ  
ոչ ընդ նմին եւ զզլորելդ՝ թէ պա-  
տահեաց ինչ երբեք, մերկանայցես ա-  
ռաջի նորա։ Զի աստի իսկ յայտ զայ-  
ցէ, թէ որչափ տկարութիւն իցէ քո  
ի հոգւոջ, կամ քանի կար զօրու-  
թեան։ Յայտ սակա եւ քառամնորդ-  
առաջնորդ կանոնն սահմանադրու-  
թեանցն համառօտելոց, որ զայտ իրաց  
եւս ճառէ, այսպէս բարբառի։ Եւ ոչ  
մի ինչ ի փորձութեանց անտի իցէ,  
զոր մերբութագուցանիցեն եւ աւաղին  
չհանիցեն ի վեր, որպէս եւ ոչ զպա-  
կասել իւրեանց։

Ե. Աւասիկ այս իսկ է, որ ի ոկրո-  
բան անդ հրահանգացն յայտ առնի,  
յորում այնպէս յայտ յանդիման պա-  
տուեր հրամանի կայ ի վերայ հպատա-  
կացն, զի զամանայն սիրտ իւրեանց բա-  
նացցեն աւազին, եւ զայն ինչ, որով

զառնացուցեալ իցեն զԱռառուածութիւնն, մի ծածկիցեն, կամ անշուշտ զմերութիւնս զայնոսիկ, որ ծանրացեալ իցեն ի վերայ անձանց նոցա, հանցեն ի վեր: Եւ այս բան ի բնաւ իսկ ի չորեքտասան յաջորդ գլուխոն ոչ եւս այլ մեկնի եւ ոչ աւելի ինչ յայտ առնի: Նմին իրի, Եթէ անփոյթ ինչ ոք զայսու առնիցէ, ապաքէն կարծիցի թէ զայսպիսի կարեւոր իրս եւ զոր այնչափ մեծ ամենեքին առ հասարակի ի միաբանութեանն համարին, առ աշոք եւ կերպարանօք միայն կատարէ, նա եւ ոչ այնչափ իսկ: Մարթի թէ այս վարդապետութիւն ամենեցուն օդակար լինիցի ի ճանաշել, Եթէ զիարդ հարցն իւրեանց հոգեւորաց զհամար մասց իւրեանց տալ պարտիցին:

Զ. Եւ զի մեծ եւս յատակութեամբ ոյր իւրաքանչիւր գնայցէ ի սմին, չպարտի այնու միայն շատանալ, յորժամ զիւր վրեպսն եւ զպակասութիւնս միանդամայնն եւ խառնիխուռան ասիցէ, այլ հարկ է եւ ի մասնաւոր մասնաւոր իրս գալ իջանել. վասն զի այսպէս յայտական ծանօթու տայ զանձնէ, այլ ոչ, թէ այլազգաղոյնս ինչ առնիցէ: Այս խրատ եւ աղղեցութիւն խորհրդական խոստվանութեան եւս կարի օդատակար է. զի չէ քեզ բաւական առել

անդէն խառնիխուռն, թէ թողի անսացի, զի շար ինչ խորհուրդք առ եւ զնաց առնիցեն զմիաս իմ. այլ հարկ է, ասել եւ զայն թէ ցոր վայր առեալ տարան զքեզ խորհուրդքն: Եւ թէ պէտ սխալանքն որ գործեցան, չիցեն ինչ առաւել քան զներելի մեղս, եւ ներելոյքն չիցեն պիտոյ եւ կարօտ խոստովանութեան, բայց քանզի մեք զնոսին եւս խոստովան լինիմք, որպէս եւ արժան իսկ է եւ բարւոք է խոստովանել, չէ պարտ այնպէս խառնիխուռն ասել, իբրու զի այս կարի իմն ծածկէ եւնուազեցանէ զմեղս, այլ պարտ է ի մասնաւոր հանգամանո զալ, յորոց ծանրութիւն եւ գժնդակութիւն յանցանցն առաւել յայտնեցի: Քանզի ոչ եթէ բարւոք զյանցանս յայտ առնիցէ որ առէն բանս կոկծելիս, բանս նեղորատութեան, բանս անարգութեան եւ արհամարհանաց խօսեցայ, զի եթէ զայտ բանս պարզ եւ մեկնապէս առացեալ էր քո, յայտ զայր թէ ծանրազոյն եւս են յանցանքն քան զայն, զոր ընդարձակ անուանքդ յուցանելին: Դարձեալ թէ իւրով անհնազանդութեամբն զայր իւրով մեծապէս զայթազեցոյց, չպարտի բաւական համարել զասելն, ամբաստան լինիմ զանձնէ զի անսաստեցի, անհնազանդ եղէ.

այլ եւ զիրսն իսկ եւ զօրինակն որով  
յանցեաւ, պարտի առանձինն առաջի  
գնել. զի այս եւս յայտնագոյն ցուցա-  
նէ զյանցանո նորա, եւ առյ իսկ հօրին  
խոստովանութեան այլ միտո ունել եւ  
այլ դատաստան առնել զայնմանէ:  
Այսպէս եւ ի համարն առյ զիողծի  
մտաց չէ պարա զանուանս եւեթ ազ-  
դի մեղացն առել եւ պատիպատու բանս  
ի կիր արկանել, այլ արժան է ան-  
խիզմ մոռք, յստակագոյնս, առանց  
կեղծաւորութեան եւ յայտնութեամբ  
գնալ. մի կողմ ինչ եւ անկիւն առանց  
յուղելոյ մնայցէ, եւ մի խորշ ինչ եւ  
կարկամութիւն առանց պարզելոյ, զոր  
օրինակ եւ առաքեալն Պաւլոս ճառէ  
դեկեղեցւոյն. “Զի կացուցէ, առէ,  
ինքն իւր յանդիման՝ փառաւոր զեկե-  
ղեցին. զի մի ունիցի ինչ արատ կամ  
ազաւզութիւն կամ այլ ինչ յայտպի-  
սեաց, այլ զի իցէ սուրբ եւ անարտան:  
Քանզի ի խորշս եւ ի կարկամութիւնս  
թաքուցեալ ծածկեալ մնան ազոք եւ  
կեղաք: Ապա չէ պատշաճ թէ խորշ  
ինչ ի մերում հոգւոջ անդ իցէ. մի  
կնճիռն ինչ կամ կրկնուած կամ նեն-  
դութիւն, այլ ամենայն ինչ պարզ եւ  
մեկին, ողորկ եւ բաց:

Է. Տայց մեր Հայրս<sup>6</sup> այնպէս յայ-  
տնի եւ յստակ եւ կատարեալ համար

զիսդիմ մտայն յիւրաքանչիւր ումեքէ, որ ի միաբանութիւնն մտանիցեն, պահանջէ, զի շհամարի բաւական թէ մերկանայցէ ոք զիւր շարաշար յօժառութիւնս միայն, զոր յանձին իւրում բարձեալ ունիցի, եւ զախտո եւ զմեզս, յորս յայնժամ առաւելն միտիցէ. այլ կամի դի եւ զնոսին իսկ, յորս միտաղոյն երբեմն եղեւ, եւ զրիծս ախտից, որ յառաջագոյն լլկեցին զնա եւ բախեցին, յայսնիցէ: Զի որպէս բժշկին մեծ օգնականութիւն լինի ի գարմանել յորժամ հիւանդն ոչ միայն զախտ ակարութեանն յորմէ առ ժամանակին այնմ տանջիցի, ասիցէ, այլ եւ զայնու եւս՝ որ յառաջագոյն զնա նեղեցին. զի անտի ի միտ առեալ ծանիցէ, թէ ուստի արդեւք սկիզբն առեալ իցէ ախտին այնորիկ, եւ որպիսի գեղ վասն և կերպ հասելոյ ախտին պատուիրիցէ: զի մի անդրէն վերստին առաջին հիւանդութիւնքն կենդանանայցեն. նոյնպէս ըստ նմին օրինակի յորժամ մեկին եւ կատարեալ ծանօթս զանձնէ քումին հոգեւոր բժշկին տալ կամիցիս, ոչ զւարաշար ախտո եւ զմիտութիւնս միայն, զոր այժմիկ ի քեզ զտանես, յայսնել պարտիս, այլ եւ զանցեալս: Վասն այսորիկ այնմ, որ համօրէն զիւր մեզն խոստովան լինել ցանկանայցէ,

սովոր իմն եմք խրատ տալ թէ առաջի  
ոյնք քահանայի խոստովանեցի, որուժ  
ոյնուհետեւ ըստ կարգի խոստիան  
լինել ի մասի եղեալ իցէ. զի ոյսու  
օրինակաւ առաւել եւս դիտեալ եւ  
ծանուցեալ սորա զհոգի նորա, ըս-  
եւս եւ ազնուազոյնս նմա օգնական լի-  
նել մարթիցի: Քանզի բազում անդամ  
փորձութիւնք եւ ձախող յոյզք շարժ-  
մանց, զոր ի ժամանակին յանձին տե-  
սանիցէ մարդ, նշխարք իմն եւ նշմա-  
րանք առաջնոց հիւանդութեանցն են,  
եւ նմին իրի իսկ պատիժ պատուհասի  
նախնի վարուցն շարաչար անցելոց:  
Ուստի թէպէտ եւ այժմ գէտ անձին  
կալեալ մեծապէս տքնիցի ի վերոյ գոր-  
ծոց եւ բանից խրոց եւ կարի իմն զգու-  
շանայցէ եւ զանձն պահիցէ, սակայն  
յաճախագոյնս զոր ոչ կամիցի կրել,  
ակամայ կրիցէ. եւ այն ի պատիժ պա-  
տուհասի առաջին անխտիր համարձակ  
վարուցն եւ շար սովորութեան: Բայց  
սակայն տառապել ինչ վասն այսորիի  
կամ վհատել ոչ պարտի, ոյլ մա-  
նուանդ երկայնամիտ լինել եւ խոնար-  
հել եւ ջանալ, զի ոչ միայն վասն եկե-  
լոցն հասելոց, այլ եւ վասն անցելոցն  
ամաչիցէ եւ վշարդնիցի, եւ այսպէս  
ոչ ինչ տոյժ տուգանաց առ նա հա-  
սանիցէ:

Ը. ՀԵԿ ամենայժեմ պարտ եւ պատշաճ է նշանակել աստեն ի սմբն վայրի, զի ողյն ոյս յայտարարութիւն խղճի մտացն եւ համօրէն մեղացն խոստովանութիւն զատ եւ ուրոյն իրք են ի միարանութեանն. զայս եւ որ վասն երկոցունց այլ եւ այլ կանոնք են, ցուցանեն. եւ դարձեալ զի վախճան կատարածի եւ նիւթ երկոցունցն որիշ ի միմանց են: Միանդամայն եւ այն յայտէ, թէ այս յայտանութիւն մտացն խղճի մարթիթէ ի խոստովանութեան կամ արտաքոյ պյնը լինիցի, որպէս զիարդ այնմ, որ յայտանէն, հաճոյ իցէ կամ առաւել միսիթարութիւն բերիցէ. զի զայս պյուղէո յայտ յանդիման ակնարկեն սահմանագրութիւնքն: Բայց արժան է եւ այնմ միտ դնել, զոր պատուական Հայր համօրէն ուխտիս մերոյ Աղաւդիս Ակուանիւ ազդ արար ի հրահանդան<sup>7</sup>, զոր Այցելուաց վանացն ետ. եւ քանզի ծանր եւ կարեւոր իրք են պատուիրեալքն, բարւոր թուեցաւ ինձ, զբուն իսկ բանս նորա առեն ի ողյն յարել:

Եթի իբրեւ յայտ արար եւ եցոյց, թէ զինչ խափր ընդ յայտանութիւն խղճի մտացն եւ ընդ խոստովանութիւնն ի միջի կայցէ, եւ իբրեւ առաց թէ մարթիթոք եթէ պյուղէս ինչ լու

թուիցի, զհամար խղճի մասց իւրոց  
անդէն ի մէջ խոստովանութեանն  
տալ, ապա ածէ թափէ. Վասն այ-  
սորիկ, առէ, զոր օրինակ չէ պատշաճ  
ոտիսկել տագնապել զմերսն, զի տացեն  
զիւրեանց խղճի մասցն դհամար արտա-  
քոյ խոստովանութեան, որովհետեւ  
սահմանադրութիւնն համարձակ թո-  
ղու զայն ամեննեցուն ըստ իւրաքան-  
չիւր միսիթարութեան, սոյնապէս զովե-  
լի են նորա, որք բաց յայնց իրաց որ  
բուն իսկ ի խոստովանութիւնն պատ-  
շաճին, զայլ ամեննայն ինչ, զոր կարօղ  
էին իրրեւ խոստովանութիւն ասել  
աւագին, արտաքոյ այնր ի վեր հանեն  
նմա եւ ոզչ բովանդակ յայտ առնեն  
նմա զանձինս իւրեանց, զի նովին զի-  
տութեամբ մարթայցեն աւագքն հա-  
մարձակ եւ առանց ինչ ակնածու-  
թեան ուղղել զնոսա, եւ բազում օ-  
դտիւ նոցա վարել զնոսա յառաւել  
արբանեկութիւն Աստուծոյ<sup>5</sup>: Եպա ու-  
րեմն ազնուագոյն եւ իմաստնագոյն է  
դհամար խղճի մասցն արտաքոյ խոս-  
տովանութեան տալ, եւ զայտ թէ ոք  
առնէ, արդարեւ քաջ վստահ լինի  
ոյնսպիսին յիւր վերակացուն. որպէս եւ  
զպատուական ինչ մանեակ թէ յայ-  
տնապէս. ոք ձեռն ի ձեռն ապյոր բարե-  
կամին, զի պահիցէ, ցուցաներ թէ

առաւել վաստահ եւ անկասկած է  
զհաւատարմութենէ նորա, քան թէ  
յարկեղ ինչ կնքեալ եւ փակեալ զայն  
հաւատայր նմա:

### Գ Լ Ո Ւ Խ Ժ Ա

Պ Ե Ր Ա Խ Ա Ն Ք Դ Ա Ր Ա Խ Ա Վ Ա Շ Բ Ա Ն , ո ր յ ա -  
— Լ Հ Ե Ս Յ Ն Շ Ե Լ Շ Շ Բ Հ Ե Խ Ե Խ :

Ա. Խ Բ Ա Կ Ա Ց անտի, որ մինչեւ ցայս  
վայր ասացան, ծագեն տարակոյաք ինչ,  
որ թերեւս եւ ի միտս ուրբաք անկա-  
նիցին . եւ առաջին այս է: Ասացաք  
վերադոյնդ, թէ լաւ է արտաքրոյ խոս-  
տավանութեան տալ զհամար խղճի մը-  
տայն . բոլց զայն եւս ցուցաք անդէն,  
թէ ոչ զփորձութիւնս եւեթ եւ զմի-  
տութիւնս ի վատթար կողմն անդք,  
այլ եւ զպակասութիւնս եւ զանկմունս  
իսկ, թէ ուրեք երբեք լեալ իցեն,  
պարտ է ի վեր հանել . եւ եթէ սոքին  
ոչ յայտնիցին, համար մտայն խղճի  
ուղղութեամբ ոչ հատուցանի: Արդ  
զայս ինչ խնդրեմ ես, եթէ ումեք, որ  
քաւ եւ մի լիցի, ի բուռն սասակու-  
թենէ փորձութեանն պարել եւ ի  
զժնդակ ինչ եւ յամօթոյ յանցանս  
անկանել դիպեալ իցէ, կամլցի ար-  
դեւք կանոնն, թէ այսր իրաց համար  
արտաքրոյ խոստավանութեան տայի առ-

ազին։ Ապաքեն անհնարին եւ կարի  
իմն գժուարին երեւի այս, եւ այնպիսի  
բեռն ծանրաբեռն թուի, զի հաղիւ ոք  
ուրեք զտանիցի, որ հանդուրժել հան-  
դարտել այսմ կարիցէ։

Առ այս պատասխանի տամ այսպէս.  
յայս գէպս ոչ կանոնին եւ ոչ սրբոյ  
Հօրն մերոյ միտք այն են, զի սոյնպիսի  
յանցանք արտաքոյ խոստովանութեան  
յայտնիցին։ Նա մանաւանդ թէ վասն  
այսորիկ է, զի կանոնն զայս խորո-  
թիւն եղ ի միջի յառել անդ իւրում,  
թէ Օրէն է առնել զայս ընդ կնքով  
խոստովանութեան կամ գաղտնեաց՝  
յառաւել միտքարութիւն իւրաքան-  
չեր ուրուք։ որպէս եւ պարզաբար մե-  
կին ասացեալ է այս ի կանոնս անդ  
գաւառապետին։ զի սուրբ Հոյրն մեր  
մինչ ճառեալ ուսուցանէ անդէն զօրի-  
նակ տալոյ եւ առնըց գհամար մասցն  
խղձի, նախ այսպէս խօսի, թէ իբրեւ  
ասիցէ ոք, զոր ինչ առել եւ յայտնել  
արժան իցէ, յայնժամ գաւառապետն  
թէ պատշաճ համարիցի հարցանել այլ  
եւս ինչ, զայս մարթիցի առնել։ ապա  
ածէ թափէ եւ յայտնապէս իսկ ամ-  
փոփիէ զբանն։ Այլ չէ պարտ, առէ,  
զայն ամենայն, ընդ որ կարի մարդն  
ամաշիցէ, արտաքոյ խոստովանութեան  
հարցանել<sup>1</sup>։ Զի զայսօրինակ իրս ոչ

միայն արտաքոյ խոստովանութեան  
ևնդրել՝ աւագին կամ հոգեւոր հօրն  
չէ արժան . այլ եւ ոչ իսկ երբեք պար-  
աին յանձն առնուլ, զի հպատակն ար-  
տաքոյ այնը յայտնեցէ նոցա : Ցածուն  
եւ Երկիւղած ականջք զայսպիսի իրա  
արտաքոյ խոստովանութեան լսել ոչ  
ժուժան . վասն այնորիկ լաւ է ի ժա-  
մանակ խոստովանութեանն պահել  
զնոսա : Զնոյն կամի եւ մեծապատիւ  
Հայրն համօրէն ուխտիս բանիւքն, զոր  
մերազդոյնդ ի մէջ մատուցոք, քանզի  
իրեւ վարդապետեաց թէ բարւոք առ-  
նեն նորա, որ արտաքոյ խոստովանու-  
թեան պարզեն զզազանիս մտաց իւ-  
րեանց, ապա ած թափեաց վազվա-  
զակի, Բաց յայնց իրաց, որ բուն իսկ  
ի խոստովանութիւնն պատշաճիցին :

Բ . Երկրորդ տարակուսանքն եւս  
իմն ծանրազդոյն եւ պատիպատու են :  
Քանզի տացաք իսկ, զոր եւ ի սահ-  
մանազրութիւնս<sup>2</sup> յայտնապէս եւ մեկ-  
նազդոյնս սուրբ Հայրն մեր թերազրէ,  
թէ վասն այսորիկ պարտ է ողջ բովան-  
դակ զիսիղձն մտաց առաջի աւազաց  
մերկանալ, զի այսպէս ազնուազոյնս  
զիւրեանց հպատակն ուզզել եւ վա-  
րել մարթիցին, իրրու զի զամենայն  
զազանիս եւ զծածուկո նոցա ծանու-  
ցեալ զիսեն . եւ զի դարձեալ պատ-

շաճագոյն կարդել եւ սահմանել կարիցեն, որ ինչ կամ առանձինն ի նոցախնամն, կամ ի տեսչութիւն համօրէն միաբանութեանն օգուտ եւ լաւ իցէ. իսկ այլուտ զայն եւս գրեցաք թէ ըստ պատուիրանի նոցին սահմանագրութեանցն համարձակ է ամենայն ուժեք զորպիսութիւն խղճի մտացն անդէն ի խոստովանութեանն ծանուցանել. Եւ յայսմ ամենայնէ զհետ զայ, թէ վարշութիւն բոլոր միաբանութեանն եւ առաջնորդաց նորա կախեալ կայ զգիտութենէն, զոր ի խոստովանութեանն ընկալան :

**Է**այս խնդիր եւ դժուարութիւն գրազումն ոչ սակաւ տաղնապեցոյց մինչեւ ցայսօր, զի չգիտէին, թէ զինչ կարդ եւ սովորութիւն ի միաբանութեանն կայցէ վասն իրացա այսոցիկ : Ե յայսնութիւն բանիցու, նախ զայս իսկ ասացից . Ընկերութիւնն ոչ միայն ոչ վարէ զիւրսն յարապինս անդ ըստ զիտութեանն, զոր ի խոստովանութենէն առ, այլ մանաւոնդ թէպէտ եւ ոմանք յաստուածախօսաց անափ ուսուցանեն, թէ կարող է հայրն խոստովանութեան առանց ինչ վեաս կամ անիրաւութիւն կնքոյն առնելոյ, ուղղել զապաշխարողն այնպէս, զոր օրինակ ի խոստովանութեան լուաւ, բոցց սակայն պա-

տուական Հայրն համօրէն ուխտիս մերոց խստիւ եւ հասասառութեամբ արդելու, զի մի ոք զայս վարդապետութիւն մերոց աստուածախօսացս բանիք կամ զրով ուսուցանիցէ, կամ զայն իւիք իրօք երբեք ի կիր արկանիցէ. այլ Հարքն խոստովանութեան այնպէս զնայցեն յիրսն լուեալս, որպէս թէ շեմն ինչ լուեալ երբեք: Եւս այս հրամանն նորա հաւան է եւ միարան հրովարտակին եւ վճռոյն զոր Աղեմէս քահանայապետն յետքառամեայ ժամանակի հան վասն իրացս ոյսորիկ, զոր եւ Հայրն Փրանկիսկոս Առարեան եւ այլք՝ յիշատակեն: “Նա մանաւանդ առաւել քան զայս առնէ միարանութիւնն, քանզի եւ զայնը յայտնութեան իսկ զինիք, որ արտաքոյ խոստովանութեան զիողնի մասցն լինիցի, այնպէս խստիւ եւ ճշդիւ պահել հրամայէ, որպէս եւ ի վերոյն ասացաք: Եթէ եթէ յիրսն, որ արտաքոյ խոստովանութեան ծանիցին, այնչափ զգուշութեամբ եւ ծածկելով զնայցէ, ապա քանիք զգուշութիւն համարիցիս թէ յայնս առնիցէ, որ ի խոստովանութիւն անկ իցեն, զի մի դառն ինչ եւ առելի այն զործիցի եւ կամ տաճարակապտութեամբ իւիք նուիրական եւ սուրբ կնիքն լուծանիցի:

Գ. Ա. Աղի բանին, յորում առաւել գժուարութիւնն է, առնիցեմ պատասխանի, առեմ դարձեալ . թէ չիք ինչ ընտա շար յայնմ, եթէ հողեւոր եւ ներքին առաջնորդութիւն ոգւց ըստ դիտութեան խոստովանութեանն լինիցի, այլ մանաւանդ թէ այս մին ի մեծամեծ պաղոց եւ ի շահից է, որ ի խոստովանութենէն ծնանիցի : Զի որ շափ յստակագոյն զամենայն վերս եւ զախառ եւ զհիւանդութիւնս հօրն խոստովանութեան ոք յայտնիցէ, դոյնչափ առաւել սա կարող լինիցի իրրեւ բժիշկ ինչ ոգւոց՝ նմա ազնուագոյն դեղ պաշտել, եւ գարմանս դիպողադոյնս մատուցանել, միանդամայն եւ խրատել զնա թէ որպէս առ յապայ վարել եւ զնալ պարաիցի . եւ այս այնպէս իսկ ճշմարիտ է, մինչ զի Աղեքսանդր Գ. Քահանայապետ վասն առաջնորդելոց եւ ուղղելոյ միայն զհոգիս ի ճանապարհո փրկութեան եւ ըստ պատշաճին խնամնոցա տանելոյ, հրամայեաց լսել զիստուավանութիւնս նա եւ մարդոց շարաց եւ անօրինաց, որ արձակման ընդունելոյ շիցեն արժանի, այնու զի շառնուն յանձն պնդել զանձինս եւ ի բաց կալ ի մեղանչելոյ, եւ ոչ ճշմարտիւ զգաստանալ ի մտի Եղեալ են . որոց թէպէտ եւ չէ պարտ տալ զար-

ձակումնեն, սակայն խրատ տայ նոցա  
քահանայապեան, զի գոնէ առ հայրն  
խոստովանութեան երթիցեն, եւ զա-  
մնայն մեղս եւ զարիս բովանդակ կե-  
նացն խոստովան լինիցին, նոյնպէս եւ  
զգուղնաքեայ պատրաստութեանն, զոր  
վասն խոստովանութեանն առնիցեն,  
տացեն զհամար ։ Պատուեր հրամանի  
զնէ եւ ի վերայ հօրն խոստովանու-  
թեան, զի զնոսա զորոց փրկութենեն  
շղուցէ ինչ յոյս, բազում մարդարի-  
բութեամբ ընկալեալ լուիցէ, որով եւ  
առաւել քան զամենայն՝ կենարար  
խրատ եւ օգտակար դարման թելադրի-  
ցէ նոցա. զի թերեւո կակզանայցէ սիրա  
նոցա պյուռ պայմանաւ, եւ զբնու  
պտաճառս մեղաց յանձանց ի բաց մեր-  
ժիցեն. եւ այն վճարումն սակաւ զոր-  
ծոց բարութեան եւ խոնարհութեան,  
զոր հրաման առին կատարել, իցէ թե  
յորդորեալ ածիցէ եւ զԱստուածու-  
թիւնն զինովին, զի բանայցէ զաշա  
նոցա, եւ ապա ուրեմն թափիցեն զան-  
ձինս ի մեղաց եւ սկսանիցին բարուք եւ  
բառ պատշաճի խոստովան զմեղսն լի-  
նել: Խոկ արդ զոդիսն բառ զիստութեան  
խոստովանութեանն յերիւրել ուղղել  
ոչ նոր ինչ է եւ անընդերական, այլ  
բնաւանի եւ կանխակալ սովորութիւն  
յեկեղեցւոջ Աստուածոյ:

Դ. Յօրժամ սուրբ Հայրն Խղնատիսս <sup>5</sup> բովանդակ ընկերութեանն , զսրոյ հիմունս ինքն իսկ արկեալ էր , միանդամ եւ երկիցս տռաջնորդ ընտրեցաւ միաբան հաւանութեամբ հարցն առաջնոց , բատ իւրում կարի ընդդեմ դառնայր ընտրութեանն . քանզի առեր իսկ , թէ չեմ առակ , չեմ բաւական առ այնպիսի գործ պաշտաման . ոյլ ամենեքին կային ստիպէին զնա , զի յանձն առնուցու նա զայս բեռն . ասեն , զայս թէ ի բաց թօթափել կամիցիս , կամաց Առուածութեանն դիմադարձ գտանիս , իրը զի այն կամք նորա շատ իսկ եւ բաւական յայտ առնի յընտրութենելն որ այսպէս միաբան հասարակաց հաւանութեամբ եղեւ . ապա իբրեւ չլիներ մարթ խռնարհեցուցանել զնա եւ ածել ի հաւան , ամենեքին զիցին անսացին հնարից ինչ , զոր ինքն երանելին իմացեալ եղիտ . Ես , ասէ , զայս ամենայն հաւասացից եղից ի ձեռս քահանային , որում խոստովան լինիմ զմեղս իմ . զհամօրէն մեղս բովանդակ կենաց իմոց նմա յայտ արարից , եւ զվատթար վատթար ախտու եւ զյօժարութիւնս իմ , զտկարութիւնս իմ եւ զհիքութիւնս , զանցեալսն եւ զառժամայնս , զհոգեւորսն եւ զմարմնաւորս պարզեցից առաջի նորա . եւ եթէ նա ոչ ինչ

խավան համարեալ զայս ամենայն ,  
տակաւին յանուն Տեառն մերոյ Յիսուսի  
Քրիստոսի հրամացիցէ ինձ կամ խրատ  
տայցէ բառնալ յուս իմ զայս յաղթ  
բեռն , մասդեւք անսացից նմա : Երբեւ  
ոյս այսպէս լիներ , ապա մեկներ միաց-  
նանայր եւ ամփոփեր զմիասն աւուրս  
ինչ . անդ խասապան լիներ զամենայն  
մեզս վարուց իւրոց առաջի առն միոջ  
թեւմբիղս անուն , որ երեւելի էր սրբ-  
րութեամբ , եւ էր նա ի առնէ անտի  
կարգի Երանելոյն Փրանկիակոսի : Ի  
կատարել իրացն , հարցաներ Խղնատիսս  
ցայցին . կամիս , առէ , արդ , զի առնու-  
ցում յանձն զայս բեռն առաջնորդու-  
թեան Խոկնա վաղվազակի մասուցեալ  
թելաղիր լիներ եւ հաւանեցուցաներ  
զնա , զի առնուցու յանձն . զի եթէ  
այսմ ընտրութեան , առէ , հակառակ  
կաս , Հոգւոյն սրբոյ հակառակ կայցես :  
Հաճեցաւ անսաց խրատու նորա Խղնա-  
տիս , եւ այնպէս եմուտ ի պաշտօնն ,  
զոր դնեին ի վերայ նորա :

Վագ զայս իմն հարցից ես . ով ոք ,  
թեպէս եւ իցէ թէ ի կապուտակ  
ժամնկարեր թոյնս նախանձու համա-  
կեալ իցէ , զայսը գործոյ երանելոյ  
Հօրն ձախող բանիւք խօսել ժպրհիցի  
պարաւանս ինչ եղեալ նմա , կամ առել  
թէ կերպարանաւոր նենգութիւն թա-  
քուցեալ դարանեալ կայր ի նմա : Վա-

դարեւ թուի ինձ, թէ ոչ դտանիցի, որ եւ բան մի անգամ խօսել զնմանէ յանգդնիցի, եթէ ոչ թերեւո ի դովել զնա . վասն այսորիկ եւ ի պատմութեան անդ վարուց նորա այս իրեւ մեծարոյ ինչ եւ պատռական վիպի : Արդ ընդ ճանապարհ, ընդ որ զսուրբ Հայրն մեր, զգլուխ եւ զհաստատիշ եւ զառաջնորդ կարդի կրօնաւորութեան մերոյ առաջնորդեաց ած Տէր, ընդ նոյն եւ զմեզ, որ նորա որդիք եւ աշակերտք եմք, առնել ուսոյց նմա : Ուստի նա ինքն է, որ առաջի դնէ մեզ զայս, զի ընդ կնքով խոստովանութեան կամ զաղանեաց զամենայն միտութիւնս եւ զյօժարութիւնս մեր, զբիծս ախտից, զկարիս, եւ միանգամայն ասել, զբնաւ պակասութիւնս եւ զթերակասարութիւնս մեր բացցուք աւագին, որպէս զի այսու պայմանաւ ընդ ճանապարհ քաջութեան եւ կատարման, զոր յանձն առեալս եմք, բաւ եւս առաջնորդել մեզ կարիցէ աւագն :

Ե . Առապարին եւ քաղաքային կարդ տեսչութեան միաբանութեանն ոչ է ընաւ եւ ոչ իսկ մարթի թէ իցէ ըստ զիտութեան խոստովանութեան . բայց կարի յոյժ պատշաճ է, նա բազում անգամ եւ կարեւոր իսկ, զի հոգեւոր եւ ներքին ուղղութիւն ոգւոց ընդ ճանապարհ խոստովանութեան

այնպէս, որպէս ասացաքս, լինիցի:  
 Ըստ այսմ օրինակի տեսանեմք, զի յե-  
 կեղեցւոջ Ըստուծոյ այս սովորութիւն  
 յամենեցունց առ հասարակ պահի .  
 քանզի յորժամ յերկրայս ոք եւ ի  
 վարանս գտանիցի ևւ շղիտիցէ թէ  
 զիարդ յայս ինչ կամ յայն իրս զնալ  
 պարակցի, երժայընարէ քահանայ զամն  
 խմաստուն ևւ գիտուն, ևւ նմա անդէն  
 ի խոստովանութեանն կամ ընդ կնքով  
 գաղանեաց, որպէս զիարդ առաւել  
 միսիթարութեան՝ իւրամանձինն թուի-  
 ցի, զբնաւ գործոյն տայ զհամար, զի  
 խորհուրդ եւ օգնութիւն առնուցու ի  
 նմանէ ի կարդել զիրս իւր: Եսպա ու-  
 րեմն այս միայն է զոր կամի սուրբ  
 Հոյրն մեր, մինչ առէն թէ կարող է  
 այր իւրաքանչիւր յայտ առնել զիսիզմ  
 մասց իւրաց ի խոստովանութեան, եթէ  
 արտու օրինակաւ աւելագոյն ինչ սփո-  
 փութիւն գտանիցէ: Կամ իրի ոչ ուղ-  
 ղիշք, ոչ ուխասաւորք, ոչ ուսուցիշք,  
 ևւ ոչ այլ ինչ պաշտօնեայք կրուերա-  
 գոյնք կարդին ինչ ի միաբանութեանն  
 կամ յառահճանէ պատուց իւրեանց  
 անկանին բատ դիտութեանն, որ ի խոս-  
 տավանութենէն գայցէ. զի այս, մա-  
 նաւանդ թէ եւ խորհել իսկ այնպիսի  
 ինչ, մալրութիւն մեծ էր:

Զ. Եւմ պարտ է ծանուցանել առ-  
 ալն ինչ մի, որ արդարեւ արժանի իսկ

է ծանուցանելոյ, զի հնար է թէ այն-  
պիսի պատրաստութիւն յոք գտանիցի,  
եւ այնպէս իսկ յամենայն կողմանց  
շուրջ եկեալ իրքն դիպիցին, մինչեւ  
իշխանութիւն լինել իւրաքանչիւր քա-  
հանայի, որոյ առաջի խոստովանու-  
թիւնն լինիցի, բանադատել զայնպիսին  
եւ պարտիս ի վերայ դնել ի խղճէ  
մտացն եւ մեղք շափ, զի երթեալ  
յատակամիտ մտօք աղդ առնիցէ աւա-  
զին շկարդել զնա յայսպիսի պաշտօն,  
շտաբել յայն նիշ տեղի, ազատել  
զնա յայս ինչ դիպաց մեղանչելոյ, ցու-  
ցեալ նմա եւ զպատճառս իրացն եւ  
զայտնի վտանգն, որ պատրաստական  
իցէ հասանելի վերայ նորա վասն տկա-  
րութեան իւրոյ: Խնդրեմ արդ. միթէ  
մարթ ինչ եր առաջի դնել այսպիսում  
ումեք եւս լաւագոյն ինչ եւ պատուա-  
կանագոյն վասն անձին նորա քան  
զհաւանեցուցանել, զի երթիցէ առ-  
աւագն եւ զիրսն նմա ի խոստովանու-  
թեան յայտ առնիցէ. զի յայնժամ  
մարթի աւագն աւելագոյն խնամ տո-  
նել եւ նորա եւ համօրեն միաբանու-  
թեան պատուոյն, զերծուցանել զնա  
յայնպիսի մօտաւոր վեասակար պատ-  
ճառաց, եւ ոչ արկանել ինչ զնա ի  
վտանգս, որ ի վեր եւ առաւել քան  
զնորա զօրութիւն իցեն. որով եւ սա-  
թիկունս օգնականութեան իւրում

անձինն դտանեւ, եւ խայտառակութեան  
մօսաւոր վտանգին դարման եւ խափան  
առնի : Եւ այսմ ամենայնի, զոր աւազն  
առնեւ յայնժամ, ոչ միայն անսայ եւ  
հաւանի հպատակն, այլ եւ ազաշէ<sup>ւ</sup>  
պաղատի, զի այնպէս լինիցի, քանզի ի  
շահ մեծաշահ դառնան նմա այն ամե-  
նայն : Եւ դարձեալ է Երբեք, զի ոչ  
զիտէ ոք յայտնապէս թէ մտանիցէ ի  
վտանգոս եթէ ոչ, սակայն վարանի իմն,  
երկնչի եւ տարակուսի . արդ ոչ սակաւ  
հանգիստ եւ ափոփութիւն սմա բերիցէ  
Երթալ մերկանալ աւազին զտարակու-  
սանս եւ զգժուարութիւնն, եւ զանձն  
ողջոյն տալ ի ձեռս նորա : Զի Եթէ  
տակաւին ի նոյն գործ զնակարգիցեն,  
յայնժամ վտանգ վնասուն որ անտի  
գոյցէ, ոչ նմա ինչ համարիցի, զոր  
օրինակ համարեր նմա, թէ չեր նորա  
զանձն յայտ արարեալ, այլ ամենայն ի  
զլուխ աւազին իջանիցէ : Աստուած  
իսկ ինքնին ընթացակից նորա հնա-  
զանդութեանն լինիցի, եւ յաւելուցու  
նմա զօրութիւն բաւական, զի զայն որ  
եղաւն ի վերայ նորա, ըստ պատշաճի  
մձարիցէ, որովհետեւ արար զայն, որ  
ինչ ի նմանեն կուսէ պարսն էր լինել :

Է. Առեմ դարձեալ Երբորդ անգամ,  
զի թէպէտ եւ համարձակ թողեալ է  
իւրաքանչիւր ումեք ի կանոնէ անդէն ի

խոստովանութեանն տալ զհամար մրտացն խղճի , այլ լաւ եւս է եւ առաւել դովելի արտաքոյ այնը տալ , որպէս եւ ի վերագոյնդ ազդ արարագ<sup>6</sup> : Եւ զի զայս ամեներին քաջ խոկ ծանուցեալ զիտեն , նմին իրի որ ազնուագոյնն է , զայն իմն ընտրել կամին առ հասարակ , այն ինքն է , արտաքոյ խոստովանութեան տալ զհամարն : Եւ իբրեւ այս այսպէս լինիցի , ամենայն խոչք եւ խութք ի բաց բառնին , եւ փակի մուտ եւ ձանապարհ քրթմնջելոյ եւ բնաւ կասկածանաց , որ մարթէին ի վեր երեւել պատճառանօք , որպէս թէ աւաղքն ըստ լուելոցն ի խոստովանութեան զհնազանդեալսն վարիցեն . այնու զի բազումք արտաքոյ խոստովանութեան զիտճի մտացն ասն զհամար : Մանաւանդ թէ ոչ ոք ուրեք գտանիցի , թէպէտ թերակատար եւս իցէ , որ ի դիպուածին զորոյ զհամարն ի խոստովանութեան կամիցի տալ , որպէս յառաջին տարակուսանսն անդ ասացաք , ոչ ինդայցէ , նա եւ ինքնակամն եւս խնդրիցէ , զի աւագն առ ի բարոք խնամ տանելոյ անձին նորա , եւ զամենայն պատճառս մեղաց ի բաց բառնալոյ , եւ առ ի չգնելոյ զնս ի վտանգս ինչ , վարիցի ընդ նմա ըստ զիտութեանն զոր ի խոստովանութենէն ընկալաւ .

այլ այնպէս զի եւ ոչ մի ինչ վեսս  
անտի դայցէ նմա, բայց շահ միայն .  
եւ զի գարձեալ այլք ոչ ինչ իրա-  
գէտ իւրում պակասութեանն կամ  
թերակասարութեան լինիցին։ Քանզի  
եթէ այս օրինակ պահիցի, յայնժամ  
ոչ միայն նուազութիւն ինչ կամ տոյժ  
ոչ հասանիցէ նմա, այլ մանաւանդ  
յաւելուած . նա եւ զաւագն ինքնին  
զլսովին բռնադատիցէ իմն, զի վասն  
այսորիկ առաւել եւս հողաբարձու-  
թիւն ունիցի զպատուոյ նորա։ Ուստի  
յայտ է, թէ Ընկերութիւնն եւ ոչ  
զհոգեւոր եւ զներքին տեսչութիւնն  
հոգւոց ըստ գիտութեան խոստովա-  
նութեանն վարէ, թէպէտ կարող էր  
օրինոք եւ սրբութեամբ զայտ առնել,  
զորօրինակ ասացաք, այլ ըստ այնմ  
եւեթ, զոր արտաքոյ խոստովանու-  
թեան ծանեաւ, ուզզէ զհոգիսն։ Վասն  
զի համօրէն աշակերտ նորա զհամար  
այնը ամենայնի, որ յատեան խոստո-  
վանութեան պատշաճ իցեն, արտաքոյ  
այնը տալ ախորժեն եւ խնդան ընդ  
այն, զի այսպէս աւազքն համարձակ  
եւ առանց ինչ ակն ի խոստովանութե-  
նէն ածելոյ մարթիցին առաջնօրդել եւ  
օդնել նոցա ի շատիզ կատարմանն։

Ը. Օգյս վարդապետութիւն եւ  
սուրբն Բռնաւենտուրա <sup>7</sup> յայտնապէս

աւանդէ, եւ ուսուցանէ թէ լաւ եւ  
պատշաճ է, զի զիւրաքանչիւր հպա-  
տակաց զիսիղճ մասց եւ զմիտութիւնն  
եւ զբարս ծանուցեալ գիտիցէ աւագն.  
գարձեալ տեղեակ իյցեն, առէ, մար-  
մնաւոր եւ հողեւոր զօրութեան նոցա,  
զի զայս օրինակ զամենեսին ավնուա-  
գոյնս ուղղել եւ վարել կարիցեն, բառ  
շափոյ զօրութեան իւրաքանչիւր բաշ-  
խեալ եւ եղեալ զբեռինս պաշտա-  
մանց. զի ոչ եթէ ամենայն ոք առ  
ամենայն ինչ անխտիր եւ հասարակ  
բաւական է: Եւ յայս միտս պատշա-  
ճեցուցանէ զայն բան, զոր ի զիրս  
թոււոցն ընթեռնումք, թէ ԱՀարոն եւ<sup>5</sup>  
որդիք նորա մոցեն ի ներքս եւ կար-  
գեսցեն զգործսն եւ բաժանեցեն իւ-  
րաքանչիւր բառ իւրումբեռին,<sup>6</sup> Ահա-  
րոն, առէ, եւ որդիք նորա առակ օրի-  
նակի էին առաջնարդաց եւ աւագաց  
մեծաց եւ փոքունց. սոցա պարտ եւ  
պատշաճ է մտանել յանմոււսն, ի  
ներքինս եւ ի ծածուկս հնագանդելոցն.  
դիտել տեսանել զիւրաքանչիւր ուրուք  
զառաքինութիւն, զոյժ եւ զկարողու-  
թիւն. զի այսպէս այլ եւ այլ պաշտա-  
մունս եւ զգործս եւ զսպասս վանացն  
“իւրաքանչիւր բառ իւրում կարի,”<sup>7</sup>  
բաշխել եւ աւանդել մարթիցին:

**Ճ Ա Ռ**

**Ո Ւ Թ Ե Ր Ա Ր Գ**

**Պ Ա Ս Խ**

**ԵՎՐՈՅԻՆԻ ՑԵՆԴԻՄԱՆՈՒԹԵԱՆ**





# Ճ Ա Ռ Ո Ւ Թ Ե Ր Ա Ր Գ

Վ. Ս. Ս.

ԵՂԲԱՑՄԱՆԱՆ ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԵԱՆ

— 200 —

Գ Լ Ո Ւ Խ Ա

Թէ յանդիմանութեան նշան է սկզբ եւ նկ-  
արագ շահաւետ բարաննեն չոյցն է նմա:

Ա. ՊԱՏ վճռոյ պատղամին երանեւ-  
լոյն բնանարդոսի<sup>1</sup>, յայտական նշա-  
նակ է թէ Աստուած իբրեւ զորդիս  
սիրէ զմեզ, յորժամ յանդիմանէն զմեզ,  
եւ ընդ պատժովք պատուհասից ար-  
կանէ: Ա կայեն այսմ բազում ուրեք եւ  
զիբը սուրբք. քանզի առէ խոկ Զգօնու-  
թիւնն. “Զոր սիրէ Տէր, խրատէ,  
տանջէ զամենայն որդի, զոր ընդունին<sup>2</sup>,  
Եւ սուրբն Յավհաննէսի յայտնութեան  
լուաւ, թէ “Ես զոր սիրեմ, յանդիմա-  
նեմ եւ խրատեմ”<sup>3</sup>. զնոյն ի մէջ բերե-  
եւ Առաքեայն Պաւղոս. “Զոր սիրէ Տէր,  
խրատէ, զանալից առնէ զորդի, զոր  
յակն առնու. զի սր որդի է, զոր ոչ  
խրատիցէ հոյր,<sup>4</sup>: Ասմ այսորիկ ու-

սուցանեն մեզ Հարք սուրբք, թէ մեծ  
իմն երախտիք եւ շնորհք Աստուծոյն,  
թէ երբեք երբեք պատուհասակոծ ի  
նմանեն լինիցիմք, եւ յուղեալ տագ-  
նապիցիմք անդեն ի ներքս ի սաստիկ  
խղճէ եւ ի խիթէ մտացն, եթէ ուրեք  
մեղիցեմք կամ ի թերակատարութիւն  
ինչ անսաստեալ վազիցեմք։ Այս մեկին  
ընծայութիւն սիրոյ Աստուածութեանն  
է, յորմէ եւ դիւրաւ ի միտ առնուցուս,  
թէ յընարելոցն համարի ես, այնու՝ զի  
ոչ բառնայ թողու զքեզ, այլ սովին  
ներքին ազդարարութեամք առ ինքն  
կոչէ եւ հրաւիրէ զքեզ։ Այլ յորժամ  
ոչ բատգտանիցեն զքեզ միտք քո, ոչ  
զու սրտառուշ սրտարեկ լինիցիս եւ  
ոչ իսկ Աստուած հարուածովք ինչ  
պատուհասիցէ զքեզ, յայնժամ, ասեն  
նոքին Հարքն, յայտնապէս իմասցիս  
թէ ցասուցեալ է քեզ Աստուծոյ եւ  
դարձուցեալ զերեսս իւր ի քէն. եւ  
այս մին ի սաստիկ եւ ի մեծամեծ պատ-  
ժոց է, զոր կարիցէ նա ածել ի վերայ  
մարդոյ ի կեանս յայս։ Ի հաստատու-  
թիւն բանիցս ասացելոց զեղեկիել ի  
մեջ մատուցանէ երանելին բեռնարդոս.  
“Եւ արձակեցից, առէ Տէր, զսրբ-  
մատութիւն իմ ի վերայ քո, եւ բարձի  
նախանձն իմ ի քէն, եւ հանգեաց եւ  
ոչ եւս բարկացայցն՝<sup>5</sup>։ Այս բարբառ

այնոր բարբառոյ զուգականէ, զոր իրրեւ անհնարին պատիժ պատուհասի սպառնացեալ Տեսան, առեւ ի բերանոյ Եսայեայ, թէ “Երդուայ շբարկանոլ եւ չոասաել քեզ”<sup>6</sup>. զորոց զայս ձեւ օրինակի բանից զրէ նոյն Երանելի. Տեսաննս, առէ, զի յորժամ շբարկանայ, յայնժամ առաւել բարկանայ Աստուած։ Արդ եթէ թող լիք զքեզ նախանձն եւ ուր, ոչ եւս արժանի սիրոյ լինիցիս, դու որ անարժան պատուհասից համարեցար. վասն զի զայս հանդէս մարդառէր խնամոց եւ բարեկամութեան այնոցիկ եւեթ զորս սիրէն, ընծայեցուցանուել սովոր է Աստուածականն։

Խոկ արդ զորօրինակ ի կշտամբել զմեզ Տեսան յայտ առնի թէ որպէս որդիք սիրելիք այնպէս հաճոյ եմք նմա, ըստ նմին նմանութեան եւ աւագ որ առաւել քան զամենայն ցուցանէ զիւր ուրին զոր ընդ հնազանդերոյն ունի, յորժամ ի սուրբ սիրոյ ուղղէն եւ յանդիմանէ զնա, եւ զպակասութիւնս որ նշմարին ի վերայ նորա, աղդ առնէ նմա, զի մերկասցի եւ ի բաց թօթափեոցէ զնասայ յանձնէ իւրմէ։ Որպէս եւ խմառունն առէ. ուաւէ, առէ, յանդիմանութիւն յայտնի քան զուր ծածկեալ,,։ Ապաքէն խոստովանուել խոստովանիմ

թէ բարւոք է սէրն ծածուկ եւ նեղբին  
զութն, զոր յիմ վերայ ունիս, բոյց  
այն քեզ բարւոք է միայն, զի առ-  
կաւ իմն օգտէ ինձ, թէ ոչ եւ արտա-  
քուստ արդեամբք յայտ արարեալ ցու-  
ցանիցես զնոյն։ Այլ յորժամ սէր առ-  
ագին ցայն վայր հասանէ, մինչեւ յուշ  
առնել ինձ, զի ուղղեցից զյանցանս  
զոր ես թերեւս ոչ առսանէի կամ ոչ  
համարէի թէ յանցանք իցեն. արդարեւ  
այս սէր մեծ եւս է եւ ինձ կարի իմն  
օգտակար եւ շահաւետ, քանզի է սէր  
արդեամբք իրացն յայտ յանդիման ցու-  
ցեալ, սէր ճշմարտիւ հօր որ վասն բա-  
րեաց որդւոյ իւրոյ մեծաւ փութով ջա-  
նայցէ։ Զի եթէ վերակացուն զքեզ  
իրրեւ զորդի ոչ սիրէր եւ ընդ քո բա-  
րութիւնդ եւ ընդ հոգեւոր յառաջա-  
դիմութիւն քո ինչ ոչ ցանկայր, եւ  
ոչ իսկ յանդիմանէր զքեզ, եւ ոչ  
զվրէպսդ եւ զթերութիւնս քեզ զզա-  
ցուցանէր։ Այսպէս եւ հայր ոք, յոր-  
ժամ առսանիցէ զորդի իւր, զի մեղանչէ  
կամ ինչ մի պարաւանաց արժանի  
գործիցէ, վաղվաղակի արտգ արագ  
պատժէ եւ պատուհասէ զնա, այնու  
զի որդի նորա է եւ իբրեւ որդւոյ գո-  
րովալիր զիրկս արկանէ նմա, եւ ցանկայ  
զի այր կասարեալ եւ լաւ ելանիցէ նա.  
այլ զնա որ իւր որդի չէ, թէպէտ եւ

տեսանիցէ զի մեղանչէն , սակայն անպատճ թողու անցանէ , ոչ ստգառանէ եւ ոչ յանդիմանէ զնա , այնու զի ոչ է նորա որդի . նա եւ ասիցէ իսկ . թող հայր նորա հոգացի զնմանէ , եւ քաջ խրառիցէ զնա . ինձ չէ պէտ զայնմանէ , ինձ չէ անկ :

Բ. Կարձեալ ոչ միայն ցուցանէ այսու աւագն , թէ իբրու որդի սիրէ զքեղ , այլ թէ եւ հաւանեալ այնպէս է ինքն ի միտս իւր , եթէ եւ դու ըստ նմին օրինակի իբրեւ դհայր սիրես զնա , եւ միանգամայն համարիս թէ սէր եւ դութ ունի նա ընդ քեղ , եւ թէ վասն ջերմաջերմն աղեաց իւրոց , վասն հայրական գորովոցն եւ վասն յորդ խնամոց , զոր ընդ քո օգուտդ եւ ընդ փրկութիւնդ ունի , աղդէ քեղ նա զայս ամենայն : Յայսը վերապյ եւ զայն իսկ յայտ առնէ վերակացուն ի յանդիմանել իւրում , թէ առաքինի քաջ եւ խոնարհ համարի զքեղ , որպէս զի եւ զնորա խրառելն եւ զուղղել յօժարութեամբ եւ ի բարւոք միտս ընդունելոց իցես . ապա թէ ոչ եւ կշտամբէր ըզքեղ ոչ ընաւ :

Գ. Օսորին հակառակն յորժամ այսպիսի ինչ պարզութեամբ եւ յստակութեամբ ոչ զնայ ընդ քեղ աւագն , եւ ոչ զթերութիւնսդ որ զտանին ի

քեզ եւ զոր այլք տեսեալ պարստեն  
ի վերայ քո, յիշեցուցանէ ինչ քեզ,  
այն վասն այսորիկ լինիցի, զի ոչ որ-  
պէս որդի սիրէ զքեզ, կամ ճանաչէ,  
թէ ոչ հօր օրինակ սիրի ի քէն, եւ  
կամ համարի թէ ոչ բաւական առա-  
քինութիւն է ի քեզ առ ի զիշտամ-  
բանս եւ զիսրաս մոտադիւրութեամբ ըն-  
գունելոյ: Այս ամենայն ի նուազու-  
թենէ սիրոյ եւ մեծարոյ կարծեաց է,  
զի չէ եւ չիք անդ սէր ճշմարիս: Թե-  
րեւս արտաքուստ արտաքս ճշմարիս  
ինչ երեւիցի, բայց արդեամբք ոչ է  
նոյնպիսի, այլ պաճուճեալ եւ կեր-  
պարանաւոր միոյն: Զինչ օգուտ քեզ  
արտաքին սէրն եւ մեծարանքն լինի-  
ցին, եթէ ի ներքս ի սրտին յայտ ինչ  
կամ յայն իրս թերակատար եւ արտ-  
աւառ զքեզ հաշուիցի, եւ ոչ համար-  
ձակիցի ազդ առնել քեզ զնոյն: Այս  
է նենզութեամբ եւ կեղծեօք զնալ,  
այլ ինչ ի խորշս օրտին թաքուցանել  
եւ այլ ի վերին երեսս ցուցանել, այլ  
իմն արտաքուստ եւ այլազդ ինչ ի ներ-  
քուստ յայտ արարեալ: Այս օրինակ  
վարելոյ եւ խօսելոյ՝ աշխարհականացն  
է, զի նոքա զոր ինչ ի միտոն ունին  
շիշխեն մերկագլուխ աղասագէմ առանց  
պաճուճանաց բարբառել, այլ այլ ինչ  
արտաքոյ կերպարանին, եւ այլ իմն ի

ներքո ի սրտին մժերեալ պահեն։  
Այլ թէ այնպիսի ինչ զնացա գնացեն  
ընդ քեզ, վանականդ, դու ինքնին  
պատճառք իրացն ես։ Քանզի բռնա-  
դատես իմն զաւագս քո, զի քաղցրա-  
բան բանիւք ողոքանօք դրուատիս տայ-  
ցեն քեզ եւ դործոց քոց, եւ պատճա-  
ռիցին իմն եթէ բարւոք միտս ունին  
զիրաց քոց, այլ ի ներքուստ այլազգ  
իմն խմանան, ըստ նմանութեան բանից  
մարգարեին որ առէ, թէ Ակակուղ էին  
բանք նոցա քան զձեթ, եւ ինքեանք  
որպէս ոլաք<sup>9</sup>, Նոյնպէս “Բերանօք իւ-  
րեանց օրհնելին եւ սրտիւք իւրեանց  
անիծանեին<sup>9</sup>, դարձեալ “Լեզուօք իւ-  
րեանց նենդաւորք եղեն<sup>10</sup>, եւ “Թոյնք  
իւից ի ներքոց շրթանց նոցա<sup>11</sup>, :

Այլ աղաչեմ եւ փարելի առնեմ,  
ի բաց լիցին սոյնպիսի մեղմեխանք ի  
վանորայից պարտ եւ պատշաճ է, զի  
բնաւ ամենայն ինչ պարզ եւ յատակ եւ  
մեկին լինիցի անդ. քանզի ընկերուի-  
րութիւնն եւ ընդ եղբարս միարանու-  
թիւն, զոր յանձն առեալս եմք, չկարէ  
այլում իմիք հանդարտել տանել։ Դի-  
ցուք դրեսցուք, թէ էր իմ ինչ թե-  
րութիւն մի եւ կամ բազում, զոր ես  
թերեւս ոչ տեսանիցեմ, եւ ոչ բիծ  
երբեք համարիցիմ, նա եւ ոչ թէ  
այլք նշմարիցեն, զմտաւ ինչ ուրեք

ածից . իսկ աւաղն ծանիցէ զնոսին եւ զայն եւս զիտիցէ , զի պյլք զայթաղդին իմն եւ քրթմնջեն ընդ այն . պյլ չիցէ ոք , որ զայս ամենայն յուշ առնիցէ , եթէ ոչ հեղ եւ համբոյր զանձնդ ընծայեցուցանիցն . քանզի էր վասն զուր տարապարառուց զատելութիւն այլոյ յանձն իւր կորզիցէ : Բայց հաւատասուջիր , զի այն չէ ինչ ուր , յորժամսոյնօրինակ վարեալ ոք լուիցէ . զոր բարւոք յայտ արարեալ ցուցանէ եւ երանելի Հայրս մեր Փռանկիսկոս Բորգեան<sup>12</sup> , զի ասէ բայ . թէ քո , ասէ , շրջեալ իմն եւ յետս ընդդէմ զպարեգոտդ էր զզեցեալ , թէ մրեալ զէմք երեսացդ էին , ապաքէն կարի մեծապէս հաճոյ լիներ քեղ , որ եկեալ զիրսն աղդ առներ , նա մանաւանդ շնորհաւ այնպիսումն ունեիր . այլ նմին հոկառակ դժկամակ իմն լինեիր եւ թրշնամանս քեղ համարէիր , եթէ առաւ ուրուք՝ քեղ ինչ ոչ զզացուցանէր : Արդ եւս առաւել զնոյն արժան է առնել ի թերութիւնս եւ ի բիծո ոգւոյ , ընդ որ մեր եղբարքս զայթագլիցին :

Դ . Ա ասն այսօրիկ իբրեւ մեծ իմն երախտիս զըել պարտ է մեղ , թէ ի սիրոյ եւ յեզրապիրութենէ զայսպիսի իրս մեզ ոք յիշեցուցանիցէ . եւ քան-

զի յուղագոյն իմն գութ ունիմք ընդ  
անձինս մեր, բազում անգամ զմեր  
պակասութիւնս ոչ նկատեմք եւ ոչ  
վարկանիմք իսկ թէ այնպիսի ինչ իցեն.  
վասն զի խնամքն զոր զմենջ ունիմք,  
եւ անձնասիրութիւն շրացուցանեն  
զմեղ: Զի զորօրինակ յորդ եւ յաքն սէր  
մօր ընդ իւր որդին, զագեղն՝ գեղե-  
ցիկ եւ զմթինն՝ պայծառագոյն երեւե-  
ցուցանէ. ըստ նմին օրինակի եւ ոչ  
մեզ պակասեն ինչ ուրեք ազգի ազգի  
ընծայութիւնք եւ պաճուճեալ պատ-  
ճառանք առ ի զմեր յառութիւնս գու-  
նաւորեալ պատրուակելոյ: Յայս սակա-  
ճարտարապետք փիղիսսփայից զայս ե-  
րեւելի ինչի մշջ բանից իւրեանց հաս-  
տատեալ եղին. թէ Աչ ոք ուրեք դա-  
տաւոր քաջ իւրոյ անձինն լինիցի:  
Եթէ ի քաղաքս զդատաւորէն, որ  
միում ումեք ի դատ մտելոցն առաւել  
զօրաւիզն եւ բարեկամ իցէ, կասկա-  
ծիցեն, քանիօն եւս մարդ, որ այնպէս  
անձնասէրն է, կարծական եւ կասկա-  
ծելի իցէ ի գատաստանս անձին իւրոյ:  
Բայց ու պէտ այլ ոք, այնու զի ա-  
զատ յամենայն կարեաց ընդ մեր իրս  
նայի, յստակագոյնս նշմարէ զթերու-  
թիւնս եւ զվրիպանս մեր, վասն այնո-  
րիկ եւ գատաւոր աղնուագոյն նոցունց  
լինի. հանդերձ այսու որպէս ի բա-

նից կարդի է ասել, Աշք շորք առաւել քան զերկուսն ակսանեն :

Ե. Պարտ է մեզ, առեւ Պղծւտարքոս<sup>13</sup>, թշնամի զոմի բազում ոսկւով ստանալ, այնու զի մեծ շահ օգտի ի թշնամութենէ ուրուք մարթ է ժառանգել: Զի թշնամիքն եւ յիմարք զծշմարիստ բարբառին մեզ: Զի՞նչ այլ ինչ քո բարեկամքդ առնեն այսօր, եթէ ոչ, նստին եւ ողոքեն զքեզ եւ պաշտօն առնելոյ վասն ասեն, թէ ոչ ինչ բնաւ պակաս է ի քեն, այլ ամենայն ինչ կատարեալ է ի քեզ. թէ պէտ եւ չիցէ ինչ, որ նոցա լաւ թուիցի: Է է արդարեւ կարի շատ այս սուտակասպասութիւն յաշխարհի անդ. այլ մի թողցէ Աստուած, զի եւ ի վանորայս ողբղեալ մտանիցէ: Այնչափ մեր ունայնութիւնս է, զի մտադեւը յօժարութեամբ նստիմք եւ ունկնդիր լինիմք այսմ ամենայնի. նա մանաւանդ որ վատթարագոյնն է, հաւատամք իսկ վասն անձնատեր բարոյից մերոց. ուր զի թաղաւոր մարդարեն այլազգ իմն առաջնորդէ մեզ եւ առեւ զանձնէ իւրմէ. Խորատեսցէ զիս, առեւ, արդարն ողորմութեամբ եւ յանդիման արացէ. եւդ մեղաւորի մի օծցէ զգլուխ իմ<sup>14</sup>, Սովոր քաղցր օծութեամբ մեղաւորի զողոքանս եւ զփաղաքշանս

իմանայ սուրբն Աւգոստինոս<sup>15</sup>։ Ուստի  
մարդարեն խորշի եւ դարշի յայսպի-  
սեաց աստի, եւ կամի մանաւանդ, զի  
կշտամբեալ։ յանդիմանիցի յարդարոյ  
ումեքէ ողորմութեամբ իմն խառն ընդ-  
խստութեան, քան գովութիւնս եւ  
ողոքանս առնուլ ի քաղցրաբան բա-  
նից սուտակասպասիցն. զի այսոր ամե-  
նայնի կաստարած՝ պատրել միայն է եւ  
յիմարեցուցանել զգովեանն եւ ի բնաւ  
լուսոյ մտաց անմասն հանել։ Եւ յայս  
միտս ի մէջ մատուցանէ զբանս զԵ-  
սայեայ, որ տաէն. “Ժողովուրդ իմ, որ  
երանենդ ձեզ, խարեն զձեզ”,<sup>16</sup>. Եւ  
ապականութիւն կուտեն ի վերայ ձեր։  
Եւ ի հակառակէն, որ զմեզ սաստակա-  
կոծ առնեն եւ խրատեն, արդարեւ մեծ  
իմն երախտիս առնեն մեզ։ Քանզի “Լաւ-  
են հարուածք բարեկամի քան զկամա-  
կոր եւ զմեզմեխ համբոյրս թշնամուոյ”<sup>17</sup>, .  
եւ դարձեալ. “Լաւ է լսել զպատուհաս  
իմաստոց քան լսել մարդոյ զերդ”  
անմտաց, կամ որպէս Հռոմայեցին ասէ,  
“քան ի պատրանս ողոքանաց անմտաց  
անկանել”<sup>18</sup>։ Զի որ խայլթէն եւ հար-  
կանէ, այն առողջացուցանէ, այլ ձեռն  
ողոքիչ՝ գժուարագոյն զգարման բժք-  
կութեանն զործէ, վասն զի կարծեմք  
իմն յայնժամ, թէ շիր ինչ թերու-  
թիւն ի մեզ, նմին իրի եւ անփոյթ

զուղղութենեն առնեմք. Եւ ոչ ուրեք  
դամք ի զգաստութիւն:

Զ. Ասեր իսկ Դիմոգենես<sup>19</sup>, որպէս  
զի զիւր ախտա եւ զմերութիւնս յուղ-  
զութիւն ոք ածիցէ, պարտի ի խնդիր  
լինել կամ հաւատարիմ բարեկամի,  
յորմէ խրատ առնուցու, կամ սաստիկ  
եւ դառն թշնամւոյ, յորմէ յանդիմա-  
նեալ զրիծս եւ զպակասութիւնս իւր  
ուղղիցէ: Երկրորդս այս յաշխարհի առ  
հասարակ պաշտի յաւուր յայսմիկ. զի  
անդ ոչ ումեք իւր ախտքն ծանուցա-  
նին, բայց միայն ի թշնամւոյ եւ ի հա-  
կառակորդէ, զոր ունիցի. քանզի ճըշ-  
մարտութիւնք ի թշնամութեան յայտ  
եկեալ երեւին: Այլ աստեն ի վանո-  
րային յորժամ ախտք ուրուք նշանա-  
կիցին, կամ մեղուցեալ ուրուք՝ յան-  
դիմանիցի եւ խրատիցի, այն ոչ եթէ  
առ առել ինչ, առ քինու կամ առ  
նախանձու, կամ առ հակառակութեան  
ինչ եւ թշնամութեան լինիցի, այլ ի  
ճշմարիտ գթոյ եւ ի սեռն սիրոյ, զոր  
քնդ քո օդուտ ունին: Իսկ զառաջինն,  
որում փիղիստիոն այն ի խնդիր շըջէր,  
կայ առտ զտանել. քանզի հանապազ  
զվորձ առեալ ճանաչեմք թէ աւազն  
հաւատարիմ եւ ճշմարիտ բարեկամ  
է, որ բազում սիրով եւ խնամով զպա-  
կասութիւնս մեր ազդ առնէ մեզ: Եւ

արդարեւ պարտ եւ արժան է մեզ մեծ  
իմն համարել զիրոն, եւ միանգամայն  
այնպէս խոկ դնել ի մտի թէ զանձ մե-  
ծագանձ բանայ մեզ աւագն, յորժամ  
զթերութիւն ինչ մեր յիշեցուցանէ  
մեզ, որովհետեւ մեք այնու զի ոչ ճա-  
նաչեաք, ոչ ճգնեաք ուղղել զայն :

## Գ Լ Ո Ւ Խ Բ

Թէ շառադիման ընդուն հոգութեաբ լընդու-  
նելոյ ոդուրմաս + հոգութեան մէջն է :

Ա. Անձներին հպարտութիւն մար-  
դոյ առաւել քան զամենայն յայնժամ  
ի զեր գայ, յորժամ տաղտկութեամբ  
իմն եւ ոչ բատ պատշաճի զիսրատեն  
այլոց եւ զիւր թերութեանցն եւ զյան-  
ցանաց ազգարարութիւն ընդունիցի.  
եւ այս շարիքս այնչափ զօրացան եւ  
տարածեցան, զի հազիւ ոք ուրեք զտա-  
նիցի, որ զայլոցն խրատել եւ զծանու-  
ցանել յանձն առնուցու : Զնոյն յայ-  
տնապէս մեկին առէ եւ Աւգոստինոս  
Երանելի . Ո՞վ, առէ, այնպէս զիւ-  
րաւ զտանիցէ զոք, որ կամիցի լսել  
եւ յանձն առնուլ զկշտամբանս . եւ  
ուր իցէ իմաստունն այն, զորմէ առա-  
կական բանն առէ<sup>1</sup> թէ “Յանդիմանեա  
զիմաստունն եւ սիրեսցէ զքեզ<sup>2</sup>”,  
Արդարեւ ճշմարտիւ իմաստուն է այն-

պիսին, իրրեւ զի դիտէ նա զիւր ուրն  
տալ տրիտուր ընդ մեծի Երախտեաց  
ուղղութեանն եւ յանդիմանութեան,  
եւ շնորհակալ զանձն ընծայեցուցա-  
նել: Քայց ուր ուրեք զայնպիսի արս  
իմաստունս գտանիցեմք. “Ով իցէ,  
Երանի տացուք նմա<sup>3</sup>,,: ”

Բ. Ա ասն այսորիկ սուրբն Գրիգոր  
այնչափ, ասէ, լցեալ եւ ուռուցեալ  
եմք ի տարապարտ հպարտութենէ, եւ  
այնպէս իսկ ի խորս եւ ի խորշս սրտից  
մերոց հաստատեալ է այն ախտ, զի  
շմարթիմք հանդուրժել ժոյժ ունել  
բանիցն, զոր այլք զմերոց յանցուա-  
ծոց եւ զթերութեանց ճառիցեն, եւ  
ոչ զայլոց շահաւէտ յանդիմանութիւն  
յօժարութեամք լսել կարող եմք,  
քանզի հաշուիմք թէ այսու պայմա-  
նաւ գձձին իմն մեծարոյ կարծիք մեր,  
կամ նուազ իմն ի համարի լինիցիմք  
պայլոց առաջի. եւ զի իրրեւ տեսանեմք  
թէ ի վտանդի կայ մեր պատիւս եւ մե-  
ծարանք, ընդ ակն խոյիմք. նմին իրի  
զայրագին լի ցասմամք իսկոյն ըմբու-  
տանամք, եւ ոչ միայն այնմ որ յան-  
դիմանեայն, չլինիմք շնորհակալ, այլ  
եւ համարիմք եւս թէ անհնարին զըր-  
կանս եւ թշնամանս, նա մանաւանդ  
թէ եւ հալածանս իսկ մեղ արարին:  
Առքա, ասէ Երանելին, իրրեւ տեսա-

նեն թէ կշտամբանոք խաղան ի վերացա , կարծեն թէ հալածմանն սուր եկեալ հասեալ իցէ: Յայն սակա ոմանք , իբրեւ բազում անգամ վասն իւրեանց յանցմանցն եւ պակասութեանց յանդիման առնին , չպատկառեն ինչ լրբել ասել յայտ յանդիման թէ Հալածանք իմն ոպառնացեալ յարուցեալ են ի վերայ մեր ի խրատելեաց աստի , առեն զմեղ դոքա եւ առ թշնամութեան ոխութեան զոյս սաստ ի կիր արկանեն : Են են , առէ նոյն Երանելիք , եւ այլք , որ պատմել պատմեն եւ ինքնակամ կամք յայտնեն այլոց զիւրութիւնս իւրեանց . այլ թէ ուրեք երբեք զնոսին յայլոց լսիցեն , իսկ եւ իսկ բարկանան եւ բորբոքին , ջատագով ախտիցն մտանեն , եւ զբիծ յանցանացն ի բաց քերեն . քանզի շկամին թէ այլք առ սոյնպիսիս ունիցին զնոսա : Այնպիսիք ոչ ճշմարտութեամբ խոնարհք են , եւ ոչ իսկ մինչդեռ զիւրեանց պակասութիւնս ասիցեն , հաւաստեաւ ինչ ճանաշեն զանձինս իւրեանց . զի թէ խոնարհք ոքք էին , եւ սառողիւ ճանաշէին զանձինս թէ լի են թերութեամբք , եւ զայսպիսի բանս ոչ կեղծաւորութեամբ ինչ , այլ միտմատ մոօք զանձանց առէին եւ իմանային , ապաքեն ոչ այնպէս ինչ

զշարեին ի լսել իւրեանց զայդ ամենային յայլմէ ումեքէ, եւ ոչ այնչափ յանդգնութեամբ կային պնդէին արդարացուցանել զանձինս, եւ պաշտպան իւրեանց մեծարոյ կարծեացն լինել: Վասն զի ճշմարիտ խոնարհութիւնն յայնմիկ եղեալ կայ, զի նախ զանձն ոք ծանիցէ, արհամարհիցէ եւ առ ոչ ինչ գրիցէ, ապա ախորժիցէ ուրախութեամբ, զի իւր թերութիւնըն առաջի այլոց մերկացին եւ ինքն ի համարի ինչ ոչ լիցի յաշա նոցա: Որ այսովիսիք են, առէ երանելին Գրիգոր, շատ իսկ ցուցանեն թէ ոչ վասն այնորիկ զի յայլոց անարգիցին, զիւրեանց ախտս յայտնեն, այլ զի անուն իմն լուռթեան եւ խոնարհութեան որսայցեն անձանց իւրեանց, եւ ազնիւք եւ խոնարհը աշխարհի երեւիցին: Զի գրեալ իսկ է, “Արդարն անձին իւրում շարախօսէ իսկզբան բանից իւրոց”, եւ զիւր վրեպսն կամաւ խոստովան լինի: Ցանկաս փափաքիս, զի պատիւ ինչ ըմբոնիցես անձին քում, եւ զի այլք առ խոնարհս կալցին զքեզ. եւ զի կարծես թէ ազնուադոյն հնարք յայս հասանելոյ այն են՝ զի զյանցանսդ եւ զրիծս դու քեզէն ինքնին ի վեր հանիցես, ամին իրի բերես զնոսա ի մեջ. այլ քանզի անդէպ իմն եւ անձահ

այսմ համարիս, զի յայլմէ ումեքէ պատմիցին քո թերակատարութիւնք, եւ յանդիմանիցիս, եւ առաւելապէս յորժամ վտանգ եւս զուցէ քեզ ի ծանակութիւնս ինչ եւ ի նախատինս անկանելոց կամ վատ անուն զանձամբ առնլոյ, վասն այսորիկ հանդարտութեամբ մտօք տանել կշտամբանացն ոչ ժուժաս։ Այլ երկորին իսկ ծնունդ ամբարտաւանութեան են։ Եւ առի իսկ է, զի երբեմն թէպէտ եւ յայտ յանդիման տեսանիցէ ոք, թէ ճշմարիտ են այն ամենայն որ յայլոցն հարկանին յերեսս նորա եւ թէ կարեւոր կարեւոր պատճառք են նոցա խրատելոյ զինքն, բայց սակայն խռովի իմն վասն այսորիկ եւ զայրացեալ զրգորի։

Գ. Ա ասն այդորիկ չէ մարթ ասել յայնժամ, “Յանդիմանեա զիմաստունն եւ սիրեսցէ զքեզ”, քանզի հաղիւ ոք ուրեք զայնպիսի իմաստունս գտանիցէ, որ կամիցին ուրախութեամբ լոել զպատուհաս եւ զկշտամբութիւն, եւ այնմ որ յանդիմանեացն եւ խրատեաց, շնորհակալ լինիցին եւ գոհանպյցեն. այլ արժան է զայն իսկ ասել, զոր յառաջ քան զարդինառեալ բանսղ եղ իմաստունն, թէ “Մի յանդիմաներ զայպանողն եւ զամբարտաւան, զի մի ատեսցէ զքեզ”։ զի մի օտա-

բասցի ի քէն եւ ատելի լիցիս դու նմա : Ահաւասիկ այսպէս իսկ է յաշխարհի յաւուր յայսմիկ . այս սովորութիւն կալու առ հասարակ ի դարօւս յայսմ : “Ոչ սիրէ ժանտն եւ անխրատն զյանդիմանիչս իւր եւ ընդ իմաստունո ոչ խօսեացի”<sup>8</sup>. նա մանաւանդ խորշի եւ գարշի ի նմանէ, որ վասն թերութեանցն ծանուցելոց կշտամբէ զնա եւ զջմարտութիւնն ցուցանէ նմա : Քանզի արդարեւ անդ իսկ է զոր առեն, թէ ճշմարտութիւն զատելութիւն ծնանի : Ուստի Հարը սուրբք<sup>9</sup> վայելուչ իմն զայսպիսի մարդիկն նմանեցուցանեն հիւանդաց յիմարելոց, ի խելաց եւ ի մտաց թափելոց, որք շառնուն յանձն թէ բժիշկ ոք զայցէ մերձենայցէ առ նոս, այլ բացուստ ի բաց փախչին ի նմանէ . եւ զամնայն դեղ, որ մատուցանիցի նոցա, մերժեալ ընկենուն գարշելով, եւ այս յուժգնութենէ եւ ի սաստկութենէ ախտին դիպի նոցա, եւ զի դարձեալ ոչ զիսեն թէ ախտաժէտք են : “Նմանութիւնս այս ազնուագոյն է՝ այնու զի եւ Հոդին սուրբ արկ զայն ի կիր . “Որ առեայ, առէ, զյանդիմանութիւն, անմիտ է,”<sup>10</sup> . որ գարշի ի կշտամբութենէ, ոչ միայն դոյզն իմն պաշար առաքինութեան եւ խննարհութեան է նորա, այլ եւ ի

խորհրդոյ եւ ի զգօնութենէ անկեալ  
է այնպիսին, եւ զի խմաստնոյն բանիւ  
տապացից “ԱՆԱՄՊԱ Է...” վասն զի հանել  
մերժէ զամանացին գեղ դարմանոյ, եւ  
բժշկին որ մեծաւ փափաքանոք բու-  
ժել եւ օգնել տենչայ, զայրացեալ  
ցամանու:

## Գ Լ Ա Խ Խ Գ

Թէ ունէ ընտառ եւ անդարձենունիւն+  
ծնունդին, յորքամ ըյանդիւնունիւնն է  
ՍԵՐԵՎԵՐ ՀՅՈՒ ու ընդունիցի:

Ա. ՅԱՅՆ չափ ամբարտաւանու-  
թեան եւ անմտութեան հասեալ է մեր,  
զի հազիւ հազ յանդգնի մարդ յայսմ  
ժամանակի ծանուցանել ինչ ումեք  
զիւր թերութիւնն կամ զգուշացու-  
ցանել. քանզի ոչ ոք ախորժէ բարե-  
կամին իւրոյ յաշաց ելանել, ոչ ոք  
կազո, կռիւս կամ ատելութիւնս կա-  
մի դնոց առնուլ արծաթով իւրով, որ-  
պէս ասէ առակն: Յիրաւի ուրեմն եւ  
յարժանի է, զի ոք այսպիսի ինչ ոք է,  
թողեալ լքանիցի եւ յումեքէ դարման  
ինչ ոչ ընդունիցի առ յապա: Քանզի  
իմ իմլիք արժանի հիւանդն իցէ, որ  
խուսափիցէ ի դարմանոց եւ զրժիշկան  
մերժիցէ, եթէ ոչ անինամ ոնդար-  
ման թողլոյ եւ մահուն ճարակ լինելոյ:

Նմին արժանի է, որ խոյս տոյ ի յանդիմանութենէ, որ զայլոց յուշարարութիւն եւ զիրատ ի շարաշար միտո առնու: Ուստի ասէ Զգօնութիւնն, “Որ տոեայ, ասէ, զյանդիմանութիւն, վախճանեսցի,,<sup>1</sup> եւ “Որ մերժէ զիրատ, տոեայ զանձն,,<sup>2</sup> Արդարեւ արժանի իսկ է այնպիսին, զի խրատ յանդիմանութեան ոչ բնդունիցի յումեքէ այնուհետեւ, այլ ի ծանր ծանր անօրենութիւնս կործանեցի, եւ այն այնպէս աշխարհատես յայտնութեամբ, զի ամնեցուն յակն անկանիցին, եւ բոլորեքին արտունջ լիցին զայնցանի, եւ սակայն չիցէ ոք որ զայն ամենայն ծանուցանիցէ նմա: Ահա այսպէս իսկ պատահէ բազում անգամ այնպիսի մարդկան: Եւ հարուածս այս եւ պատուհաս անշուշտ ի կարի մեծամեծաց եւ ի գմնդակայն է, զոր հնար իցէ ածել յայնպիսեացին վերայ: Աբժշկեցաք, ասէ մարգարեն, զբարեղոն, եւ նա ոչ բժշկեցաւ. թողցաք զնա,,<sup>3</sup> Յորժամ ոչ յատցի այդին եւ ոչ բրիցի, ապաքէն լքեալ ցամաքի եւ հատանի յոյս զպազոցնորա. նոյնպէս ըստ նմին նմանութեան առ հասարակ հատեալ կորուսեալ է յոյս զկենաց եւ զփրկութենէ մարդոյ, յորժամ ոչ ոք տոկայ բաւէ դարմանել զնա վասն այնո-

բիկ, զի զբարի բարի խրառա եւ զյուշտրարութիւնս այլոց ի լաւ կողմն ոչ ընդունի:

Տ. Ա ասն այսորիկ երանելի Հայր մեր Փռանկիսկոս Բորգեան և ձառ արեկեալ զանպատեհ իրաց եւ զվեասուց, որ ծնանիցին բազում անգամ ի յանդիմանութենէ շարաշարն մոռք ընկալելց, զըէ օրինակ զայս. Այսպէս, առէ, ի մին երկուց դժոնդակ անպատեհութեանց հոսեալ կործանիցիմք: Քանզի կամ առ ի շգոյէ յանդիմանութեան բիծք եւ թերութիւնք պնդեալ հաստատեալ սերու դործիցին ի նոսա որ յայն ախտո բմբանեալ իցեն, որովհետեւ շիք ոք ուրեք որ այնպէս ահաճ եւ կարծամիտ հիւանդի դեղ ինչ պաշտել յանձն առնուցու. կամ թէ ուրեք երբեք խրատիցի ինչ եւ կշտամբիցի, որում ճշմարտիւ կշտամբութիւնն ովհուոյ իցէ, ոչ միայն հաճ եւ հաւան եւ շնորհակալ ոչ լինի, այլ եւ դառնանայ իսկ եւ խռովիի, եւ ոխս իմն եւ տաելութիւն ի սրաին մթերեալ պահէ այնմ, որ բարւոքն խրատեաց: Աւստի ի սակաւ ինչ ժամանակի համօրէն տունն հեղեղ իմն լեզւոյ եւ դառնութեան լինիցի. եւ այս անտի սկիզբն առնուցու, զի ոչ ճանաչեն սոքա զանձինս թէ թերակատարագոյնք են. եւ

զի գործեալ զայլոց ազգաբարութիւնն  
եւ զիսրատ ոչ ըստ պատշաճի ընդու-  
նին, ոչ իբրեւ զրկանո իմն համարին  
զայն բնչ, զոր մեծ բարեբարութիւն  
հաշուել արժան էր. եւ ընդ այն զա-  
րին եւ նեղին, որ նոցա պատճառք  
շնորհակալութեան պարտ էր լինել.  
որպէս զի եւ զանգեղեայն իսկ ի ժան-  
կաբեր թոյնս շրջեն: Կմին իրի պարտ  
եւ պատշաճ էր առն իւրաքանչիւր եր-  
կընչել եւ զողալ եւ այսպէս խորհել  
ի միաս իւր. ո իսկ զիսիցէ, թերեւս  
զի հառեալ է յոյս զփրկութենէ իմ-  
մէ, վասն այնորիկ ոչ յանգիմանիմ.  
յոյն սակա զթերութիւնս եւ զսիա-  
լանս իմ ոչ յանդիմանեն, զի զսասան  
եւ զիշտամքանս զոր երբեմն ածին ի  
մերայ իմ, ոչ ըստ արժանին ընկալոց:  
Եւ զայն իմն կամի անդեն Հայրն Քոր-  
գեան, զի ոչ միայն ողջ անաբատ պա-  
հիցեմք, այդ եւ մերոց յաջորդացս թո-  
ղեալ յուղարկեսցուք զպարզմառութիւ-  
նըն զայն եւ զաէր եւ զսասակութիւն,  
որ իսկզբան անդ միաբանութեանն  
ծաղկէր. զի յայնժամ ուղղութիւնն  
եւ յանդիմանութիւնն պակասութեանց  
գութիւնն մանաւանդ եւ մեծ շնորհա-  
կալութիւնն ծնանէր եւ ոչ եթէ զա-  
նութիւնս բնչ սգւոց եւ առելութիւն  
օրսի:

Գ. Ա արդապետ ոմն ԱՆՁԱՐԴՐՈՒ զայ-  
նոսիկ որ խուսիցեն իմն եւ շգալցնեն  
յուղղութիւն, դիւի նմանեցուցանէ .  
քանզի այսու օրինակաւ ինքեանք զին-  
քեանս անուղղայս եւ անհնարինս ի  
զգասատանալ կազմնն։ Ար ոչն կամի,  
առէ, լսել զպատուհաս, շկամի գալ  
յուղղութիւն։ Քանզի անտի իսկ, զե  
հնարին է ուղղել զոք եւ կամ անհնա-  
րին, դիւրաւ երեւիցի թէ մեզաւոր իցէ,  
եթէ զեւ։ Զի մարդ ցորչափ յայտ մահ-  
կանացու կեանս է, թէպէտ եւ բիւ-  
րապատիկ մեզաւոր իցէ, սակայն մար-  
թի գալ ի զգաստութիւն։ այլ սա-  
տանայ ոչ ուրեք։ Եւ առ այս ի վկայու-  
թիւն կոչէ զիմաստունն։ “Ար առէ,  
առէ, զյանդիմանութիւն, շաւիդ է  
նա մեզաւորին,,<sup>5</sup> այս ինքն է բանսար-  
կուին . զի անուանափոխութեամբ մե-  
զաւոր կոչի նա յայսմ վայրի։ Զոր օրի-  
նակ շաւիդ ուրուք եւ ունահետք՝ ոտին  
նման են, նոյնպէս եւ որ ի կշտամբա-  
նաց ուղղութեան խորշի եւ զարշի,  
դիւի համեմատ է, այնու զի անուղ-  
ղայ զանձն յարդարէ. որովհետեւ այնմ  
որ կարի իսկ դիպողագոյն եւ զօրաւո-  
րագոյն միջնորդ է վարուց ուղղութեան,  
սա զգուռնն ընդգեմ փակէ։

Դ. Առողբն Բարսեղ զբէ զայսովիսի  
մարդկանէ բանս ինչ, որում արժան

է միտ զնել զգուշութեամբ։ Որ սոյն-  
պիսի ինչ ոք է, առէ, այս ինքն ոք  
չկամի զգաստանալ եւ ի շար միտո  
զյանդիմանութիւնն առնու, կցորդու-  
թիւն կենաց նորա ընդ այլոց եղբարց  
վնասակար իմն է, քանզի իւրովին օրի-  
նակաւ ի ճգանցն եւ ի հրահանդացն,  
զոր յանձն առեալ Են, կորզեալ ի  
բաց հանէ զնոսա<sup>6</sup>. այն իսկ է, զի ի  
նմանէ եւ այլք ուսանին բանքնդդէմ  
բարւոք խրառելեացն լինել, եւ հակա-  
ռակ կալ ուղղութեան յանդիմանու-  
թեանն, եւ այսպէս ի զգաստութենէ:  
եւ ի լաւութենէ վարուց կարգաց կե-  
նաց քաջութեան, որոյ վասն եւ ի  
վանս իսկ մատեալ էին, ի բաց դարձու-  
ցանեն զնոսա։ Նմին իրի նոյն Հայր  
Երանելի<sup>7</sup> հաւանեցուցանէ մերժել եւ  
տարագիր առնել զսոսա ի հաղորդու-  
թենէ եւ ի կենակցութենէ այլոցն եղ-  
բարց, զի մի գուցէ ժանան եւ առ-  
նոսա տարածեալ անցանիցէ։

### Գ Լ Ո Ւ Խ

Թէ ՇՀԱՅԻ ԽԵՐԵ-ԴՐ ԷՇԵ ՀՐԱՄԵ-  
Լ ԵՐ-ԴՐ Ե- Հ-Ն-Դ-Ի-Հ-Ա-Ն-Ե-Ր-Ի-Ա-Ն-:

Ա. ԱՅՆԵՐՓ ինչ քաջ եւ շահաւետ  
խրառ զճառելոց իրացս մատուցանէ  
մեզ Գաղենոս<sup>1</sup>, որպէս զի եւ թուել

իսկ, թէ չէ մարթ աւելի ինչ քան  
զայն խնդրել: Սա ոչ շատ համարեցաւ  
զպատղաման եւ զհանգամանս զոր  
զդարմանոյ եւ զբժշկութենէ մարմնոցն  
զրեաց, այլ յաւել հանել եւ մատեան  
մի, յարում զախտո ոգւոցն ճանաչել  
եւ զարմանել ուսուցանէ: Արդ անդէն  
ի նմին զպրութեան հանգերձ այլովքն  
ամենեքումքը զայս եւս պատուիրէ: Որ  
ոք, առէ, զիւր յառութիւնսն եւ զթիւ-  
րութիւնս յու զդութիւն ածել կամբցի,  
եւ յառաջազէմ յառաքինութեանն  
լինել, պարտի յառաջ քան զամենոցն  
ի խնդիր ելանել առն միում լաւի եւ  
իմաստնոյ, որ խրատիցէն զնա, եթէ  
թերութիւնս ինչ ուրեք նշմարիցէ ի  
վերայ նորա: Թէ բաւական զքը առ  
այնպիսի գործ պաշտաման եղիս,  
առեալ զնա առանձինն եւ զաղա յայ-  
լոց, ազաշեցէ պազատեացի ամենայն  
ժուժկալութեամբ եւ պնդութեամբ,  
զի հաւատարիմ կատարեցէ նա զայն  
պաշտօն ի վերայ իւր. եւ զբնաւ թե-  
րութիւնս զոր աեսանիցէ, համարձակ  
ազատաբերան առացէ եւ յանդիման  
արացէ: Միանգամայն եւ հաստա-  
տութեամբ խոստացի թէ ինքն համ  
եւ հաւան լինելոց է ընդ այն, եւ զնա  
որպէս արդարեւ ճշմարիտ բարեկամ  
համարելոց. եւ թէ սովոր մեծ եւս

երախտիս նմա առնիցէ, քան եթէ ի  
մարմնաւոր ինչ հիւանդութենէ զեր-  
ծուցեալ էր զնա, զի ոգի առաւել եւ  
առաջին քան զմարմին է: Եւ թէպէտ  
մեւսն խոստանալ խոստանայցէ թէ  
առնեմ զայս, սակայն յետ սակաւ ինչ  
աւուրց ի վերայ անցանելոյ, իբրեւ տե-  
սանիցես թէ ոչ ինչ խրատէ զքեզ  
վասն թերութեան իրիք, քանքատես-  
ջիր դու առաջի նորա եւ եւս պիոդա-  
ղոյնս աղաշեա զնա, զի մի անփոյթ  
զայնմանէ առնիցէ. այլ վաղվաղակի  
իբրեւ բիծ ինչ տեսանիցէ ի վերայ  
քո, յանդիմանութեամբ հարցէ յե-  
րեսս քո: Խակ եթէ պատասխանի տայ-  
ցէ նա եւ ասիցէ, թէ արդարեւ ոչ  
պրծաւ յուշոյ յիշատակաց իմոց բանն  
զոր խոստացայ, սակայն չպատահեցին  
ինչ իրք, զոր քեզ ազդ առնել արժան  
էր. բնաւ ոչ հաւատացես, այլ հա-  
մարեսջիր ի միտս քո թէ պատճառք  
շլինելոյ յուշարարութեանն մին յերից  
յաջորդայն է, եւ ոչ եթէ զի արժանի  
յանդիմանութեան ինչ ոչ զործեցաւ:  
Առաջինն նորին խակ խրատչին անփոյ-  
թութիւնն եւ անհոգութիւնն է, զի  
զքո թերութիւնս ոչ նկատեաց եւ ոչ  
զիւր խոստումնն ինչ յիշեաց. քանզի  
սակաւս գտանել հնար է, որ զայսպի-  
սի պարտս պաշտաման յանձին ունել

եւ վութազ պնդութեամբ վասն քոյր  
ոգտիդ եւ յառաջադիմութեանդ կա-  
միցին աքնել։ Եւ կամ դարձեալ թէ-  
պէտ եւ իցէ թերեւս, զի պակասու-  
թիւնս ինչ ի քեզ զիտեալ իցէ, սա-  
կայն համարեսջիր թէ առ պատկառա-  
նաց կամ վասն այլ ինչ խափանչաց  
եւ կամ զի շկամեր զբարեկամութիւնն  
քակել, եւ յաշաց ելանել կամ ան-  
կանել ի սիրոյ քումմէ, զանց արար եւ  
ոչ զգացոյց. քանզի զիտէ թէ այս  
խել է ի ժամանակիս յայսմիկ շահ ճրշ-  
մարտութեանն, զօր յայտնապէս ոք  
ասիցէ։ Եւ կամ երրորդ անգամ, զի  
ետես երբեմն թէ զուղզութիւնն եւ  
զազդարարութիւնն այլոյ ուրուք ոչ որ-  
պէս արժանն էր, ընկալար. վասն այսո-  
րիկ ոչ կարէ հաւանել ի միտո իւր եւ  
հաւատալ, թէ զու լսել զկշտամբանս  
եւ զիրատ կամիցիս, թէպէտ եւ բազ-  
մապատիկ բանիւք պնդիցես եւ հաւա-  
տարիմ ցուցանիցես. որովհետեւ քան  
բանիցն առաւել արդեանցն զործոց  
հաւատաց նա:

Բ. Խրատէ դարձեալ, զգոյշ լեր,  
տոէ, զի թէպէտ եւ մեւսն այն զուր  
տարապարտուց ստգտանիցէ զքեզ, եւ  
կարի իմն զյանցանան ստուարացուցա-  
նիցէ, սակայն դու մի ինչ ժխտիցես  
եւ մի բնաւ յանձնէ ի բաց քերիցես։

Քանիզի նախ մարթ իսկ է թէ խրատ-  
շին լաւ եւս միտ եղեալ իցէ այնմ քան  
քո. իբրեւ զի լաւ եւս միտ ոք զնէ  
պակասութեանն այլոյ քան անձին։  
Երկրորդ անգամ թէ ալէտ եւ յանիրափի  
կշտամբիցիս. սակայն եւ այն քեզ պատ-  
ճառս տայցէ, զի առաւել արթնու-  
թեամբ եւ զգաստութեամբ զնայցես  
յետ այնորին, զի ի վերայ իւրաքանչիւր  
զործոց քոց առաւելագոյն ուշ զնի-  
ցես, եւ զի բազում փութով եւ  
հաւասառեաւ զգոյշ լինիցիս յայնմ  
հետէ, զի ոչ միայն խօսելոյ, այլ եւ  
ոչ իսկ կասկածելոյ ինչ զքէն բռնա-  
հարութիւն ումեք տայցես։

Պ. Օ այս զույն ձեւ Գաղենոս. եւ մե-  
ծարանչ զարմանն համարես ջիր զմառ  
ածեալ թէ այր մի հեթանոս էր նա  
եւ բժիշկ մարմնոյ ցաւոց։ Ապաքէն  
ամենեւին պիտոյ է եւ մեղ այդ ամե-  
նայն, զի զտանիցեմք զոր ոք մնագեւր  
կամակար զայս զործ խրառչի եւ վար-  
զագետի ի մեր վերայ կատարիցէ։ Քան-  
զի մեծ իմն զժուարութիւն կայ յիրան,  
զոր իւրաքանչիւր ոք շատ իսկ յանձնէ  
իւրմէ մարթի առնուլ ի միտ. ոչ միայն  
յայնմանէ, զի զժուարի իմն ինքն, յոր-  
ժամ յայլմէ ումեքէ պատուհասիցի կամ  
խրառիցի, այլ եւ յորժամ հրաման  
առնուցու զնոյն ընդ այլու առնել, եւ

զայս ինչ կամ զայն թերութիւն յանդիմաննել։ Նա մանաւանդ եւ նմին իսկ աւագին կարի ծանր եւ տաղառուկ է ոյն եւ խիստ, եւ մանաւանդ յորժամ հնազանդեալքն սակաւ ինչ առաջինութիւն եւ խոնարհութիւն յանձինս իւրեանց բարձեալ ունիցին։ Գիտել զիտէ զայն՝ վերակացուն, թէ պարապան է ինքն վասն իւրոյ պաշտամանն ուղղել եւ կշտամբել զհպատակո, բայց սակայն կասկածէ իմն, գուցէ թէ յուշարարութեանն եւ խրատուն հեզութեամբ եւ յօժարութեամբ ունկընդիր ոչ լինիցին։ Եւ որպէս թէ խարան ինչ ատրագոյն դնելոց իցէ ի վերոյ հպատակացն, այնպէս տապի եւ տառապի ինքն աւագն եւ ընդ քիրան մտանէ. եւ երբեմն իսկ ի վարանի եւ ի տարակուսի կայ թէ ասասցէ արդեւք եթէ ոչ։ Մերթ ոչ անօդուտ ինչ ըզխրատելն համարի. նմին իրի սպատանէ եւ խնդրէ պարապ, կակուղ իմն կազմեալ պատրաստէ զհանդերձեալ տղթարարութիւնն, եւ քաղցր քաղցր բանիւք իրբեւ մեզու համեմէ, զի մի ինչ դառնանայցէ քմաց նոցա. եւ մերթ այնշափ հակառակութիւն ի հպատակն զտանէ, որպէս զի լաւ իսկ համարի ամենեւին թողուլ ի բաց զերասն, թէպէտ եւ սա յիւրում ախտին եւ ի

շարիսն հանսպազ կայցէ մեայցէ : Վասն  
զի երկնչի իմն, զի մի դուցէ թէ յուշ-  
արարութիւնն բաց ի շօդտելոյն վնասա  
եւս առնիցէ, եւ շահ այս միայն լի-  
նիցի, զի կրտերագոյնն օտարանայցէ  
ատելութեամբ յաւագէ անտի . եւ  
թերեւս ոչ ինչ ախորժելով եւ եռան-  
դնոտ մոռք զիւր պատշաճս եւ զպաշ-  
տամունս կատարեալ կալցի : Զի զոր  
օրինակ արեգակն կակզէ եւ հարէ զմոմ,  
իսկ զտիղմն եւ զկաւ ցամաքեցուցանէ  
եւ պնդէ . գարձեալ որպէս թփոյն եւ  
ծառոց որ խորարմատք եւ տարածա-  
տակք իցեն, ջուր եւ հողմ, օդ եւ  
արեւ բազում նպաստ մատուցանեն ոռ-  
տուաւել եւս զուարձացեալ աճելոյ եւ  
պտղարեր լինելոյ . իսկ որոց սողկա-  
դնացք իցեն եւ զետնատարած տակս  
ունիցին, եւ արմասս շիցէ ի խորս ար-  
ձակեալ, նոքին իսկ՝ պատճառք զօ-  
սանալոյ եւ թառամելոյ լինիցին, նոյն-  
պէս ըստ նմին նմանութեան եւ զիս-  
նարհ ոք, որ ի խորս անձին ծանօթու-  
թեանն հաստատութեամբ արմասա-  
ցեալ իցէ, կակզէ եւ մեղմացուցանէ:  
խրամն յանդիմանութեան եւ յա-  
ռաւել յառաջադիմութիւն ձգէ ածէ  
զնա . այլ զնորին հակառակն որ իտ-  
նարհ ոք չէ, եւ որոց արմատք չիցեն  
իջեալ հասեալ ի խորս անձինն ծանօ-

թութեան, անդստին իսկ պատճառս  
առնուցու վաելոյ, շորանարոյ եւ խրս-  
տանարոյ։ Արդ վասն սոցին իսկ պատ-  
ճառանաց աւագքն երկնչին իմն յուշ  
առնել ոմանց ոմանց ի հնազանդելոցն  
զթերութիւնս նոցա, զի թերեւս դեղն  
վնաս մանաւանդ քան օդուտ ինչ առ-  
նիցէ, եւ թերիակէն ի թոյն փոխիցի ի  
նոսա, յորժամ համարիցին թէ առ-  
գառնութեան ինչ սրտի կամ առ առե-  
լութեան կամ առ նախանձու եւ քինու  
լինի նոցա այն, որ առանց երկմտու-  
թեան իսերու սիրոյ է միայն, եւ ի յաճախ  
զթոյ զոր ընդ նոցա փրկութիւնն եւ  
ընդ օդուտ ունին։ Վասն այնորիկ ար-  
ժանի էն զի ամենեւին իսկ յամենեցունց  
թող լիր լինիցին։

Դ. Արդ եթէ շկամիս, զի իրրեւ  
անուղղայ ոք եւ անբժշկական բար-  
ձեալ թողցիս ի նոցանէ, հարկ է զի  
զյուշարարութիւնն եւ զկշամբութիւն  
ի բարուք միտս ընդունիցիս։ “Զի՞ բարի  
է, ասէ Խմաստունն, յանդիմանելոյն”  
ցուցանել ապաշխարութիւնն,<sup>2</sup> եւ այնմ  
որ ըստզիւան եղեւ, ճանաշել զյան-  
ցանս, եւ զնել ի մտի, զի յուղու-  
թիւն գոյցէ։ Եւ թէպէտ դիցուք  
զրեսցուք թէ զթերութիւնն որոյ վասն  
յանդիմանիս իսկ, շիցէ զործեալ քո,  
ոչ այնու պայմանաւ դիպեալ եւ ոչ

այնչափ ինչ դժոնդակ, զորօրինակ առևնն ցքեղ, սակայն չէ պարտ զի արտաքոյ ի գեմս եւ ի բանս յայտ առնիցես զնոյն. այլ արժան է զի միւսումն վասն դժոյ նորա, վասն մարդասէր կամացն եւ վասն երախտեացն զոր կուտէ ի վերայ քո, շնորհակալ լինիցիս, եւ ուղղութիւնս ինչ խոստանայցես, եւ ասիցես թէ բազում փութով պնդութեամբ աքնելոց ես այնուհետեւ, եւ թէ նա սովին աղդաբարութեամբ բարերարութիւն մի մեծ արար ընդ քեղ, զի այսպէս խրախոյս տայցես նմա խրատել զքեղ այլ եւս առ յապայ: Բայց եթէ վաղվաղակի յարդարացուցանել զքեղ եւ ի քերել զյանցանսն զայցես, ոչ եւս այնուհետեւ յուշ առնիցէ քեղ զիրս ինչ, որոյ վասն խրատել զքեղ՝ թերեւս մեծապէս պիտոյ էր անձին քում: Են են ոմանք, որոց իբրեւ յանդիմանիցին վրիպանքն, իսկ եւ իսկ ի բաց թօթափեն զայն յանձանց իւրեանց, այլ եթէ շիցէ մարթ ամենեւին իսկ արդարանալ անտի, գոնեայ ընծայութիւնս իմն եւ հաւաստիս խնդրեն ի նուազեցուցանել զայն եւ ի ցուցանել թէ չէր այնչափ ինչ ծանր: Եւ այս փակել իմն է զգուռնն եւ գնել խափանիչս, զի մի յայնմ հետէ յանդիմանիցէ ինչ ոք զքեղ: Քանզի իբրեւ տեսանիցէ խրա-

տիշն թէ քանիցս անդամ եւ խրառեցար, ոչ ուրեք բնաւ կամեցար զյանցուածող ճանաշել, այլ հանապաղ գտանես իմն ինչ պատճառանս, զի արդարացուցանիցես զանձն քո եւ պրծեալ ապրիցիս, գնէ ի մտի թէ ոչ եւս խրառիցէ զքեզ։ Աւասիկ քոյտվ պատճառանօքդ եւ ջառագովութեամբ, զոր դուն պաճուճեալ ինչ անուամբ խրառւնս եւ պատասխանատուութիւնս կոչես, զայս միայն շահիցիս, զի շառնուցու ոք յանձն այլ եւս խրառել զքեզ եւ ծանուցանել զվրեպաղ։ Զայն եւս թողից լոեցից, զի այսպէս պյլոցն օրինակ շարեաց լինիս, եւ որ տեսանիցեն զիրսն, դայթագղիցին։

Ե. Ի նոսին իսկ յաւագնն չար իմն եւ մեծաց պարսաւանաց արժանի համարի, թէ զիրատս եւ զիսորհուրդս այլոց ըստ պատշաճի ոչ ընդունիցին, եւ բարւոք խրառչացն շանսայցեն։ այնպէս զի թէպէտ եւ սակաւ ինչ զիտիցէ ոք, սակայն զանձն ծանիցէ, եւ զիրատս եւ զիսորհուրդս իմաստնոց մտադիւրութեամբ ընդունիցի, զայնպիսին զիպողագոյն եւ պատեհագոյն առ հասարակ հաշուին ուղղիչ եւ վարիչ կացուցանել, քան զայր, որ թէպէտ եւ բազմահմուտ ոք իցէ, բայց սակայն եւ կարի իմն յանձնապաստան լինիցի, եւ կարծիցէ

թէ ինքն մայն զբնաւ գիտէ, նմին իրի  
եւ շնանդարտիցէ յանդիմանաւթեան  
ինչ իմիք եւ ոչ զայլոց խրաստ որր-  
տի մտօք ընդունիցի։ Այսմ բազում  
ուրեք վկացէ զիր, եւ առաւելապէս  
դպրութիւնք Զգօնութեան, յորս ըն-  
թեռնումք։ “Տեսի այր, առէ, յանձն  
իւր պահծացեալ թէ իմաստուն իցէ,  
բայց յոյս գոյր յանզգամին քան ի  
նմա,,<sup>3</sup>։ “Ճանապարհը անմտաց ուղիղ  
թուին առաջինոցա, իսկ որ իմաստունն  
է, ունկնդիր լինի խրատու,,<sup>4</sup>։ “Ես  
իմաստութիւն բնակեցի ի խորհրդ-  
գեան,,<sup>5</sup>։ “Փրկութիւն գոյ ի խորհուրդո  
բազումո,,<sup>6</sup>։ Ուստի եւ երանելին Յա-  
կորոս ընդ հանդէսս եւ ընդ պայմանս  
իմաստութեանն որ յերկնուստ իջանի-  
ցէ, եւ զայս իմն թուէ, զի չլինիցի այն  
յամու, յանդուդն, հակառակառէր,  
այլ խաղաղասէր եւ զիւրահաւան։ “Իսկ  
վերին իմաստութիւնն, առէ, նախ զի  
պարիեշտ է, ապա խաղաղարար, հեղ,  
զիւրահաւան, անսացօղ բարեաց, բա-  
րեմիտ,,<sup>7</sup>։ Իսկ արդ եթէ եւ նոցին իսկ  
առագացն այնպէս ի զովութիւն զառ-  
նացցէ մեղմավ ունկնդիր լինել եւ զշետ  
երթալ խրատուց եւ խորհրդոց ոմանց  
ոմանց, եւ նմին հակառակ՝ պարսաւանք  
եւ բատղիւտ լինիցին նմա թէ այլազգ  
ինչ ուրեք զործիցէ. որչափ եւս ա-

ռաւել իրաւամբք դսրովանս եւ նախատինս ընդունիցին այնք ի հպատակաց, որ եւ զաւագացն անդամ զիսրատ եւ զյանդիմանութիւն հեղութեամբ յանձն առնուլ ոչ հանդուրժիցեն:

Զ. Եւ զի մեծ իմն զայս համարիցիմք եւ առաւել եւս յորդորագոյնք լինիցիմք ի սոյն, յոյժ օգուտ է ճանաշել եւ ի մտս առնուլ զմեծ բարութիւնն որ ամփոփեալ կայ ի սմա. այս ինքն է, յորժամ խրատու եւ կշաամբութեան յօժարութեամբ ունկնդիր ոք լինիցի, աւագն զայս ինչ իմացեալ եւ խորհեալ յանձն իւր, ոչ այնչափ վշտանայ ընդ թերութիւնս նշմարեալս. քանզի թէպէտ եւ ախտքն յայտ գոյցեն, սակայն եւ գեղն եւ գարման նոցամիանդամայն յայսյանդիման առաջի կայ: Բայց յորժամ շդուցէ ինչ յոյս գեղոցն ընդունելութեան, վրէպէն որ գործեցան, մեծապէս շարշարեն եւ հաշեն մաշեն զնա. քանզի աեսանել տեսանէ զախտս շարեացն, այլ շտեսնէ թէ որով ճանապարհաւ կամ զինչ գարմանով եւ հնարինք բառնալ զայն մարթիցի: Այս իսկ են աւագացն անձկութիւնք եւ տանջանք: Վասն ոյսորիկ կարի իմն օգտակար եւ քաջ խորհուրդ է մարդոյ, զի երթեալ առանձինն յայտ առնիցէ աւագին, թէ

քանի հաճոյ եւ հեշտական է անձին  
իւրում խրատ առնուլ ի նմանէ, եւ  
թէ որչափ պատրաստութիւն եւ յօժա-  
րութիւն ունիցի առ այն . Հանդերձ  
այսու սրաի մտօք եւ բազում հաւաս-  
տեաւ աղաչեցէ զնա, զի զբնաւ թե-  
րութիւնս զոր նկատիցէ ի վերայ նորա,  
մեծաւ յատակութեամբ եւ պարզու-  
թեամբ իւրեւ հայր՝ համարձակ յանդի-  
մանիցէ . եւ ոչ ինչ հոգայցէ կամ  
հայիցի ընդ այն, զի թերեւս ուրեք  
երբեք, իւր զի մարդիկ եմք, ոչ որպէս  
պատշաճն էր, զկշտամբանսն ընկալաւ,  
եւ բարւոք խրատչացն զայրացաւ : Եւ  
շպարտի իսկ զմիանգամ եւեթ աղա-  
չեն շատ համարել . եւ ոչ այն միայն  
բաւական է, թէ լոկ ըստ սովորու-  
թեան եւ իւրեւ կերպարանոք ասիցէ,  
այլ բազում անգամ եւ սրաի մտօք եւ  
առանց կեղծաւորութեան առել արժան  
է : Այլ եւ հաստատեալ դնիցես ի մաի  
քում, զի կարեւոր հարկ է քեզ առ-  
նել զայս ամենայն, որպէս զի հաւա-  
տայցէ քեզ աւագն եւ զայս դժուարին  
գործ խրառչի քաջ եւ ճշգրիտ կատա-  
րիցէ ի վերայ քո : Յայն սակա թէ եւ  
պարտիմք խնդալ եւ յօժար լինել, զի  
առ թերակատարս եւ առ շմեռուցեալս  
ունիցի զմեզ աւագն յայլ ինչ բազում  
իրս, սակայն չէ արժան զայն յանձն

առնուլ առաջն ի սոյն իրս եւ անսալ,  
զի կարի իմն ամբարտաւան, խատապա-  
րանոց եւ շմեռուցեալ երեւիցիս յաշո  
աւագին, մինչեւ կասկածել նմա թէ  
մի դուցէ զիրատն եւ զյանդիմանու-  
թիւն որով սաստկակոծ զքեղ առնիցէ,  
չարաշար մտօք ընդունիցիս: Կա մա-  
նաւանդ վութասջիր զի ամենեւին իսկ  
լու եւ առաքինի ի դմին համարիցի  
զքեղ աւագն, որպէս զի մի բնաւ ի  
գեղեցիկ երախտեաց տատի եւ ի սոյն-  
ոյիսի միջնորդէ որ ոյնշափ յաճախու-  
թեամբ նպաստ ի քո յառաջադիմու-  
թիւնդ լինիցի, զքիցէ ինչ զքեղ:

Է. Աւստի բարւոք այն է, զոր ասաց  
երանելին քարոնէղ<sup>5</sup>. Զորօրինակ, ասէ,  
Հիւանդ ոք, որ վասն առաջնութեանն  
հոգ. ի մտի ունիցի, ամենայն դեղոցն ի  
բժշկէ անտի մատուցելոց ժուժկալէ եւ  
համբերէ բազում երկայնմտութեամբ,  
թէպէտ եւ խիստ ինչ ուրեք եւ դառն  
պայման բժշկութեանն լինիցի, նա եւ  
ոչ ցառուցեալ զայրանայ բժշկին, մա-  
նաւանդ թէ եւ ոչ ի սիրտ նորա անկանի  
երբեք խորհել, թէ թեւր իմն եւ ձա-  
խող մտօք մատուցանէ բուժիչն զայն  
ամենայն. նոյնպէս եւ այր խոնարհ եւ  
որ հոգւով կատարեալ լինել ցանկա-  
նայցէ, զիրատն եւ զխորհուրդո յան-  
դիմանողայն մեծաւ մտադիւրութեամբ

ընդունի, եւ ոչ զմառ անդամ ածէ  
թէ պյն յախակալ ինչ սրաէ ելանիցէ,   
եւ ի մտաց որ յանկարդ եւ յարձակե-  
րասանակ ախտից կարեաց գրաւեալ  
իցէ: Եթէ առ հասանելոյ մարմնաւոր  
առողջութեան զդառնազառն գեղսն ոչ  
մերժիցեմք, Եթէ ախորժ յօժարու-  
թեամբ անսայցեմք, զի բժիշկն ճարապ  
ուր եւ զիարդ կամիցի, հասանիցէ եւ  
խարիցէ, նա մանաւանդ շնորհս եւս  
ունիցիմք նմա վասն այսորիկ եւ մեծ-  
բարիս բարերարութեան զհատումնն  
հաշուիցիմք, որշափ եւս առաւել, առէ  
երանելին բարսեղ, պարտ եւ արժան է  
մեզ զնոյն վասն հողեւորն առողջու-  
թեան եւ վասն օդափ համօրեն միաբա-  
նութեանն վճարել, թէպէտ եւ գեղ  
ուղղութեանն եւ յանդիմանութեան  
սակաւիկ մի զառնազ զյն եւ զաժանա-  
զոյն քան զւափն իցէ:

### Գ. Լ. Ա. Խ. Խ. Ե.

Այն որ է վերաբերյալ անդր ճառեցաւ, հաս-  
ուառէ օրինակած ինչ:

Ա. ԱՅՏԻԲԲՆ Յամշան Ռոկերերան: <sup>1</sup>  
յօժարեցուցանէ զմեզ, զի որոց բա-  
րւորն խրատիցեն, հլուական մոզք  
ունկնդիր լինիցիմք եւ չդառնայցեմք  
ինչ հակառակ, եւ առ այս ի ձեռն

առնու զօրինակ Մովսիսի զոր պատմեց դպրութիւնն Ելից : Քանզի սա թէպէտ եւ այնչափ իմաստուն եւ ճոխ ոք էր, որպէս զի եւ Աստուած իսկ գլխովին զնա առաջնորդ եւ ուղղիչ ժողովը դեանն իւրոյ ընտրեր, եւ բաղմապատիկ ոքանչելիս յեղիպտոս եւ յանապատին ի ձեռն նորա զործէր . առկայն զխրանն եւ զխորհուրդ զոր աներ նորա Յոթոր, այր մի լոկ եւ սոսկագոյն, վասն տեսչութեան եւ վարչութեան ժողովը դեանն տայր, մտադիւրութեամբ ընկալաւ . զի սա է, որ մասուցեալ թերագիրն եղեւ Մովսիսի թէ մի զբնաւ բեռն առաջնորդութեան ժողովը դեանն ինքն միայն ի վերայ ուսոց իւրոց բառնոյցէ, այլ զմասն ինչ յանձն առնիցէ այսոց որ երկրորդական իմն իշխանութեամբ օղնական եւ ձեռնտու նմա լինիցին . “Ոչ է, առէ, ուղիղ բանդ զոր առնես . անհնարին տանջանօք տանջիս զու,,<sup>2</sup> : Եւ յայտ իմն առնէ անդէն ի նմին վայրի Ասկերերանն, թէ Մովսէս ոչ զայն ինչ առժամայն ի մ.ջ երեր, եթէ Աւաղիկ տես զայրդ որ մեզ իրատ տալ կամի . զոր օրինակ առնն արդ սմանք, որք թէպէտ եւ լաւ եւ շահաւէտ իրատն իցէ, առկայն ընդ այն իմն դժկամակ լինին զի այս ոք կամ այն թելազրէ զբանն . այլ մեծաւ իս-

նարհութեամբ յանձին կարա զիսորհութիւնն եւ իսկոյն ած յարդիւնու:

Բ. “Եղինակէս յայս պատճառս կշռեն եւ ի մէջ առնուն երանելին կիպրիանոս<sup>3</sup> եւ սուրբն Աւղոստինոս<sup>4</sup> զօրինակ Պետրոսի, որ գլխաւոր յառաջակացն էր առաքելոց, յորժամ յանդիմանեցաւն ի Պաւղոսէ<sup>5</sup> վասն թղփառութեան, որում ինքն կամեր պարտապան առնել զայնոսիկ որ ի հեթանոսաց անտի նորոգ դառնային ի հաւասառ Քրիստոսի: Աւսիկ, ասեն, Պետրոս որ ոչ բարձրադոյն ինչ զանձնէ խմացաւ, ոչ մեծամասեաց ինչ, եւ ոչ աւելի քան զւափն եւ զգեպն վերացոյց զանձն իւր ոյսապիսի իմն բանիւք. Ես իսկ եմ ըսվանդակ եկեղեցւոյ զլուխ եւ իշխան, Ես ինքն եմ մեծ քահանայապետ, արժան իսկ է ինձ անսալ մանաւանդ քան այլոցն ամենեցուն. Հարկ է զի Համօրէն հաւատացեալք գայցեն հաւանեսցին հրամանի իմում, եւ բարբառոյ իմոյ հնազանդ լինիցին: “Եա եւ ոչ զՊաւղոս, այնու զի արդ եւս զեկեղեցին հալածեալ էր, անարդեաց ինչ եւ արհամարհեաց. նմին իրի եւ ոչ զնորա ուղղելն եւ զիսրատել անարժան համարեցաւ, այլ յորդոր յօժարութեամբ ունկնդիր եղեւ բարւոք իրաւուն, եւ իրեւ յաղթեալ պարտեալ վաղվաղակի

ձեռս ետ հաւանեցաւ բանին եւ ճրշմարտութեան :

Գ. Արժանի յիշատակաց է եւ այն օրինակն զոր մեզ ի սմին ընծայեցոց թէտդոս կայսր, ի ժամանակի զի որտի մտօք եւ մեծաւ խոնարհութեամբ ընկալաւ նա զիրատն եւ զյանդիմնութիւն զոր ած ի վերայ նորա երանելին Ամրուսիոս. մի՛ յորժամ արդելն զնա ի նուիրական խորհրդոց, եւ յեկեղեցւոյ մերժեաց վասն անօրէն սաստիկ եւ մահաբեր վճռոյն զոր եհան ի կոտորել եւ ի բնաջինջ առնել զթեսազօնիկեցիսն զանմեզս եւ զանպարտս. եւ երկրորդ անգամ, յորժամ կայսրն զիւր ընծայսն մատուցեալ սեղանոյն՝ կամլը ի միջի դնդի քահանայիցն կալ. առաքեաց առ նա պատղամ եւ յայտ արար, թէ անտի ի բաց ելեալ, ի կարգս հասարակաց խառնազանձ մարդկանն ի ժողովրդականաց տաճարն անցանիցէ, քանզի տեղիդ, առէ, քահանայից եւ Երիցանց միայն սահմանեալ է, եւ ծիրանիդ առնել առնէ ինքնակալս, այլ ոչ եթէ քահանայս յարդարէ. որպէս բազում բանիւք ճառի յեկեղեցական պատմութեանն : Յորում վայրի ոչ վայրապար առաջի դնի ի քննել, թէ արդեւք առաւել պնդութիւն եւ հաստատութիւն որբոյ հայրապետին իցէ

դովելի , եթէ զարմանալի՝ հնազանդութիւնն եւ խոնարհութիւն բարեպաշտ եւ աստուածառէր թագաւորին :

Դ . Պանաւանդ եւ սոյն ինքն Ամբոսիոս , զորօրինակ ի վարս նորապատմին , յորժամ խրատէքն յայլոց վասն թերութեանց ինչ , մեծապէս շնորհակալ խրատչացն լինէր , եւ համարէր իսկ թէ առանձինն ինչ երախտիս ընդունի ի նոցանեն :

Աբեղոյ ոմն ի վանաց անտի Պայծառ Չորոյ , որպէս յամբոստամէ ժամանակադիրս Ախտերկեան կարգին կոյ , քանիցս անդամ թէ լուր զյանդիմանութիւն կամ ըստգիւտ լինէր , գէթ միանդամ զաւրունական ազօթոն ասէր վասն իւրոյ խրատչին ի շնորհակալութիւն : Եւ պատմի իմն անդէն ի նմին մատենի թէ նոյն սուրբ սովորութիւնն անդստին ի ժամանակէ անտի ի կրօնս եղեւ ի վանորային յայնմ , եւ անխախտուտ օրինաց ինչ զօրութեամբ հաստատեցաւ :

Ե . Հայրն Արսէն , որպէս ընթեռանումք իսկ ի գիրսն Արմէռնի Մետափրատի , հոյակապ եւ քաջանուն էր ի մէջ ամենայն վանականաց իւրոյ ժամանակին , եւ բարեհամբաւ յոյժ վասն որբական վարուց իւրոց . սա եւ յաշխարհի անդ երեւելի էր եւ կարի պատ-

առանկան, այնու զի վարդապետ կայր  
Աքրիադու եւ Անորի սրգւոցն թէ ողոսի  
երիցու կայսեր, որը եւ պայտղատեցին  
իսկ յետոյ զիշխանութիւն հօրն իւ-  
րեանց. սակայն էին նորա թերութիւնք  
ինչ թէպէտ եւ թէ եթեւք, որ ոչ գըծ-  
ձէին ինչ կամ նուազեցուցանէին զորո-  
բութիւն նորա : Քանզի, որովհետեւ  
այր վաստառը լեալ էր յաշխարհական  
կարգս անդ, եւ ընդ փափկութիւն  
ընդելեալ, յարեցան կացին ի նմա եւ  
յետ գառնալցն եւս մնացորդք ինչ  
առաջնոյ ազատութեանն եւ ընդար-  
ձակութեան, զոր յարբունի պաշտամն  
մինչեւ ցայնեժամ վարեալ էր. եւ նմին  
իրի իսկ իրրեւ ի հասարակաց ժողովի  
ուրեք ի միասին ընդ և լրարսն բազմէր,  
բազում անդամ ուն զոտամբ արկեալ  
նստէր այնպէս : Այս զիր սահցն ոչ  
բնաւ հաճոյ թուէր հարցն սրբոց, իրրեւ  
զի չէր ինչ վայելուշ, եւ անդէպ վա-  
նական ցածութեան էր: Ամենեքին կա-  
մել կամեին ազդ առնել նմա զիրսն,  
այլ ոչ ոք էր որ իշխուէր յանդդնէր ասել  
զոյն: Առան զի ծանր եւ դժուարին  
յցք երեւէր նոցա՝ զայնպիսի մանր եւ  
զինչին ինչ դիտել եւ ծանուցանել  
այնպիսում մածարոյ եւ պարկեշտ Հօր:  
Առան այսորիկ իրրեւ ի մի վայր եկեալ  
խորհուրդ ի մէջ առնուին թէ զինչ

առնել արժան իցէ, անդուստ Հայրն ակմէն որ Երեւելին էր զգօնութեամբ և վարուցն որբութեամբ, խօսել սկսանէր, եւ զայս դիպող խրատ դնէր առաջի. որում եւ պյլք միամտեալ հաւանեցան: Զառաջինն, ասէ, իբրեւ ժողովիցիմբ, ես կամաւ եւ խորհրդով նովին օրինակաւ եղից զոտս իմ. ոյլ գուք յուշ արտաջիք ինձ զիրսն, եւ վաղվազակի իջուցանեմ ի խոնարհ. իսկ նորա համարեալ թէ ինքն է որ յանդիմանի սովինն, առժամայն ի վայր գիցէ զոտս իւր: Հաճոյ թուեցաւ ամենեցուն բան խրատու ծերոյն, վասն որոյ իբրեւ յառաջնում նուազի եկին գումարեցան հարքն ի խօսս հօգեւորս, Հայրն ակմէն այնպէս իմն եղ զոտսն, զոր օրինակ հօրն Արսենի եղեալ էր: Իսկ հարքն իբրեւ տեսին զայն, խխատ եւ սաստկակոծո յանդիմանեցին զնա վասն անվայելուշ կերպարոնայն եւ վասն շարաշար օրինակին զոր ամենեցուն տայր. իսկ նա անդէն վաղվազակի յարդարեաց զանձն եւ ամփոփեաց պարկեցաւութեամբ: Արսենիոս իբրեւ լուաւ եւ ետես որ ինչ դիպեցաւն մերձաւոր ընկերին, պատճառեալ իմն որպէս թէ ոյլ ինչ զործէ, այնպէս տակաւ տակաւ ի վայր եղ զոտսն իւր: Եւ այնպէս մտադիւրութեամբ զայս կողմանակի կշտամ-

բութիւնն ընկալաւ բայտ պատմութեանն վկայելոյ , զի յայնմ հետէ եւ առ յապա ոչ ուրեք երբեք ոյնու օրինակաւ եղ զոտսն : Այսպէս պարտ եւ պատշաճ է իւրաքանչիւր ումնք՝ զայլոց զյայտնի պատուհաս եւ զհրապարակաւ յանդիմանութիւն իւրեւ իւր միայնոյ եղեալ համարել : Եւ միանդամայն անդստին յիրաց աստի փոքր ի շատէ երեւիցի եւ դժուարութիւնն զոր գտանեմք ի մեզ , յորժամ զայլ ոք ուղղել ինչ եւ խրատել կամիցիմք , որպէս ի վերադոյնդ ասացաք :

## Գ Լ Ո Ւ Խ Զ

Ա Ռ Ա Հ Ա Յ Ի Ն Ե Վ Ա Բ Ա Ր Ա Ր Ա Յ Ի Ն Ե Վ Ա Բ Ա Ր Ա Յ Ի Ն , Ա Ր Ա Բ Ա Յ Ի Ն Ե Վ Ա Բ Ա Ր Ա Յ Ի Ն Ե Վ Ա Բ Ա Ր Ա Յ Ի Ն Ե Վ Ա Բ Ա Ր Ա Յ Ի Ն :

Ա. ՅԻՍՆԵՐՈՐԴ կանոնի անդ սահմանադրութեանցն համառօտերոց զայր ձեւ օրինակի գրեալ է . Զի առաւել յառաջադէմ հոգւով լինիցիմք եւ մանաւանդ վասն առաւելագոյն զանձինս խոնարհեցուցանելոյ եւ զիջուցանելոյ , պարաի իւրաքանչիւր ոք հաճ եւ հաւան լինել , զի ամենայն համօրէն վրիպանք եւ թերութիւնք իւր եւ այլ զինչ եւ իցէ իւք որ ի նմա ծանուցեալ եւ զի-

տեալ իցեն, յայտ առնիցին աւաղացն վերակացուաց ի ձեռն ոյր ուրուք եւ իցէ, թէ միայն արաւաքոյ խոստովանութեան իմացեալ իցէ նորա զայն ամենայն<sup>1</sup>: Եւ քանզի մեծ կատարումն այսր կանոնի նորանշան իմն եւ անսովորական ոմանց ոմանց թռեցաւ, զի մի նոյն ինչ եւ այլոցն դիպիցի, կամ պատճառս ինչ ասցէ դպյժագդութեան, պարս եւ պատշաճ է զի զիրս կանոնիս սակաւիկ մի անդստին ի հիմանց յայտ արաւացուք: Արդ զի լի կատարեալ իմանայցի զոր ինչ առելոց եմք, հարկ է ամենեցուն ճանաչել զայս ինչ իբրեւ հիմն հաստատութեան մերոց բանիցս, զի թէպէտ եւ բնաւ սահմանադրութիւնք մեր ի մեծ քահանայապետաց անտի ընկալեալ եւ հաստատեալ են, եւ ի զլուխ անդր նոցայարեալ եւ պատուաստեալ է ինիք ինքնակամ սեպհական վճռոյն հաստատութեան Գրիգորի Երեքտասաններորդի, այլ սակայն կանոն եւ սահմանադրութիւն Եղբայրական ուղղութեանս առանձինն իմն հաւանութեամբ հաստատեցաւ ինմին քահանայապետէ յետ հարց եւ քնին առնելոյ ի գատաստանի ուրեք ընդդէմ հակառակօրդացն: Եւ այս մասնաւոր իմն հանգամանք են: Քանզի<sup>2</sup> կայր քահանայ ոմն որ յառա-

ջաղոյն ի միաբանութենէն էր, այլ  
ապա վասն անհանդիստ եւ խռովարար  
բարուց իւրոց ի բաց արձակեալ էր. սա  
մասն ինչ զբովանդակութեան Կարդի-  
նաղի Տողեղեայ ընդ մամլովք արկեալ  
տայր դրոշմել ի Հռոմայեցւոց քաղաքի  
անդ. եւ գլուխ մի յանձնէ իւրմէ կրց-  
կցեալ յաւելոյր, յորում եւ առէր իսկ  
թէ կայ միաբանութիւն մի վանակա-  
նաց որում կարի տենչանամ ի որտի  
իմում, այնու զի արս իմաստունս տածէ  
նա. այլ է նորա կանոն ինչ որ ամե-  
նեւին իսկ հակառակ է աւետարանին  
վարդապետութեան<sup>3</sup>. որովհետեւ ըդ-  
թերութիւնս զոր յայլոյ վերայ տեսաւ-  
նիցէ ոք եւ նշմարիցէ, առանց ինչ նմա  
ազդ առնելոյ, երթալ եւ նմին իսկ  
տապին պատմել հրամայէ. յորմէ,  
առէր, մարթ է թէ բազում ինչ ան-  
պատեհութիւնք ծնանիցին: Վասն որոյ  
պատաւական Հայրն Եւերարդոս Մեր-  
կուրեան որ յայնժամ առաջնօրդ համ-  
օրէն միաբանութեանն էր, ելեալ եր-  
թայր առ Քահանայապետն մեծ եւ  
քանքատէր իմն անդէն վասն անիրաւ  
բանիցս այսացիկ: Իսկ նա կամեցաւ եւ  
զմատեանն զայն եւ զմեր կանոնս տե-  
սանել, եւ բազում ճշգրիտ խուզիւք  
տեղեկանայր թէ զիարդ կամ որով  
օրինակաւ զայս ինչ ի կիր արկանիցէ

միաբանութիւնն: Զայտ իբրեւ ծանեաւ,  
յայտնապէս վճիռ եւ օրինակ զայտ.  
Այս կանոն ոչ միայն աւետարանական  
վարդապետութեանն հակառակ չէ, այլ  
եւ յայտ եւ մեկին է թէ չէ պարտ  
բնաւ ամենեւին խելք իրոք շարախօսել  
զնմանէ. նա մանաւանդ աւետարանա-  
կան իմն եւ առաքելական կատարումն  
ամփոփեալ կայ ի նմա: Եւ միանգա-  
մայն հրամայեաց զի այս մասն մատե-  
նին այնորիկ իբրեւ խորթ եւ օտարուի  
եւ իբրեւ կարծեալ ծնունդ տարագիր  
լինիցի, որպէս եւ արդեամբք իսկ մեր-  
ժեաց զայն եւ դատապարտ արար կար-  
դինաղն Աիրզետոս, որում պաշտաման  
անկ էր այն, զոր օրինակ եւ Հայրն  
Եզիդիոս Գոնսաղեան յիւրում հո-  
գեւոր խօսան վիպաղրէ, քանզի վկայ  
ականատես է այրն, որովհետեւ Օզնա-  
կան առընթերակաց էր զայնու ժամա-  
նակաւ ի Հռոմայեցւոց քաղաքի:

Բ. Այս կանոն սովին վկայութեամբ  
շատ իսկ ամրացեալ եւ արդարացեալ  
երեւի. սակայն առ առաւել եւս զմեր  
միտս հանգուցանելոյ եւ մսիթարելոյ,  
զրնաւ պայքար յանդիմանութեան եւ  
զհաւանութիւնս դպրոցացն ի դպրոցս  
անզր առաքեալ, մէք զերկուց իրաց  
մանաւանդ ճառ արկեալ խօսեսցուք  
յոյսմ վայրի. նախ զայն իսկ յայտ

արասցուք թէ որպէս կարեւոր եւ պիտոյ է կանոնդ . եւ յերկրորդումն թէ զիարդ այս՝ պատշաճ եւ միաբան իցէ մտաց, զայն պատճառոք ինչ ի հանդիսի գործ արարեալ ցուցանիցեմք : ‘Նախ կարեւոր պէտք եւ հարկ կանոնիս այս յայտ գայցէ լի բովանդակ ի կարեւոր պիտոյից այլոց ինչ կանոնի՝ որ հրամայէն մեզ զհանգամանս խղճի մտաց մերոց մերկանալ առաջի աւագին, զորմէ եւ ի վերագոյնս յանցելում ձառի անդ խօսեցաք . քանզի ամենայն պատճառք եւ հաւանեալթիւնք եւ պատշաճութիւնք զոր սուրբ Հայրս մեր ի մէջ բերէ ի սահմանագրութիւնս անդ, ի ցուցանել թէ պարտ է առն իւրաքանչ իւր զիսիղ մտաց իւրոց յայտ առնել աւագին, նորին իսկ եւ վասն այսր կանոնի զինեալ զօրաւիզն լինին, եւ զկարեւոր հարկ նորա յայտ յանդիման ցուցանեն : Եւ թէպէտ զայն ամենայն լայնագոյնս եւ պարարտագոյնսընծայեցուցաք անդէն ի նմին վայրի, սակայն մարթ է մեզ զրնաւն յերկուս զլուխս ամփոփիել : Առաջին այն է, զի աւագն լաւ եւս վարել եւ ուղղել եւ յանձանձել զիւր հպատակն կարիցէ : Իսկ երկրորդն այն է, զի այսու պայմանաւ ազնուագոյն եւս հոգայցէ եւ կարգիցէ որ ինչ օգտի եւ լաւութեան համօրէն միաբա-

նութեանն պատշաճ եւ պիտոյ իցէ։  
Աքդ վասն սոցին այսոցիկ կարեւոր յոյժ  
համարեցաւ սուրբ Հայրս մեր, զի դի-  
տասցէ տւագն զմերութիւնս եւ ըղ-  
վրէպս քո ի ձեռն վյր եւ պէտ ուրոք,  
թէ միայն արտաքոյ խոստովանութեան  
ծանուցեալ իցէ նորա զայն ամենայն։  
Առ կամ եղեւ նմա, զի լիցի ոք ի ամին  
իրեւ երաշխաւոր եւ ետեղապահ քո,  
զի թերեւս դու անհոգութեամբ ան-  
փոյթ առնիցես զայնմանէ, զոր պար-  
տիսդ առնել հարկաւ եւ որ այնպէս  
կամ ի քո միայնոյ օգուտ եւ կամ ի  
լաւութիւն համօրէն Ընկերութեանն  
պատշաճ է։ Եւ այսպէս զայն՝ զոր դուն  
ի հրամանաց կարդի քո առնել պար-  
տէիր, եղբայր քո լնուցու։ Խոկ այս  
ամենայն յառաւել օգուտ քո եւ բո-  
վանդակ միաբանութեանն հայի, եւ  
զի դարձեալ ի պաշտամունս մեր մեծաւ  
անկասկածն ամրութեամբ դնայցեմք,  
եւ զի մի տւագքն ի տագնապի նաւա-  
կոծութեան զոք զնիցեն։

Գ. \* Խոյնապէս վասն երկրորդին, այս  
բնիքն է վասն արդարագոյն եւ հաստա-  
տագոյն զայս կանոնս ցուցանելոյ, մարթ-  
է յաճախել բերել բազում պատճառս։  
Առաջինն լիցի քեզ կանխակալ սովո-  
րութիւնն բանիդ այդորիկ նա եւ յայլ  
վանորպյս։ Որովհետեւ ի Փռանկիւ-

կեան կարգի ամենեւին իսկ նույին օրինակաւ պահին այս իբր , որպէս ի Յիսուսի միաբանութեանն . իբրեւ զի վրիպանքն առանց ինչ յառաջադպոյն յանցականին զեկուցանելոյ , յայտ առնի նմին իսկ աւագին , որպէս է տեսանել ի գիրան , յորոյ վերայ գրեալ այսպէս է . Պարզ խիղճ մասց , ի հարիւրորդ շորրորդ ինդիբն : Դարձեալ ի հասարակացինչ օրէնսդրութիւնս , որ անուանեալ կոչին Բարկիբնոնականք , այնու զի առհմանեցան նորա ի միահամուռ ժողովին ուրեք , որ յամի ԱՆՇԱՐԳի ի Բարկիբնոնացւոց քաղաքի գումարեցաւ , Հրաման լինի Եղբարց , որ արտաքս ուրեք կամ ի Հրապարակ Եղանիցեն , զի ի գտանալ իւրեանց ի տունն , Երթայլուն եւ ազդ առնիցեն աւագին , Եթէ մեծ ինչ եւ ծանր իւրեանց բնկերացն արտաքոյ գիպեալ իցէ . իսկ որ զայտուանփոյթ առնիցէ , պարաի պահս պահել հացիւ եւ ջրով , կամ մասնել ի պատիժս ինչ , զոր առաջնորդն ի վերայ նորա ածիցէ : Զնոյն է գտանել եւ ի հին ինչ օրէնսդրութիւնս միաբանութեանն այնորիկ , որ ի հինգերորդ ժողովին կարգին սահմանեցան : Եւ միանգամայն ասացից , ի միահամուռ ժողովին ուրեք , մինչ դեռ երանելին Բոնաւենտուրա զլուխ էր համօրէն Աւխաին ,

միաբան եւ հասարակաց հաւանութեամբ բովանդակ ժողովոյն նոյն ինչ ընկալեալ հաստատեցաւ . եւ յայնը ամենայնի վերայ սահմանեցաւ , զի այլն ամենայն վարդապետութիւն , որ ի հակառակ կողմն է , իրեւ ժանտ ինչ եւ որպէս կործանիչ վանական կարգաց տարագիր լիցի ի միաբանութենէն . իսկ որ ոք յանդդնիցի , ասեն , իշխել ու սուցաննել այդպիսի ինչ , ի բաց կացցէ եւ մի ինչ ընտրեացէ զոք կամ ընտրիցի ի գործ ինչ , նա եւ ի գիտահոջ եւս կացցէ :

Դ . Ամ զի յայտ յանդիման երեւիցի կանխութիւն վարդապետութեանս այսորիկ , եւ թէ որչափ ի նոցանէ որ կատարեալ վարուց պատկառ կային , մեծաբոյ եւ ընդունելի համարեցաւ . աւագիկ քեզ հին ինչ վճիռ Ստեփանեայ եւ Պաւղոսի հարցն նախնեաց եւ առաջնոց , զոր յիշատակէ Հոյրն Զմարագդոս , յորում այսպէս իսկ ընթեռնումք . Եթէ տեսանիցէ ոք զընկերն , զի ինչ մի անարժան գործէ , կամ խօսի անպատեհո ինչ , եւ յապազիցէ յայտ առնել առաջնորդին , գիտասցէ թէ ինքն է պարարիչ եւ նպաստամատոցց պյն մեղացն եւ բատ ամենայնի զոյդ եւ հաւասար է այնմ , որ մեղանչէն <sup>5</sup> : Քանչ զի յիրաւի կասկածել արժան է զայն-

պիսի ումեքէ, զի թերեւս իցէ թէ զովող եւ հազորդ յանցանացն իցէ. ոյնու զի յորժամ զօրէրն բառնալ զայն եւ խափանել, ոչ խափանէ: Եւ ծանիցէ, առէ, զի եւ իւրում անձինն եւ այնը, զոր ծածկէն, թշնամի սաստիկ է. վասն զի ոչ բարեկամութեամբ ինչ, այլ թշնամութեամբ գնայ ընդնմա: Անդէն յարէ ի նոյն եւ այլ ինչ պատղամ օրինակ զայս. Եթէ ոք, առէ, իրազեկը լինիցի զընկերէն, թէ տաղտկացեալ ընդանձկութիւն վանորային, փախչել խորհի, եւ ոչ մատնիցէ զնա, զիստացէ առանց երկմտութեան, թէ հազորդէ կորստեան նորա. Եւ այնքան ժամանակս պարտէ անջատել զնա յԵղբարյն ժողովոյ, մինչեւ մարթ լիցի կոչել զմեւսն այսրէն յետո<sup>5</sup>: Կմին իրի այս ոչ նոր ինչ է, եւ ոչ առանձինն ինչ եւ սեպհական մերում միաբանութեան, այլ կարի հնագոյն եւ յայլ եւս վանորայս սովորեալ: Արդ այս ամենայն կարգք վանականաց, որ հրամանս դնեն՝ զիթերութիւնս, զոր արտաքոյ առենի խոստովանութեան նշմարեաց ոք, առանց ինչ յառաջագոյն յանցաւորին ազգ առնելոյ՝ երթալ պատմել առազին, հիմնացեալ հաստատեալ են ի կատարածի անդ պատուիրանի նորին եղբայրական խրատուն, որ այն ինքն է:

ուղղել եւ ի զգաստութիւն ածել զեղ-  
բայր իմ. եւ յոյս դոյ առաւել հասա-  
նել յայս վախճան կատարածի ի ձեռն  
սատարութեան նորին իսկ աւագին,  
քան եթէ լոկոյ ուրուք:

Ե. Խըրկրորդ պատճառք՝ որով այս  
կանոնս հաստատի եւ յայտ առնի  
միանդամայն, թէ չկայ ի ամա այնչափ  
ինչ խստութիւն եւ գժուարութիւն  
զոր, օրինակ սմանք վրիպեցին կարծել,  
այս է. զի սպյն սյս կանոն այլ ինչ ոչ  
պատռուիրէ մեզ, նա եւ ոչ այլ ինչ  
աւելի սովորութիւն ի միարանութեանն  
կայ, բայց այսչափ միայն զի թերու-  
թիւնք եղբարցն յայտ լիցին աւագին  
իբրեւ հոգեւոր հօր, որպէս զի՞նա հայ-  
րական գթով եւ սիրով բառնայցէ  
զնոսա ի միջոյ, եւ այն՝ որ անկաւն կամ  
մերձ յանկանել էր, նորոգեալ զօրա-  
ցեալ յարիցէ կացցէ ի կայի եւ յազ-  
նուագոյնս անզը ուշ ունիցի: Որպէս  
եւ բանք քաաներորդ կանոնի հասա-  
րակաց՝ մեկին ասեն զնոյն, դայս ձեւ  
օրինակի. Ար միանդամ իրազդաց ոք  
լինիցի ծանր ինչ փորձութեան ուրուք,  
ազդ առնիցէ աւագին, զի նա ըստ հայ-  
րական խնամացն եւ հոգաբարձութեան,  
զոր բնդ իւրան ունի, մարթիցի դիպող  
դարմանով հասանել յօդնութիւն նո-  
րա: Ապա ուրեմն յանցանք ընկերին

ոչ պատմին աւագին իրեւ գատաւորի  
ումեք, նա եւ ոչ վասն այնորիկ ինչ զի  
պատիժու պատուհասից ի վերայ յան-  
ցաւորին ածիցէ, այլ իրեւ հօր միայն,   
որ զօդտելն եւեթ կարիցէ եւ ոչ զվեա-  
սելն, եւ զի զպատշաճ պատշաճ դար-  
մանս նմա մատուցանիցէ, հանգերձ  
այսու զի կանխեալ աճապարեցէ զա-  
ռաջս ունել զանհարթութեանցն որ  
մարթէին դիպէլ, թէ յանցանըն չյայ-  
տնէին եւ կամ դեղք ոչ պաշտէին:

Զ. Խըրորդ պատճառք լիցին քեզ  
զեղեցիկ եւ զօրաւոր բանք, զոր ի հաս-  
տառութիւն իրացս ի մէջ բերէր պա-  
տուական Հայրն Յերսնիմսս Նատաղիս,  
որ սյր երեւելի էր ուսմամբ եւ առա-  
քինութեամբ: Տեսանեմք, առէ, զի  
սովորութիւն է յեկեղեցւոջ Աստուծոյ  
եւ յեկեղեցական տեսչութիւնս եւ ի  
քաղաքային վարչութիւնս, զի մինչ չեւ  
ուրուք համբարձեալ ի պատիւս ինչ,   
բազում հաւաստեաւ եւ ճշգրափ հան-  
գէս առնի ամենայն իրաց նորա, նա եւ  
զաղանեաց եւ թաքուցելոց, որպէս  
զիարդ պայման ազգի ազգի պաշտա-  
մանցն զոր տւանդելոց էցնն, պահան-  
ջիցէ: Բայց այս ոչ վասն այնորիկ ինչ  
է զի ի պատիժու յանցաւորն մատնիցէ,  
թէպէտ եւ իցէ թէ ինչ մի արժանի  
պատուհասից դտանիցի ի նմա, այլ

յայն սակա միայն, զի զայն ոք որում  
զեկեղեցին, զտունն, զընտանինն,  
զկարասին եւ զմեր իսկ անձինս հաւա-  
տալոց իցեմք, կամիմք յառաջագոյն  
ճանաշել: Ապաքէն յընկերութեան Յի-  
սուսի ոչ ոք այն ոք է, զոր շիցէ մարթ-  
ընտրել յառաքելութիւնս, քանզի այս  
սեպհական է մերում կարգիս. եւ առ  
այս հաստատուն իմն զօրութեան պէտք  
են, եւ ոչ լուծելոյ եւ լքելոյ, որ զքաջ  
անուն վանացն քակէ եւ ամենեւին իսկ  
եղծանէ: Կարող ուրեմն է աւագն եւ  
անձամք Եւ յայլոց ձեռն քննել եւ  
տեղեկանալ զիրսն զայնոսիկ զգաղտնիս  
եւ զծածուկս, եւ առ այն զայս կանոն  
ի ձեռն առնուլ, որպէս զի յայսպիսի  
մեծ գործս, որ այնչափ կարեւոր է վասն  
քո եւ վասն բովանդակ միարանու-  
թեանն, ստուգութեամք գնացյէ եւ մի  
ինչ վրիպիցի:

**Ե. Խ ՀՐԱՄԱԴՈՒՅՆ զայս իսկ ասացից:**  
զի յայտնի լիցի թէ քանի իրաւացի է  
կանոնս այս եւ պատշաճ մտաց. արդ  
աղէ եկ, ի միում նժարի անդ կշույն  
բերցուք զիցուք զվեսան եղեալ քեզ  
ի պակասութենէ, որ աւագին իրեւ  
հօր յայտնեցաւ. իսկ ի միւսումն զվեսաս  
եւ զւարիս որ ծնանիցին, յորժամ  
ծածուկ թերութիւնն մնայցէ. ապա  
դիտեսցուք տեսցուք թէ որ կողմն

յերկուց այտի առաւել կշռիցէ։ Քո  
վեասդ սակաւ ինչ նախատինք միայն  
է եւ զոյզն ինչ նուազութիւն պա-  
տռոյ զոր համարիս թէ կրելոց ես。  
այլ վեասն՝ որ ի թաքուցանելոյ անտի  
մարթել եւ ծնանել սովոր իցէ, նախ  
այն է զի քո շարիքդ առանց դարմանոյ  
մնան, եւ յորժամ այն ոչ լինի բար-  
ձեալ ի միջոյ եւ ոչ յապաւի, հանա-  
պազ աճէ, ցանկ յառաջ կոյս սովէ եւ  
նկրտի, եւ ապա ուրեմն զայս եւս  
ապականէ։ Երկրորդ անգամ եւ քեզ  
եւ վանական կարդի քո զայ հասանէ։  
անտի ամօթ մեծ, եւ նախատանք եւ  
ծանականք . “Քանզի ոչ ինչ է ի ծա-  
ծուկ, որ ոչ յայտնեսցի,,<sup>6</sup> զի եթէ  
վաղ եւ եթէ անազան, եւ եթէ օն  
թէ օն յայտ եկեսցէ։ Եւ որում յա-  
ռաջագոյն դիւրաւ եւ անջան եւ սրբա-  
կմամբ իսկ քաւութեան ջրոյն մարթ էր  
դարման տանել, թէ միայն յոկըրան  
անգ աւագին ըստ պատշաճի ասացեալ  
էր քո . ապա յետոյ խարան եւ երկաթ  
միայն ի գործ մատուցեալ հնար է բու-  
ժել։ Արդարեւ այս կարի դժնղակա-  
գոյն է քան զսակաւ մի ամօթն եւ քան  
զդոյզն ինչ կորուստ պատռույ զոր կար-  
ծես թէ դիպիցի քեզ, յորժամ աւազն  
իրագէտ քոյս թերութեանդ լինիցի։  
Վասն որոյ յայտնութեամբ եւ հաս-

ապառութեամբ ասեմ քեզ, թէ յօրժամ  
զվրեսո եղրօրն առաջնորդին ոք դու-  
շակիցէ, այնպիսին ոչ միայն յեզրայր-  
սիրութեան ոչ մեղանչէ, այլ եւ հարկ  
ի վերայ կայ նորա ի պատուիրանէ անտի  
կարգին յայտ առնել զայն, եւ եթէ  
յայտ ոչ առնիցէ, շիշիսեմ ասել թէ  
ազատ է ի վեասուէ կամ ի յանցանաց .  
Եւ այս այնչափ ծանր մարթ է թէ լի-  
նիցի, զի մինչեւ ի շափ մահացու մեղաց  
երթեալ հասանիցէ . իբր ոչ եթէ ի  
կանոնի ինչ զօրութենէ, քանզի մեր  
կանոնքս, որպէս յառաջազդոյն խել  
ասացաւ <sup>7</sup>, յմեղս պարտիս ոչ ուրեք ի  
վերայ դնեն, այլ վասն ծանրութեան  
եւ ստուարութեան իրացն, վասն ան-  
հարթութեանցն եւ շարեաց որ անտի  
մարթել գալ սովոր իցեն . եւ այնը ա-  
մենայնի պատճառք ստոյգ այն ոք է,  
որ կարողն եր կանխել եւ խափանել  
զնոսա յառաջազդոյն յիւրաւմ ժամա-  
նակի աղքն առնելով, սակայն ոչ խա-  
փանեաց, ուր զի եւ պարտապան եւս  
եր առնել զնոյն :

Ը. Ուստի եւ երանելին բարսեզ  
մեկին եւ ծանր բանիւք յօժարեցու-  
ցանէ զմեզ առ այս եւ ասէ . Զմեզս  
եղրօր քո թագուցանել եւ շկամել  
մերկանալ առաջի աւազին չէ այլ ինչ,  
բայց թէ զհիւանզն՝ որ ինքնին խել ի

մահակողմն անդր դիմիցէ, երթալ մղել  
եւ պատրաստագոյն այնմ յարդարել<sup>8:</sup>  
Քանզի մեղքն, որ ծածկեալ եւ թա-  
քուցեալ մնացեն, նման իմն են  
ներքին ինչ կեզոյ, որ ի ներքուստ ի  
ներքս ճարակիցի, եւ ապա ուրեմն ի  
սիրտ անդր հօգեալ, ի մահ մատնէ բղ-  
մարդն : Վասն այսորիկ զոր օրինակ  
յոյժ հաճոյ լիներ մեզ այն ոք, որ  
զխղխայթեալ վերան զայն պատառէր,  
եւ զփուտն եւ զնեխն որ անդէն ի ներքս  
փակեալ կայ, արտաքս հաներ, թէ-  
պէտ եւ անհնարին ցաւս կրէաք, այլ  
զնորին հակառակն որ ոք վշաակցու-  
թեան կերպարանս պատճառեալ, շկա-  
մեր զվերան հատանել եւ ոչ զապակա-  
նութիւնն զայն եւ զթարախն ի բաց  
որրել, իբրեւ թշնամի գնայր բնդ մեզ.  
ըստ նմին օրինակի, որպէս ինչ երանե-  
լոյն բարողի բանքն ակնարկեն, զործ  
թշնամոյ եւ ոչ բարեկամի զործէ, որ  
զյանցուածս եղրօր իւրոյ ծածկէ եւ ոչ  
կամի յայտ առնել աւազին իբրեւ  
թժկի եւ հօր, զի զգեղն կազմիցէ եւ  
զդարմանն մատուցանիցէ, քանզի այն-  
շափ իսկ առնէ, որպէս թէ զայն որ  
իւրովի ի մահ զիմիցէ, մղեր եւ իւիք  
իրօք զնոյն փութացուցաներ :

Թ. «Եսվին նմանութեամբ վարեցա-  
եւ սուրբն Աւգոստինոս . Մի համարի-

ցիք, ասէ, զանձինս չարակամն, յորժամ զայս զեկուցանիցէք. զի ոչ եթէ աւելի ինչ անմեղ կամ անպարտ լինիցիք, թէ լռութեամբ թոյլ տայք կորբնչել եղբարց ձերոց, զսրս մարթէիք ի զգաստութիւն ածել, թէ զեկուցանէիք: Քանզի եթէ վերս ի մարմնի ուներ եղբայրքո, եւ ի կտրելոյ երկուցեալ՝ զայն թաղուցանել կամեր, ոչ ապաքէն թէ լռէիք, անագորութիւն առնէիք. իսկ թէ յայտնես, ոչ ապաքէն ողորմածութիւն ցուցանես. ապա ուրեմն սրչափ եւս առաւել հարկ ի վերայ կայ քեզ յայտ ածել զայս, զի մի գուցէ շար եւս նեխութիւն անդէն ի սրտին դործիցի<sup>9</sup>:

Ժ. Հայն սակս այդ, զի ծածկես, ոչ եթէ օրէնք ինչ ընկերսիրութեան իցէ, որպէս ոմանքը կարծեն, որ ծոյլ ենի զեկուցանել զայլոց յանցանս եւ թագուցանեն. որ եւ զգուշանան, զի մի յօրէնս արանց առաքինեաց եւ զգատից, որպէս ինչ ինքեանք կոչեն, մեղիցեն: Այլ այն վատութիւն է եւ ամօթալից անտեսութիւն յանցանաց: Թող տեսցեն դոքա որ անձանց պատիւս հաշուին եւ զանձինս առ ուղղագործս եւ առ արդարադնացս ունին, այնու զի զընկերին յանցուածս աւազին ինչ ոչ զգացուցանեն. եւ մեծա-

պէս գժուարին ընդ յայտնել զնոսին ,  
զի կարծեն թէ յորժամ զայս առնիցեն ,  
ուուժեն զիւրեանց պատիւն եւ զմեծա-  
րոյ կարծիս . նա եւ առեն իսկ յայտ  
յանդիման , թէ շկամիմք որովն երկ-  
պառակութեան ուրմանել . չախորժեմք  
վեաս ինչ միում ումեք բերել , կամ  
ամբաստանել զոք առաջի աւագին եւ  
նշաւակել : Ապաքէն այս ոչ միայն  
հոգի ընկերութեանն Յիսուսի չէ , այլ  
եւ ոչ իսկ հոգի կրօնաւորութեան է .  
այլ օրէնք իմն աշխարհի , սովորու-  
թիւն շար , բարեկամութիւն եւ մտեր-  
մութիւն աշխարհական , եւ վանացն  
ապականիչ անհնարին յոյժ : Գիտաս-  
չիր թէ յորժամ զընկերին թերու-  
թիւնս ասես , ոչ հերձուածս ինչ եւ  
բաժինս արկանես , եւ ոչ եթէ շարա-  
զործութիւն ինչ , այլ բարեգործու-  
թիւն մի մեծ եղրորդ առնես . իսկ նո-  
րին հակառակին եւ նմա եւ միաբանու-  
թեանն վեաստակար է : Եւ ո՞ այնպէս  
անհանճար ոք իցէ , որ կամիցի բովան-  
դակ կարգին իւրում նենդաւոր եւ  
անիրաւ գտանել առ համոյ լինելոց  
մարդոյ միոյ եւ լոկոյ ումեք . ում յեր-  
կուց այտի առաւել պարտապան իցես ,  
թէ սմա միոյ մեկնակ անձին , եթէ վա-  
նացն : Այն իսկ է ամօթոյ եւ ծանա-  
կանաց , թէ ճշմարտիւ թաքուցիչ մե-

նիցիս, եւ այլք առ հասարակ զքեղ  
նոյնպիսի համարիցին, եւ այլը ոք, որ  
իմաստուն եւ հանձարեղ իցէ, զայս  
մանաւանդ իւրոյ պատուոյն քակիչ  
հաշուի, եւ ոչ զայն. զի հաւատարիմ  
իւրում կարգին է եւ ճշմարտութեամբ  
պահէ զկանսնս իւր։ Այսպէս ահա եւ  
սուրբն բարսեղ զբաւ առնէ բանիցո  
այսոցիկ. Մի ոք, ասէ, լիցի այսու-  
հետեւ, որ թաքուստու մեղաց ընկերին  
խնդրիցէ, զի մի դուցէ փոխանակ սի-  
րոյն, զոր եղբօրն պարտի, սատակումն  
նմա առթիցէ<sup>10</sup>։ Ապա մի ի խնդիր  
շրջիցիս մարթել դտանել հնարս զշա-  
րիս եւ զհիւանդութիւն եղբօրն թա-  
քուցանելոյ, այլ վաղագոյն յայտնես-  
ցիր զայն բժշկին, որ պարտի դարման  
տանել նմա մինչ չեւ անբժշկական  
լեալ կամ չեւ պիտոյ եղեալ հուր եւ  
սուր ի գործ մատուցանել։ Եւ այս լիցի  
ընծայութիւն սեռն սիրոյ եւ ճշմարիտ  
եղբայրսիրութեան։ Վասն զի այսու  
օրինակաւ շահիցիս զեղբայր քո, որում  
թէ այլազգ ինչ գործէիր, թերեւս  
անհնարին կորսւաստ նիւթէիր։

ԺԱ. Այս ամենայն եւ որ ինչ այլ  
եւս այսմ եւ սմին նման պատճառք,  
զոր աստուածախօսոք եւ Հարք սուրբք  
բազում սւրեք ի մէջ բերեն, շատ իսկ  
յայտ առնեն թէ յոյժ արդար եւ

սուրբ է կանոնս այս, թէպէտ եւ վա-  
նականն չիցէ հրաժարեալ յիրաւանց  
համբաւոյ իւրոյ ի վանորայի անդ։ Սա-  
կայն յընկերութեանն բաց յառացելոց  
աստի, այլ ինչ մասնաւոր հանդամանք  
ի միջի կան, որ զմեղ ի սոյն ստիպեն։  
Եւ այս իսկ է։ Յօրժամ հայցէ ոք զա-  
ռաջինն մտանել ի վանս եւ ի մեր  
համար խառնել, տամք նմա ընթեռ-  
նուլ զկանոնս եւ զհամառօտեալ սահ-  
մանագրութիւնս իսկ, զոր պարան է  
պահել, յորում հանդերձ այլովքն եւ  
սոյն կանոնս կայ. ապա հարցանեմք  
ցնա, թէ պատրաստ իցէ արդեւք պա-  
հել զնոսա, նու մտնաւանդ առանձինն  
խնդրենմք ինմանէ, թէ հաւանիցի ընդ-  
կանոնս ընդ այս, այն ինքն է միթէ  
զոյն ինչ, որ անդէն պատուիրի, կա-  
միցի առնուլ յանձն։ Եւ ապա յետոյ  
մինչ չեւ ընկալեալ եւ կոչեցեալ իցէ  
նա, զնել ուխտ, յերկուց ամաց ժա-  
մանակի անդնորրնծ այութեանն, միան-  
գամ ի վեց վեց ամիսս զնոյն հարցա-  
նեմք եւ խնդրենմք ի նմանէ։ Յայսը  
ամենայնի վերաց եւ ինքն իսկ վերա-  
կացուն նորրնծ այից հրամայեալ է ի  
կանոննէ իւրմէ,<sup>11</sup> զի յայտնապէս մեկ-  
նակ պատմեացէ նորեկաց զոյն ամենայն,  
որոց վասն մարթ է թէ դժուարու-  
թիւն ինչ ի միտս նոցա առ յապա

ծնանիցի, յորոց միջի առանձինն եւ յանուանէ իսկ այս ինչ, զորմէ բանքո են, յայտ առնի: Արդ վերակացուն զայդ ամենայն գնէ առաջի նոցա, եւ նոքա խռոտանան, թէ հաճ եւ հաւան են ընդ այն, Զի առաւել յառաջադէմ հոգւով լինիցին, եւ մանաւանդ վասն առաւելադոյն զանձինս խոնարհեցուցանելոյ, որպէս ի կանոնի անդ նշանակի. եւ այս ոյլ իմն եւ նոր հանգամանք են, որ մեծաւ օդնականութեամբ առաւելապէս դիւրին զիրսն զործեն:

Եւ այն իսկ ճշմարիտ է թէ կարող է մարդ, յորժամ զառաջինն ի վանս մասնիցէ, վասն յառաւել կատարումն հասանելոյ, հրաժարել յիրաւանց առափ իւրոց, եւ լի կատարեալ իշխանութիւն տալ եւ անսալ թողուլ, զի ամենայն թերութիւնք իւր գուշակիցին նմին աւագին, այնպէս զի շլինիցի ինչ հարկ յառաջազոյն նմա ազդ առնել. քանզի այր իւրաքանչիւր աէր եւ կարդիչ է իւրոյ պատուոյն եւ համբաւոյն, վասն այսորիկ յառաւել օդառութիւն եւ ի հոգեւոր յառաջադիմութիւն իւր մարթի թողուլ զայն առաջի աւագին, զոր օրինակ եւ զայլ ամենայն զստացուածո աշխարհի ի բաց թողու, յորժամ շգուցէ ի միջի մասնաւոր ինչ,

որ հաւանեցուցանիցէ պաշտպան կալ  
այնմ եւ պահել եւ ոչ անխնայ առա-  
տութեամբ տալ զուր տարապարասուց-  
այլ յայտ իսկ է թէ աստեն չիք այն-  
պիսի ինչ արգել եւ խափան : Վասն  
զի որպէս համարձակ իշխանութիւն է  
եւ օրէն է նմա յայտ առնել եւ ի վեր  
հանել աւագին զիւր մեղս թէպէտ  
ծանր եւ ծածուկ իցեն, նոյնպէս ըստ  
նմին օրինակի կարող է եւ այլում ումեք  
տալ իշխանութիւն զնոյն յայտ առնե-  
լոյ : Արդ որ մտանենն ի վանս՝ զի-  
րաւունս համբաւոյ իւրեանց այսպէս ի  
ձեռս աւագին յանձն առնեն հաւա-  
նութեամբն, զորմէ ճառեցաք թէ  
պահանջի ի նոցանէ, որով եւ ասա-  
ցին իսկ թէ պատրաստ են առնել որ  
ինչ միանդամ հրամայիցի կանոնաւն  
այնուիկ : Եւ այս արդարեւ այլ ինչ ոչ  
է, բայց հրաժարել յիրաւանց իւրոց՝  
իմաստութեամբ եւ պիտանութեամբ :  
Որպէս եթէ եկեալ ոք զգմնդակ ինչ  
ոճիր յայտ առներ ինձ ի խոստովանու-  
թեան կամ այլ երբեք՝ ընդ կնքով  
զաղանեաց, եւ ես խնդրեի ի նմանէ  
թէ կամիցի արդեւք եւ հաճիցի, զի  
առ լաւ եւս դարման մատուցանելոյ  
նմա, երթեալ հազարդիցեմ զիրսն ա-  
ռաջնորդի իմում, որ այլը իմաստուն եւ  
հանճարեղ իցէ . եւ եթէ պատասխանի

տուեալ առէր նա թէ հաւանիմ ընդ  
այն, ապաքէն ճշմարիտ է թէ այսու  
բանիւ հրաժարէր նա յիրաւանց անտի  
իւրոց, զոր առ ծածկութիւն յանցա-  
նացն ունէր, եւ ես նովին զործով  
ստանայի իրաւունս զիրսն խմում ա-  
ռաջնորդին հաղորդելոյ:

Ի գեղ է ի սոյն յարել եւ զկարգ  
սովորութեանն, զոր վարէ միարանու-  
թիւնն ի պահպանութեան կանոնիս  
այս, եւ զայս յայտ յանդիման տեսա-  
նեն նորեկիցն նորընձայք զերկեամ մի  
սղջոյն, մինչ չեւ ընկալեալ իցէ զնոստ  
դնել ուխտո. եւ քանզի դիտեն զայս,  
մարթին լի բովանդակ ի միտ առնուլ  
թէ հրաժարեալ են լուելեայն յիրաւանց  
աստի իւրեանց, թէպէտ եւ յանուա-  
նէ մեկնապէս չասիցեն թէ հրաժարե-  
ցաք յայսմանէ: Զօր օրինակ եւ վա-  
նական ոք կարթուսեան սովորութեամբ  
վանաց իւրոց հրաժարի ի բնական  
իրաւանց միտ ուտելոյ, որ ի պահպա-  
նութիւնկենաց կարգեալ է, թէպէտ եւ  
առանձինն եւ յանուանէ չասիցէ, թէ  
ի բաց կամ յայնմանէ. ուր զի եւ ի-  
րաւունք զիեանս պահելոյ՝ մեծ են եւ  
առաւել զօրաւոր քան զհամբաւոյ ի-  
րաւունս: Որպէտ եւ որ միջամտիս ի  
նուիրական կարգս եւ ի սուրբ աստիճանս  
լինիցի, յիրաւանց անտի իւրոց զոր առ

ամուսնութիւնն ունէր, լոելեային հրաժարի, եւ կայ մնայ կապեալ եւ պրնդեալ ուխտիւն, որ առհասարակի ի նոյնպիսեաց առնի հրապարակաւ վասն զզգաստութիւն սրբութեանն պահելոյ. թէպէտ եւ սեպհական օրինակաւ, բուն եւ սահմանեալ բանիւք շեցէ ուխտազիր եղեալ: Վասն որոյ իրբեւ դաւառական ժողովք ինչ միաբանութեանն, որ ի Սպանիացւոց աշխարհին գումարեցան, հարցանեին ցերանելի Հայրն Փռանիկիսկոս Բորգեան<sup>12</sup>, քանզի նա էր յայնժամ հասարակաց համօրեն ընկերութեանն առաջնորդ, թէ արդեւք որ ի վանս մատնիցեն, հրաժարիցին յիրաւանց աստի. նորա պատասխանի տուեալ խնդրոց նոցա, յայտնապէս հաստատեաց թէ հրաժարին: Առյլ եւ գլխաւոր առաջնորդն բովանդակ ընկերութեանն Յիսուսի առեալ ունի յառաքելական աթոռոյ անտի լի կատարեալ իշխանութիւն զմեր սահմանադրութիւնն մեկնելոյ, որպէս յայտ է ի հրովարտակաց անտի քահանայապետաց եւ ի թղթոց առանձինն առաւելութեանց: Յետ ոյսր ամենայնի նա եւ ի Զ միահամուռ ժողովի<sup>13</sup> միաբանութեանն նոյն ինչ յայտնապէս սահմանեցաւ, եւ հրամայեցաւ զի եւ նորեկացն նոյն-

պէս ծանուցանիցի: Դարձեալ նոյն միահամուռ ժողովն, որպէս անդէն բնթեռնումք, ընկալաւ ի մեծ քահանապյապէտէ անտի առանձինն իշխանութիւն մեկնելոյ եւ պարզելոյ զամենայն, որ մթին ինչ եւ երկբայական յիրս իւրոյ կարգին դիպիցի: Վասն որոյ յուշառնէ յայնմ վայրի ժողովն թէ այսուբանիւ կանոնին, որ տէն. Ի ձեռն ոյր ուրուք եւ իցէ, որ արտաքոյ խռոտովանութեան զնոսին դիտացեալ իցէ<sup>14</sup>, զայնց իրաց Եւեթ պարտէ իմանալ, զոր ինքնին ոք անձամք նկատեալ նշմարիցէ, եւ ոչ եթէ զայնցանէ, զորս ինքեանք եկեալ հազօրդիցեն ումեք ի ծածուկ, եւ իբրեւ խորհուրդ իմն խնդրելով ի նմանէ առ ուղղելոյ զանձինս իւրեանց եւ օգնութիւնս գտանելոյ:

ԺԻ. Երդ ամենայն գժուարութիւնք եւ պատճառք արանջելոյ եւ քրթմնջելոյ, որ ծնանել մարթէին վասն իրացս այսոցիկ, սովոր օրինակաւ ամենեւին խելքառնան եւ կարծին: Քանզի այնմ որ դիտէն եւ կամի, անիրաւութիւն ինչ ոչ լինի: Վաղ եւս անդէն իսկզրանն, յորժամ զառաջինն ի կարդ միարանութեանն մտեր, ասացաւ քեզ թէ այսոպիսի ինչ կանոն եւ սովորութիւն պահի ի նմա, եւ դու պատասխանի տռեալ արացեր, թէ կազմ եւ պա-

տրաստ եմ առնել ի ներքոյ լծոյդ այդորիկ զվիզս իմ։ Վասն որոյ եթէ գժուարիցիս ինչ ընդ այն առ յապայ, եւ կարծիցես թէ անիրաւութիւն առնիքեղ, այնու զի յանցանք եւ վրիպանք բո յայտ առնին աւաղին, մի բիծ ինչ կանոնին եւ եզրօրդ, որ նշմարեացն զայն, գնիցես, եւ մի զնմանէ ինչ, այլ քեզէն զանձնէ քումմէ, զբոյին իսկ մտաց արտունջ լինիջիր, որովհետեւ իբրեւ պարտ եւ պատշաճ էր քեզ առաւել յաւութիւն եւ խնարհութիւն յանձին քում բարձեալ բերել այժմ քան ի սկզբանն, եւ սակայն զու նուազագոյն ունիս. քանզի պատրաստութիւնն որ յայնժամն ի քեզ կայր, արդ շգանի ի քեզ։ Աւասիկ բովանդակ գժուարտութիւնն՝ որ ի պահպանութեան կանոնիս այսորիկ յամաց սիրտ ծնանի, յայսմիկ եւեթեղեալ է։ “Նմին իրի եւ սուրբ Հայրս մեր յայտ յանդիման նշանակեաց ի նմին կանոնի թէ կարեւոր եւ զլխաւոր հիմն այսորիկ՝ խնարհութիւնն է եւ ջերմեռանգն սէր յառաջադէմ հօգւով լինելոյ։ Զայտ թէ ունեաք, անշուշտ յօժարէաք, զի մեր յանցանք ծանօթ լինիցին իւրաքանչիւր ումէք, զի այսովէս առաւել եւս անարգիցիմք եւ արհամարհիցիմք։ հանգերձ այսու եւ

մեծ իմն խնդութիւն լիներ ի մեղ, թէ  
վասն նոցին կշտամբէին և խրատէին  
դմեղ։ Արդարեւ սակաւ իմն խսնարհու-  
թիւն եւ առաքինութիւն հարկ է թէ  
իցէ ի նմա, որ եւ ոչ վասն պյառիկ  
խսնարհէլ կարիցէ։

### Գ Լ Ո Ւ Խ Է

ԽՐԱՎԻ ԲՆԱ ՀԱՐԵՎԱՐԴ ՅԱՅԺ ՀԱՅ ԵՐԱՅ-  
ԱՅՆԵՐՔԻ։

Ա. Խ ԲԵՆԵՒՑ անտի որ մինչեւ ցայս  
վայր առաջան, մարթիմք ժողովել հա-  
նել խրասս ինչ, յորոց են որ ի պետո  
յանդիմանելոյն են, եւ են որ ի պիտա-  
նութիւն խրատչին եւ յանդիմանչին  
կարգեալ են։

Եախս որ խրատի եւ սասակակոծն լի-  
նի, պարտի յառաջ քան զամենայն ի  
միտ առնուլ, թէ անհնարին մոլորու-  
թիւն է այն եւ մեծի թերակատարու-  
թեան հաւասարիք, եթէ խրատեալ  
ուրուք յաւագէ վասն պակասութեան  
ինչ իրիք, թազծիցի իմն եւ գժիամակ  
ընդ այն լինիցի, եւ իսկոյն այնպիսի  
ինչ խորհիցի ի միտս իւր եւ յուղիցէ,  
թէ ո այն ոք է, որ չոգաւ զուշակեաց  
զիրան՝ աւագին, կամ թէ ոչ արդեւք  
աւելի քան զարդարն ասաց եւ կարի  
իմն յաճախեաց եւ ստուարացոց զբան։

եւ ապա տրաստնջ լինիցի առաջի այլոց  
եւ քանքատիցի, մերթ ցսա եւ մերթ  
ցնա վեր ի վայր ասիցէ. իրքն ոչ որ-  
պէս պատմեցանն, գործեցան, եւ ոչ  
այնչափ ինչ դժնղակ Եղեն արդեամբք,  
որպէս ինչ աւազին աղդ եղեւ։ Եւս  
իմն ծանրագոյն է յանցումնս այս, եւ  
բազում անզամ բանիւքն այնոքիւք՝  
զոր առ արդարացուցանելոյ զանձն  
յանդեպս ի մեջ բերէ ոք, առաւել  
զայթակզեցուցանէ զբնկերս իւր, քան  
նովին իսկ գործով յանցանացն։ Եւ  
ընդէր. քանզի զիտեմք ամեներին թէ  
զու մարդ ես եւ ընդ պէսպէս թերու-  
թեամբք անկեալ. այլ յորժամ այս-  
պէս ոք կրծիցէ զատամօւնս իւր եւ  
խոժուիցի, զայնպիօին կարի թերու-  
կատարագոյն համարիմք։ Արովհեաւ-  
ոյսու յայտ առնէ ոք դհպարտութիւն-  
ամբարտաւանութեան իւրոյ, եւ միան-  
գամայն երկեւան երկմտութեան մու-  
ծանէ ի միտս այլոց կարծել, թէ եւ  
ոչ սակաւիկ ինչ փոյթ ենորա զուղղու-  
թենէ եւ զյառաջադիմութենէ իւրմէ.  
այլ զարտաքին կերպարանաց եւեթ  
բազում հոգաբարձութիւն ունի. եւ  
թէ զիարդ մեծարոյ համարիցի յայլոց  
եւ յարդիցի զայն միայն խնդրէ։ Վասն  
որոյ բարւոք ասաց վարդապետն քեռ-  
նարդոս. Որ ոք, ասէ, յայտնի յայտնի

իրաց եւս ջատադով լինի յամառութեամբ, եւ թերեւս փոքր մի սակելով յանձնէ ի բաց քերիցէ զնոսա, զծածուկ եւ զարաշար խորհուրդո՞ որ ի սիրանորա անկանիցին, զիարդ խոնարհութեամբ չօրն յայտ առնիցէ<sup>1</sup>: Որ ճշմարիտ ոք խոնարհ է եւ ճանաչէ զանձն, եւ կամի, զի այլք այնպիսի՝ որպէս եւ Են իսկ, համարիցին զնա, զինչ եւ ասիցեն զնմանէ ոչ խռովի, եւ ոչ մի ինչ նմանոր եւ անյուռական կամ յանկարծագէպ երեւի. իբրև զի հանապազ եւս մեծամեծ թէրութիւնս յանձին իւրում դիտեալ ճանաչէ, եւ համարի ի միտս իւր թէ սակաւ ինչ ասեն զնմանէ առ համեմատութեամբ այնոցիկ, զոր տակաւին մարթ էր ասել: Քո թերութիւնդ նուազագոյն թուի քեզ քան զայն որ է արդեամբք եւ ճշմարտութեամբ, եւ բազում անգամ եւ ոչ թերութեան անուան արժանի հաշուիս, վասն զի աչօք որ յանձնասիրութենէ շլացեալ Են, հայիս ընդ այն. այլ միւսումն բազմապատիկ մեծ եւ նոյնպիսի՝ որպիսի էրն արդեամբք, երեւի. այնու զի հայի նաընդ իրան աչօք՝ որ յամենայն ախտից կարեաց աղատ իցեն: Դիցուք զբեսցուք թէ որ զուշակն եղեւ, զիրան աւելի քան զամփն ստուարացոյց, վասն

զի նմա այնպէս թուեցաւ . այլ դու  
նչ յիշես , զի զառաջինն յորժամ  
զյանական կարգօք դիրկս արկանէիր,  
իբրեւ հարցաւ քեզ , թէ պատրաստ  
ես համբերել անիրաւութեանց , սուս  
վկայութիւնս կրել , տանել թշնամա-  
նաց եւ նախատանաց , որ յընտանեաց  
եւ որ յարտաքնաց հասանիցեն . եւ դու  
պատասխանի արարեր թէ առ ամենայն  
ինչ կազմ եւ պատրաստ եմ : Խոկ արդ-  
զիարդ այժմ մոռացօնս քում խոստ-  
մանդ արարեր կամ ստրծացար ընդ-  
պյն : “Յա ինդալ եւ յօժարել պարտ  
էր քեզ , զի ընկերն ուղիղ մոռք եւ  
առանց իւր ինչ յանցանաց՝ աւելի եւս  
քան որչափ ինչ իրքն իցեն , ասիցէ :  
Մանաւանդ թէովետ եւ ընկերին՝ ոչ  
ուղիղ մոռք , այլ թեւր ինչ կամք  
ասացեալ էր զիրսն , սակայն պարտ եւ  
պատշաճ էր քեզ ուրախ լինել ի միտա  
քո , զի այնպէս առաւել եւս խմար-  
չէիր , եւ փրկչին քում քրիստոսի լի-  
նէիր նմանադոյն . խոկ արդ որչափ եւս  
առաւել , յորժամ լաւութեան մոռք  
արար զայն , եւ համարեցաւ թէ զձրշ-  
մարիտն անէ , քանզի կարծեաց թէ  
ամենեւին խոկ այնպէս են իրքն : Զայս  
թէ առնիցես , աւելագոյն իմն եւ յԱս-  
տուծոյ եւ ի մարդկանէ շահիցիս . ապա  
թէ ոչ , ուստի յուսայիր թէ օդուտ

ԺԱՊԱՆԳԻցԵՍ, անտի տուգանք Հասա-  
նիցեն քեզ:

Բ. Եւս իմն դժնդակագոյն եւ ան-  
հանգուրժական մոլորութիւն լինի,  
եթէ իմացեալ ուրուք, թէ ո այն ոք  
է որ զըսյց եւ աւագին, յարացեալ  
երթիցէ առ նա, եւ քանքատելով  
խնդրիցէ ի նմանէ, թէ ընդէր զուշակ  
եղեր զինէն, հիմ զիրսն յաճախեցեր  
եւ ստուարացուցեր, առ իմէ այլագու-  
նակ պատմեցեր զիրսն եւ ոչ որպէս  
զործեցան. եւ կամ վասն այսորիկ  
խոժոռագէմ երեսօք տեսանիցէ զնա  
եւ ատելութիւն ինչ ըերիցէ ընդ նմա-  
ի զործս իւր, յայտնապէս ցուցեալ  
թէ բարկացեալ զայրացեալ է ընդ այն  
զի զեկուցան իրքն, եւ թէ որամտեալ  
է ընդ զուշակին: Որ ոք ճշմարտու-  
թեամբ ցանկանայ յուզզութիւն դալ  
եւ յառաջադէմ նկրաել հոգւով, պար-  
տի մանաւանդ ունչալ, զի բազմապա-  
տիկ աչք աքնիցին եւ սկիցեն ի վե-  
րայ նորա եւ զատաւոր կացցեն, որ-  
պէս զի սատար լինիցին նմա հասանել  
ի կէտ նպատակին որում գէտակն ու-  
նի, եւ զրեթէ ակամոյ եւս յառաջ  
մզիցեն զնա: Աւասիկ այսպէս իսկ փա-  
փաքէր սուրբն քեռնարդսս, որ ի տե-  
զւոջ ուրեմն զայս գոյն օրինակի զրէ  
զանձնէ իւրմէ. Ո՞ այլը ինձ, առէ,

Հարեւը հովիւսի պահպանութիւն անձին իմայ. որչափ բազում մարդիկ տեսանեմ, զի հոգաբարձ լինին ինձ, ոյնչափ ամուր զգուշութեամբ յարօտու ելանեմ: Ահ զարմանալի անմտութեան, ոչ գանգաղիմ գումարել ինձ բազմամբոխ ժողովս մարդկան, զի պահպանեցից, ոյլ մի միայն պահպան ունելի ի վերայ իմ ծանրատաղտուկ է ինձ: Առաւելի ժանեաց զայլոյ երկնչիմ քան ի ցպոյ հովուին<sup>2</sup>: Պարս եւ պատշաճ է մանաւանդ ի զայլոց զանգիսել. քանզի տենչալի իսկ է խրառ եւ բարբառ հովուին:

Գ. Խսկ որ խրատիչն է, նախ զայն զիտացէ, զի պարս է նմա զիմերութիւնս եղրօրն երթալ եւ նմին խսկ աւագին իրրեւ հօր յայտ առնել, եւ այն առանց կամակոր շաւզաց եւ մանուածապատ շրջանաց եւ ընդ այնպիսի զաղանեաց ինքով, որպիսի ինչ նոցին յանցանացն ի դեպ եւ կարեւոր իցէ. որպէս զի աւագն իրրեւ հայր բառ հայրական խնամոց խրաց զգաբամնն կազմեալ մատուցանիցէ նմա, եւ զւարիսն որ անտի գալ ծնանել մարթէին, իմաստութեամբ խրով կանխեալ ի բաց դարձուցանիցէ: Եւ արդարեւ այսմ բանի առաւելապէս միտ զնել արժան է. զի հնար է թէ կա-

միցի ոք երբեմն զյանցանս ընկերին ոչ  
նմին իսկ աւագին յայտնել, ոյլ ովում  
լոկոյ ումեք, որ չիցէ կարող գեղս առ-  
նել նմա: Ապաքէն այս ինչ առանց  
մեղաց շմարթէր լինել, վասն զի այսու-  
օրինակու բամբառէ զեղբայր իւր, եւ  
զհամբառ նորա աղարտէ:

Դ. Խըրկրորդ անգամ, թէ զիարդ  
վարել արժան իցէ ումեք, յորժամ  
զայյազիսի ինչ յանցանս յայտնիցէ,  
զայն նշանակէ կանոնն, մինչ հրամայէն  
թէ Պարտուպատշաճ զթով եւ եղ-  
բայրսիրութեամբ լինիցի այն<sup>3</sup>: Այս  
բանք զԳրիգորիս Փ.Գ. քահանայա-  
պետ, որ զկանոնադ ի քնին արկեալ  
էր, կարի մեծապէս ուրախ արարին եւ  
բազում միսիթարութիւն մատոցին  
նմա: Այդ որ կամիցի ոք ուղիղ եւ  
բառ պատշաճի զնալ ի ամին, տեսա-  
նիցէ փութով եւ հաւասուեա, թէ  
ձախող ախտ ինչ կարեաց կամ հեռ եւ  
շարակնութիւն արդեւք պատճառք  
իցեն նմա գալ յայն. կամ թէ անրն-  
արող ինչ եւ անիմաստ նախանձաւո-  
րութիւն աղմկիցէ արդեւք զմիաս նո-  
րա եւ վեր ի վայր առնիցէ, եւ առ-  
յոյժ ձեպոյն տաղնապի իսկ եւ իսկ  
յատից առ ձեռս անցանիցէ, եւ բռնի  
իմն կամ անկարդ եւ անգեւպ պատմի-  
ցէ զերսն եւ որպէս թէ թիւրիցէ, եւ

միանդամայն անհնարին յաճախեալ  
ստուարացուցանիցէ զբանն, մինչեւ փիղ  
ինչ ի մժխոյ յարդարել, կամ թէ ի  
մասնաւոր ինչ դիսպաց առնուցու եւ  
ցուցանիցէ, թէ հանապազ եւ յամե-  
նայն իրս նոյնպէս լինի. եւ զլուխ բա-  
նիս՝ իբրեւ ձշմարիս պատմիցէ զայն  
ինչ, որ կասկածանք միայն են եւ  
թերեւս լոկ ցնորք մտաց նորա: Եւ  
այս ամենայն բազում խիղճ եւ խեթ-  
իբաւի արկանիցէ ի միտս, եւ աղղի  
աղղի աղմաւկո եւ խռովութիւնս բու-  
ստուցանիցէ:

Ե. Եցրորդ անգամ, արժան է եւ  
այսմ միտ գնել, զի որ խրատիչ ոք  
է այլոյ ուրուք եւ յանդիմանիչ, չպար-  
տի բնուա. կասել ի խրատելոյ, եթէ  
զիւր պարտոյս եւ զպատշաճս ոչ լնու-  
ցու մեւսն, եւ ոչ մտադեւր զխրատն  
ընդունիցի: Սուրբն Աւղոստինսս զայն  
ոք, որ զկեցուցիչ խրատն յանդիմա-  
նութեան ոչ այնպէս սրտի մտօք լուի-  
ցէ, նմանեցուցանէ հիւանդի ցնորելոյ,  
ի խելաց եւ ի մտաց թափելոյ, որ  
զրժիշին ընդ նմին եւ զպէսպէս գեզս  
գարմանոց նորա յիւրմէ ի բաց մերժի-  
ցէ. Խակ արդ զիա՞րդ, առէ, միթէ  
վասն այնորիկ ինչ թաղթուլ պարտ իցէ,  
միթէ յայն սակո շիցէ արժան զդեզն  
մտառցանել նմա. եւ ոչ ուրեք: Քան-

զի եւ ոչ խելագարքն կամին թէ կտ-  
պեալ կաշկանդիցին , եւ ոչ թմբքեալքն  
անզգայք կամին ի մահաքուն քնեռւ-  
թեան իւրեանց՝ թէ զարթուցանիցին .  
այլ կայ մնայ հաստատուն եւ հա-  
նապաղորդէ փոյթ եղբայրսիրութեան ,  
կապէ հարատէ զխելագարն , զթմբքեալն  
անզգայ դրդէ եւ խթէ , եւ ընդ երկո-  
սեան գութ ունի զոյդ հասարակ : Եր-  
կոքին զայրանան , այլ երկոքին սիրին .  
երկոքին վշտանան եւ ցորքան ժամա-  
նակս խօթացեալ են , զարին . այլ եր-  
կոքին իբրեւ բժշկիցին , զոհութեամբ  
շնորհակալ լինիցին<sup>4</sup> : Այսպէս պարտ  
է եւ մեղ յուսալից սպասել եթէ եւ  
եղբայր մեր նոյնապէս առնելոց է , թէ-  
պէտ եւ ի ժամաւ յանդիմանութեան  
եւ կշտամբանաց եռայցէ եւ առատա-  
նաց , խռժուիցի եւ զարիցի , սակայն  
յետոյ իբրեւ ի միտս զայցէ , եւ հան-  
գարտութեամբ առաջի Աստուծոյ խոր-  
հիցի զիրան , տեսանիցէ զարդար պատ-  
ճառս գործոյն , ծանիցէ եւ զոյն թէ  
զինչ երախտիք եղեն նմա , վասն այ-  
նորիկ եւ շնորհս խեկալոցի : Եթէ զա-  
նասունս եւ զշնչականս , “յորս ոչ զոն  
միոք եւ իմաստութիւն”<sup>5</sup> , թէպէտ եւ  
անկուշիցեն եւ խեռիցեն , սակայն մար-  
դիկ մեծաշան վաստակօք եւ բազում  
անզամ անձանց խեկ տաղնապաւ դար-

մանեն, յորոց եւ շունին ակն թէ հա-  
տուցումն ինչ եւ շնորհակալութիւն  
դասնիցեն, ոյնու զի թափուր ի մասց  
են. ապա քանի՞օն եւս առաւել ար-  
դարադոյն է, առէ նոյն Երանելի, զի  
մէք դարման տանիցիմք եզրօր մերում  
եւ մասուցանիցեմք նմա զնորատն յան-  
դիմանութեան, “Զի մի յաւիտեանս  
կորիցէն,<sup>6</sup> Մատաւոր է, բանաւոր է  
ոտ, մարթի ճանաչել առ յապա զստար-  
գեւ բարերարութեանն, կարող է շնոր-  
հահատոյց վասն ոյնորիկ լինել, եւ  
Երախտաւորաց առնել զդարձ փոխարի-  
նին, բոտ այնմ զոր առէ Ասզոմնն թէ “Որ  
յանդիմանէ զայր, ապա յեաոյ շնոր-  
հակալութիւն դասնէ ի նմանէ առաւել  
քան զնա, որ պատրէ սուտակասպա-  
սութեամք լեղուի,,<sup>7</sup> ի հաստատու-  
թիւն բանիս այսորիկ ի մէջ մասուցա-  
նէ սուրբն Բարսեղ<sup>8</sup> զպատգամ առա-  
քելոյ, որ այսպէս զրէ առ կորընթա-  
ցիս. “Եւ ով է, առէ, որ ուրախ առնի-  
ցէ զիս, ևթէ ոչ որ արտմիցին յինէն,,<sup>9</sup>  
Այն ինքն է, թաղծութիւնն այն եւ  
առզտիութիւն որ յիմում յանդիմա-  
նութենէս զայ ի վերայ ձեր, մէծա-  
պէս ուրախ առնէ զիս, քանզի տեսա-  
նեմ թէ ապա ուրեմն այնր կատարած  
բարենշան եւ բերկրական լինելոց է:  
Եւ դարձեալ “Աւասիկ, առէ, նոյն

իսկ որ բատ Առաւեծոյն արտմեցարաք,  
որշամի ինչ փոյթ գործեաց ի ձեզ,<sup>10</sup>  
Այս ինըն է, որ այժմդ խոցէ եւ տան-  
ջէ, նոյն սասոյդ պատճառք ձերոյ փրր-  
կութեան եւ առողջութեան է. քան-  
զի այս իսկ զգոյշս, զգաստս եւ հայե-  
ցողս կազմէ զձեզ առ յապայ. ուստի  
եւ տրամութիւնն ճշմարտիւ բատ Առ-  
աւեծոյ է, այնու զի զուղղութիւն վա-  
րուց ծնանի:

Զ. Առաջ թերեւս ասիցես թէ են  
ոմանք, որ յանդիմանութեամբ եւ  
կշտամբանոք վատթարագոյն եւս տա-  
նին եւ խստանան: Առ այս բարեզք  
պատախանի առնէ սուրբն Աւղոստի-  
նոս. Միթէ արժան ինչ իցէ, առէ,  
զանց առնել զդեզով, վասն այնորիկ  
զի անրժշկական ոմանց ժանտ ախտն  
է.<sup>11</sup> Եւ ոչ բնաւ. ազա ուրեմն եւ ոչ  
վասն այնորիկ ինչ, զի ոմանք ոչ օգտին  
եւ ոչ լաւանան, ի բաց թօղուլ ար-  
ժան է զիսրան եւ զկշտամբութիւն:  
Բժիշկն եւ հոգւոյ եւ մարմնոյ՝ առնի-  
ցէ միշտ զայն ինչ, որ պարա եւ պատ-  
շաճ է, եւ զոր ինչ արուեստ ճարտա-  
րութեան իւրոյ պատաւիրէ նմա զի  
պաշտիցէ. եւ մի անդէն վազվաղակի  
յուսահատ լիցի ի հիւսնոգէն, ոյլ զոր  
ինչ եւ զարմանու ունիցի, ի զործ եւ  
ի հանդէս ածեալ մատացանիցէ:

Է. Խոկ վասն օրինակին, զոր ի յանդիմանութեան պահել պարտիցէ, այսպէս զրէ սուրբն քարսեղ<sup>121</sup> Ար ոք, առէ, զշանցականն ուզգել եւ խրատել փութացէ, նմանող լիցի բժշկացն մարմաց. վասն զի զոր օրինակ սովոր ոչ եթէ հիւանդին ինչ զայրանան, այլ հիւանդութեանն, եւ զբնաւ ոյժ ցաման եւ սրտմտութեան իւրեանց յայն իմն շրջեն եւ դարձուցանեն, զամենայն պաճարանս պաճարին, եւ զինչ եւ արուեստ եւ դարմանս ունիցին, զայն ամենայն ի զործ մատուցանեն առ ի զիսօթութիւնն բուժելոյ. նոյնպէս ըստ նմին նմանութեան սրտմ յանդիմանել առաջի կայ, ոչ եթէ ընդ մարդոյն ինչ, որ զլորեցաւն, պարտի գոտալ եւ սրտմտել, այլ ամենայն փութով եւ հաւատեաւ որչափ ինչ յուժի կայցէ նորա, պարտի ջան յանձին ունել, զի զլուրութիւնն եւ զոտութիւն զոր նշմարեաց, յագւոյ եղբօր իւրոյ ի բաց մերժիցէ: Խոկ թէ զի՞նչօրինակ գնալ արժան իցէ ի սմին, յայտ առնէ նոյն ինքն երանելին նմանութեամբ իւիք: Ոչ ինչ ընդհատ, առէ, ի հօրէ որ բժիշկն իցէ եւ զիւր որդին զսիրելի ի մահաբեր ինչ եւ ի սաստիկ վիրաց ողջացուցանել կամիցի: Քանզի որպիսի զլուշութեամբ, որչափ մեզմով, զիարդ

Համակ սղոքելով եւ քաղցրութեամբ  
դարման տանի սա նմա . իրրեւ զի որ-  
շափ ինչ ընդ իւրն , նոյնշափ եւ ընդ  
որդւոյն ցաւո վշտապնի : Աւյսպէս եւ  
աւագն պարտի դարմանել , եւ նովին  
զգուշութեամբ , նոյնպիսի քաղցրու-  
թեամբ եւ հեղութեամբ զնալ ընդ  
հպատակս իւր , որ նորա հոգեւոր որ-  
դիք են , եւ որպէս առաքեալ ասէ ,  
“Հոգւով հեղութեան,,<sup>13</sup> Ուստի զե-  
ղեցիկ իմն եւ ծանրաբան բանիւք զրէ  
սուրբն Աւգոստինոս . “Բռնաւոր ոք ,  
ասէ , եւ դահիճ սպանող ոչ ինչ  
ընաւ խորհի , թէ զիարդ յօշիցէ,,  
թէ յորմէ կողմանէ առնուցու պատա-  
ռել , եւ որպէս թեթեամբոյն ցաւովք  
եւ առաւել զիւրութեամբ եւ հանգրս-  
տեամբ զյօդնն խախտիցէ , զի յօդա-  
կուոր ի միմեանց քակաբիցին . ”Այլ որ  
դարմանէն , զմառու ածէ , թէ զիարդ  
հատանել արժան իցէ,,<sup>14</sup> այս ինքն  
է նախ հայեցեալ տեսանէ , թէ յորմէ  
վայրի պարտ իցէ զործել , զգուշու-  
թեամբ եւ զգասասութեամբ վարի .  
քանզի բժշկել կամի եւ ոչ սպանանել :  
”Նոյն օրինակ պարտի եւ աւագն զնալ ,  
որ յանդիմանութեամբ եւ պատոհա-  
սակածն առնելով բուժել ջանայ զիրս-  
րագոյնն եւ ոչ եթէ զայրացուցանել  
ինչ կամ առնշնել :

Առ մեծ է արդարեւ եւ կարեւոր յոյժ խրաստ այս, զոր եւ Հարք սուրբք մեծարոյ համարեցան միշտ եւ բազմօք գովմեցին: Որ ուղղել զընկերն, առեն, եւ խրատել փութայցէ, յառաջ քան զամենայն զզոյշ լինիցի եւ մի ցուցանիցէ թէ ախտ ինչ սասափիկ ողւոյ կամ զայրումն բարկութեան եւ կամ օրանութիւնն է, որ զնա յայն ածէ, զի այսպէս իրբն եղծանին եւ ոչ յաջողին. եւ դարձեալ այս ոչ եթէ դարմանել ինչ եւ ողջացուցանել զընկերն իցէ, այլ յոռագոյն գործել եւ խոտացուցանել: Եւ յայնը հաստատութիւն վկայ ի մէջ ածեն զառաքեալն, որ այսպէս գրէ առ աշակերտ իւր Տիմոթէոս. “Հանդարտութեամբ, առէ, խրատել զհակառակօղան ճշմարտութեան,,<sup>15</sup> Եւ թէպէտ ի մերում անդ հոռմայական թարգմանութեան, որ առ հասարակ ի մէնջ կրի, առարկեշտութեամբ,, ընթեռնումք, սակոյն Երկոցունց նոյն միաք Են. զի առ ողարկեշտութեամբ,, իններոյ խրատու եւ յանդիմանութեան, հարկ է թէ յամենայն ախտից կարեւոց եւ ի խռովութեանց ազատ իցէ խրատիչն: Եւ միանգամայն առել, այնշափ սիրով եւ զթով, այնպիսի քաղցրաբան բանիք, այնու շակով եւ պայմանաւ եւ ոյն-

պիսի մարդասիրութեամբ կշտամբութիւնն լինիցի, զի որ յանդիմանին ի միտ առնուցու եթէ յաղեաց եւ ի գորովց սիրոյ բղիսէ այն, եւ ընծայութիւն է յօրդ եւ յաճախ խնամոցն, զոր ընդ իւր լաւութիւնն ունի: Քանզի այնպէս կարի քաջ օգուտ եւ օգնական խրատելոյն սովոր է լինել յանդիմանութիւնն :

---

## ՏԵՂԻՖ ՎԱԼԵՅՈՒԹԵԱՆՑ

Ճ Ա Ռ Գ Ե Ց Ե Ր Ո Ւ Ր Դ

ԳԼՈՒԽԻ Ա: <sup>1</sup> Եռաց. ԻԶ. 1: <sup>2</sup> Մամի. Ժ.թ. ·  
23: <sup>3</sup> Աւելպէտ. Դ. Յոդ. ԻԳ: <sup>4</sup> Խօսք  
Ի՛ յղդու. բան. տառք. դարձեալ  
թեռնարդ. թղթ. Յիւ:

ԳԼՈՒԽԻ Բ: <sup>1</sup> Առակ. Գ. 21. 22: <sup>2</sup> Ազմ. Շժի. ·  
103: <sup>3</sup> Մարկ. Ժ. 17—21: <sup>4</sup> Ել. ԻԵ. 25:  
<sup>5</sup> Ա. Գետր. Բ. 9: <sup>6</sup> Կողս. Ա. 13:  
<sup>7</sup> Զ. Մասն սահմանդր. ԳԼ. Ա. Հմբ. Ա:  
<sup>8</sup> Կիսու. ԻԵ. ԳԼ. Ժ.Զ: <sup>9</sup> Թղթ. 321:  
առ. Եղբարս զարբայն Ամանոսէ: <sup>10</sup> Դաս.  
Ժ.Զ. 17. 19:

ԳԼՈՒԽԻ Գ: <sup>1</sup> Զ. Մասն սահմանդր. ԳԼ. Ե:  
<sup>2</sup> Ի սիրիզն սահմանդր. Հմբ. Ա: <sup>3</sup> Յավշ. ·  
Ժ.Դ. 15: <sup>4</sup> Արաւ. Գիրք. Ա. Թղթ. 16:  
<sup>5</sup> Գ. Գարբու. Խօս. ԳԼ. Ժ.Զ: <sup>6</sup> Բ. Բ.  
խնդիր ճԶ. Յօդ. Բ. տո. Գ. Ե.  
կայեա. անդ տո. Գ. տարակոյան:

ԳԼՈՒԽԻ Դ: <sup>1</sup> Դարբու. Ժ.Դ. յղդու. յղթ. Ասու.  
ԳԼ. ԺԵ: <sup>2</sup> Ի Հայելի խրատու. Նորեկաց.  
յաջմն: <sup>3</sup> Գիրք յղդու. Ներբին տան.  
ԳԼ. Ծ: <sup>4</sup> Եփես. Զ. 12: <sup>5</sup> Ի սանդշ.  
կրօ. Յօդ. Ժ.Զ:

ԳԼՈՒԽԻ Ե: <sup>1</sup> Պաւկ. Ժ.Զ. 10: <sup>2</sup> Աիր. Ժ.թ. 1:  
<sup>3</sup> Աղբը. Երեմ. Բ. 8: <sup>4</sup> Անդ. <sup>5</sup> Ժող. Ժ. 8:  
<sup>6</sup> Ազմ. Հթ. 13: <sup>7</sup> Յավշ. Ժ.Դ. 19:

<sup>7</sup> Յավհ . ԺԲ . 6: <sup>9</sup> Ճառ . Ժ . Ի Յավհ :  
<sup>10</sup> Ի ԺԶ . ԳԼ . Մամժ : <sup>11</sup> Յավր . ԽԸ . 13:  
<sup>12</sup> Երեմ . Զ . 8:  
ԳԼՈՒԽ Զ . <sup>1</sup> Մամժ . ԻԵ . 21: <sup>2</sup> Ղուկ . Զ . 38:  
<sup>3</sup> Ղուկ . Ժ.Զ . 10: <sup>4</sup> Յլր . Դ . 8: <sup>5</sup> Մամժ .  
ԺԲ . 14: <sup>6</sup> Աղմ . ՃԼ . 3: <sup>7</sup> Թղմժ . 1:  
առ . Հեղիսողոր : <sup>8</sup> Ի սկիզբն Բ Տամարի :  
ԳԼՈՒԽ Է : <sup>1</sup> Դ . Թդ . Ե : <sup>2</sup> Գիրք Վասն արանց  
Երեւելեաց Կիստերկեան կարգին : <sup>3</sup> Տա-  
մար Զ ի Եավեմը : <sup>4</sup> Կեսար . Զ Գայրու .  
Ի օսից . ԳԼ . Ա : <sup>5</sup> Կեսար . Գայրու . Դ .  
ԳԼ . 2Թ : <sup>6</sup> Մատենապիր Փերդինանց  
Կաստիղիսացի կամու . Կարգ . Ա . Գայրին .  
Մասն Ա . Գայրու . Ա . ԳԼ . Կ : <sup>7</sup> Ա  
Գայրու . Խօսից . ԳԼ . Դ :  
ԳԼՈՒԽ Բ : <sup>1</sup> Յավհ . Գ . 2: <sup>2</sup> Ղուկ . Թ . 26:  
<sup>3</sup> Ի Ժամանակադիրս Կարգի Ցերոնի-  
մեանց . ԳԼ . Ի : <sup>4</sup> Անդ . ԳԼ . ԻԱ:  
ԳԼՈՒԽ Թ : <sup>1</sup> Համայն . ԺԲ . 17: <sup>2</sup> Բ . Կորընիժ .  
Բ . 21: <sup>3</sup> Մամժ . Ե . 16: <sup>4</sup> Ղուկ . ԻԲ . 26:  
<sup>5</sup> Յայտ . Գ . 12: <sup>6</sup> Երեմ . Ա . 18: <sup>7</sup> Աղմ .  
ԺԲ . 13: <sup>8</sup> Գ . Մասն առշմանդր . ԳԼ .  
Ա . Հմը . ԻԲ . Էւ Համառօտեալ կանանք  
ԿԲԱ: <sup>9</sup> Յղղու . Զ թեւոց Աերովք . թեւ . Ա:  
<sup>10</sup> Յլր . Գ . 2: <sup>11</sup> Գ . Թդ . Բ . 46: <sup>12</sup> Հա-  
մառօտեալ կանանք 37: <sup>13</sup> Ա . զետր .  
Բ . 20:

---

### Ճ Ա Ռ Ե Ւ Թ Ն Ե Ր Ա Ր Դ Դ

ԳԼՈՒԽ Ա : <sup>1</sup> Գայրու . Դ . յղղու . կարգաց  
հրաժար . ԳԼ . Թ . Էւ Բ Խօսիր Հօրե  
Մամժ . ԳԼ . Ժ . <sup>2</sup> Ի վարս Հարց . Մասն  
Բ . Հմը . 10: <sup>3</sup> ԳԼ . Դ . յղղու . Գնա-

զանդ: <sup>4</sup> Բարսեղ ի սահմանդր . վանակ .  
և . ոյլ բազում ուրեք . Յերան . կան .  
վանակ . Գլ . ԺՂ . Ամրոս . գոպռու .  
Բ . յղղու . պատշաճից . Գլ . ԺՂ . Բեն .  
Նարդ . յղղու . կարդի վարուց : <sup>5</sup> Գլ . Գ:  
<sup>6</sup> Առակ . Իլ . 13: <sup>7</sup> Յերան . ի բանն Յե-  
սուսյ Սիրաբայ Գլ . Ժ . 11. Եթէ Հարցէ  
օձյուն թուզէլ: <sup>8</sup> Մամի . Իլ . 15: <sup>9</sup> Պղաւա-  
ի բարոյա . Հմր . Ժիր . Տամար . Բ:  
<sup>10</sup> Գոպռու . Ժ . Խառապ . Գլ . Իֆ:  
<sup>11</sup> Երեմ . Իֆ . 21: <sup>12</sup> Դ Մամն սահ-  
մանդր . Գլ . Ժ . Հմր . Ե: <sup>13</sup> Զ . Մամն .  
Գլ . Ա . Հմր . Բ: <sup>14</sup> Բ . Տիմոթ . Գ . 2:  
<sup>15</sup> Պատմէ Բեռնարդ . Ռոսի . Գոպռու .  
Ա . յղղու . Հրահանդ . քրիստոն . կատար .  
Գլ . Ա: <sup>16</sup> Բան կամ վարդապետութիւն  
Ե . Տամար Գ:

ԳԼՈՒԽ Բ: <sup>1</sup> Ամրոս . Ա . Գոպռու . յղղու .  
պատճից . Գլ . Զ: <sup>2</sup> Ալան բարեկամ  
Գլ . Ե: <sup>3</sup> Յերան . ի կան . վանակ . Գլ .  
Լ.Ի: <sup>4</sup> Բեռնարդ . յղղու . կարդի վարուց  
Եւ . բարուց : <sup>5</sup> Սիր . Զ . 16: <sup>6</sup> Սիր . Զ .  
14: <sup>7</sup> Անդ . Զ . 36: <sup>8</sup> Ա . Բ . Խնդիր . Ա.Ը.  
Յոդ . Բ: <sup>9</sup> Յղղու . մեկնու . Հարցն . որ ի  
Սինա: <sup>10</sup> Ճառ . Ե: <sup>11</sup> Գործ . ԺԻ . 21:  
<sup>12</sup> կան . ԻԵ վասն ուեսչին: <sup>13</sup> Գ . Մամն .  
Գլ . Ա . Հմր . Ժիր . Եւ . Դ . Մամն . Գլ .  
Ժ . Հմր . Ե: <sup>14</sup> Խօսք Բ . Հօրն Մավսիսի .  
Գլ . Ժ: <sup>15</sup> Անդ: <sup>16</sup> Գումբինիկ . Առվաս . Տամար .  
Ա . Ե . Դ . վճիռն . վիճումն . ԺԼ . Խնդ . Ա .  
Յոդ . Ա:

ԳԼՈՒԽ Գ: <sup>1</sup> Գ . Մամն . սահմանդր . Գլ . Ա .  
Հմր . Ժիր . Եւ . Համառ . կան . ԽԱ: <sup>2</sup> Դ .  
Գոպռու . յղղու . կարդաց . Հրահար . Գլ .  
Բ . Եւ . Խօսք Բ . Հօրն Մավս . Գլ . Ա .

<sup>2</sup> բան Գ. յղպս. մըրիստ. <sup>4</sup> ճառ. Ե. Եւ.  
Հայրին պիտին ի վարս Հրց. Մասն Բ.  
Հմբ. Շնով. <sup>5</sup> մող. Գ. 10: <sup>6</sup> կան. Ժ. Գ.  
<sup>7</sup> Յավհ. Գ. 20: <sup>8</sup> Կորովժ. յղպս. Ա.  
Մակար. <sup>9</sup> Խօսք Բ. Հօրին Մավս. Գլ.  
Ժ. Ա. <sup>10</sup> Սիր. Եկ. 19: <sup>11</sup> մող. Ժ. 11:  
<sup>12</sup> Խօսք Բ. Հօրին Մավս. Գլ. Ժ. <sup>13</sup> Կուկ.  
Ժ. Ե. 13:

Գլ. Անիս Դ. <sup>1</sup> Բան. Ե: <sup>2</sup> Աղմ. Լ. Թ. 13: <sup>3</sup> Խօսք  
Գ. ի բանս առար. Գլ. Ե: <sup>4</sup> Դ. Թող.  
Ե. 12:

Գլ. Անիս Ե: <sup>1</sup> Դարրու. Գ. յղպս. կարդի հրա-  
ժար. Գլ. Դ. 20: <sup>2</sup> Աղմ. Ձ. Ձ. 42: <sup>5</sup> Յավհ.  
Գ. 20: <sup>4</sup> Ճառ. Ձ. Գլ. Ե. Խօսք Բ.  
Հօրին Մավս. Գլ. Ժ. Ա.

Գլ. Անիս Ձ. <sup>1</sup> Աղմ. Ժ. Գ. 12: <sup>2</sup> Գ. Թող. Ժ. Թ.  
3: <sup>3</sup> Դարրու. Ե. Բարոյ. Գլ. Վերջ. Եւ.  
Դարրու. Գ. յղպս. հովուս. Խրատ. ԺԵ:  
<sup>4</sup> Աղմ. Լ. Ա. 3:

Գլ. Անիս Ե: <sup>1</sup> Ա. Յավհ. Գ. 19: <sup>2</sup> Յավհ.  
Ժ. Ե. 15: <sup>3</sup> Կուկ. Ե. 10: <sup>4</sup> Անդ. <sup>5</sup> Ճառ.  
Ե. Գլ. Ա. <sup>6</sup> Սիր. Բ. 1: <sup>7</sup> մող. Ա. 10:  
<sup>8</sup> Ճառ. յղպս. զմանկունս առ. Քրիստոս  
Հոգելոյ. Մասն Բ. <sup>9</sup> Երկրորդ. օրին. Լ. Ա.  
13: <sup>10</sup> Սիր. Գ. 25: <sup>11</sup> Վյը. Խղնաս.  
Դարրու. Ե. Գլ. Ժ.

Գլ. Անիս Ը: <sup>1</sup> Գլ. Ա. <sup>2</sup> Մասն Բ. Ճառ. Գ.  
Գլ. Եկ: <sup>3</sup> Համառօտ. կան. Ժ. Ե. <sup>4</sup> Թողժ.  
Ժ. Գ. <sup>5</sup> Վերդ. ի Ձ. Ենէակ:

Գլ. Անիս Թ. <sup>1</sup> Երդ. Երդոց. Ա. 3: <sup>2</sup> Բեռնարդ.  
Բան Ե. Գ. Երդոց: <sup>3</sup> Գաղ. Ձ. 1:  
<sup>4</sup> Եղեկ. Գ. 18: <sup>5</sup> Ե. Դարրու. Խռատով.  
Գլ. Ժ. Ա. <sup>6</sup> Գլ. Գ. Հմբ. Լ. Ե: <sup>7</sup> Հրա-  
հանդ. հայրական խնամնովք զհամար ի  
հպատակաց խնդրելս:

ԳԼՈՒԽ: ՃԱ՝ <sup>1</sup> Աղբը Երեմ. Բ. 19: <sup>2</sup> Դ կան.  
Հարկց: <sup>3</sup> Բարսեղ Հարց. և. պատասխ. 26:  
<sup>4</sup> Անդ: <sup>5</sup> Եփես. Ե. 27: <sup>6</sup> Գլ. Դ. քննու.  
Հմբ. ԼԵ: <sup>7</sup> Գլ. Դ. քննու. Հմբ. Լ. Զ.  
Ե. Ա. և. Զ. Մասն առհմանեցր. Գլ. Ա.  
Հմբ. Բ. Համառառ. կան. Ի: <sup>8</sup> Համ-  
հանդք. Զ. Ժողովոյն համօրէն ընկերու-  
թեան. հրշեազք. Ա. Գլ. Բ. Թիւ. Բ:  
ԳԼՈՒԽ Ժ. 1: <sup>1</sup> Ի կործ. կոյս. կանոն. գաւա-  
ռապ: <sup>2</sup> Բազմանդ. Գլ. Ա. Թիւ. Դ. Ե:  
<sup>3</sup> Սուար. Տոմ. Դ. զապաշխ. պիճում.  
ԼԳ. Հան. Լ. Թուվմ. Սանցեան. Տոմ.  
Ա. զամուսն. Դարրու. Գ. պիճում Ճ. Զ.  
Խնդ. Ա: <sup>4</sup> Գլ. յազազո թէ ոք զա-  
պաշխ. Է. զթազութ: <sup>5</sup> Ալբ. Իզն.  
Դարրու. Գ. Գլ. Ա: <sup>6</sup> Գլ. Շիւ: <sup>7</sup> Ճառ.  
յղդս. Զ. թէւոց Ակրովք. Գլ. Ե:  
<sup>8</sup> Թիւ. Դ. 19: <sup>9</sup> Մաթ. ԻԵ. 15:

---

### Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա Ա

ԳԼՈՒԽ Ա: <sup>1</sup> Բան ԽԲ. յԵրդոց Երդ: <sup>2</sup> Առակ:  
Գ. 12: <sup>3</sup> Յայտ. Գ. 19: <sup>4</sup> Երբ. ԺԲ. 6:  
<sup>5</sup> Եղեկ. ԺԶ. 42: <sup>6</sup> Եսայ. ԾԴ. 9:  
<sup>7</sup> Առակ. ԻԷ. 5: <sup>8</sup> Աղմ. ԾԴ. 21:  
<sup>9</sup> Աղմ. ԿԱ. 5: <sup>10</sup> Աղմ. Ե. 11: <sup>11</sup> Անդ:  
ՇԼ. Թ. 4: <sup>12</sup> Թղթ. առ. Միարան:  
<sup>13</sup> Գիրք. յազազո օդուտ ի թշնամոց  
շահելոց: <sup>14</sup> Աղմ. ՇԽ. 5: <sup>15</sup> Թղթ. ՇԽ:  
առ. Պրակողիան. Եպիսկ: <sup>16</sup> Եսայ. Գ.  
12: <sup>17</sup> Առակ. ԻԷ. 6: <sup>18</sup> Ժաղ. Լ. 6:  
<sup>19</sup> Գիրդ. Դայերու. Գիրք Զ:  
ԳԼՈՒԽ Բ: <sup>1</sup> Թղթ. ԺԷ. առ. Փեղիկիտէ և  
առ. Ռուսիկ: <sup>2</sup> Առակ. Թ. 8: <sup>3</sup> Արր.

ԱԱ. 9: <sup>4</sup> Դապրու. Ժ. բարոյ. ԳԼ. ԺԲ:  
<sup>5</sup> Դապրու. ԻԲ. բարոյ. ԳԼ. ԺԲ. Է:  
Դապրու. ԻԴ. ԳԼ. ԺԲ: <sup>6</sup> Առակ. ԺԲ.  
17: <sup>7</sup> Առակ. Թ. 8: <sup>8</sup> Անդ. ԺԵ. 12:  
<sup>9</sup> Ա. Առգոստ. Թղթ. ԶԵտ. Փեղիկիս.  
Էւ առ Առասիկ. Էւ Թղթ. ՃԿԵ:  
<sup>10</sup> Առակ. ԺԲ. 1:


ԳԼԱԽԽԽ Գ: <sup>1</sup> Առակ. ԺԵ. 10: <sup>2</sup> Անդ. 32:  
<sup>3</sup> Երեմ. ԾԱ. 9: <sup>4</sup> Թղթ. առ Միարան:  
<sup>5</sup> Սիր. ԻԱ. 7: <sup>6</sup> Ի Համառ. կանոն.  
Թիւ ՇԾԹ: <sup>7</sup> Գլուք. ի վերայ յանցու.  
ի կանոնս. Հմբ. Բ:

ԳԼԱԽԽԽ Գ: <sup>1</sup> Գիրք յազագս ճանաւելոյ և.  
գարմանելոյ զախաս ողուց: <sup>2</sup> Սիր. Ի.  
4: <sup>3</sup> Առակ. ԻԶ. 12: <sup>4</sup> Առակ. ԺԲ. 15:  
<sup>5</sup> Առակ. Ը. 12: <sup>6</sup> Անդ. ԺԱ. 14: <sup>7</sup> Ցկր.  
Գ. 17: <sup>8</sup> Ի կան. Համառ. թիւ ՇԾԱ.  
Էւ յընդարձ. թիւ ԾԲ:

ԳԼԱԽԽԽ Ե: <sup>1</sup> Ճառ. Ա. յԱ. Կորընթ: <sup>2</sup> Ելից.  
ԺԲ. 17: <sup>3</sup> Թղթ. ԺԵ. առ կիւնսոս:  
<sup>4</sup> Դապրու. Բ. ընդդ. Դանաս. ԳԼ. Ա:  
<sup>5</sup> Գաղատ. Բ. 11: <sup>6</sup> Պաւորինոս ի վարս  
Ամբրոս:

ԳԼԱԽԽԽ Զ: <sup>1</sup> ԳԼ. Գ. Քննու. Հմբ. Ը. Էւ Թ  
կանոն Համառ: <sup>2</sup> Մայթ. ԺԲ. 15: <sup>3</sup> Ճառ.  
Է. ԳԼ. Ա: <sup>4</sup> Ի Մեկնու. կան. Ա. Բե-  
նեղիկ. ԳԼ. ԻԳ: <sup>5</sup> Անդ. ԳԼ. ԻԴ:  
<sup>6</sup> Գլուք. ԺԲ. 2: <sup>7</sup> Ճառ. Զ. ԳԼ. Գ:  
<sup>8</sup> Ցընդարձ. կանոն. թիւ. ԽԶ: <sup>9</sup> Կա-  
նոն Գ. ԳԼ. Ժ.Գ: <sup>10</sup> Ցընդարձ. կան.  
թիւ. ԽԶ: <sup>11</sup> Կանոն ԺԵ. վերակց.  
Կորընթ: <sup>12</sup> Պատմէ Հ. Եղիղիս Գոռն-  
ազեան ի ԺԵ խօսս յզգս. սյսր կա-  
նոնի: <sup>13</sup> Ա Տիր. Խթ. կանոն Ժ. Էւ ԺԱ:  
<sup>14</sup> Ա Տիր. Ա. կան: Զ:

ԳԼՈՒԽ Է : <sup>1</sup>Յաղագս աստիճ . խոնարհ . աս-  
տիճ . լ : <sup>2</sup>Թղթմ . լը : <sup>3</sup>Համառ . կո-  
նոն Ժ : <sup>4</sup>Թղթմ . Շէ եւ Զէ առ Փեղի-  
կիս . եւ առ Ռոստիկ : <sup>5</sup>Սղմ . Ալ . 9 :  
<sup>6</sup>Թղթմ . Ծ . առ Բանիփակ : <sup>7</sup>Առակ .  
Կ . 23 : <sup>8</sup>Յընդարձ . կանոն . թիւ ԾԲ :  
<sup>9</sup>Բ . կորբնիժ . Բ . 2 : <sup>10</sup>Բ . կորբնիժ .  
Է . 11 : <sup>11</sup>Թղթմ . Խլ . առ Բիկենդ :  
<sup>12</sup>Յընդարձ . կանոն . թիւ Ծ եւ ԾԱ .  
եւ ի համառ . թիւ Թ : <sup>13</sup>Գաղաւ . Զ .  
1 : <sup>14</sup>Թղթմ . Խլ . առ Բիկենդ : <sup>15</sup>Բ .  
Տիմով . Բ . 25 :



## ՅԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԴԱՅԱՑ

g u n u b s t r a y

Ճ Ա Ռ Ե Տ Թ Ն Ե Ր Ա Ր Դ

- ԳԼՈՒԽԻ Ա. Թե՛ ո՞ւնի՞ Գյովեմար իշխան  
առաջակ իշխան մասնաւուան ընդ Արքա-  
կանուց քեալ . . . . . 87
- ԳԼՈՒԽԻ Բ. Թե՛ յուրական հանգստիւան է-  
է ո՞ւնի՞ մինչեւ պատման հայոց զարդար-  
ութեան, ո՞ր իշխանաց մասնաւուան է հա-  
ճիւար հօրդ բաշխութեան շանչին յար-  
անձնուան . է- նե ո՞ւնի՞ օդապա-  
է- բարսիւան իշխան է նաև . . . 105
- ԳԼՈՒԽԻ Գ. Թե՛ վլար փոքր մասնաւուան  
մասնաւուան հանգստիւան հօրդ յար-  
անձն է- դուած է- հանգստիւան . . . 118
- ԳԼՈՒԽԻ Դ. Թե՛ վլ արքան մասնաւուան  
անձն զարդար մասնաւուան է- ը հանգստիւան  
հօրդ, յուրական իշխան նե դիաւ իշխան  
զարդար մասնաւուան, զար մասնաւուան-  
ւան իշխան . . . . . 131
- ԳԼՈՒԽԻ Ե. Թե՛ վլ յուրակ մասնաւուան  
շանչին վլար է- յար մասնաւուան, յար-  
անձն մասնաւուան է- նե ընդ շանչին  
հանգստիւան . . . . . 137
- ԳԼՈՒԽԻ Զ. Պատման մասնաւուան է շա-  
ժամկ դժամանական մասնաւուան, ո՞ր արքիւա-  
ն է- իշխան այս մասնաւուան յար մասնաւուան  
մասնաւուան . . . . . 145
- ԳԼՈՒԽԻ Է. Լուսաւուան գլուխուան դժա-  
մանական, ո՞ր իշխան այս յար-  
անձն մասնաւուան լինեց . . . . . 152
- ԳԼՈՒԽԻ Ը. Արև իշխան դաստիան նիւն  
ինքնուան է- դժամանական . . . . . 170
- ԳԼՈՒԽԻ Թ. Թե՛ բաշի պարտադան է- հա-  
մասնաւուան, այս պաշի պարտադան-  
նաւուան իշխան այնպէս դիաւ է- նե  
հետապնդան է- պարտադան դուէ դաստիան-

የኢትዮ	፩- ፪- ቤት ሂሳብ የኢትዮ	178
የኢትዮ	፪- የኢትዮ የኢትዮ	189
የኢትዮ	፪- የኢትዮ የኢትዮ	205

---

፳ ዓ. ዓ. ዓ. ዓ. ዓ. ዓ. ዓ. ዓ.

የኢትዮ	፪- የኢትዮ የኢትዮ	233
የኢትዮ	፪- የኢትዮ የኢትዮ	235
የኢትዮ	፪- የኢትዮ የኢትዮ	231
የኢትዮ	፪- የኢትዮ የኢትዮ	236
የኢትዮ	፪- የኢትዮ የኢትዮ	260
የኢትዮ	፪- የኢትዮ የኢትዮ	267
የኢትዮ	፪- የኢትዮ የኢትዮ	293

---







